



5

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԻ ԲԱՆ

Հ Յ Ֆ .

ՀԱՅԱՍՏԱՆ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԷՀ

ՍՈՒՐԲ ԳՐԱԿԱՆ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ԴԿՏ. Հ. ՎԱՀԱՆ Վ. ԻՆԳԼԻՉԵԱՆ
ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ



ՎԻԵՆԱԱ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1947

Հայկական

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻՆԱԴՐԱՆ

ՀԱՏՈՒ ՃՄԲ

NATIONALBIBLIOTHEK

BAND CLII

ARMENIEN IN DER BIBEL

BIBLISCH-GEOGRAPHISCHE STUDIE

EINE UMGEARBEITETE ÜBERSETZUNG AUS
DEM DEUTSCHEN

von

DR. P. VAHAN INGLISIAN C. M. V.



WIEN
MECHITARISTEN-BUCHDRUCKEREI
1947

ՅԱՅԱՍԱՆ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԷջ

ՍՈՒՐԲ ԳՐԱԿԱՆ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ԴԿՏ. Հ. ՎԱՀԱՆ Վ. ԻՆԳԼԻՉԵԱՆ


Մեմբ. ՈՒԽՏԵՆ




ՎԻՃՆԱ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1947





ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ներկայ ուսումնասիրութիւնն , որ 1929ին
Վիեննայի Համալսարանին իրքեւ դոկտորու-
թեան բննահառ ներկայացուած էր , 1935ին ,
Ս . Գրքի հայերէն թարգմանութեան 1500ա-
մեակի առթիւ լոյս տեսաւ Armeniaen in der
Bibel վերնագրով : Թէ ինչ ընդունելութիւն
գտաւ գործու եւրոպական մասնագէտներու
կողմանէ հետաքրքրուողը կրնայ տեսնել
«Հանդէս Ամսօրեայ» 1937 , էջ 589—592* ,
ուր Խմբագրութիւնը հրատարակած էր կա-
րեւոր գրախօսականներէն մաս մը բաղուա-
ծաբար :

Այս առթիւ ստիպուած եմ մտադիր ընել
որ գրախօսողներէն մին՝ Պրագի Համալսա-
րանի ուսուցչապետ Dr. A. Šanda ուսում-
նասիրութեանս բովանդակութիւնն ու եզ-
րակացութիւնը ներկայացուցած է բոլորո-
վին յեղաշրջուած (տե՛ս Archiv Orientální
9 [1937] , էջ 246—247) : Եթք թերթի
Խմբագրութեան ուղղեցի նամակ մը (15 Յու-
նիուար 1938) մատնանշելով թէ անտեղի է
գիտական թերթի մը նման վերաբերմունք ,
նամակս ուսուցչապետ Hrozný յանձնած է
Դկ . Շանդայի , որ 9 Փետր . 1938 թուակիր
նամակով մը կը փորձէր չբմեղել եղածը :

* Տես վարք , էջ 10—11:

կը գրէր ի մէջ այլոց հետեւեալ տողերը . «Խսկական տապանակիր լերան Զեր նշգրիտ զետեղումը Վանայ լնին արեւմտեան կողմը», որ Ուսումնասիրութեանս գլխաւոր մասն եւ այսու բուն արժէքը կը ներկայացնէր, «առանց յիշատակութեան ձգեցի, որովհետեւ Զեր գիրքն ըստ իւր վերնագրին Հայաստան Ս. Գ. Ք. Ք. մէջ շատ աւելի կարեւոր բան կ'ընծայէ եւ առաւելապէս Արեւելագէտներուն քան թէ սոսկական Աստուածաբաններուն համար որոշուած է...» : Բայց խնդիրը հաւասարապէս թէ՝ արեւելագէտներու եւ թէ աստուածաբաններու կը հայէր :

Ուսումնասիրութեանս նիւթն իր հայկական բնոյքով դրդապատճառն եղաւ նոյնը հայերէն խմբագրութեամբ «Հանդէս Ամսօրեայ»ի ընթերցողներուն ալ մատչելի ընելու*, եւ սոյն Ուսումնաբերքէն կը կատարուի այս արտատպութիւնը : Հայերէն խրմբագրութեանս մէջ կատարուած են մանր յաւելումներ, մասնաւորապէս ընդլայնուած է :

Դ. § 2 :

Թէեւ գործքիս տպագրութիւնը 1942ին արդէն աւարտած էր, սակայն պարագաներու բերումով այժմ միայն լոյս կը տեսնէ :

Թէ պատերազմի ընթացքին արտասահման որ եւ է-մեր շօշափած հարցերուն հայող


* Հմմտ. Հանդէս Ամսօրեայ 1935, էջ 604—615. 1936, էջ 169—184, 1937, էջ 275—285. 1939, էջ 1—12, 129—142. 1940, էջ 129—142. 1941, էջ 1—17, 129—154. 1942, էջ 1—9, 137—149:

գրութիւններ լոյս տեսած են, կը մնայ ինձ
անձանօք : Կարելի է յիշել միայն աւս-
տրիացի ծանօք մասնագէտի մը՝ Msg. Dr.
Karl Fruhstorferի մէկ ուսումնասիրութիւնը՝
Die Noachische Sintflut (8^o, XV + 198,
Linz a. d. Donau 1946, Oberösterr. Landes-
verlag), որ տապահակիր լերան հարցի շուրջ
խօսած ժամանակ (էջ 76—82) երբեմն գնա-
հատական արտայայտութիւններով ներկայ
ուսումնասիրութիւնը յիշատակելէն յետոյ
Ararat — Taurus վերևագրով կը ներկայացնէ
համառօտիւ ուսումնասիրութեանս Ա. Գրի-
խուն եզրակացութիւնն իբրեւ նորագոյն տե-
սութիւնը տապահակիր լերան մասին :

Այսու կը կարծենք թէ ուսումնասիրու-
թեանս գլխաւոր եզրակացութեան հաւանա-
կանութիւնը կը դառնայ աստիճանով մը ա-
ւելի հիմնաւոր, որով եւ Հայաստանի յիշա-
տակութեան վաւերականութիւնը գրքերու
Գրքին մէջ :

Վիեննա, 15 Օգոստոս 1947 :

ՀԵՂԻՆԱԿԲ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Եջ

Յառաջաբան	Ե
Բովանդակութիւն	Թ—ԺԵ
Մատենադիտութիւն	ԺԷ—ԼԴ
Համառօտագրութիւնք	ԼԵ—ԼԷ
Քննադատութեան ասջեւ	ԼԹ—ԽԸ
Ներածութիւն	1—4
Գլ.ՌԽ Ա. ԱՐԱՐԱՏ	5—173
§ 1. Արարատ Աստուածաշունչի գրքերուն մէջ	5—8
Ս. Գրքի տեղիքները 5—8:	
§ 2. Արարատի հարցը հին մատենադիր- ներու քով	9—21
Հստ բարել. Ջրհեղեղի զրայցին՝ Փղաւ.	
Յովս. և Ս. Յերոնիմոս 9—11:	—
Մեկնողական մատենադիրներէն	—
Արարատ — Հայաստան — Եւստատիոս	
Անտիոքացի, Եւսեբ. Կեսարացի, Ոս- կերերան 11—12: — Յերոնիմոս 12—	
13: — Թէոդորետոս, Իսիդոր Սեւել- լացի 14: — Արարատ — Կորդուք — Լու- րար — Եպիփան, Թէոֆիլոս Անտիո- քացի, Եփրեմ Ասորի, «Փոքր Ծննդոց» անվաւեր. գրութիւնը 14—21:	
§ 3. Արարատի հարցը նորագոյն ժամանակ- ներու	22—26
Կաթուցիկէ մեկնիչներ՝ Dier, Hetzen- auer, Heinisch 22—23: — Ոչկաթու- զիկէ մեկնիչներ (Ժխողական)՝ Hol- zinger, Gunkel, Proksch, König 24—26	
§ 4. Մասիս իբրեւ տարանակիր լեռ	27—45
Հստ Մուրատի Բարիս — Բարձր — Մա-	

սիս 27—29: — Բերիս—Մանազկերտ—
Նպաստ—Նեիր Մասիք 29—32: — Բառ
Մանտալճեանի Ուառուս—Մասիս 32—35:
— Նախճաւան — Նախիջաւան (ըստ
Մուբատի) 35—38: — Մասիսի աւան-
գութեան աղբիւրները՝ Յովհ. Երզըն-
կացի, Վարք Ս. Յակոբայ Մծբնացւոյ
39—41: — Հայ մատենագրութիւնը
մինչեւ ԺԱ. — ԺԲ. դար եւ Աստուածա-
շունչի Հայերէն թարգմանութիւնը Հա-
կառակ Մասիսի աւանդութեան 41—42:
— Խորենացւոյ (Պատմ. Ա., զ.) տե-
ղիքը՝ կը Հայի ոչ թէ Մասիսի (ըստ
Մուբատի), այլ Կորդուաց աշխար-
հին, 42—45:

§ 5. Կորպուաց լեռն իրեւու տաղանակիր լեռ	45—62
Մարարագ 46—52: — Թըմնիս—Բո- րիեթ թեմանին կամ թամանոն—Կոր- դուք 52—62:	
§ 6. Արարատ եւ բեւեռազրերու Արարդի— Ուրարտու	63—84
Արարատ եւ ոչ Ուրարտու (Շանդայի Հակառակ) 63—67: — Արարդի = Արատ—Ուրարտու (Շանդայի Հակա- ռակ) 67—76: — Ուրուատրի (ԺԳ. դարէն ն. Ք.) — Ուրարտու—Ար- արդի 76—79: — Urratinaš. կամ Urratiinaš-Urratiinaš 79—80: — Ար- արդի—Արարատ 81—84:	
§ 7. Արարատ—Մարաթկէն	84—96
Մարաթկէն (Գէորգ կիսլբացւոյ քով) — Մարաթ կամ Մարաթուկ—Մար- լաթօ-դադ 84—87: — Օրտայէ (Ortajē) առ Յովհ. Եփես.) — Արթենէ (առ	

Կղաւդ. Կեսար) — Ա(Օ)ՐԹՈՆ—ՌԵՐ-
ԱՐՄՈՒ 87—91: — Ա(Օ)ՐԹՈՆ—ԽՈՅԹ—
ԽՈԼԴԻ 96—96:

§ 8. Արարատ—Կորդուք—Տաւրոս—Մասիս 96—106

Կորդուք—Քարդուք և Մասիս լեռ
ըստ Սարաբոնի 97—99: — Ներ—
Մասիք—Սիփան լեռ ըստ Խորեն. աշ-
խարհագրութեան և Փաւատոսի 99—
102: — Սարաբոնի Մասիսը—Ներ
Մասիք (Սիփան լեռ) 102—104: —
Կորդուք կը տարածուի մինչեւ Նպաս
լեռը 104—106:

§ 9. Բարելական ջրհեղեղի զրոյցին տալվա-
նալեալ՝ Նիծիր—Մաշու—Մասիս 106—133

Նիծիր լեռան գիրքը ըստ Ասուրնա-
սիրաղի (885—860 ն. թ.) 106—110: —
Բարել. տապանալեալ՝ Նիծիր—
Մաշու ըստ Գիլդամէչ: — Գիւցաղներ-
դութեան 110—119: — Ասոր աշխար-
հագրական գիրքը 119—127: — Մա-
շու—Մաշ (Ս. Գրքի) 127—128: —
Բարել. ջրհեղեղի զրոյցին ծաղման
ժամանակը 129—130: — Ս. Գրքի
ջրհեղեղի պատմութեան ժամանակը
130—132: — Նիծիր—Մաշու—Տաւ-
րոս—Մասիս 132—133:

§ 10. Տապանալերան երկիրն՝ Ռւբարտու
և անոր բնակիչները. 133—173

Ռւբարտուի գիրքը 134—137: — Մայ-
քաքաղաքն՝ Արդաշեն (նու) — Արճէչ
137—143: — Մենուասի մայքաքա-
ղաքը՝ Տուբուչպա — Տուսպա — Տոսպ

143—145: — Ուրարտու կը կործանի Հաղիսի ճակատով (585 ն. թ.) 145—	
147: — Ուրարտացիներու ցեղային ու լեզուական հարցը 147—150: — Անոնց մետաղադոքծութեան արուեստը 150—	
154: — «Կրետա'կան» կամ «միւկէ- նական» գրութիւնը 154—158: — Ուր- արտացիները «կրետական» մշակոյթին պատկանող (ըստ Լեման-Հառւալտի)	
158—160: — Ուրարտացիները փոքրա- սիական-նախայունական ժողովուրդնե- րու մաս (ըստ Կրէչմէրի) 160—163:	
Անոնց լեզուի հարցը 163—166: — Անոնց սերունդը՝ Խաղաթք, Ուրմիոյ լճին քովերը զանուսող նեստորական- ները, Կորդուացիները 166—171: — Կորդուացիք—Վրացիք 172—173:	
§ 11. Եղբակացութիւն	173—175
Գլուխ Բ. Մինսի	176—189
§ 1. Մինսի հարցը մեկնիչներուն քով . . .	176—179
Ս. Գրքի տեղիքները 176 — Har- minia—Armenia 177—179: — Մինսի — Minyas 178—179:	
§ 2. Մինսի բեւեռագրերուն մէջ	179—189
Մինսի — Մաննայի — Ման(ա) երկերը Ուրմիոյ լճին քով 179—180: — Հոռ ներդաղթած են Թ. գարուն ն. թ. 180— 183: — Մաննացիներու նախնական բնակավայրը 183—184: — Ման Ասո- րեստանի դէմ և հարկատու 185—187: — Ամովս Դ. Յ. աւեղիքը կազ չունի Հայաստանի հետ 188—189:	

նիցի համաձայն կը թարգմանէ՝ «Իսկ անոնք փախան Հայաստան ¹³» :

Նմանապէս Ոսկեբերան Արարատն իրրեւ Հայաստան երկիր հասկցած է, երբ իւր «վասն կատարեալ սիրոյն» ճառին մէջ կը հարցնէ՝ «Արդեօք չլսեցի՞ք ջրհեղեղի եւ այն համատարած կորստեան մասին . . . միթէ ասոր վկայ չե՞ն Հայաստանի լեռները, ուր տապանը հանգչեցաւ. միթէ ասոր մնացորդները մինմեւ հիմայ հոն չե՞ն պահուիր մեղի միշեցնելու համար ¹⁴» :

Բնականարար իւր Ծննդոց մեկնութեան մէջ (առ Լ. 4) Եօթանասնիցի համաձայն տապանը դադարել կու տայ «Արարատ լեռներուն վրայ ¹⁵» :

Բոլորովին որոշ կերպով կը խօսի Յերունիմոս. Ծննդոցի (Լ. 4) Արարատը կը թարգմանէ Հայաստանով ¹⁶, իսկ Եր. ծԱ. 27 ¹⁷,

¹³ . . . αὐτοὶ δὲ διεσώθησαν εἰς Ἀρμενίαν. Migne, Patr. Gr. 24, col. 353.

¹⁴ Ἡκούσατε περὶ τοῦ κατακλυσμοῦ καὶ τῆς πανωλεθρίας ἐκείνης; . . . οὐχὶ καὶ τὰ δόῃ μαρτυρεῖ τῆς Ἀρμενίας, ἔνθα ἡ κιβωτὸς ἰδούθε; οὐχὶ καὶ τὰ λείψανα αὗτῆς ἔως νῦν ἐκεῖ σώζεται πρὸς ἡπετέρων ὑπόμνησιν Migne, Patr. G. 56, col. 287: Այս իմաստով կը խօսի Ոսկեբերան նաեւ իւր Ա. Թեսաղ. Թղթոյն մեկնութեան մէջ (Վ. Դ., ճառ Բ.). «Արդեօք չէ՞ք հաւտար թէ ջրհեղեղ տեղի ունեցած է, արդեօք պառաւներու բար-րաջա՞նք ձեզի կը թուի: Նոյն իսկ այն լեռներն, որոնց վրայ տապանը կեցաւ, զայս կը վկայեն Հայաստանի լեռները կ'ըսեմ» (Migne, անդ, 62. col. 442),

¹⁵ Migne, անդ, 53, col. 234.

¹⁶ Migne, Patr. Lat. 28, col. 206.

¹⁷ Migne, անդ, 28, col. 982.

Ասորեստանցւոց (Սորգոնի և Սենեքերիմի) Հետ կռուի մէջ 213—214: — Հին Թողարամայի Երկերը Սենեքերիմի ժամանակ Թարալ անունով կը յիշատակուի 214—216: — Թողարմայի ժողովուրդը 216—217: — Հայերն իրեւ Թրակեան-Փոխական ժողովուրդ կը ձգեն իրենց ներգաղթի ճանապարհին յիշատակներ՝ Armenia կամ Ormion և Արմեն անունները 217—220:


§ 2. Թողարմայի ժողովուրդն իրեւ ձիավաճառ 220—230

Թորգումի վաճառականութիւնը Տիւրոսի և Հետ Հետ 220: — Աստուածաշունչի երրու ուժաւ Թարդմանուած Հիներէն իրու եղիստոս, այլ է ասուրեսու. Մաշրի, որ նոյն է մեր Հայ ժամանագիրներուն Մուզուր, Մզուր, Մնձուր ձեւերուն Հետ և յարմար ձիարուծութեան 220—222: — Պաղեստին և Միջագետք անյարմար ձիարուծութեան, էլն իրեւ կառաքարչ 222—223: — Երրուրդ Հաղարամեակի վերջին քառորդին առաջին անգում կը պատահինք ձիուն 223—224: — Միջագետքի կողմէրը ձիարուծութիւն տարածողներն են ըստ Հոսպնիի Արքականներն եւ մասնաւորագէս Հնդիկները 224—227: — Հայուսան ձիարուծութեան Երկիր 227—228: — Հայերու վաճառականութիւնը Բարեւնի Հետ 228—230:

§ 3. Թորգում—Հայաստան 230—233

Վկաց է ազգային, ինչպէս և Հին քրիստոնէական աւանդութիւնը 230—231:

— Այս աւանդութիւնը չ'ուզեր ճանչնալ
E. Blochet եւ Թորգոմը կը նոյնացնէ
«Թիւրք»ի Հետ 231—233: — Թորգոմ—
Տարքու—Տուրք կամ Տուրք—Փոխուզա—
Հայերը 233:



ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆՍ ԸՆԹԱՅՔԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԱԾ
ԵՆ ՀԵՏԵԽԵԱԼ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ազաքանգեղիայ Պատմութիւն Հայոց (Քննակ. հրատ.),
Տպղիս 1909:

Ալիշան Հ. Դ., Տեղագիր Հայոց Մեծաց: Վենետիկ
1855:

— — Սիսական կամ տեղագրութիւն Սիւնեաց աշ-
խարհի: Վենետիկ 1893:

— — Հին հաւատք Հայոց կամ հեթանոսական
կրօնք Հայոց աշխարհի: Բ. տպագր.: Վենետիկ
1910:

Ակինեան Հ. Ն., Սերիոս, Եպիսկոպոս Բագրատունեաց
եւ իւր Պատմութիւնն ի Հերակլ: Հանդ. Ամս.
1923, թ. 1—10: Արտատպ. Մատկնագրական Հե-
տազոտութիւններ, հար. Բ. 5 (Ազգ. Մատ. ձԴ):
Վիեննա 1924:

Անանիա Շիրակացի, հրտ. Տէր-Մկրտչեան: Վաղար-
շապատ 1896: (Արտատպ. Արտատպ. էն, 1896,
թիւ 3 և 4:)

Աստուածաշունչ. Հրատ. Հ. Յ. Զոհրաբեան, Վենե-
տիկ 1805:

Աւգերեան Հ. Մ., Լիակատար Վարք եւ Վկայաբա-
նութիւն սրբոց: Վենետիկ 1810:

Գրիգորի Մագիստրոսի Պահլաւությ Տաղասացու-
թիւն: Վենետիկ 1868:

Գրիգորի Նարեկացւոյ Երկու մատեան ճառից: Վե-
նետիկ 1827:

Եղիկայ Կողբացւոյ Եղծ աղանդոց: Վենետիկ 1826:
Եղիշէի Վարդապետի Վասն Վարդանայ եւ Հայոց Պա-
տերաղմին: Վենետիկ 1859:

- Եւսեբի Պամփիլեայ կեսարացւոյ ժամանակականք երկ-
մասնեայ: Վենետիկ 1818:
- Թովմաս Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց:
Ս. Պէտերսուրդ 1887:
- Թովմաս Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ-թամուրաց
եւ յաջորդաց իւրոց: Պարիս 1860:
- Խնջինեան Հ. Դ., Նոր Հայաստան: Վենետիկ 1806:
- Լալայեանց Երուանդ, Ցուցակ Հայերէն ձեռագրաց
Վասպուրականի: Տփղիս 1915:
- Խաչատրեան Ա., Հայաստանի սեպազիքը շրջանի քննա-
կան սկատմութիւն: Երեւան 1933:
- Կանայեանց Ստեփի., Անյայտ դաւառներ հին Հայաս-
տանի: Վաղարշապատ 1914:
- Կորիւն, Պատմութիւն Վարուց եւ մահուան Ս. Մէս-
րոսպայ վարդապետի մերոյ թարդմանչի: Վենետիկ 1894:
- Դազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ
առ Վահան Մամիկոնեան (Քննակ. Հրատ.): Տփղիս
1904:
- Գեւոնդեայ Մեծի վարդապետի Պատմութիւն Հայոց:
Բ. տպագր.: Ս. Պէտերբուրդ 1887:
- Մատիկեան Հ. Ա., Անանունը կամ Կեղծ-Սերէսս:
Հանդ. Ամս. 1911—1913, Արտատապ. (Ազգ. Մա-
տեն. Հ.): Վենենա 1913:
- — — Սարարա՞դ թէ Արարադ: Յուշար Ճան,
Գրական Ֆողովածոյ, էջ 432—435: Վենենա 1911:
- Մարտիրոսեան Ն., Սասուն. «Բիւզանդիոն», 1914.
թիւ 5257:
- Միքայլորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն ի
Հայարնակ զաւառս արեւելան Տաճկաստանի:
Կ. Պոլիս 1884:
- Միքայէլ Պատրիարքի Ասորոց ժամանակագրութիւն:
Երուսաղէմ 1870:
- Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք: Վենետիկ
1865:

- Մովսէս Խորենացւոյ, Պատմութիւն Հայոց (Քննակ-
հրատ.): Տփղիս 1913:
- — Աշխարհագրութիւն: Վենետիկ 1881:
- Յովհաննէս Կաքողիկոս, Պատմութիւն Հայոց: Մոռ-
կուա 1853:
- Յովհաննէս Մամիկոնիան, Պատմութիւն Տարաւնոյ:
- Բ. տպագր.: Վենետիկ 1889:
- Յովհաննէս Մանդակունի, Ճառք: Բ. տպագր.: Վենե-
տիկ 1860:
- Ներսէս Շնորհալի, Տաղասացութիւնք: Վենետիկ 1830:
- Ողբէ վասն չարեացն աշխարհիս Հայոց եւ Վկայարա-
նութեան Վահանայ Գողթնացւոյ (Սոփերք, Թիւ 13):
- Վենետիկ 1854:
- Ուխտաննէս Ուրիայեցի, Պատմութիւն Հայոց եւ բա-
ժանման Վրաց ի Հայոց: Վաղարշապատ 1871:
- Սանտալնեան Յ. Ա. , Ասորեստանեայ եւ Պարսիկ սե-
պագիր արձանագրութիւնք (Ազգ. Մատ. Խ.):
- Վիեննա 1901:
- Սարգիսիան Հ. Ե., Տեղագրութիւնք ի Փոքր և ի
Մեծ Հայու: Վենետիկ 1864:
- Սիբէնոսի Եպիսկոպոսի Պատմութիւն ի Հերակղն:
- Ս. Պետերբուրգ 1879:
- Ստեփանոսի Տարաւնեցւոյ Ասողկան Պատմութիւն
տիեզերական: Ս. Պետերբուրգ 1885:
- Ստեփանոսի Օրբելիան, Պատմութիւն Սիւնեաց: Պա-
րիս 1859:
- Սրուանձտեանց Գ. Վ. , Գրոց ու բրոց: Կ. Պոլիս 1910:
- Վարդան Վարդապետ, Հաւաքունի Պատմութեան: Վե-
նետիկ 1862:
- Վարք և Վկայարանութիւնք սրբոց: Վենետիկ 1874:
- Տաշեան Հ. Յ. , Ցուցակ Հայերէն Ճեռագրաց Մատե-
նագարանին Միլթարեանց ի Վիեննա: Վիեննա 1895:
- — Ուսումն դասական Հայերէն լեզուի: Ս.
Դպրութիւն: Անդիր ժամանակք: Վիեննա 1920:
- — Հաթեր եւ Ուրարտեանք, Մատենագիտական
ուսումնասիրութիւն: Հանդ. Ամս. 1931—1934:
- Արտատապ. Ազգ. Մատ. Ճկ: Վիեննա 1934:

նիցի համաձայն կը թարգմանէ՝ «Իսկ անոնք փախան Հայաստան ¹³» :

Նմանապէս Ոսկեբերան Արարատն իրրեւ Հայաստան երկիր հասկցած է, երբ իւր «վասն կատարեալ սիրոյն» ճառին մէջ կը հարցնէ՝ «Արդեօք չլսեցի՞ք ջրհեղեղի եւ այն համատարած կորստեան մասին . . . միթէ ասոր վկայ չե՞ն Հայաստանի լեռները, ուր տապանը հանգչեցաւ. միթէ ասոր մնացորդները մինմեւ հիմայ հոն չե՞ն պահուիր մեղի յիշեցնելու համար ¹⁴» :

Բնականարար իւր Ծննդոց մեկնութեան մէջ (առ Լ. 4) Եօթանասնիցի համաձայն տապանը դադարել կու տայ «Արարատ լեռներուն վրայ ¹⁵» :

Բոլորովին որոշ կերպով կը խօսի Յերունիմոս. Ծննդոցի (Լ. 4) Արարատը կը թարգմանէ Հայաստանով ¹⁶, խոկ Եր. ծԱ. 27 ¹⁷,

¹³ . . . αὐτοὶ δὲ διεσώθησαν εἰς Ἀρμενίαν. Migne, Patr. Gr. 24, col. 353.

¹⁴ Ἡκούσατε περὶ τοῦ κατακλυσμοῦ καὶ τῆς πανωλεθρίας ἐκείνης; . . . οὐχὶ καὶ τὰ δόῃ μαρτυρεῖ τῆς Ἀρμενίας, ἔνθα ἡ κιβωτὸς ἰδούμθε; οὐχὶ καὶ τὰ λείψανα αὗτῆς ἔως νῦν ἐκεῖ σώζεται πρὸς ἡπετέρων ὑπόμνησιν Migne, Patr. G. 56, col. 287: Այս իմաստով կը խօսի Ոսկեբերան նաեւ իւր Ա. Թեսաղ. Թղթոյն մեկնութեան մէջ (Վ. Դ., ճառ Բ.). «Արդեօք չէ՞ք հաւտար թէ ջրհեղեղ տեղի ունեցած է, արդեօք պառաւներու բար-րաջա՞նք ձեզի կը թուի: Նոյն խոկ այն լեռներն, որոնց վրայ տապանը կեցաւ, զայս կը վկայեն Հայաստանի լեռները կ'ըսեմ» (Migne, անդ, 62. col. 442),

¹⁵ Migne, անդ, 53, col. 234.

¹⁶ Migne, Patr. Lat. 28, col. 206.

¹⁷ Migne, անդ, 28, col. 982.

- dischen Großreiches, in HA 41 (1927), Nr. 11/12,
S. 805—818.
- Benzinger J.*, Die Bücher der Könige. Freiburg
i. B. 1899.
- — Chronik. Tübingen 1901.
- Bertholet Alfred*, Das Buch Hesekiel. Freiburg i. B.
1897.
- Biblia Sacra polyglotta*, ed. Brianus Waltonus.
Londini 1657.
- — graece, ed. R. Holmes. Oxford 1798.
- Billerbeck A.*, Das Sandschak Suleimania und
dessen persische Nachbarlandschaften zur baby-
lonischen und assyrischen Zeit. Leipzig 1898.
- Bleichsteiner R.*, Die Subaräer des alten Orients
im Lichte der Japhetitenforschung, in P.-W.-
Schmidt-Festschrift. Wien 1928.
- Blochet E.*, Le nom des turcs dans le chapitre X
de la Genèse, in Revue de l'Orient Chr., t. 28
(1931—1932), pp. 203—208, 406—416.
- Breasted James Henry*, Gesch. Ägyptens, übersetzt
von Ranke. Berlin 1910.
- Burney C. F.*, Notes on the Hebrew Text of the
Books of Kings. Oxford 1903.
- Халатъянц Г., О некоторых географическихъ
названияхъ древней Армении въ связи съ дан-
ными ванскихъ надписей. (Հին Հայաստանի քանի
մը աշխարհագրական անհուններն եւ ասոնց աղերսը
վանի սեպազիբը արձանագրութեանց հետ:) Древ-
носту Восточныя, համ. II, պրակ II: Մուկուշ
1901:
- Condamin Albert*, Le livre d'Isaïe. Paris 1905.
- Corpus Inscriptionum Chaldaicarum*. In Verbindung
mit F. Bagel und F. Schachermeyr, hsg. von
C. F. Lehmann-Haupt. Berlin und Leipzig 1928
bis 1935.
- Corpus Scriptorum Ecclesiasticorum Latinorum*.
Vindob. 1866 ff.

- Cramer K., Amos. Beiträge zur Wissenschaft vom
A. N. Test. Hsg. von R. Kittel, 3. Folge,
Heft 15, 1930.
- Delitzsch Fr., Kommentar über die Genesis, 1872.
— — Wo lag das Paradies? Leipzig 1881.
— — Assyrisches Handwörterbuch. Leipzig 1896.
— — Handel und Wandel in Altbabylonien. Stuttgart 1910.
- Denk Jos., Zur Itala, in ZfKTh 34 (1910), S. 599—
607.
- Dier Ces., Genesis übersetzt und erklärt. Paderborn 1914.
- Дьяконовъ А., Иоаннъ Ефесскій и его церковно-исторические труды (Յովհ. Եփեսացի և անոր Եկեղապատմական աշխատութիւնները): Պատերություն 1908:
- Döller J., Geographische und ethnologische Studien zum III. und IV. Buche der Könige. Wien 1904.
— — Ararat und Urartu, in BZ I (1903), S. 349 f.
- Duhm B., Das Buch Jesaia übersetzt und erklärt. Göttingen 1902.
- Eisler Rob., Die „Seevölker“-Namen in den altorientalischen Quellen. Caucasica, Արևիկ V (1928).
- Ephraem Syri Opera omnia, quae exstant Graece, syriace, latine. Romae 1737 (syriace et latine).
- Field Fried., Origenis Hexaplorum quae supersunt. Oxford 1875.
- Flavii Josephi Opera, edidit et apparatu critico construxit Benedictus Niese. Berolini 1887.
- Forrer Emil, Die Provinzeinteilung des assyrischen Reiches. Leipzig 1920.
- Fragmenta historicorum arabicorum ed. M. J. de Goeje. Leiden 1869.
- Friedrich Joh., Die hetitischen Bruchstücke des Gilgameš-Epos. ZA 39 (1930).

- Friedrich Joh.*, Einführung ins Urartäische. Grammatischer Abriß und ausgewählte Texte mit sprachlichen Erläuterungen. Leipzig 1933.
- Gatteyrias J.-A.*, L'Arménie et les Arméniens. Paris 1882.
- Gemser Ber.*, Odysseus-Utanapištym. AfO III (1926).
- Georgii Cyprii descriptio orbis Romani*, edidit Henricus Gelzer. Lipsiae 1890.
- Georgius Syncellus et Nicephorus Patriarcha Constantinopolitanus*, Chronographia, edidit Weberrus. Bonnae 1829.
- Giesebrecht F.*, Das Buch Jeremia. Göttingen 1907.
- Gilgamesch-Epos*. Neu übersetzt von Arthur Ungnad und gemeinverständlich erklärt von Hugo Greßmann. Göttingen 1911.
- Götze Alb.*, Die Annalen des Muršiliš. MVAG 38 (1939).
- Zur Kelischin-Stele. ZA 39 (1930).
- Greßmann H.*, Der Ursprung der israelitisch-jüdischen Eschatologie. Göttingen 1905.
- Der Eingang ins Paradies. AfO III (1926).
- Gunkel Herm.*, Genesis, übersetzt und erklärt. Göttingen 1902.
- Guyard Stanis.*, Etudes Vanniques, in JA, 1883, s. VIII, t. III (1884), pp. 499—517.
- Hagen Mart.*, Atlas Biblicus. Parisiis 1907.
- Hartmann Mart.*, Bohtan. S.-A. aus MVAG 1896, 2, 1897, 1.
- Heinisch P.*, Das Buch Genesis, übersetzt und erklärt, Bd. I, Abt. 1, in der Serie: Die Heilige Schrift des Alten Testamentes, hsg. von F. Feldmann und H. Herkenne. Bonn 1930.
- Herodotus*, ed. H. Stein, Berlin 1856—1859.
- Hetzenauer Mich.*, Commentarius in librum Genesis, 1910.
- Hoberg Gottfr.*, Die Genesis. Freiburg i. B. 1908.

- Hoffmann G.*, Auszüge aus syrischen Akten persischer Märtyrer, in Abhandlungen für die Kunde des Morgenlandes, Bd. VII, 3 (Leipzig 1880).
- Holzinger H.*, Genesis, erklärt. Freiburg i. B. 1898.
- Hommel Fritz*, Ethnologie und Geographie des alten Orients (Handbuch der Altertumswissenschaft, hsg. von Walter Otto, Abt. III, Teil 1, Bd. 1, Geographie Vorderasiens und Nordostafrikas). München 1926.
- — Hethiter und Skythen und das erste Auftreten der Iranier in der Geschichte. Sitzber. d. Böhm. Ges. d. W.-Kl. f. Phil., Gesch. und Philologie, 1898, VI.
 - Hrozný Friedrich*, Die Sprache der Hethiter, ihr Bau und ihre Zugehörigkeit zum indogermanischen Sprachstamm. Ein Entzifferungsversuch, in Boghazköi-Studien, hsg. von Otto Weber, I. Heft (Leipzig 1917).
 - — Hethitische Keilschrifttexte aus Boghazköi in Umschrift, mit Übersetzung und Kommentar. Boghazköi-Studien, III. Heft (Leipzig 1919).
 - — Etruskisch und die „hethitischen“ Sprachen. ZA 38 (1929).
 - — Die älteste Geschichte Vorderasiens. Prag 1940.
 - Hübschmann H.*, Armeniaca; Straßburger Festschrift zur XLVI. Versammlung deutscher Philologen und Schulmänner. 1901.
 - — *ON* = Die altarmenischen Ortsnamen. Mit Beiträgen zur historischen Topographie Armeniens und einer Karte. S.-A. aus dem 16. Bande der indogerm. Forschungen (S. 193—490). Straßburg 1904. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պիլէզիկէսն, Հին Հայոց տեղւոյ անունները: Հանդ. Ամս. 1904—1907, Արտաստան. Աղջ. Մատ. Եղի: Վիեննա 1907:

- Ibn-el-Athiri Chronicon, quod perfectissimum inscribitur.* Ed. C. Jo. Tornberg. Leiden 1867—1876 (14 Bände).
- Jacut, Moschtarik.* Ed. F. Wüsütenfeld. Göttingen 1846.
- — *Geographisches Wörterbuch.* Ed. F. Wüstenfeld. Leipzig 1866—1871.
- Jaquibi, Historiae.* Ed. M. Th. Houtsma. Leiden 1883.
- Jeremias Alfred, Der Einfluß Babyloniens auf das Verständnis des Alten Testamentes. Biblische Zeit- und Streitfragen,* hsg. von Kropatschek. 1908.
- Jirku Anton, Altorientalischer Kommentar zum Alten Testament.* Leipzig 1923.
- Joannis Ephesi Syri Commentarii de beatis orientalibus et Historiae Ecclesiasticae fragmenta,* ed. W. J. van Douwen et J. P. N. Land. Amstelodami 1889.
- Josua Stylite, Chronique* ed. Wright. Cambridge 1882.
- Justi F., Iranisches Namensbuch.* Marburg 1895.
- Karst Jos., Alarodiens et Proto-Basques. Contribution à l'ethnologie comparée des peuples asianiques et liby-hespériens.* Vienne (Méchitharistes) 1928.
- *Grundsteine zu einer Mittelländisch-Asianischen Urgeschichte. Ethnographische Zusammenhänge der Liguro-Iberer und Proto-Illyrer mit der Lelegisch-Hetitisch-Alarodischen Völkergruppe erwiesen in Toponymie, völkischer Onomastik und vergleichender Mythologie.* Leipzig 1928.
- Keil C. F., Biblischer Kommentar über den Propheten Ezechiel.* Leipzig 1882.
- Kittel R., Die Bücher der Könige, übersetzt und erklärt.* Göttingen 1900.

- Kittel R.*, Die Bücher der Chronik. übersetzt und erklärt. Göttingen 1902.
- — Geschichte des Volkes Israel. Gotha 1909.
- Kluge Th.*, Studien zur vergleichenden Sprachwissenschaft der kaukasischen Sprachen. I.: Die Sprache der urartäischen Inschriften und ihre Stellung im kaukasischen Sprachenkreis. MVAG 12 (1907), Արտ 5.
- Knobel*, Die Völkertafel der Genesis. 1850.
- Knudtzon J. A.*, Assyrische Gebete an den Sonnen-gott.
- — Die El-Amarna-Tafeln. Leipzig 1915.
- König Ed.*, Die Genesis. Gütersloh 1919.
- Konstantin Porphyrogenetos*, De administrando imperio. Imperium orientale. T.I. Ed. A. Banduri. Paris 1711.
- Krätschmar Rich.*, Das Buch Ezechiel, übersetzt, erklärt. Göttingen 1900.
- Kraus S.*, Die biblische Völkertafel im Talmud, Midrasch und Targum. MGWG 39 (1895), S. 1—11, 49—63.
- — Talmudische Archäologie. Leipzig 1910—1911.
- Kretschmer P.*, Der nationale Name der Armenier Haikh. S.-A. aus dem „Anzeiger der Akademie der Wissenschaften in Wien“, philosoph.-hist. Klasse, 1932, Nr. 1—7, S. 1—9. Քաղաքածութեան Հանդ. Ամս. 1933, էջ 429—432.
- — Einleitung in die Geschichte der griechischen Sprache. Göttingen 1896.
- — Die protoindogermanische Schicht. Olotta XIV (1925), 300—319.
- Lagarde Paul (de)*, Gesammelte Abhandlungen. Leipzig 1866.
- — Onomastica sacra. Göttingen 1870.
- — Agathangelus und die Akten Gregors von Armenien. Göttingen 1887.

Landersdorfer S., Die Bücher der Könige. Bonn 1927.
Langlois Victor, Collection des historiens anciens et modernes de l'Arménie. 2 Bde. Paris 1867—1869.

Lehmann C. F., Von der deutsch-armenischen Expedition. WZKM 14 (1900), S. 1—45, 175 ff.

Lehmann-Haupt C. F., Materialien zur älteren Geschichte Armeniens und Mesopotamiens. Abhandlungen der Kgl. Gesell. der Wissensch. zu Göttingen, phil.-hist. Klasse. N. F. Bd. IX, Nr. 3, Berlin 1907.

— — — Armenien einst und jetzt. Reisen und Forschungen. Berlin. I. Bd. 1910; II. Bd. erste Hälfte 1926; zweite 1931.

— — — Das urartäisch-chaldische Herrscherhaus. ZA 33 (1910), S. 27—51.

— — — Die älteste Kunde über Armenien. *Zwischenl. Hrsg. Hll.* (1927), P. 11—12, 42 795—805.

— — — Stele und Sockel. Klio 24 (1930), S. 148—168.

— — — Epigraphisch-Archäologisches aus Georgien und Armenien. WZKM 45 (1938), S. 161—168.

Lehmann-(Haupt-)Belck, Mitteilung über weitere Ergebnisse ihrer Studien an den neugefundenen Keilinschriften. VBAG 1892, S. 477—490.

— — — Chaldische Forschungen. VBAG 1895, S. 579 bis 616; 1896, S. 309—327.

— — — Zu Jensens Bemerkungen betreffs der Sitze der Chalder. ZA 12 (1897), S. 113—123.

— — — Entdeckungen in Armenien. VBAG 1898, S. 568—592.

Lenormant Fr., Lettres assyriologiques sur l'histoire et les antiquités de l'Asie antérieure. 2 sér. in 5 vol. Paris 1871—1879.

Livius, Ab urbe condita libri, ed. A. Zingerle. Leipzig 1888—1908.

Marquart Jos., Eranšahr nach der Geographie des Ps. Moses Korenac'i. Berlin 1901.

- Kittel R.*, Die Bücher der Chronik. übersetzt und erklärt. Göttingen 1902.
- — Geschichte des Volkes Israel. Gotha 1909.
- Kluge Th.*, Studien zur vergleichenden Sprachwissenschaft der kaukasischen Sprachen. I.: Die Sprache der urartäischen Inschriften und ihre Stellung im kaukasischen Sprachenkreis. MVAG 12 (1907), *պահ* 5.
- Knobel*, Die Völkertafel der Genesis. 1850.
- Knudtzon J. A.*, Assyrische Gebete an den Sonnen-gott.
- — Die El-Amarna-Tafeln. Leipzig 1915.
- König Ed.*, Die Genesis. Gütersloh 1919.
- Konstantin Porphyrogenetos*, De administrando imperio. Imperium orientale. T.I. Ed. A. Banduri. Paris 1711.
- Krätschmar Rich.*, Das Buch Ezechiel, übersetzt, erklärt. Göttingen 1900.
- Kraus S.*, Die biblische Völkertafel im Talmud, Midrasch und Targum. MGWG 39 (1895), S. 1—11, 49—63.
- — Talmudische Archäologie. Leipzig 1910—1911.
- Kretschmer P.*, Der nationale Name der Armenier Haikh. S.-A. aus dem „Anzeiger der Akademie der Wissenschaften in Wien“, philosoph.-hist. Klasse, 1932, Nr. 1—7, S. 1—9. *Բազմաժամկետ Հանդ Աժուն*. 1933, էջ 429—432.
- — Einleitung in die Geschichte der griechischen Sprache. Göttingen 1896.
- — Die protoindogermanische Schicht. Olotta XIV (1925), 300—319.
- Lagarde Paul (de)*, Gesammelte Abhandlungen. Leipzig 1866.
- — Onomastica sacra. Göttingen 1870.
- — Agathangelus und die Akten Gregors von Armenien. Göttingen 1887.

- Landersdorfer S.*, Die Bücher der Könige. Bonn 1927.
- Langlois Victor*, Collection des historiens anciens et modernes de l'Arménie. 2 Bde. Paris 1867—1869.
- Lehmann C. F.*, Von der deutsch-armenischen Expedition. WZKM 14 (1900), S. 1—45, 175 ff.
- Lehmann-Haupt C. F.*, Materialien zur älteren Geschichte Armeniens und Mesopotamiens. Abhandlungen der Kgl. Gesell. der Wissensch. zu Göttingen, phil.-hist. Klasse. N. F. Bd. IX, Nr. 3, Berlin 1907.
- — — Armenien einst und jetzt. Reisen und Forschungen. Berlin. I. Bd. 1910; II. Bd. erste Hälfte 1926; zweite 1931.
- — — Das urartäisch-chaldische Herrscherhaus. ZA 33 (1910), S. 27—51.
- — — Die älteste Kunde über Armenien. *Zur M. u. H. u.* (1927), p. 11—12, 42 795—805.
- — — Stele und Sockel. Klio 24 (1930), S. 148—168.
- — — Epigraphisch-Archäologisches aus Georgien und Armenien. WZKM 45 (1938), S. 161—168.
- Lehmann-(Haupt-)Belck*, Mitteilung über weitere Ergebnisse ihrer Studien an den neugefundenen Keilinschriften. VBAG 1892, S. 477—490.
- — — Chaldische Forschungen. VBAG 1895, S. 579 bis 616; 1896, S. 309—327.
- — — Zu Jensens Bemerkungen betreffs der Sitze der Chalder. ZA 12 (1897), S. 113—123.
- — — Entdeckungen in Armenien. VBAG 1898, S. 568—592.
- Lenormant Fr.*, Lettres assyriologiques sur l'histoire et les antiquités de l'Asie antérieure. 2 sér. in 5 vol. Paris 1871—1879.
- Livius*, Ab urbe condita libri, ed. A. Zingerle. Leipzig 1888—1908.
- Marquart Jos.*, Eranšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac'i. Berlin 1901.

Marquart Jos., Osteuropäische und ostasiatische Streifzüge. Leipzig 1903.

- — Untersuchungen zur Geschichte von Erân. Philologus, Supplementband X. 1905—1907.
- — Südarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen. *Իշխանութեան հայոց պատմութեան հայութիւնը*. Studien zur arm. Geschichte. IV. Wien 1930. |
- — Armenische Streifen in Huschardzan (1911), S. 291—302.
- — Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation. Berlin 1919.

Mapp H., Сборники притчъ Вардана (*Ճողովագիր առակացն Վարդանոյ*). Материалы для истории средневековой армянской литературы. Ст. Петербургъ 1894—1899.

Meißner Bruno, Babylonien und Assyrien, Bd. I. Heidelberg 1920.

- — Lexikographische Studien, ZA VIII (1893), S. 75 ff.; IX (1894), S. 268 ff.; XVII (1903), S. 239 ff.

Мещанинов И. И. Выдвигаемые яфетическим языкознанием вопросы в области изучения ванской клинописи. (*Վանի սեպազիր արձանագրութիւնները յարեթական գրութեան տեսակէտէ*). Яфетический сборник IV (1926), 72—122 (*Լենինգրադ*).

- — Древне-ванские имена богов и царей. (*Վանի անունածներու և թագաւորներու անունները*): Яфетический сборник V (1927), 82—101.
- — Халдоведение (*Խալդէագիտութիւն*) Труды О-ва Обследования и Изучения Азербайджана № 10, Баку 1927.
- — Язык ванской клинописи (*Վանի սեպազիր արձանագրութեանց լեզուն*): Академия Наук СССР. Ленинград 1935.
- — Геогр. названия верховьев Аракса по халдским надписям (*Վերին Երասիրի աշխարհագրա-*

Կան անուններն ըստ խալդի արձանագրութեանց):
ИРАИМК IV էջ 43—64.

- — Die neuen Ergebnisse der chaldischen Forschungen. AfO VI (1930—1931), S. 201—216.
- — Neue chaldische Inschriften. II. Die Inschrift Sardurs in Daškerpi. III. Die Inschrift des Argistis aus dem Dorf Lesk (Kaladjug). AfO VII (1931—1932), S. 160—164, 263—266.

Meyer Ed., GA = Geschichte des Altertums, Stuttgart und Berlin 1926.

Michel le Syrien, Chronique, texte syriaque et traduction française, par J. B. Chabot. Paris 1899 sqq.

Migne, PG = Patrologiae cursus compl. series graeca. — PL = series latina.

Mordtmann A. D., Entzifferung und Erklärung der armenischen Keilinschriften von Van und der Umgebung. ZDMG 26 (1872), Heft 3, 4; 31 (1877), Heft 2, 3.

Müller D. M., Drei neue Inschriften von Van. WZKM I (1887), S. 213—219.

Murad Fr., Ararat und Masis. Heidelberg 1901.

Nestle E., Die Auffindung der Arche Noä durch Jakob von Nisibis, in ZfKG 1905.

Neubauer Ad., La géographie du Talmud. Paris 1868.

Nikel Joh., Genesjs und Keilinschriftforschung, Freiburg i. Br. 1903.

— — Herodot und die Keilschriftforschung. Paderborn 1896.

Никольский М. В., Клинообразные надписи ванскихъ царей, открытые въ пределяхъ Россіи (Վանի թաղաւորներու և պատկեր արձանագրութիւններն, որոնք Ռուսաստան կտնուած են):
Древн. Вост. չափ. I, պրակ III (1893), էջ 375—483:

Marquart Jos., Osteuropäische und ostasiatische Streifzüge. Leipzig 1903.

- — Untersuchungen zur Geschichte von Erân. Philologus, Supplementband X. 1905—1907.
- — Südarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen. *Խարսխական հայութիւն*. Studien zur arm. Geschichte. IV. Wien 1930. |
- — Armenische Streifen in Huschardzan (1911), S. 291—302.
- — Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation. Berlin 1919.

Mappé H., Сборники притчъ Вардана (*Ճաղավածական պատմութեան Վարդանաց*). Материалы для истории средневековой армянской литературы. Ст. Петербургъ 1894—1899.

Meißner Bruno, Babylonien und Assyrien, Bd. I. Heidelberg 1920.

- — Lexikographische Studien, ZA VIII (1893), S. 75 ff.; IX (1894), S. 268 ff.; XVII (1903), S. 239 ff.

Мещанинов И. И. Выдвигаемые яфетическим языкознанием вопросы в области изучения ванской клинописи. (*Վանի սեպազիր արձանագրութիւնները յարեթական գրութեան տեսակէտէ*). Яфетический сборник IV (1926), 72—122 (*Լենինգրադ*).

- — Древне-ванские имена богов и царей. (*Վանի աստվածներու և թագաւորներու անունները*): Яфетический сборник V (1927), 82—101.
- — Халдоведение (*Խալդէակիտութիւն*) Труды О-ва Обследования и Изучения Азербайджана № 10, Баку 1927.
- — Язык ванской клинописи (*Վանի սեպազիր արձանագրութեանց լեզուն*): Академия Наук СССР. Ленинград 1935.
- — Геогр. названия верховьев Аракса по халдским надписям (*Վերին Երասիսի աշխարհագրա-*

կան անուններն ըստ խալդի արձանագրութեանց):
ИРАИМК IV էջ 43—64.

- — Die neuen Ergebnisse der chaldischen Forschungen. AfO VI (1930—1931), S. 201—216.
- — Neue chaldische Inschriften. II. Die Inschrift Sardurs in Daškerpi. III. Die Inschrift des Argistis aus dem Dorf Lesk (Kaladjug). AfO VII (1931—1932), S. 160—164, 263—266.

Meyer Ed., GA = Geschichte des Altertums, Stuttgart und Berlin 1926.

Michel le Syrien, Chronique, texte syriaque et traduction française, par J. B. Chabot. Paris 1899 sqq.

Migne, PG = Patrologiae cursus compl. series graeca. — *PL* = series latina.

Mordtmann A. D., Entzifferung und Erklärung der armenischen Keilinschriften von Van und der Umgebung. ZDMG 26 (1872), Heft 3, 4; 31 (1877), Heft 2, 3.

Müller D. M., Drei neue Inschriften von Van. WZKM I (1887), S. 213—219.

Murad Fr., Ararat und Masis. Heidelberg 1901.

Nestle E., Die Auffindung der Arche Noä durch Jakob von Nisibis, in ZfKG 1905.

Neubauer Ad., La géographie du Talmud. Paris 1868.

Nikel Joh., Genesius und Keilinschriftforschung, Freiburg i. Br. 1903.

— — Herodot und die Keilschriftforschung. Paderborn 1896.

Никольский М. В., Клинообразные надписи ванскихъ царей, открытые въ пределяхъ Россіи (Վանի թաղաւորներու և եպագիր արձանագրութեաններն, որոնք Առևաստան գտնուած են): Древн. Вост. հատ. I, պրակ III (1893), էջ 375—483:

Никольский М. В., Клинообразные надписи Закавказья (Անդրկուկասի սեպագիր արձանագրութիւնները): Материалы по Археологии Кавказа. Վրասէ Վ. Москва 1896.

Nöldeke Th., Untersuchungen zur Kritik des Alten Testamentes. Kiel 1869.

- — Zwei Völker Vorderasiens (die Kadischäer und die Ortäer). ZDMG 33 (1879), S. 157—165.
- — Kardu und Kurden. Beiträge zur alten Geschichte und Geographie. Festschrift für Heinr. Kiepert. (Berlin) 1898, S. 73—81.
- — Beiträge zur semitischen Sprachwissenschaft. Straßburg 1904.

Nötscher Friedr., Das Buch Jeremias, übersetzt und erklärt. In der Serie: Die Heilige Schrift des Alten Testaments, hsg. von Feldmann und Herkenne, Bd. VII, Abt. 2. Bonn 1934.

Olearius Adam, Vermehrte neue Beschreibung der Moskowitischen und Persischen Reyse. Schleswig 1656.

Opitz Diet., Der Tod des Humbaba. AfO V (1928—1929), 207—213.

Orelli C. D. von, Der Prophet Jeremias. München 1905.

Паткановъ К., Ванскія надписи и значение ихъ для исторіи Передней Азіи (Վանի արձանագրութիւններն եւ առնց նշանակութիւնը Վանաշաղմբեան Ասրու պատմութեան համար): Журн. Мин. Народного Просв. 1874—1881. № 1 և 60

- — О клинообразныхъ надписяхъ ванской системы открытыхъ въ предьяляхъ Россіи (Վանի սեպագիր արձանագրութիւններն, որոնք Առևանդան պահպանվեած են): Журн. | Просв. 1883.

Peeters P., La légende de St. Jacques de Nisibe. Anal. Bot. t. XXXVIII, fasc. II et III (1920), pp. 285—373.

- Пиотровский Б. Б., Урарту-древнейшее государство Закавказья (*Արարատ-Անդրկաւկասի ամենահին թագավորութեանը*): Ленинград, 1939.
- Скифы и Закавказье. (*Սկիւթացիք եւ Անդրկաւկասիոն*): Труды отдела Востока III (1940), Ленинград.
- Plinius*, Naturalis historia. Ed. L. von Jan. Leipzig 1854—1865.
- Polybius*, ed. J. Bekker. Berol. 1844.
- Potratz A.*, Die Pferdegebisse des zwischenstrom-ländischen Raumes. AfO XIV (1941).
- Präsek Just.*, Geschichte der Meder und Perser bis zur makedonischen Eroberung, 1. Bd., 1906; 2. Bd., 1910.
- Procksch Otto*, Die Genesis. Leipzig 1913.
- Ptolemaei Claudii geographia*. Ed. Müller, Paris 1901.
- Rawlinson G.*, History of Herodotus. London 1862.
- Rawlinson Henry*, The Persian cuneiform inscription at Behistum. Decyphered and translated. London 1846. JRAS I, Ser. 10, 11.
- Roensch H.*, Das Buch der Jubiläen oder Die kleine Genesis. Leipzig 1874.
- Saint-Martin*, Mémoires historiques et géographiques sur l'Arménie. Paris 1818.
- Sanda A.*, Untersuchungen zur Kunde des alten Orients, in MVAG 1902 (7. Jahrgang), 2.
- Nochmals Ararat und Urartu, in BZ II (1904).
- Die Bücher der Könige. II. Halbb. Das 2. Buch der Könige. Münster i. W. 1912.
- Moses und der Pentateuch. Münster i. W. 1924.
- Sandalgian Jos.*, Les inscriptions cunéiformes urartiques transrites. Venise 1900.
- Hist. documentaire de l'Arménie des âges du paganisme (1410 av. 305 apr. J.-C.), 2 Bde. Rome 1917.

Никольский М. В., Клинообразные надписи Закавказья (Անդրկասկանի և պատմագիր արձանագրութիւնները): Материалы по Археологии Кавказа. Վրացկ V Москва 1896.

Nöldeke Th., Untersuchungen zur Kritik des Alten Testamentes. Kiel 1869.

- — Zwei Völker Vorderasiens (die Kadischäer und die Ortäer). ZDMG 33 (1879), S. 157—165.
- — Kardu und Kurden. Beiträge zur alten Geschichte und Geographie. Festschrift für Heinr. Kiepert. (Berlin) 1898, S. 73—81.
- — Beiträge zur semitischen Sprachwissenschaft. Straßburg 1904.

Nötscher Friedr., Das Buch Jeremias, übersetzt und erklärt. In der Serie: Die Heilige Schrift des Alten Testaments, hsg. von Feldmann und Herkenne, Bd. VII, Abt. 2. Bonn 1934.

Olearius Adam, Vermehrte neue Beschreibung der Moskowitischen und Persischen Reyse. Schleswig 1656.

Opitz Diet., Der Tod des Humbaba. AfO V (1928—1929), 207—213.

Orelli C. D. von, Der Prophet Jeremias. München 1905.

Паткановъ К., Ванскія надписи и значеніе ихъ для исторіи Передней Азіи (Վանի արձանագրութիւններն եւ առնց նշանակութիւնը Յանաչեղբեան Ասիր պատմութեան համար): Журн. Мин. Народного Просв. 1874—1881. № 1 և 60

- — О клинообразныхъ надписяхъ ванской системы открытыхъ въ предьяхъ Россіи (Վանի և պատմութիւններն, որոնք Առաջատան գտնուած են): Журн. 1

Просв. 1883.

Peeters P., La légende de St. Jacques de Nisibe. Anal. Bot. t. XXXVIII, fasc. II et III (1920), pp. 285—373.

- Пиотровский Б. Б., Урарту-древнейшее государство Закавказья (Ուրարտու-Անդրկավականի ամենահին բազմաբրնձրինը) : Ленинград, 1939.
- — Скифы и Закавказье. (Սկիւթացիք և Անդրկավական) : Труды отдела Востока III (1940), Ленинград.
- Plinius*, Naturalis historia. Ed. L. von Jan. Leipzig 1854—1865.
- Polybius*, ed. J. Bekker. Berol. 1844.
- Potratz A.*, Die Pferdegebisse des zwischenstrom-ländischen Raumes. AfO XIV (1941).
- Prášek Just.*, Geschichte der Meder und Perser bis zur makedonischen Eroberung, 1. Bd., 1906; 2. Bd., 1910.
- Procksch Otto*, Die Genesis. Leipzig 1913.
- Ptolemaei Claudii geographia*. Ed. Müller, Paris 1901.
- Rawlinson G.*, History of Herodotus. London 1862.
- Rawlinson Henry*, The Persian cuneiform inscription at Behistum. Decyphered and translated. London 1846. JRAS I, Ser. 10, 11.
- Roensch H.*, Das Buch der Jubiläen oder Die kleine Genesis. Leipzig 1874.
- Saint-Martin*, Mémoires historiques et géographiques sur l'Arménie. Paris 1818.
- Sanda A.*, Untersuchungen zur Kunde des alten Orients, in MVAG 1902 (7. Jahrgang), 2.
- — Nochmals Ararat und Urartu, in BZ II (1904).
- — Die Bücher der Könige. II. Halbb. Das 2. Buch der Könige. Münster i. W. 1912.
- — Moses und der Pentateuch. Münster i. W. 1924.
- Sandałgian Jos.*, Les inscriptions cunéiformes urartiques transcrtes. Venise 1900.
- — Hist. documentaire de l'Arménie des âges du paganisme (1410 av. 305 apr. J.-C.), 2 Bde. Rome 1917.

- Sayce A. H.*, The cuneiform Inscriptions of Van, deciphered and translated. JRAS New Series 14 (Art. XXII), pp. 377—732.
- Schlögl Niv.*, Die Bücher der Könige. Wien 1911.
— — Die Bücher der Chronik. Wien 1911.
- Schmalzl P.*, Das Buch Ezechiel. Wien 1901.
- Schmidtke Fr.*, Die Japhetiten der biblischen Völkerkarte. Breslau 1926.
- Schrader E.*, Zur Geographie des assyrischen Reiches. Sitzungsberichte der Königl. preußischen Akademie der Wissenschaften zu Berlin (1890), XVII, S. 321—344.
— — Die Namen der Meere in den assyrischen Inschriften. Abhandl. der Berl. Akademie der Wissensch., 1878.
- Sellin E.*, Geschichte des israelitisch-jüdischen Volkes. Leipzig 1924.
— — Das Zwölfprophetenbuch, in Kommentar zum Alten Testament, Bd. XII, 1922.
- Spiegel Fr.*, Erânische Altertumskunde, 3 Bde. Leipzig 1871.
- Strabonis Geographica recogn.* Meineke. Leipzig 1851—1852.
- Strack Herm.*, Die Genesis². München 1905.
- Streck Max.*, Das Gebiet der heutigen Landschaften Armenien, Kurdistan und Westpersien nach den babylonisch-assyrischen Keilinschriften. ZA XIII (1898), S. 57—110, XIV (1899), S. 103—172. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պելէզեկէն, Հայաստան, Քրդաստան և արևմտեան Պարսկաստան, բարելական-ասորեստանեաց սեպաղբերու. Համաձայն։ Հանդ. Աժո. 1899—1900, 1902 և 1904։ Արտատով. Ազգ. Մատ. Ե. Վեննա 1904։
- — Assurbanipal und die letzten assyr. Könige bis zum Untergang Ninivehs. 3 Bde. 1916.

- Tabari*, Annales ed. M. de Goeje (cum aliis) 1879 sqq.
- Thureau-Dangin Fr.*, Une relation de la huitième campagne de Sargon. Paris 1912.
- Tomaschek W.*, Sasun und das Quellengebiet des Tigris. Sitzungsberichte der Kais. Akad. der Wissenschaften in Wien, phil.-hist. Klasse, Bd. CXXXIII, IV. Wien 1895. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պիլէզիկճան, Սասուն և Տիգրիսի աղբերաց սահմանները — պատմական և տեղադրական հետազոտութիւն: Հանդ. Ամս. 1896, թ. 1, 3, 5, 8—10: Արտաստան. Ազգ. Մատ. իլ.: Վիեննա 1896:
- Ungnad Ar.*, Die ältesten Völkerwanderungen Vorderasiens (Kulturfragen, Heft 1), Breslau 1928.
- Gilgamesch-Epos und Odyssee (Kulturfragen, Heft 4/5).
- Vigouroux F.*, Dictionnaire de la Bible. Paris 1895.
- Weber S.*, Ararat in der Bibel. Theol. Quartalschr. 83 (1901), Heft 3, S. 321—374. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պիլէզիկճան, Արտաստան. Գրոց մէջ: Հանդ. Ամս., 1901, թ. 7, 8, 10—12: Արտաստան. Ազգ. Մատ. լթ.: Վիեննա 1901:
- Ausgewählte Schriften der armenischen Kirchenväter, in „Bibliothek der Kirchenväter“, hsg. von Bardenhewer. 2 Bde. München 1927.
- Weidner*, Politische Dokumente aus Kleinasien. Leipzig 1923.
- Weisbach F. H.*, Die Keilinschriften der Achämeniden. 1911.
- Wiesner Jos.*, Fahren und Reiten in Alteuropa und im Alten Orient. AO 38, 2/4 (1939).
- Wilke F.*, Das Skythenproblem im Jeremiabuch. Alttestamentl. Studien. Festschr. f. R. Kittel. 1913. S. 222—254

- Sayce A. H., The cuneiform Inscriptions of Van, deciphered and translated. JRAS New Series 14 (Art. XXII), pp. 377—732.
- Schlögl Niv., Die Bücher der Könige. Wien 1911.
— — Die Bücher der Chronik. Wien 1911.
- Schmalzl P., Das Buch Ezechiel. Wien 1901.
- Schmidtke Fr., Die Japhetiten der biblischen Völkerkarte. Breslau 1926.
- Schrader E., Zur Geographie des assyrischen Reiches. Sitzungsberichte der Königl. preußischen Akademie der Wissenschaften zu Berlin (1890), XVII, S. 321—344.
— — Die Namen der Meere in den assyrischen Inschriften. Abhandl. der Berl. Akademie der Wissensch., 1878.
- Sellin E., Geschichte des israelitisch-jüdischen Volkes. Leipzig 1924.
— — Das Zwölfprophetenbuch, in Kommentar zum Alten Testament, Bd. XII, 1922.
- Spiegel Fr., Erânische Altertumskunde, 3 Bde. Leipzig 1871.
- Strabonis Geographica recogn. Meineke. Leipzig 1851—1852.
- Strack Herm., Die Genesis 2. München 1905.
- Streck Max., Das Gebiet der heutigen Landschaften Armenien, Kurdistan und Westpersien nach den babylonisch-assyrischen Keilinschriften. ZA XIII (1898), S. 57—110, XIV (1899), S. 103—172. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պետքեհճեան, Հայաստան, Քրդաստան և արեւածան Պարսկաստան, բարելական-ասորեստանեաց սԵսաղբերու Համաձայն։ Հանդ. Ամս. 1899—1900, 1902 և 1904։ Արտասով. Ազգ. Մատթ. Վ. Վիւննա 1904։
— — Assurbanipal und die letzten assyr. Könige bis zum Untergang Ninivehs. 3 Bde. 1916.

Tabari, Annales ed. M. de Goeje (cum aliis)
1879 sqq.

Thureau-Dangin Fr., Une relation de la huitième campagne de Sargon. Paris 1912.

Tomaschek W., Sasun und das Quellengebiet des Tigris. Sitzungsberichte der Kais. Akad. der Wissenschaften in Wien, phil.-hist. Klasse, Bd. CXXXIII, IV. Wien 1895. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պիլէզիկճեան, Սասուն եւ Տիգրիսի աղբերաց սահմանները — պատմական եւ տեղագրական հետազոտութիւն: Հանդ. Ամս. 1896, թ. 1, 3, 5, 8—10: Արտաստան. Ազգ. Մատ. ԻԱ: Վիեննա 1896:

Ungnad Ar., Die ältesten Völkerwanderungen Vorderasiens (Kulturfragen, Heft 1), Breslau 1928.

— Gilgamesch-Epos und Odyssee (Kulturfragen, Heft 4/5).

Vigouroux F., Dictionnaire de la Bible. Paris 1895.

Weber S., Ararat in der Bibel. Theol. Quartalschr. 83 (1901), Heft 3, S. 321—374. Հայերէն թարգմանութեամբ՝ Հ. Բ. Պիլէզիկճեան, Արտաստան. Գրոց մէջ: Հանդ. Ամս., 1901, թ. 7, 8, 10—12: Արտաստան. Ազգ. Մատ. Լթ.: Վիեննա 1901:

— Ausgewählte Schriften der armenischen Kirchenväter, in „Bibliothek der Kirchenväter“, hsg. von Bardenhewer. 2 Bde. München 1927.

Weidner, Politische Dokumente aus Kleinasien. Leipzig 1923.

Weisbach F. H., Die Keilinschriften der Achämeniden. 1911.

Wiesner Jos., Fahren und Reiten in Alteuropa und im Alten Orient. AO 38, 2/4 (1939).

Wilke F., Das Skythenproblem im Jeremiabuch. Alttestamentl. Studien. Festschr. f. R. Kittel. 1913. S. 222—254

- Winckler H., Keilinschriftliches Textbuch zum Alten
Testament³. Leipzig 1909.
- — Die Völker Vorderasiens. 1903. (Der alte
Orient, hsg. von der Vorderasiatischen Gesch.
Jahrg. 1, Heft 1.)
- Wutz Fr., Onomastica sacra. Leipzig 1914—1915.
- Xenophon, Anabasis. Ed. L. Dindorf. Leipzig 1855.
-

ՀԱՄԱՐԾՈՏԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- ABL = R. F. Harper, Assyrian and Babylonian Letters. London 1892—
- ADD = C. H. W. Johns, Assyrian Deeds and Documents. Cambridge 1898—
- AfO = Archiv für Orientforschung. Հրատ. E. F. Weidner, Berlin 1923 — (Առաջին երկու համարները [I 1923 և II 1924—1925] լոյս տեսած են իր արխիվի առաջին աշխատավայրում՝ Archiv für Keilschriftforschung).
- AJSL = American Journal of Semitic Languages and Literatures. Chicago 1895—
- AKA = E. A. Wallis Budge and L. W. King, Annals of the Kings of Assyria. London 1902.
- AOB = Altorientalische Bibliothek, Bd. I (Die Inschriften der altassyrischen Könige, bearb. von E. Eberling, S. Meißner, E. F. Weidner. Leipzig 1926.
- AOF = H. Winckler, Altorientalische Forschungen. Leipzig 1893—
- AR = Archiv für Religionswissenschaft, hsg. von Achelin. Freiburg 1898—
- ATAO = Alfred Jeremias, Das Alte Testament im Lichte des alten Orients, 4. Aufl., 1930.
- BZ, BibZ = Biblische Zeitschrift, hsg. von Götttsberger und Sickinger. Freiburg i. B. 1903 —
- Chron.G = Die babylonische Chronik G (Brit. Mus. Nr. 21901), veröffentlicht von C. J. Gadd, The Fall of Nineveh, 1923.
- CT = Cuneiform Texts from Babylonian Tablets in the Brit. Museum. London 1896.
- Drewn. Wost. = Древности Восточныя. Труды Восточной Комиссии Императорского Московского Археологического Общества, 1899—

EGAO = Fritz Hommel, Ethnogr. und Geogr. des alten Orients *U. մասն իր* Grundriß der Geographie und Geschichte des alten Orients, 1904. *Բ. մասը* 1926:

JRAS = The Journal of the Royal Asiatic Society. London 1835—

KAH = Keilschrifttexte aus Assur historischen Inhalts. Bd. I von L. Messerschmidt (Leipzig 1911). Bd. II von O. Schroeder (ib. 1922).

KAT³ = Eb. Schrader, Die Keilinschriften und das Alte Testament, 3. Aufl., bearb. von H. Winckler und H. Zimmern, 1903.

KB = Keilinschriftliche Bibliothek. Sammlung der assyr. und babyl. Texte, hsg. von Schrader. Berlin 1883—

KBo = Keilschrifttexte aus Boghazköi. Leipzig 1916—

KGF = Eb. Schrader, Keilinschriften und Geschichtsforschung. Gießen 1878.

Kn = Knudtzon Gebete. Leipzig 1893. Kn *Հառուադբութեամբ իլուէ հրատարակուած բնագիրները կ'ակնարկուին*:

KTS = Die Keilschrifttexte Sargons. Nach den Papierabklatschen und Originalen neu herausgegeben von H. Winckler. Leipzig 1889.

MDOG = Mitteilungen der Deutschen Orientgesellschaft zu Berlin, 1900—


MGWJ = Monatsschrift für Geschichte und Wissenschaft des Judentums. Begründet von Frankel, Breslau 1855—

MVAG = Mitteilungen der vorderasiatischen Gesellschaft. Berlin 1886—1920.

OLZ = Orientalische Literaturzeitung, hsg. von Peiser. Berlin 1898—

PRT = Ernst Klauber, Politisch-religiöse Texte der Sargonidenzeit. Leipzig 1913.

- R = Rawlinson, *The Cuneiform Inscriptions of Western Asia*, 5 vols. London 1861—1880.
- RE = Pauly-Wissowa, *Real-Encyclopädie der klassischen Altertumswissenschaft*. Stuttgart 1894—
- REA = *Revue des Etudes Arméniennes*. Paris 1920—1930.
- ROC = *Revue de l'Orient Chrétien*. Paris 1896—
- TB = *Altorientalische Texte und Bilder zum Alten Testament*, in Verbindung mit A. Ungnad und H. Ranke, hsg. von H. Greßmann. Tübingen 1909.
- ThQS, ThQsch = *Tübinger Theologische Quartalschrift*, hsg. von Gratz 1819—
- TSA = H. de Genouillac, *Tablettes sumériennes archaïques*. Paris 1902.
- VAB = *Vorderasiatische Bibliothek*. Leipzig 1907—
- VBEA = *Verhandlungen der Berliner Gesellschaft für Anthropologie, Ethnologie und Urgeschichte*.
- ZA = *Zeitschrift für Assyriologie und verwandte Gebiete*, hsg. von Bezold. Leipzig 1886—
- ZfE = *Zeitschrift für Ethnologie. Organ der Berliner Gesellschaft für Anthropologie, Ethnologie und Urgeschichte*. Berlin 1869—
- ZfkTh = *Zeitschrift für katholische Theologie*. Innsbruck 1877—
- ՀԱՅՈՒԹԻՒՆ Ամսորեաց, Հայագիտական Ուսումնաթերթ*: Վահեննա 1887—
-



նիցի համաձայն կը թարգմանէ՝ «Իսկ անոնք փախան Հայաստան ¹³» :

Նմանապէս Ոսկեբերան Արարատն իրրեւ Հայաստան երկիր հասկցած է, երբ իւր «վասն կատարեալ սիրոյն» ճառին մէջ կը հարցնէ՝ «Արդեօք չլսեցի՞ք ջրհեղեղի եւ այն համատարած կորստեան մասին . . . միթէ ասոր վկաց չե՞ն Հայաստանի լեռները, ուր տապանը հանգչեցաւ. միթէ ասոր մնացորդները մինմեւ հիմայ հոն չե՞ն պահուիր մեղի յիշեցնելու համար ¹⁴» :

Բնականարար իւր Ծննդոց մեկնութեան մէջ (առ Լ. 4) Եօթանասնիցի համաձայն տապանը դադարել կու տայ «Արարատ լեռներուն վրայ ¹⁵» :

Բոլորովին որոշ կերպով կը խօսի Յերունիմոս. Ծննդոցի (Լ. 4) Արարատը կը թարգմանէ Հայաստանով ¹⁶, իսկ Եր. ծԱ. 27 ¹⁷,

¹³ . . . αὐτοὶ δὲ διεσώθησαν εἰς Ἀρμενίαν. Migne, Patr. Gr. 24, col. 353.

¹⁴ Ἡκούσατε περὶ τοῦ κατακλυσμοῦ καὶ τῆς πανωλεθρίας ἐκείνης; . . . οὐχὶ καὶ τὰ δόῃ μαρτυρεῖ τῆς Ἀρμενίας, ἔνθα ἡ κιβωτὸς ἰδρύθε; οὐχὶ καὶ τὰ λείψανα αὐτῆς ἔως νῦν ἐκεῖ σώζεται πρὸς ἡπετέρων ὑπόμνησιν Migne, Patr. G. 56, col. 287: Այս իմաստով կը խօսի Ոսկեբերան նաեւ իւր Ա. Թեսաղ. Թղթոյն մեկնութեան մէջ (Վ. Դ., ճառ Բ.). «Արդեօք չէ՞ք հաւտար թէ ջրհեղեղ տեղի ունեցած է, արդեօք պառաւներու րարացա՞նք ձեզի կը թուի: Նոյն իսկ այն լեռներն, որոնց վրայ տապանը կեցաւ, զայս կը վկացեն Հայաստանի լեռները կ'ըսեմ» (Migne, անդ, 62. col. 442),

¹⁵ Migne, անդ, 53, col. 234.

¹⁶ Migne, Patr. Lat. 28, col. 206.

¹⁷ Migne, անդ, 28, col. 982.

ինչ դժուարութիւններով եւ իրարու հակոտ-
 նեայ կարծիքներով մթագնած առարկայ մը
 խուզարկութեան նիւթ ընտրած է . . . : Աղ-
 բեւրներու չափաղանց հարուստ ցանկ մը
 դործը կը կանխէ : Հին, Միջին եւ Նոր դա-
 րէն բազմաթիւ պատմական, աշխարհագրա-
 կան, ազգագրական, մեկնողական եւ ուրիշ
 դործերու կը դիմէ . . . : Ս. Գրքի մեկնիչնե-
 րուն համար ալ կը գտնուին ինչ ինչ հետա-
 քրքրական եւ կարեւոր ճշդումներ : Այսպէս,
 միայն քանի մը բան յիշատակելու համար,
 հեղինակը Ծն. Բ. 4 տեղիքի Արարատի հար-
 ցին մէջ այն եղրակացութեան կու դայ թէ
 այս Արարատը, բեւեռագրերու Ուրար-
 տուն է . . . եւ այն թէ սա նոյն է հայկական
 Տաւրոս-Մասիոսի հետ, ուր գտանք Ուրար-
 տացիներուն բնակավայրը ն. Ք. Ժ. դա-
 րուն համար : . . . Հարկ չկայ առանձին կեր-
 պով մատնանշելու թէ այս ճշդումը մեծ նշա-
 նակութիւն ունի Ծն. Բ. 4 տեղիքին հիմը
 կազմող յիշատակարանին խոր հնութեան
 համար : Հեղինակը ճիշդ այս տեղ իրաւամբ
 յառաջ կը բերէ Ունգնաղի խօսքը, թէ Հին
 Կտակարանի աւանդութիւնը հին Արեւելքին
 շատ աւելի լաւ տեղեակ է քան որ ոմանք
 մտքէ կրնային անցնել . . . : Որչափ կը գե-
 տեմ հեղինակը ժրաջան ու աչալուրջ կերպով
 դործածած է աղբիւրները . . . : Հեղինակը
 մեր առջեւը կը դնէ դործ մը, որ ամէն Հին
 Կտակարանով զբարողը կը շահագրդոէ եւ
 ամէն մարդ, որ հեղինակին չօշափած հար-

յերով կը զբաղի, սէտք չէ այս գիրքն անտեսել» :

3. J. Lebon: Le Muséon (Louvain), 49 (1936), էջ 145 :

«Այս՝ Ս. Գրքի հայ թարգմանութեան 1500ամեակին առթիւ հրատարակուած ուսումնասիրութիւնն աչքառու է հեղինակին ցոց տուած իրապէս եղական հմտութեամբ . . . Երկասիրութիւն մը, որ անտարակոյս շատ աշխատութիւն արժած ըլլալու է եւ որ շատ չէտաքը ըլլալութեամբ պիտի կարդացուի Ս. Գրքի եւ հայ հին պատմութեամբ զբաղող-ներու կողմէն» :

4. R. Janin: Écos d'Orient (Paris), 40 (1936), էջ 249 :

«. . . Այս զանազան խուզարկութիւնները յեցած են առատ եւ հիմնաւոր փաստերու վրայ, զորոնք հեղինակը կը հանէ ամենավերջին զիւտերէն եւ Վերին-Միջազետքի եւ անոր սահմանակից զաւառներու վրայ արդէն իսկ լոյս տեսած ամենալաւագոյն ուսումնա-սիրութիւններէն : Հետեւարար զանոնք կար-դալն կրկնակի շահեկանութիւն ունի, այնու-որ անոնք տեղեկութիւն կու տան մեզի ոչ միայն հայոց, այլ եւ անոնց սահմանակից-ներու մասին, քրիստոնէական թուականը կանխող դարերուն մէջ» :

5. K. Mlaker: Orientalische Literatur-Zeitung (Leipzig), 1936, № 696—697:

«Առաջիկայ մենադրութիւնն . . . իրական սկակառ մը կը լրացնէ . որովհետեւ թէ՛ Հին Կտակարանով եւ թէ՛ Հին արեւելքի պատմութեամբ զբաղովը սովորաբար հայերէնի բաւականաչափ ներհուն չէ անոր հարուստ աղբիւրներն ու մատենադրութիւնը շահագործել կարենալու համար : Արդ ուրախաւի է որ ծննդեամբ հայ մը, որ իւր հայրենիքի պատմութեան եւ բոլոր աղբիւրներուն կատարելապէս ծանօթ է, Ս. Գրքի այն տեղիքներով կը զբաղի, որոնք Հայաստանի կը հային . . . : Բայտ այսմ այս ուսումնասիրութիւնը շատ արդիւնաւէտ պէտք է նկատել, մասնաւորապէս Հին Կտակարանի պահպանողական տեսակէտը հաստատուն բռնելով : Ամէն պարագային այս եղբակացութեանց Հիմնական արժէքը պէտք է շեշտենք» :

6. Korrespondenz- und Offertenblatt für alle katholischen Geistlichen Deutschlands (München), 46 (1936), Nr. 3.

...Հեղինակը կը խօսի Ս. Գրքի այն տեղիքներու մասին, որոնք ու եւ է կերպով Հայ աշխարհի հետ կրնան աղերսի մէջ զբութիւն : Այս գիտնական խուզարկութիւններու համապայն, որոնք զարմանալի հմտութիւն մը կը ցուցնեն, Արարատը նոյն է բեւեռազրերու Ուրարտուի հետ, եւ Հայկ . Տաւրոսի մէջ վնտուելու է . . . : Խուզարկութեանց ար-

Դառնայ դործս հայ մատենագրութիւնն ա-
ռատօրէն օգտագործած ըլլալուն համար»:

10. W. H[engstenberg]: Byzantinische Zeitschrift (Leipzig), 36 (1936), Էջ 239—240:

«...Հայաստանի եւ անոր հարեւան եր-
կիրներու աշխարհագրութեան ինչպէս եւ
աղղազրութեան համար չափազանց յուսոթի
ոյս ուսումնասիրութեան արժէքն աւելի կը
բարձրանայ Զ էջէ աւելի բաղկացած աղբիւր-
ներու ցանկով»:

11. A. Šanda: Archiv Orientální (Praha), 9 (1937), Էջ 246—247:

«...Գրութեանս գլխաւոր ուժն եւ անոր
մնայուն արժէքը յայնմ կը կայանայ, որ ըն-
թերցողը ո եւ է կերպով կապ ունեցող բոլոր
նիւթերն իր աղբիւրներով հոս դիւրամատ-
շելի կերպով ամփոփուած կը գտնէ: Որով-
հետեւ հեղինակը հին հայերէնի լաւ հմուտ
է՝ կը յուսանք իրմէ տակաւին ուրիշ նման
գործեր հայկական աղբիւրներու մասին՝ լու-
սաբանուած բեւեռագրերու եւ յոյն վկացու-
թիւններով, ստանալ»:

12. Dr. Sahag Gokian: Ani (București), I, պր. Դ. (1936), Էջ 154:

«Դկտ. Հ. Վահան Իիգլիզեանի այս
հմտալից գործը մանրակրկիտ խուզարկու-
թիւններով մեծարժէք ճշդումներ կ'ընէ շօ-
շափուած ինդրոց մէջ, որոնք մթութիւն-
ներով լի են»:

13. V. Christian: Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes (Wien), 44 (1936), § 154:

«...Գլխաւոր մասը կը դրաւ է Արարատ լեռը..., զոր հեղինակը ծանրակշիռ փաստերով հայկական Տաւրոսի արեւելեան կողմը կը փոխադրէ ... : Այն աւանդութիւնն, որ Հայերն Աշկուզա-Սկիւթացիներու հետ յարաբերութեան մէջ կը դնէ, հեղինակը կը մերժէ իբրեւ պատմականօրէն անհիմն : Վերջին գլուխը վերջադէս հաւանական կը դարձնէ, որ Աստուածաշունչի մէջ յիշուած թողարմացի բնակիչներն իբրեւ հայ համարելու է ...» :

14. Universitätsprofessor Dr. Joh. Gabriel: Reichspost(Wien), 21 Հոկտ. 1935, § 5:

«Ճիշտ Ս. Գրքի հայերէն թարգմանութեան 1500ամեակի հանդէսի առթիւ կը նուիրէ մեզի Դկտ. Հ. Վահան Ինդլիզեան այս մանրակրկիտ աշխատասիրութիւնը... : Զորս գլուխներու մէջ... ներհուն հեղինակը կը խօսի Ս. Գրքի այն տեղիքներու մասին, որոնք ո եւ է կերպով Հայաստանի հետ ազերսի մէջ դրուած են : Ընթերցողներու աւելի լայն շրջանակներ պիտի հետաքրքրուին մասնաւորապէս առաջին գլխուն խուզարկութիւններով, ուր հեղինակն այնպէս հըմտալից ինչպէս եւ պայծառ կերպով կը ցուցնէ թէ Ս. Գրքի մէջ յիշուած Արարատ լեռը... Հայկ. Տաւրոս-Մասիսի մէջ փըն-

տոելու է : . . . ինդլիղեանի այս աշխատութիւնն , որ նիւթին հետ կազ ունեցող ամրող գրականութիւնը խղճմտալից կերպով նկատի կառնէ , մտաւորապէս այնպէս բարձր մակարդակի վրայ գտնուող հայժողովրդեան ամէն ճանչցողին եւ յարգողին , ինչպէս եւ Աստուածաշունչով հետաքրքրուողին համար չափազանց օգտակար , ընթեռնլի գործ մըն է : Առանց ջատագովական աղղեցութիւն ընել դիտելու կը ցուցնէ , թէ Հին Կոսակարանի աւանդութիւնը հին Արեւելքին չառ աւելի լաւ տեղեակ է քան որ ոմանք մտքէ կրնային անցնել» :

Այս գրախօսականը հրատարակուած է նաեւ Österreichische Pilgerbriefe (Wien) , V (1936) , էջ 29:

15. Fl[eischmann]: Der Orient (Potsdam) , 18 (1936) , Heft 1 , էջ 23—24:

«Տատ խնամոս , հմտալից — եւ իր այս խնամքով ու հմտութեամբ համողիչ աշխատանքը Վիեննական Սխիթարեանի մը , է միաժամանակ Ա. Գրքի հայերէն թարգմանութեան 1500ամեակի յիշատակին նուէր մը . . . : Զերմ կերպով կը պաշտպանէ հեղինակը թէ Ծն . Բ . 4 տեղիքով հին աւանդութիւն մը մեղի կը ներկայանայ» :

16. H. Wiesmann S J.: Stimmen der Zeit (Freiburg i. B) , 1938 , էջ 279:

«Գնահատելի հետաքննութեամբ եւ յախ ի հետուստ անդամ նիւթին հայող գրա-

կանութիւնն օգտագործելով հեղինակուած-
այս զրութիւնը... բնականաբար մասնաւո-
րապէս պիտի հետաքրքրէ մասնագէտ ըն-
թերցողներու փոքր շրջանակ մը: Սակայն
անոր երկու տուեալներն ամէն մարդ պէտք
է գիտնայ. նախ թէ Ծն. թ. 4 տեղիքին Արա-
բատն... իրաւամբ հայկական Տաւրոս-Մա-
սիս լեռներուն մէջ պէտք է փնտուուի եւ
Կարձեալ թէ Հին Կտակարանի աւանդու-
թիւնը հին Արեւելքին շատ աւելի լաւ տե-
ղեակ է, ինչպէս հոս վերստին կ'ապացու-
ցուի, քան հարեւանցի քննագատութիւն մը
յաճախ կ'ենթագրէ»:

17. J. Lebon: Revue d'Hist. Eccl. (Lou-
vain), 32 (1936), էջ 472:

«...Կը շատանանք մատնանիշ ընելով
Հ. ինգլիութեանի տեղեկութեան եւ հմտու-
թեան ձոխութիւնն ու ընդարձակութիւնն
եւ այն բազմաթիւ կոչումները՝ զորոնք նա-
յառաջ կը բերէ քրիստոնեայ յոյն, լատին,
հայ, ասորի եւ արար հեղինակներէն,
որոնք խնդրոյ նիւթ կէտերուն աւանդական
մէկնութեան վկաներն են: Այս մեծապէս
ձոխ ուսումնասիրութեան ապացոյցներն ու
Եղբակացութիւններն ապահովապէս եւ
իրաւամբ պիտի զրաւեն մասնագէտներու
ու շաղրութիւնը»:

Նամակներէն կը հրատարակենք միայն
և Հաստանի հանգուցեալ հայ Մետրապո-

Իւսի՝ Յովաէփ Արքեպիսկոպոս Թէոդորոս-
վիչի 28 նոյ. 1935 թուակիր գրութիւնը.

ՄԵՃԱՐԳՈՅ, սիրելի Հայը.

Սրտանց շնորհակալ եմ Ձեզ ոչ միայն
անոր համար, որ ինձի Ձեր գիրքն առաքած
էք, այլ նաև անոր համար, որ այսպիսի աշ-
խատանքի մը ձեռնարկած էք:

Այս գիրքը կ'ընձեռէ իրապէս գեղեցիկ
նպաստ մը ճանչնալու Հայաստանի այնպէս
յարգելի աւանդութիւնն ու անցեալը: Ինձի
համար Ձեր աշխատանքը գրեթէ յայտնու-
թիւն մըն է . . . : Կրկին շնորհակալ եմ Ձեզի
ի բոլոր սրտէ եւ մնամ

մասնաւոր յարգանացս հաւատեօք

† Teodorowicz

ՆԵՐԱԾՈՒԹՅԻՆ

Առաջիկայ ուսումնասիրութիւնը «Հայաստան Ս. Գրքի մէջ» տիտղոսը կը կրէ, թէեւ «Հայաստան» անունն այսօրուան մեզի հասած Աստուածաշունչի մէջ միայն Հին Կտակարանի գրքերուն մէջ կը գտնուի։ Սակայն Գործք Առաք. Բ. 9 տեղիքը¹ կարելի չէ բնաւ անտեսել, որովհետեւ ակնյայտնի է որ Հոն «Հրէաստան» անունն իմաստէ զուրկ է։ Այսու որ սրբազն մատենագիրը կ'ուզէ Հոգեգալստեան հրաշագործ նկարագիրն երեւան բերել, սակայն բնաւ հրաշալի չէ, երբ ի Հրէաստան գալիլիացւոյ մը լեզուն հասկցուի, որչափ ալ գալիլիական գաւառաբարբառը հրէականէն տարբեր եղած ըլլայ։ Բաց աստի շատ զարմանալի է որ Հրէաստան Միջագետքի եւ Գամիրքի միջեւ կը յիշուի։ Ծանօթ է որ Տերտուղիանոս² եւ Ս. Աւգոստինոս³, որ տակաւին մինչեւ 427, իւր Retractioնes գործքին մէջ եւ մինչեւ իր մահն

¹ Καὶ οἱ κατοικοῦντες . . . Ἰουδαῖαι.

² In universa terra exiit sonus eorum et usque ad terminos terrae verba eorum . . . Cui enim et aliae gentes crediderunt, Parthi, Medi, Elamitae et qui inhabitant Mesopotamiam, Armeniam, Phrygiā, Cappadociam et incolentes Pontum etc. (Adversus Iudeos 7. Migne, Patrol. lat. 2, coll. 649).

³ Qui inhabitant Mesopotamiam, Armeniam, et Cappadociam. (Contra epistulam, quam vocant fundamenti, c. 9. Corpus script. eccl. lat., vol. 25, pars 1, p. 204) — Երկրորդ անգամ ի թղթին De actis cum Felice libri duo, անդ, pars 2, p. 807. Այս

Խտալայի⁴ վրայ հաստատուն կը մնայ, այս-
տեղ փոխանակ ՀոդաՅա — Armenia կը
կարդայ: Բնականաբար այս ընթերցուածին
ճշդութիւնն անկարելի չէ: Անտեղի չէ են-
թագրելը՝ թէ Աւետարանին առաջին քարո-
զութեան ունկնդիրներուն մէջ նաեւ հայաս-
տանցի հրեաներ կացին: Որովհետեւ հրեայ
գաղթականութեան մը գոյութեան ի Հայաս-
տան կը վկացեն հայ պատմագիրները, զ. օր.
Փաւստոս⁵, որ կը պատմէ թէ ինչպէս Պար-
սից Շապուհ Բ. թաղաւորին Հայաստան
քրիստոնէից դէմ յարուցած հալածանքի ժա-
մանակ հայերուն հետ նաեւ հազարաւոր
հրեայ ընտանիքներ Հայաստանի մեծ քաղաք-
ներէն տեղահան եղած են: Բաց աստի Փղա-
ւիս Յովսեփոսի⁶ քով յիշուած՝ Արմենու ա-
նունով Մարքուարտ⁷ «Հայ հրեաներ» կը
հասկնաց: Փաւստոսի⁸ համաձայն այս հրեա-

⁵ ասին տես! Jos. Denk, zur Itala, ի Zeitschrift für
kath. Theologie 34 (1910), էջ 601, "r Armenia ըն-
թերցուածն Աւետարանուի իսկական ընթերցուածը կը
համարի. այս կարծիքն ունին նաեւ Տ. Weber, Die
katholische Kirche in Armenien, 1903, էջ 92, Մա-
ղաքիս, Արքեպ. Օրմանեան, Ազգապատում Ա., էջ 22.
հակառակ են Հ. Պ. Ֆէրհատեան, Հայաստա՞ն թէ
Հրէաստան, Հանդ. Ամս. 1910, էջ 321, Եր. Վ. Տեր-
Մինասեանց, Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ա-
սորւց եկեղեցիների հետ, 1908, էջ 12:

⁶ Jos. Denk, անդ, էջ 601:

⁷ Դ. 55, էջ 169—174: Ինչպէս պատմագիրս եւ
Մովսէս Խորենացի (Հմմտ. Բ. 19, էջ 135. Բ. 49,
էջ 177. Բ. 65, էջ 199. Գ. 35, էջ 300) կը հազորդեն
թէ Հայաստանի նշանաւոր քաղաքները բազմաթիւ
հրեաներով լցուն էին:

⁸ Ant. Jud. XIII, 6 (Niese, § 92).

Streifzüge, էջ 289, Ճնթ. 4:

ները Տիգրան Մեծ Պաղեստինէն տեղահան
ըրած բերած է, կարծելով որ Տիգրանի տի-
րապետական աշխարհակալութիւնը մինչեւ
Պաղեստին տարածուած է, որ սխալ է. Պտո-
ղեմայիս անոր դէպի հարաւ-արեւմուտք աշ-
խարհակալութեան սահմանաքարն եղաւ⁹։
Բարելոնի համաձայն Հրեաներու գաղթակա-
նութիւնը Հայաստան, ինչպէս եւ Փոքր Ասիա
կը սկսի առաջին Սելեկեաններէն, որոնք
սովոր էին իրենց հպատակ, մասնաւորապէս
հեռաւոր երկիրներու բնակիչներէն մաս մը
կամովին կամ բոնի գաղթել տալ՝ իրենց նո-
րահաստատ գաղթավայրերը մարդաշատ
ընելու համար¹⁰։ Բատ այսմ Հրեայ գաղութ
մը կ'ունենանք Հայաստանի մէջ արդէն նա-
խաքրիստոնէական ժամանակէն¹¹, որ ան-
տարակոյս անձուկ յարաբերութեան մէջ էր

⁹ Անդ, էջ 173։

¹⁰ Jos. Fl. Ant. XIII, 16, 4 (Niese, §§ 419—422).

¹¹ «Այս գրութեամբ անթիւ հրեայ ընտանիքներ,
Հրէաստանէն, Բարելոնէն եւ Միջագետքէն Սիւրիա,
Հայաստան եւ Փոքր Ասիայ զանազան կողմերն աքսո-
րուեցան։ Որպէս զի գաղթականներն իրենց նոր բնա-
կավայրին կապուին եւ ուրիշներն ալ ձգուին, անոնց
տուրքերէ թեթեւութիւն եւ արտակարգի արտօնու-
թիւններ կը տրուէին» (E. Babeloe, La tradition phry-
gienne du déluge. Revue de l'hist. des religions,
t. XXIII [1891], p. 177).

¹² Տասը ցեղերու աքսորավայրերէն մին էր հալակ
(Հմտ. Դ. Թագ. Ժ. 6, Ժ. 11), զոր Մարքուարտ
(Eranšahr, էջ 159, Streifzüge, էջ 288) Կալաշնիկ
հետ (Բաթման-չայի Հարաւային կողմը) կը նոյնացնէ։
Եթէ այս համադրութիւնը ճիշդ ըլլայ, այն ժամանակ
Հայաստանի մէջ Հրեայ գաղութի մը գոյութեան ա-
պացոցը կ'ունենանք արդէն Ս. Գրքէն։ Տարօրինակ է
սակայն հոյ հայերէն ընթերցուածն Ալար (ինչպէս
ունին նաեւ մեր Մատենադարանի երկու հնագոյն ձե-

մայր երկրին հետ, ըստ որում ամէն արու իսրայէլացի տարուէ տարի (երեք անդամ) երուսաղէմ ուխտի պէտք էր որ երթար եւ ամենագլխաւոր տօնակատարութեանց ներկայ ըլլար: Սակայն ցորչափ որ հաստատուն բնագրական ապացոյցներ չկան՝ Գործք Առաքելոցի (Բ. 9) այս տեղիքը կը մնայ վիճելի առարկայ մը, որուն մեկնութեան ամէն փորձ ենթադրութեան սահմանէն անդին չ'անցնիր, մանաւանդ որ Ս. Հայրերու կոչումները չորեքպատիկ տիպ կը ներկայացնեն, ըստ որում կամ Հրեաստան կը պակսի կամ Հրեայք¹²: Բայ այսի հակառակ ուսումնասիրութեանս տրուած ընդհանուր վերնագրին կրնանք ամենայն իրաւամբ Հին Կտակարանի գրքերուն վրայ միայն ծանրանալ, որոնցմէ կ'առնունք այն տեղեքներն, որոնք Հայաստանի կը հային եւ կամ անոր հետ ուելէ կերպով աղերսի մէջ են: Այսպէս կը խօսինք Արարատ, Միննի, Ասքանազ եւ Թորգոն անուններու մասին:

ռագիրները՝ թ. 55, թղ. 188ա¹ եւ թ. 71, թղ. 185բ¹), մինչ Պեշիտան երբ. աւելի նման կը կարդայ հալահ Եօթան. ունի Ալաէ, իսկ Holmes-Parsonsի քննական հրատարակութիւնը չի ներկայացներ հայերէնի հետ նոյն ընթերցուած մը (աւելի կը նմանին Էլլաթ Cod. 19 Էլլաթ Cod. 82, 108 եւ հօսած [sic] Cod. 93), այնպէս որ եթէ հայ. Ալաթ ընթերցուածը յուն. Ե եւ Թ եւ հայերէնի ի եւ թ գլխագրերուն շփոթութեան չվերագրենք, մարդ կը փորձուի վայրկեան մը կարծել որ հայ թարգմանիչն ունեցած է երացեցերէն բնագիր մը, որ փախանակ ՌՀՀ կարդացած է հլդ:

¹² Հմմտ. Jos Denk անդ, էջ 600:

Գ Լ Ո Ւ Ը .

ԱՐԱՐԱՏ

§ 1. ԱՐԱՐԱՏՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՁԻ ԳՐՔԵՐՈՒՆ ՄԷԶ

Աստուածանչի առաջին էջերուն մէջ ար-
դէն մեր առջեւը կ'ելէ Արարատ անունը :
Ծննդոց գրքին լ. 4 մէջ կը կարդանք՝ «Եւ
նստաւ առպանն յեւթներորդում ամսեանն ի
քսանեւեւթն ամսոյն ի լերինս Արարատաց» :
Երբայեցերէն բնագիրն ունի al hārē arārāt,
Եօթանասնից թարգմանութիւնը՝ ևπὶ τὰ ὅρε
τὰ Ἀρաράτ, իսկ Քաղղէականն ունի՝ tārāt
qarda ինչպէս նաեւ Պեշիտոան՝ al tārač
qarda և արաբերէն թարգմանութիւնն՝ ala
ğibāli qarda, միայն Վուլգատան է որ ինքնա-
յատուկ կերպով թարգմանած է՝ super mon-
tes Armeniae : Անմիջապէս աչքի կը դարնէ,
որ Եօթանասնից թարգմանութիւնն երբայե-
ցերէնի սեռականը (status constructus) վե-
րադիր իմաստով առած է, մինչ միւս բոլոր
թարգմանութիւնները ստացական-սեռականն
երբեւ երկրի մանուն ըմբռնած են : Եւ այս
ոլատճառաւ է որ Եօթանասնից թարգմանու-
թեան ներկայացուցած այսօրուան ձեւը շատ
ակնառու է, հոս կը սպասուէր ևπὶ τὰ ὅρη
τὰ τοῦ Ἀραράτ, որ իրապէս փոքրագիր ձե-

ոագրի¹ մը մէջ կը դտնուի : Թէ այս տարբերակն սկզբնական է թէ ոչ, կարելի չէ որոշել : Դժբախտաբար հայերէն թարգմանութիւնն ալ այստեղ մեղի ո եւ է ծառայութիւն չի կրնար մատուցանել² :

Դարձեալ Եսայի մարգարէին քով լէ . 38

¹ Հմմտ. Holmes-Parsons: տօն՝ Ազազաւ (=*Codex Oxoniensis*, 1126 տարիէն): Յունարէն բնագիրներուն մէջ Արարատ եւ Հայաստան յաճախ զիրար կը փոխանակեն: Այսպէս Ծն. Ը. 4 Որողինէսի վեցիջեանն ունի ռա Ազազաւ, իսկ ուրիշները Ազմենիաց Դ. Թաղ. Ժթ. 37 Որողինէս ունի, ուս ցղն Ազազաւ, ուրիշ մը ուս Ազմենիաց եւ այլն (Հմմտ. Fr. Field, *Origenis Hexaplorum quae supersunt*, Oxford 1875):

² Որովհետեւ նահանդի, գաւառի, քաղաքի, աւանի, գիւղի, լերան եւ նման դէպքերուն անունը կամ սեռական կամ (մասնաւորապէս երբ նախընթաց է) անհոլով իբրեւ վերապէտ կը գործածուի, գ. օր. գաւառն Այրարատու (Փաւստոս, Ե. 6, էջ 204. Ղաղ. Փարպ. Զ եւ է, էջ 9 եւ այլն) կամ Այրարատ գաւառն, գաւառին եւ այլն (տե՛ս Փաւստոս, Դ. 24, էջ 144. Ղաղ. Փարպ. ԺԴ., էջ 63. Աղաթ. Ա., էջ 18, Բ., էջ 22 եւ այլն): Այս պատճառաւ Մուրատի դիտողութիւնը՝ «Եթէ այս (ի լերինս Արարատայ, թարգմանութիւնը) պարզապէս հայ թարգմանչէն կատարուած սրբագրութիւն մը չէ, այն ժամանակ ասկէ կարելի է հետեւցնել թէ այս տեղիքը յունարէն ներկայ բնագրին մէջ աղաւաղուած է» *Ararat und Masis*, էջ 2, ծանօթ. 1) անտեղի է: Նա կ'ուզէ «Արարատայ» իբրեւ սեռականնոտացական առնուլ ենթադրելով թէ Այրարատ նահանդին կը հայի (անդ, էջ 20), որ սակայն սիալ է: Եթէ հայ թարգմանիչը ռա Ազազաւով Այրարատ նահանդը հասկցած ըլլար, այն ժամանակ անպատճառ «Այրարատայ» եւ ոչ թէ «Արարատայ» տարբարձած կ'ըլլար, որովհետեւ հին մատենադիրները միայն «Այրարատ» ձեւը կը ճանչնան, Հմմտ. բացի հոս յիշուածներէն Խոր. Ա. 15, էջ 49. 16, էջ 51 Բ. 22, էջ 137 եւ այլն: Ասոր պիտի անդրադառնանք դարձեալ Մասիսի աւանդութեան մասին իօսած ժամանակ:

կը գտնենք Արարատի մասին յիշատակութիւն մը. «Եւ մինչ դեռ երկիր պազանէր (Սենեքերիմ) ի տան իւրում Նասրաքայ կոսց իւրոց, Աղբամելէք եւ Սարասար որդիք նորասպանին զնա սրով եւ ինքեանք զնացին փախստական ի Հայո», այսպէս եւ Եօթանասնից թարգմանութիւնը՝ ծւեսածութեան ծւարդան ծւարդան արարատ է Վուլգատան in terram Ararat, իսկ թարգում լե'ար'զ զարձ եւ Պեշտատան նոյնը բնակիչներու անունով (Gentilicum) կը բացարէ՝ lar'ձ ձեկարձանու: Այս դէպքը կը միշուի նաեւ Դ. Թագ. ԺԹ. 37 մէջ, եւ այն միեւնոյն անունով երրայեցերէն բնագրին մէջ, միայն Եօթանասնիցը փոխանակ է նաեւ արարերէնն, իսկ Վուլգատան փոխանակ in terram Ararat ի ունի in terram Armeniorum: Արարատ անուան կը պատահինք նաեւ Երեմ. ԾԱ. 27 (Եօթան. XXVIII, 27) «Առէք նշան ի վերայ երկրիդ. փող հարէք ընդ աղզս ամենայն, հրաւիրեցէք ի վերայ դորա գունդս: Պատուէր տուք յինէն այրարատեան³ թագաւորութեանցն եւ առքանազեան գնդին»: Երրայեց. mamləkōth arārāt, minni wəaškə-

³ Կը տեսնուի որ հայ գրչագիրները հսս Այրարատ նահանդը հասկցած են, բայց թէ՛ Ուկանի հրատակութիւնն եւ թէ՛ մեր Մատենադարանի Աստուածաշնչի ձեռագիր մը թ. 55, թղ. 427ա¹ արարատեան կարդացած են:

ոաշ, Եօթան. թասιլեհ ձրաւե⁴ παր⁵ ἐμοῦν⁶ καὶ
τοῖς Ἀσχαναζέοις, Վուլգ. regibus Ararat,
Menni et Aschenez, Պեշիտ. malkāthå dara-
dał⁷ wə-darmen̄i wə daškənəz, Թորդում՝
malkəwāth 'ar'q dəqardū mašrəjāth horminē
wəhadēb:

Վերջապէս Տովբիթի (լ. 21) յունարէն
բնագրին մէջ կը կարդանք, թէ Սենեքերիմ
սպանողները չփսչոն εէս τձօրη Ἀրարάթ, հայե-
րէնի մէջ (Ա. 24). «փախեան նոքա ի լերինս
Հայոց»: Մինչեւ հիմայ ըսուածներն ամփո-
փելով կրնանք ըսել որ Արարատ անունը կա'մ
Արարատի կա'մ Հայաստանի եւ կա'մ Կոր-
դուքի հետ նոյնացուած է: Այս տարբեր
թարգմանութիւնները նկատելով բնականա-
րար հարց կը ծագի թէ ի՞նչ կը նշանակէ
այս անունն: Ո՞ւր փնտռելու է այս երկիրն:
Այս հարցը լուծելու համար նախ եւ առաջ
Ա. Հայրերուն եւ հին մատենագիրներուն դի-
մելու ենք:

⁴ Σωρբεրակներ ըստ Holmes-Parsonsի. Վասι-
λεևաց ձօրաւ Codd. XII, 22, 106, 228, Վասիլեևաց Ազազը
Codd. 23, 26, 33, 49, 86, 90, 91, 144; sic nisi Ազազը
Codd. 36, 48, 51, 96, 198, 231, Ed. Compl. sic nisi
Ազազէն Էդ. Alex.; Վասիլեևաց Ազազան Cod. 41. դար-
ձեալ. Վասիլեևաց Ազազը (հայերէնի համաձայն է) Cod. 62, Վասիլեևաց ձօրաւե (sic) Cod. 87), Վասիլեևաց
Ազազը Cod. 88, Վասիլեևաց Ազազան Cod. 229, Վասիլեևաց
ազեստօն Cod. 233, Վասիլեևաց Ազազը Cod. 239, այս
տարբերակներէն կը տեսնուի թէ տեղիքս որչափ
աղաւաղուած է:

⁵ Ճես այս մասին Բ. Գլուխ:

⁶ Ակնյայտնի է որ aradał (չչ՛) սիալ կիտա-
դրութեամբ յառաջ եկած է փոխանակ քա՛ (ararat):

§ 2. ԱՐԱՐԱՏԻ ՀԱՐՑԸ ՀԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՔՈՎ

Փղաւիոս Յովսեփոս, որ իւր գործերուն
մէջ ինչ ինչ կորսուած հին գրքերու վկայու-
թեան կը դիմէ, «Հնէախօսութիւն հրէա-
կան»ի մէջ ջրհեղեղի կամ նոյի տապանէն
դուրս ելլելու մասին հետեւեալը կը գրէ՝
«Երբ ապա տապանը Հայաստան՝ լերան մը
բարձունքին վրայ կանդ առաւ, նոյ տապանը
բացաւ . . . : Տակաւին եօթ օր սպասելէն ետքն
անասունները տապանէն դուրս հանեց եւ
ինքն ալ իրեններով անոնց հետեւեցաւ Աս-
տուծոյ հանդէս երախտագիտական զդա-
ծումներով լի: Այս տեղը հայերը կ'անուա-
նէն իջեւանք (ձπօթատիրօն), եւ տակաւին
այսօր ալ ցոյց կու տան տապանի մնացորդ-
ներէն: Ջրհեղեղի եւ տապանի մասին յիշա-
տակութիւն կ'ընեն նաև ուրիշ ազգերու մա-
տենագիրներն ալ, այսպէս թերոսոս Քաղ-
դէացին, որ ջրհեղեղի մասին գրեթէ այսպէս
կը պատմէ. Կ'ըսուի թէ տակաւին հիմայ ալ
Հայաստանի մէջ կորդուաց լեռներու վրայ
կը դտնուի այն նաւէն մաս մը, եւ թէ ոմանք
անկէ ուետին կ'առնուն վտանգաւոր չարիքի
դէմ իրեւ կախարդական միջոց գործածելու
համար: Դարձեալ այս մասին կը խօսի Յե-
րոնիմոս Եղիպտացին, որ Փիւմիկեցիներու
պատմութիւնը գրած է, այսպէս նաև Մնա-
սէաս եւ ուրիշները: Նիկողայոս Դամասկա-
ցին իւր ՂԶ. գրքին մէջ այսպէս կ'ըսէ. Մի-

⁷ Ιουδαικὴ Ἀργαιολογία I, 90 (I, III, 5, 6):

ոաշ, Եօթան. Յասւլեց զրաւե⁴ παρ⁵ ἐμοῦն⁶ չու
տու⁷ Ῥσշանաչէու, Վուլդ. regibus Ararat,
Menni et Aschenez, Պեշիտ. malkuthâ dara-
dat⁸ wə-darmen̄ wə daškənəz, Թուրքում՝
malkəwâth 'ar'ā dəqardū mašrəjâth horminē
wəhadēb:

Վերջապէս Տովբիթի (I. 21) յունարէն
բնագրին մէջ կը կարդանք, թէ Սենեքերիմ
սպանողները Շփոշոն էւս τὰ δύρη Ῥարաձ, հայե-
րէնի մէջ (Ա. 24). «իմախեան նոքա ի լերինս
Հայոց»: Մինչեւ հիմայ ըսուածներն ամփո-
փելով կրնանք ըսել որ Արարատ անունը կա'մ
Արարատի կա'մ Հայաստանի եւ կա'մ Կոր-
դուքի հետ նոյնացուած է: Այս տարբեր
թարգմանութիւնները նկատելով բնականա-
րար հարց կը ծագի թէ ի՞նչ կը նշանակէ
այս անունն: Ուր վնտոելու է այս երկիրն:
Այս հարցը լուծելու համար նախ եւ առաջ
Ա. Հայրերուն եւ հին մատենագիրներուն դի-
մելու ենք:

⁴ Տարբերակներ ըստ Holmes-Parsonsի. Յասւ-
լեւաւ զրաւե Codd. XII, 22, 106, 228, Յասւլեւաւ Ազարտ
Codd. 23, 26, 33, 49, 86, 90, 91, 144; sic nisi Ազարտ
Codd. 36, 48, 51, 96, 198, 231, Ed. Compl. sic nisi
Ազարէթ Ed. Alex.; Յասւլեւաւ Ազարտ Cod. 41, դար-
ձեալ՝ Յասւլեւաւ Ազարտ (հայերէնի համաձայն է) Cod. 62, Յասւլեւաւ զրաւե (sic) Cod. 87), Յասւլեւաւ
Ազարէթ Cod. 88, Յասւլեւաւ Ազարտ Cod. 229, Յասւլեւաւ
ազւետուն Cod. 233, Յասւլեւաւ Ազարէթ Cod. 239, այս
տարբերակներէն կը տեսնուի թէ տեղիքս որչափ
աղաւաղուած է:

⁵ Տես այս մասին Բ. Գլուխ:

⁶ Ակնյայտնի է որ aradač (չչ՛) սիալ կիտա-
դրութեամբ յառաջ եկած է փոխանակ կանք (ararat):

§ 2. ԱՐԱՐԱՏԻ ՀԱՐՑԸ ՀԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՔՈՎ

Փղաւիոս Յովսեփոս, որ իւր գործերուն
մէջ ինչ ինչ կորսուած հին գրքերու վկայու-
թեան կը դիմէ, «Հնէախօսութիւն հրէա-
կան»ի մէջ ջրհեղեղի կամ նոյի տապանէն
դուրս ելլելու մասին հետեւեալը կը դրէ՝
«Երբ ապա տապանը Հայաստան՝ լերան մը
բարձունքին վրայ կանգ առաւ, նոյ տապանը
բացաւ . . . : Տակաւին եօթ օր սպասելէն ետքն
անասունները տապանէն դուրս հանեց եւ
ինքն ալ իրեններով անոնց հետեւեցաւ Աս-
տուծոյ հանդէպ երախտագիտական զգա-
ծումներով լի: Այս տեղը հայերը կ'անուա-
նեն իջեւանք (ἀποθατήριον), եւ տակաւին
այսօր ալ ցոյց կու տան տապանի մնացորդ-
ներէն: Ջրհեղեղի եւ տապանի մասին յիշա-
տակութիւն կ'ընեն նաեւ ուրիշ ազգերու մա-
տենագիրներն ալ, այսպէս Բերոսոս Քաղ-
դէացին, որ ջրհեղեղի մասին գրեթէ այսպէս
կը պատմէ. Կ'ըսուի թէ տակաւին հիմայ ալ
Հայաստանի մէջ կորդուաց լեռներու վրայ
կը գտնուի այն նաւէն մաս մը, եւ թէ ոմանք
անկէ ուետին կ'առնուն վտանգաւոր չարիքի
դէմ իբրեւ կախարդական միջոց գործածելու
համար: Դարձեալ այս մասին կը խօսի Յե-
րոնիմոս Եղիպտացին, որ Փիւնիկեցիներու
պատմութիւնը գրած է, այսպէս նաեւ Մնա-
սէաս եւ ուրիշները: Նիկողայոս Դամասկա-
ցին իւր ՂԶ. գրքին մէջ այսպէս կ'ըսէ. Մե-

⁷ Ιουδαικὴ Ἀργαιολογία I, 90 (I, III, 5, 6):

նիւասի վերեւ Հայաստանի մէջ կը դտնուի
հսկայ լեռ մը Բարիս անունով, որուն վրայ
մեծ ջրհեղիքի ժամանակ շատերն ապաստա-
նած են եղեր, եւ այսպէս ազատած։ Մէկը
տապանով նաւարկած է եղեր եւ լերան գա-
գաթը հասած եւ հոն երկար ժամանակնաւի
փայտերէն մնացորդներ մնացած են եղեր։
Գուցէ այս միեւնոյն քանն է, զոր Մովսէս,
հրեայ օրէնադիրը աւանդած է։ Այս միեւ-
նոյն տեղիքը կը կարդանք նաեւ Եւսեբիոսի⁸
քով, որ բաց ի Յովսեփոսի յառաջ բերած
մատենագիրներէն նաեւ Արիւդենոսը կը
յիշէ։ Սա կը գրէ՝ թէ (Նոյ) «անմիջապէս
Հայաստանի կողմերը նաւարկած է»⁹։ Թէ
Եւսեբիոսի այս հեղինակաւոր մատենագիր-
ները տապանակիր լեռն (ընդհանրապէս)
Հայաստան կը փոխադրեն, կը տեսնուի
նաեւ իւր Քրոնիկոնէն¹⁰։

Ս. Յերոնիմոս¹¹ ջրհեղեղի հին զրոյցնե-
րէն կը քաղէ հետեւեալը. «Այս տապանին եւ
ջրհեղեղին յիշատակութիւնը կ'ընեն այն ա-
մէնքն, որոնք բարբարոսներու պատմու-
թիւնը գրած են, որոնցմէ մին է Բերոսսո
Քաղդէացին։ Սա ջրհեղեղի մասին ճառելով

⁸ Praeparatio evangelica, lib. IX, cap. XI, XII
(= Migne, Patrol. Graec., t. 21, col. 700 et 697).
⁹ ενθέως ἐπ' Αρμενίους ἀνάπλεε, καὶ παραντίκα-
μιν κατελάμβανε τὰ ἐκ Θεοῦ

¹⁰ Հրատ. Աւելիքնան (Վենետ. 1818), հատ. Ա.,
էջ 31—37, 48—50, 62—63.

¹¹ Liber de situ et nominibus, Migne, Patrol.
Latin. 23, col. 859.

Հետեւեալը կ'ըսէ . «Կ'ըսուի թէ Հայաստան՝ Կորդուաց լերան քովերը այս նաւէն մաս մը կը գտնուի եւ ոմանք ասոր կուպրէն փրցնելով միասին կը պտտցնեն եւ զոր կը գործածեն գլխաւորաբար անոնք , որոնք կը սրբուին ու կը մաքրուին : Ասոր մասին կը խօսին նաեւ Յերոնիմոս Եղիպտացին , որ Փիւնիկեցիներու հին պատմութիւնը գեղեցիկ ոճով Դի առած է , Մնասէաս եւ ուրիշ շատերը» :

Մինչ այս վկայութիւնները գլխաւորաբար բարելոնական ջրհեղեղի զրոյցէն յառաջ կու դան , արդ պէտք ենք դիմել այն մատենագիրներուն , որոնք իրենց մեկնողական դործքերու մէջ Եօթանասնից թարգմանութիւնը հետ առած են եւ Արարատը Հայատանի հետ նոյնացնելուն մէջ ալ ասոր կը հետեւին , այնու որ ամէնքն ալ տապանը Հայատանի լեռներէն միուն վրայ դադարել կու տան :

Եւստատիոս Անտիոքացին իւր Վեցօրեայի մեկնութեան մէջ կ'ըսէ . «Իսկ տապանը ջրէն աւելի բարձրանալով Հայատանի լերան մը դադաթին վրայ կեցաւ . . . եւ այն տեղը բնակիչները հիմայ իջեւանք կը կոչեն¹²» :

Եւսեբիոս Կեսարացին իւր Եսայեայ մեկնութեան մէջ Պ. Ա. 38 տեղիքն Եօթանաս-

¹² Ἡ δὲ κιβωτὸς , ἀνυψωθεῖσα ὑπὸ τοῦ ὄδατος , εἰς ἄκραν τινὰ δρονς τοῦ κατὰ τὴν Ἀρμενίαν ἔστη . . . Καὶ τὸν τόπον ἔτι καὶ νῦν ἐπεῖνον Ἀποβατήριον οἱ ἐπιχώριοι προσαγορεύουσι κτλ . Migne , Patr. Gr. 18 , col. 753.

նիցի համաձայն կը թարգմանէ՝ «Իսկ անոնք փախան Հայաստան ¹³» :

Նմանապէս Ոսկեբերան Արարատն իրրեւ Հայաստան երկիր հասկցած է, երբ իւր «վասն կատարեալ սիրոյն» ճառին մէջ կը հարցնէ՝ «Արդեօք չլսեցի՞ք ջրհեղեղի եւայն համատարած կորստեան մասին . . . միթէ ասոր վկայ չե՞ն Հայաստանի լեռները, ուր տապանը հանգչեցաւ. միթէ ասոր մնացորդները մինմեւ հիմայ հոն չե՞ն պահուիր մեղի յիշեցնելու համար ¹⁴» :

Բնականաբար իւր Ծննդոց մեկնութեան մէջ (առ թ. 4) Եօթանասնիցի համաձայն տապանը դադարել կու տայ «Արարատ լեռներուն վրայ ¹⁵» :

Բոլորովին որոշ կերպով կը խօսի Յերոնիմոս. Ծննդոցի (թ. 4) Արարատը կը թարգմանէ Հայաստանով ¹⁶, իսկ եր. ԾԱ. 27¹⁷,

¹³ . . . αὐτοὶ δὲ διεσώθησαν εἰς Ἀρμενίαν. Migne, Patr. Gr. 24, col. 353.

¹⁴ Ἡκούσατε περὶ τοῦ κατακλυσμοῦ καὶ τῆς παγωθρίας ἐκείνης; . . . οὐχὶ καὶ τὰ δῷρα μαρτυρεῖ τῆς Ἀρμενίας, ἔνθα ἡ κιβωτὸς ἰδούμε; οὐχὶ καὶ τὰ λειψανα αὐτῆς ἔως νῦν ἐκεῖ σώζεται πρὸς ἡπετέρουν ὑπόμνησιν Migne, Patr. G. 56, col. 287: Այս իմաստով կը խօսի Ոսկեբերան նաեւ իւր Ա. Թեսաղ. թղթոյն մեկնութեան մէջ (գլ. Դ., ճառ թ.). «Արդեօք չէ՞ք հաւտար թէ ջրհեղեղ տեղի ունեցած է, արդեօք պառաներու բար-րաջա՞նք ձեզի կը թուի: Նոյն իսկ այն լեռներն, որոնց վրայ տապանը կեցաւ, զայս կը վկայեն, Հայաստանի լեռները կ'ըսեմ» (Migne, անդ, 62, col. 442),

¹⁵ Migne, անդ, 53, col. 234.

¹⁶ Migne, Patr. Lat. 28, col. 206.

¹⁷ Migne, անդ, 28, col. 982.

ինչպէս եւ Ես. Ակ. 38¹⁸ տեղիքներուն մէջ
թէեւ Արարատ կը պահէ, սակայն վերջին
տեղիքի մէկնութեան մէջ¹⁹ Արարատն իւր
սահմաններովը բնորոշելով կը դիտէ. «Որո՞ք
(այսինքն Աղբամելեք եւ Սահմասար) երբ փա-
խան Արարատ երկիրն, որ իմանալու է իրը
Հայաստան...: Իսկ Արարատ Հայաստանի
մէջ դաշտային երկիր է, որուն մէջէն երասխ
կը հոսի, անհաւատալիօրէն բերրի, որ մին-
չեւ Տաւրոսեան լերան ստորոտը կը տարա-
ծովի: Բատ այսմ տապանն ալ, որուն մէջ նոյ
իւր զաւակներով ազատեցաւ, ոչ թէ Հայ-
աստանի ընդհանուր առումով Արարատ կո-
չուած լեռներուն վրայ հանգչեցաւ, այլ Տաւ-
րոսեան ամենաբարձր լեռներուն վրայ, որո՞ք
Արարատեան դաշտերուն վրայ կը տիրեն»:
Տապանակիր լերան մասին Յերոնիմոսին
տուած բացատրութիւնները բնականաբար կը
յարմարին Մասիսին, սակայն անոր խօսքե-
րէն կը տեսնուի որ նա Արարատ անունով
անգամ մը ամբողջ Հայաստան եւ միաժա-
մանակ բոլոր Հայաստանի պատկանող լեռ-
ները կը հասկնայ, ուրիշ անգամ մը լոկ
Այրարատ նահանգը:

¹⁸ Անդ, 24, col. 389.

¹⁹ Անդ, 24, col. 403. Աստուածաշնչեան տեղեց
անուններուն մէջ (Liber de nominibus hebraicis)
պարզապէս կը մէկնէ. «Արարատ, Հայաստան, կամ
հերձեալ կամ բաժանեալ լեռ» (Migne, անդ, 23. col.
818 եւ 868): Հմմտ. Franz Wutz, Onomastica sacra,
Leipzig 1914–1915; S. 507 յլ., Paul de Lagarde,
Onomastica sacra, Göttingen 1870, I, § 82:

Նոյնպէս յայտնի կերպով կը խօսի Թէռ-
դորետոս իւր Եր. ԾԱ. 27 մեկնութեան
մէջ²⁰ «Հայաստանը Արարատ կը կոչուի» :
Նմանապէս Դ. Թագ. գլ. ԺԹ. Հարցուածոց
մէջ կը դիտէ . «Հայաստանն Արարատ կոչեց :
Որովհետեւ Եսայեայ մարգարէութիւնն այս
մեկնութիւնն ունի²¹» :

Վերջապէս հոս յիշենք նաեւ Խսիդոր
Սեւիլլացին, որ իւր Ստուգաբանութեանց
մէջ²² կը գրէ . «Արարաթ (Ագարաթ), Հա-
յաստանի մէջ լեռ մըն է, որուն վրայ ջրհե-
ղեղէն ետքը պատմական տապանը հանգչած
ըլլալ կ'աւանդուի, ասոր փայտերուն հետ-
քերը մինչեւ այսօր հոն կը տեսնուին» :

Հայաստանէն զատ նաեւ ասոր հարաւա-
կողմ գտնուող երկիրները իրբեւ տապանա-
կիր լեռ կը համարուին : Այսպէս զ. օր. Եպի-
փան կը գրէ . «Բաց աստի մինչեւ հիմայ Կոր-
դուաց երկրին մէջ Նոյեան տապանի մևա-
ցորդները կը ցուցնեն²³» :

Իրմէ յառաջ արդէն Թէռփիդոս Անտիո-
քացին²⁴ յիշատակութիւն կ'ընէ, թէ տա-

²⁰ Ἀραράτ τὴν Ἀρμενίαν καλεῖ (Migne, Patr. Gr. 81, col. 752).

²¹ Ἀραράτ δὲ τὴν Ἀρμενίαν ἐκάλεσεν. Η γὰρ προφετεία τοῦ Ἡοαῖον ταύτην ἔχει τὴν ἐρμηνείαν (Migne, անդ, 80, col. 792).

²² Etymologiae, lib. XIV, VIII, 5 (Migne, Patr. Lat. 82, col. 521).

²³ Ετὶ καὶ δεῦρο τὰ λείψανα τῆς τοῦ Νῶε λάρνα-
κος, δείχνυται ἐν τῇ τῶν Καρδυέων χώρᾳ (Panarion I,
19 = Migne, Patr. Gr. 41, col. 260).

²⁴ «Այս տապանին մացորդները մինչեւ հիմայ

սլանն Արարիոյ լեռան մը վրայ հանդէած բւ-
լայ : Այսպիսի կարծիք մը նաև հին աշխար-
հագրութեան իմաստով տարօրինակ կը հնչէ :
Սակայն կը համաձայնի Ս. Եպիփանի վերոյի-
շեալ կարծիքին հետ, եթէ վայրկեան մըն-
դունինք այն շատ հաւանական ենթագրու-
թիւնը, թէ սկզբնական բնագրին մէջ Արա-
րիա անուան տեղ ասորական բեւեռագրերու
Արարիա կամ Արեահա անունը կը կարդա-
ցուէր, ինչպէս դեռ կ'անուանէ Պտղոմէոս
վերին Զարի քով գտնուող Արարաչիտ գա-
ւառը : Այն ժամանակ Վասպուրականի հա-
րաւարեւելեան կողմը՝ այսինքն Աղբակ կ'ա-
ռաջնորդուինք ²⁵ եւ կը հասնինք այսու դար-
ձեալ Կորդուաց աշխարհը : Եփրեմ Ասոր-
ոյ քով Կորդուք, Արարատ եւ Հայաստան
երբեւ հոմանիշ զիրար կը լուսաբանեն եւ
կ'ամբողջացնեն : Անիկա թէեւ Արարատ ա-
նունը ներկայացնելու համար միշտ Պեշիտ-
ուային կը հետեւի, սակայն Ես. Լէ. 38
(...փախեան յերկիրն Կորդուաց) տեղիքին
հետեւեալ մեկնութիւնը կու տայ ²⁶. «Մար-

Արարիոյ լեռներուն մէջ (ἐν τοῖς Ἀραβικοῖς ὅρεσιν)
ըլլաւ կը ցուցնեն» (Ad Antolycum III, c. 19 =
Migne, Patr. Gr. 6, col. 1148):

²⁵ S^t' u S. Weber, Ararat in der Bibel, Theol.
Quartalschrift, 83 (1901), S. 371 = հայ. Թարգմ.
Արարատը Ս. Գրոց մէջ, Վիեննա 1901 (Հ. Բ. Պիլէ-
չիկնան), էջ 65 յլ., Jos. Sandaljian, Histoire doc-
cum. de l'Arménie (Rome 1917), t. I, p. 134:

²⁶ Ephrem Syri Opera omnia quae exstant
Graece, Syriacae, Latine. Tom. II. Syr. et Lat. Ro-
mae 1740, p. 82.

դասպանութիւնը գործելէն ետքը Հայրա-
սպանները Հայաստան փախան եւ կառավա-
րութեան տիրեց Հանգուցեալ Սենեքերիմի
որդին Ասորդան՝ որովհետեւ իր եղբայրնե-
րուն կողմանէ թագաւորութիւնը լքուած էր,
որոնք, ինչպէս ըսուեցաւ, փախան Կորդուաց
աշխարհն, որ է Արարատ»: Դ. Թագ. Ժթ.
37 «յերկիրն Արարաթ» տեղիքի մասին կը
գիտէ²⁷. «Հայաստանի մէջ լեռներ են, այն
միեւնոյն (լեռներն են), որոնք ուրիշ անու-
նով նաեւ կորդուաց (լեռներ) կ'ըսուին,
որոնց վրայ Նոյ տապանը Հանգչեցուց»: Եւ
եր. ԾԱ. 27 տեղիքին, զոր կը ներկայացնէ՝
«Ծանուցէք անոր Հակառակ Արարատիան,
Հայոց եւ Ասքանազեան թագաւորութեանց»,
կը կցէ իբրեւ մեկնութիւն. «Ժողովուրդնե-
րուն, որոնք կորդուաց լեռները (Carducos
inontes) կը բնակին եւ ասոնց Հարեւան
Հայոց եւ Սկիւթացիներուն եւ այլն²⁸»:

Հաւանական է թէ չարա հարանով (ու-
րիշընթերցուած ի Համաձայն Կալքան, հարεան,
ըստ լատին թարգմանութեան Carorum),

²⁷ Eprem, անդ, I. Syr. et Lat. Romae 1737,
p. 560.

²⁸ Ephrem, անդ, II. Syr. et Lat., p. 161. «Car-
doos montes» կը յիշէ Եփրեմ նաեւ իւր «վասն Ադին
շրախտին» ճառերուն առաջնոյն մէջ (Tom. III Syr.
et Lat., p. 561). Հմմտ. նաեւ Հատ. Ա., էջ 53 և
152, Պարձեալ՝ J. Rendel Harris, Fragments of the
commentary of Ephraem Syrus upon the Diatessa-
ron, London 1895, p. 46–47, տե՛ս Իր. Murad, Ara-
rat und Masis, Heidelberg 1901, S. 27.

Դոր ինչպէս Յովսէփոս կը պատմէ²⁹, Մոնու-
բազոս Աղիարենէի թագաւորն իւր Իզատէս
որդոյն յանձնեց, Բոխարտի³⁰ կարծիքին
համաձայն Կորդուաց (Կարծան) աշխարհը
հասկնալու է: Յովսէփոսի վերոյիշեալ տե-
ղիքը հետեւեալն է. «Այն երկրին մէջ (որ է
շարա Կարծան) կը դտնուին տակաւին նաեւ
տապանին մնացորդներն, որով կ'ըսուի թէ
նոյ ջրհեղեղէն աղատած ըլլայ եւ մինչեւ հի-
մայ տեսնել ուղղողներուն կը ցուցնեն (տա-
պանին մնացորդները)³¹»:

Արդէն Ե. դարուն կարծեցեալ տապա-
նակիր Լերան վրայ (Կորդուաց լեռներուն
վրայ) նոյն իսկ վանք մը (Coenobium Chibotae,
այսինքն՝ arcae se recepit) կը յիշուի³²,
որ, Դիոնիսիոսի ժամանակադրութեան հա-
մաձայն, 766ին այրած է³³:

²⁹ Antiq. Jud. XX, 21, 2 = B. Niese, vol. IV, p. 280.

³⁰ Bochart, Phaleg, I, 3, col. 19. ζεμμω. Th. Nöldeke, Untersuchungen zur Kritik des Alten Testaments, Kiel 1869, S. 148.

³¹ Ἡσοι δέντρον αὐτῇ (որ է շարա Կարծան) καὶ τὰ
λείφαντα τῆς λάρνακος, ἦ Νῶσχον ἐκ τῆς ἐπομβούσας δια-
βουλομένους ἐπιδείκνυται.

³² J. S. Assemani, Bibliotheca Orientalis (Roma 1725), t. III, pars I, pag. 214.

³³ Դիոնիսիոսի ժամանակադրութիւնը կը պատմէ
Յունաց թուականին 1077 տարւոյն (= 766 Յ. թ.) ներ-
քեւ կը պատմէ այս մասին հետեւեալը. «Նոյեմբեր 13ին
Կորդուաց (Cordooz) լեռներուն վրայ շինուած տա-
տանի վանքը . . ., ուր նեստորական ժողովուրդը տօ-
սական հանդէս կը կատարէր այն տեղ, ուր Նոյի տա-
պանը հանդէցաւ, երկնքէն կայծակ զարնելով մոխիր
դարձուց տաճարն եւ հոն դտնուող ժողովրդեան ամ-

Եպիփան, որ Արարատ երբեմն լեռ, Երբեմն երկիր կը համարի եւ տապանակիր լեռն, ինչպէս տեսանք, Կորդուաց աշխարհին մէջ կը վնասոէ, կը գրէ՝ «Զրհեղեղէն ետքը Նոյի տապանն Արարատ լեռներուն վրայ՝ Հայաստանի եւ Կորդուաց լեռներուն մէջտեղը՝ Լուբար կոչուած լերան վրայ կեցաւ³⁴»: Ասոր հակառակ քիչ մ'ետքը Նոյի դաւակներու մասին խօսած ժամանակ կ'ըսէ «Երբ անոնք երկար շրջելէն եւ Լուբար լեռնէն ու Հայաստանի սահմաններէն՝ որ է Արարատ երկրէն անցնելէն ետքը Սենաար դաշտն իջան»³⁵:

Այս Լուբար լեռն, իրբեւ տապանակիր լեռ կը յիշուի նաեւ «Փոքր Ծննդոց» անվաւերական դրութեան մէջ, որուն խմբագրութեան ժամանակը Յովհ. Հիւրկիանոսի յիշատակութեամբ կ'որոշուի, Եթէ 38, 14 տեղիքն անոր կը հայի³⁶: Եւ դլխուն մէջ կը պատմուի. «Եւ անիկա (տապանը) դնաց եւ

բողջ բազմութիւնը միասին» (Assemani, Bibl. Orient., t. II, p. 113).

³⁴ ... Μετὰ δὲ τὸν κατακλυσμὸν ἐπιστάσης τῆς λάρονακος τοῦ Νῶε ἐν τοῖς δρεσι τοῖς Ἀραράτ, ἀνὰ μέσον Ἀρμενίων καὶ Καρδυέων ἐν τῷ Λονβάρῳ δρει καλούμενῳ (Panarion, lib. I, t. I, 4 = Migne, Patr. Gr. 41, col. 181).

³⁵ Ἐπεκτεινόμενοι δὲ καὶ πρόσω βαίνοντες ἀπὸ τοῦ Λονβάρῳ δρούσι καὶ δρίων τῆς Ἀρμενίας τοντέστιν ἸΑραράτ τῆς χώρας, γίνονται ἐν πεδίῳ Σεραὰρ (Անդ, 5 = Migne, անդ, col. 184).

³⁶ Հմմ. G. Beer, „Pseudoepigraphen des Alten Testaments“ in der Real-Encyklop. für protest. Theol und Kirche, Bd. 16 (1903), S. 259 ff.

նուսաւ կուբարի՝ Արարատի լեռներուն միուն
դադաթին վրայ ³⁷» : Եւ ի . գլխուն մէջ կը
պատմուի թէ Նոյ որթատունկ տնկած է «այն
լերան վրայ , որուն վրայ տապանը կեցած էր ,
կուբար անունով՝ Արարատի լեռներուն միուն
վրայ» ³⁸ : Նոյի մասին խօսող Միզրաշին մէջ ,
որ Փոքը Ծննդոցի հետ նմանութեան կէտեր
կը ցուցնէ , կ'ըսուի նմանապէս . «Այս է
բժշկութեան գեղոց գիրքը , զոր հին իմաս-
տունները թարգմանած (կամ՝ խմբագրած)
են Սեմի՝ Նոյի որդւոյն գրքէն , որ ջրհեղեղէն
ետքը Նոյին տրուեցաւ կուբար լերան վրայ ,
որ Արարատեան լեռներուն մաս կը կազ-
մէ ³⁹» : Եթէ անգամ մը դիտնականներուն
այս լերան աշխարհագրական գիրքի մասին
հարցնելու ըլլանք , կը ստանանք իրարու ձիւդ-
հակուանեայ պատասխաններ : Այսպէս զ . օր .
Նեօլդեկէի ⁴⁰ համար «ակնյայտնի» է որ Լու-
րար «իրական անուն մը չէ , այլ զուտ մտա-
ցածին» . մինչ Դիլլման ⁴¹ բոլորովին անորոշ
կը ձգէ թէ անոր գոյութիւնը արդեօք «կեղ-
ծիքն իրեն հիմ ունի թէ ուրիշ աշխարհագրա-
կան գիրք մը» : Փր . Դելլիչ ⁴² նոյն իսկ կով-

³⁷ A. Dillmann, Das Buch der Jubiläen oder die Kleine Genesis, Göttingen 1850, S. 243.

³⁸ Անդ , էջ 247 :

³⁹ H. Rönsch, Das Buch der Jubiläen oder die Kleine Genesis, Leipzig 1874, S. 385.

⁴⁰ Th. Nöldeke, Untersuchungen zur Kritik des Alten Testaments, Kiel 1869, էջ 149, Ճանօթ . 1.

⁴¹ Անդ , էջ 147 :

⁴² Fr. Delitzsch, Kommentar über die Genesis (1872), S. 545.

կասի կլրբուզ լերան հետ կը նոյնացնէ , ասոր համակարծիք ըլլալ կը թուի Եղ . Կեօնիդ ⁴³ : Բայց որովհետեւ հաղիւ թէ կարենանք հիներուն քով այսպիսի ընդարձակ աշխարհագրական տեսութիւն մ'ենթադրել , գուցէ չատաւելի հաւանական է եթէ Լուրար լեռը Լուրփէացիներուն հետ աղերսի մէջ դնենք , ըստ որում ասոնց անմիջական դրացիութիւնը Գուտէացիներուն ⁴⁴ հետ հաւանաբար երկու ժողովուրդներուն նոյնացման պատճառ եղած եւ այսպէս Կորդուաց աւանդութեան վրայ աղղած է ⁴⁵ : Ուեօնչ ⁴⁶ Լուրար լեռը նոյն կը համարի «Արեւելքի լերան» հետ , որ կը յիշուի Փոքր Ծննդոցի Դ . գլխուն մէջ՝ իբրեւ մին «Աստուծոյ չորս տեղերէն» եւ կը կարծէ թէ հրէական Նոյի աւանդութեան մէջ այսչափ նշանաւոր զեր խաղացող Լուրար լեռը գերազանցօքէն Արեւելքի լեռը կրնար անուանուիլ , որուն կը հայի գուցէ Եսայի քով ⁴⁷

⁴³ Ed. König, Die Genesis, Gütersloh 1919, S. 354.

⁴⁴ Հմմ . C. F. Lehmann-Haupt, Materialien zur älteren Geschichte Armeniens und Mesopotamiens. Abhandl. d. Kgl. Gesell. d. Wissensch. zu Göttingen, phil.-hist. Kl., N. F., Bd. IX, Nr. 3, Berlin 1907, S. 11 f.

⁴⁵ Lull (Lullumê, Lullibi) անուան մասին տե՛ս Max. Streck, Armenien, Kurdistan und Westpersien, Zeitschr. für Assyriologie, 14 (1900), S. 289—295 հայեր . թարգմ . Հ . Բառնաբաս Պիլէզիկնեան , Վեննա 1904, էջ 130 յլք. :

⁴⁶ Անդ , էջ 504 յլք. :

⁴⁷ «Դու ասէիր ի մտի քում . ելից յերկինս , ի վերան դաստեղս երկնից արկից զաթոռ իմ . նստացց

յիշուած «Աստուածներու լեռը»։ Եթէ այս
ճիշդէ, այն ժամանակ այս Աստուածոց լեռը
հին Բաբելոնական Աստուածոց լերան հետ
պէտք է որ նոյն ըլլայ, որովհետեւ Աստուած-
ներու լերան մը ամբողջ պատկերը բարելո-
նական ծագում ունի, որուն մասին յետա-
դային խօսք պիտի ըլլայ։ Բատ ինքեան այս
«Աստուածներու լերան» մերձաւոր աշխար-
հագրական դիրքն որոշելը մեր իմուլրոյն հա-
մար աննպատակ է։ Այնու որ Փոքր Ծննդոցն
ինչպէս նաեւ նոյի մասին եղած Միզրահը
զայն Արարատեան լեռներուն մէջ կը հաշուէ
եւ Եպիփան «Հայաստանի եւ Կորդուքի մէջ-
տեղը» կը զետեղէ, այդ արդէն կ'ապացու-
ցանէ՝ թէ այս տեղիքն ալ Արարատի հարցին
հետ կը նոյնանայ եւ միայն անով կը լուծուի։

§ 3. ԱՐԱՐԱՏԻ ՀԱՐՑԸ ՆՈՐԱԳՈՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Մինչեւ հիմայ ըսուածներէն ակներեւ կը
տեսնուի, որ հին մատենագիրները տապա-
նակիր լեռը կամ Հայաստանի կամ Կորդուաց
աշխարհին եւ կամ Կորդուք-Հայաստանի մէջ
կը փնտուեն։ Այժմ բնականաբար հարց կ'ելլէ
թէ՝ Ո՞ր լեռը կամ ո՞ր լեռնաշղթան է տա-
պանակիր լեռը։ Այս մասին Աստուածաշնչի
նորագոյն մեկնիչներու կարծիքները շատ
այլազան են։

^b Լերինն բարձու, ի վերայ լերանց բարձանց հիւսի-
սց» (Ես. ԺԴ, 13)։

Կաթուղիկէ մեկնիչներու կողմանէ Դիր⁴⁸
 կը կարծէ՝ թէ կորդուքի աւանդութիւնն ընդ-
 հանրապէս «աստուածաշնչեան լեզուին մէջ
 նեցուկ չի դանեթ եւ բարելոնական զրոյցէ մը
 ծագում առած կը թուի» : Սակայն կ'ընդունի
 թէ «առանց տարակուսի բոլորովին որոշ լեռ
 մըն է, զոր այլ եւս չենք կրնար սահմանել:
 Բնաւ հարկաւոր չէ տապանին դադարելու
 աեղը բարձր գագաթ մ'ենթադրել» : Սակայն
 կ'երեւայ թէ հետեւելով Յերօնիմոսին, որ
 Արարատը կը սահմանէ Տաւրոսի ստորոտն՝
 Արաքէն ոռոգուող արդասարեթ դաշտա-
 վայրը, եւ Խորենացւոյ, որուն քով «Հայաս-
 տանի այս մասն Այրարատ կը կոչուի», Մա-
 սիս լեռն աչքի առջեւ ունի: Աւելի որոշ ու
 յայտնի կերպով կ'արտայայտուի Հեցենառւէր⁴⁹
 ի նպաստ Մասիսի աւանդութեան: Արարատ
 անուան աշխարհագրական տարածութիւնը
 պարզելէն եւ հետեւողութեամբ Բրոքհառւս
 եւ Հերդեր համայնագիտարաններուն «յաւէտ
 ձիւնապատ Արարատ կամ Մասիս լերան» մա-
 սին խօսելէն ետքը կը յաւելու. «Թէեւ սրբա-
 զան բնագիրն այն լեռն, որուն վրայ տապանը
 հանդչեցաւ, յանուանէ չի յիշեր, սակայն ոչ
 մի արդեւք կայ ուրիշ շատերուն հետ հոս Մեծ

⁴⁸ Ces. Dier, Genesis, übersetzt und erklärt, Paderborn 1914, S. 76.

⁴⁹ Mich. Hetzenauer, Commentarius in librum Genesis, 1910, S. 147.

Արարատը հասկնալու⁵⁰ : (Շատ Եւրոպացիներու հետ սա ալ Մասիսը Արարատ կ'անուանէ :) «Անոնց կարծիքներն , որոնք կը համարին թէ Երկրիս ուրիշ մասերու լեռները հասկնալու է , Աստուածանչի բացատրութեան հակառակ , ուստի սխալ են⁵¹ » : (Մատնանիշ կ'ընէ Դիվման , Հումմէլառէր :) Նաեւ Վերջին ժամանակի հրատարակութիւնները , Դ . օր . Հայնիշ⁵¹ չեն կրնար նոր բան մ'ըսել : Սա պարզապէս կ'ընդունի որ տապանակիր էնոր Հայաստան փնտռելու է , սակայն կը կցէ . «Թէ տապանը ճիշդ ալ Հայաստանի ամենաբարձր գաղաթին՝ Մասիսին վրայ կանգ առած է , բնագրին մէջ չկայ» : Այսպէս կաթուղիկէ մեկնիչները :

Ասոր հակառակ ոչ-կաթուղիկէ մեկիչներէն շատերը բոլորովին ուրիշ ճամբայ բոնած են : Մտապաշտ սկզբունքներէ տարուելով անոնք ոչ միայն Մովսէսի հեղինակ ըլլալն եւ ըստ այսմ Ծննդոց գրքի խոր հնութիւնն ընդհանրապէս կը մերժեն , այլ նաեւ կրկին խմբագրութիւն կը զանազանեն՝ հին (Jahvist) եւ նոր (յաւելեալ) խմբագրութիւն (Priesterkodex) , Վերջնոյս կը Վերագրեն ի մէջ այլոց Ծննդ . Լ . 4 տեղիքն , այսպէս զ . օր .

⁵⁰ Ծնդդումը մեղմէ է :

⁵¹ Paul Heinisch, Das Buch Genesis, übersetzt und erklärt, Bonn 1930, S. 169. [Die Heilige Schrift des Alten Testaments, herausg. von F. Feldmann und H. Herkenne, Bd. 1, Abt. 1.]

Հոլցինդէր⁵², Գոււնկէլ⁵³, Պրոքչ⁵⁴, Կեօնիդ⁵⁵ եւ այլն: Ի՞նչպէս կընան այս մտապաշտ մեկնիչներն իրենց այս ենթագրութիւնը հիմնել: «Որովհետեւ Պեշիտտան եւ Թարգում դժուարաւ թէ սրբագրուած ըլլան նկատելով բարելոնական ջրհեղեղի զրոյցն, ըստ այսմ շատ հնարաւոր է թէ Պեշիտտան եւ Թարգումն սկզբնական բնագիրը ներկայացնեն եւ Արարատը կըկին խմբագրողին սրբագրութիւնն ըլլայ, որ գիտէր թէ հայկական լեռներն աւելի բարձր են» (Հոլցինդէր): Եւ ինչո՞ւ համար այս խաթարիչ ձեռնարկը խմբագրողին կողմանէ: Որովհետեւ հին խմբագրիչն այս կողմէրը (Ուրարտու-Հայաստան) դրախտը կը փնտոէ (Բ. 10 յջք.՝), ներեալ է եւ «Աստուծոյ լեռը» (Եղ. Իլ. 13) եւ գուցէ նաեւ «Հաւաքման» — կամ ուրիշ բացատրութեամբ «Աստուածներու լեռը» (Ես. Ճ. 21) ճիշդ այստեղ փնտոել (Շպիդէլ հակառակ Դիլմանի): Կ'երեւայ թէ այս լեռն երկրիս թէ՛ բարձրակէտը, թէ՛ միջնակէտն արժած ըլլայ, թէրեւս ըստ բարելոնական դիցարանութեան⁵⁶: Արարատը զրոյցին դիցարանական

⁵² H. Holzinger, Genesis, erklärt. Freiburg i. Br. 1898, S. 72 f.

⁵³ Herm. Gunkel, Genesis, übersetzt und erklärt², Göttingen 1902, S. 133.

⁵⁴ Otto Proksch, Die Genesis, Leipzig 1913, S. 451.

⁵⁵ Ed. König, Die Genesis, Güterloh 1919, S. 354.

⁵⁶ Հմմ. Gilgamesch-Epos. Neu übersetzt von

25

Երանդին աւելի համաձայն է քան Գիլդամէջի
զոսցին Նիսիր լեռը (Տախ. ԺԱ, տող 141
յջք.) , ըստ այսմ աւելի հին : Իսկ նոր խմբա-
գրութեան տապանը հոն (Արարատին վրայ)
կանդ առած է (Պրոքշ) : Ասոնք դուստ օդոյ
վրայ կառուցուած Ենթադրութիւններ են,
յառաջ եկած հաւանաբար այն սխալ Ենթա-
գրութենէն թէ Երանդին ով միայն Այրարատ
նահանդն եւ իրրեւ տապանակիր լեռ միայն
Մասիսը կարելի է հասկնալ : Սակայն նոյն
իսկ կեօնիդ ստիպուած է ընդունիլ, որ այս
մեկնութիւնն սկզբնականը, ընադրին դիտած
իմաստը չէ, այլ «վերջէն այն կարծիքն ելած
է թէ, այն լեռն, որուն վրայ տապանը կեցաւ,
Մասիսն է եւ այսպէս երկրին անունը Երան
անցաւ» : Այս խօսքերով կեօնիդ միաժամանակ
այն կարծիքը կը յացանէ, ինչպէս Շարաք⁵⁷,
Երեմիաս⁵⁸ եւ ուրիշներն իրմէ յառաջ ար-
դէն արտայայտած են՝ թէ Արարատ նաեւ
Ծննդ. Բ. 4, ինչպէս միւս տեղիքներուն մէջ
միեւնոյն իմաստն ունի, այսինքն թէ Երկրի
անուն է : Թէ Ծննդ. Բ. 4 տեղիքէն զատ ամէն

Arthur Ungnad und gemeinverständlich erklärt von
Hugo Greßmann, Göttingen 1911, S. 113 f.

⁵⁷ Herm. Strack, Die Genesis², München 1905.

⁵⁸ Alf. Jeremias, Der Einfluß Babylonien auf das Verständnis des Alten Testaments. Biblische Zeit- und Streitfragen, herausg. von Kropatschek, 1908.

տեղ Արարատ երկրի անուն է եւ այն համազօր բեւեռագրերու Ուրարտուին, այսինքն Հայաստանի հետ, յայսմ բոլոր մեկնիչներն առանց աշխարհայեցողութեան խտրութեան համամիտ են, այսպէս զ. օր. բացի վերոյիշեալ մեկնիչներէն. Դեօլլէր⁵⁹, Կոնդամէն⁶⁰, Շլեօդէլ⁶¹, Շանդա⁶², Լանդերսդորֆէր⁶³, Ինչպէս նաեւ Բենցինդէր⁶⁴, Կիտտէլ⁶⁵, Դում⁶⁶, Burney⁶⁷ եւ ուրիշները: Սակայն տապանակեր լերան մասին տիրող այս իրարու հակոսնեայ կարծիքներն արդէն կը ցուցնեն թէ «Արարատ հարցի մասին եղած վէճը տակաւին չէ փակուած»⁶⁸ եւ այս պատճառաւ կ'ուղենք յաջորդով այս շատ ծեծուած խնդիրը լուսաբանելու փորձ մը կատարել:

⁵⁹ Joh. Döller, Studien zum 3. u. 4. Buche der Könige, Wien 1904.

⁶⁰ Alb. Condamin, Le livre d'Isaïe, Paris 1905.

⁶¹ Niv. Schlögl, Die Bücher der Könige, Wien 1911.

⁶² Ad. Šanda, Die Bücher der Könige, II. Hlb., das 2. Buch der Könige, Münster i. W. 1912.

⁶³ Simon Laudersdorfer, Die Bücher der Könige, Bonn 1927.

⁶⁴ J. Benzinger, Die Bücher der Könige, Freiburg i. Br. 1899.

⁶⁵ Rud. Kittel, Die Bücher der Könige, Göttingen 1900.

⁶⁶ Bernh. Duhm, Das Buch Jesaia², Göttingen 1902.

⁶⁷ C. F. Burney, Notes of the hebrew Text of the Books of Kings, Oxford 1903.

⁶⁸ Այսպէս կը գրէ Gottfried Hoberg (Die Genesis, Freiburg i. Br. 1908, S. 94) այս մասին տիրող զանազան կարծիքները յառաջ բերելէն ետքը:

§ 4. ՄԱՍԻՄ ԻԲՐԵՒ ՏԱՊԱՆԱԿԻՐ ԼԵՌ

Մասնաւոր կերպով տապանակիր լերան հարցով զբաղած գիտնականներէն յիշելի են՝ Սիմոն Վէրէր⁶⁹, Թրիդ. Մուրատ⁷⁰ եւ Յովակի Վ. Սանտալճեան⁷¹ իւր Հայոց պատմութեան մէջ։ Վերջին երկուքը Մասիսի աւանդութեան կողմն են, որոնց ուսումնասիրութիւնները հիմնական քննադատութեան կուղենք ենթարկել։ Առաջին «ծանրակշիռ» ապացոյցն առ այս է ըստ Մուրատի (էջ 47) Յովակիոսի աւանդած Նիկողայոս Դամակացւոյն տեղեկութիւնը⁷². «Մինիւասի վերեւ Հայաստանի մէջ կը դանուի հսկայ լեռ մը Բարիս⁷³ անունով, որուն վրայ մեծ ջրհեղեղի ժամանակ շատերն ապաստանած են եղեր, եւ այսպէս ազատած։ Մէկը տապանով նաւարկած է եղեր եւ լերան դադաթը հասած եւ հոն երկար ժամանակ նաւի փայտե-

⁶⁹ Simon Weber, Ararat in der Bibel, Theol. Quartalschrift, 83 (1901), Heft 3, S. 321—374.

⁷⁰ Friedr. Murad, Ararat und Masis, Heidelberg 1901.

⁷¹ Jos. Sandalqian, Histoire documentaire de l'Arménie, Rome 1917, t. I, p. 130—138.

⁷² Ἐστιν ὑπέρ τηγ Μινυάδα μέγα δόος κατὰ τὴν Ἀρμενίαν Βάρις⁶⁵ λεγόμενον, εἰς δὲ πολλοὺς συμφυγόντας ἐπὶ τοῦ κατακλυσμοῦ λόγος ἔχει περισσωθῆναι καὶ τινὰ ἐπὶ λάρνακος δύούμενον ἐπὶ τὴν ἀκρώρειαν δικεῖται καὶ τὰ λείψανα τῶν ξύλων ἐπὶ πολὺ σωθῆναι, γένοιτο δ' αὖ οὗτος, δοτινα καὶ Μωυσῆς ἀνέγραψεν δὲ Ιουδαίων νομοθέτης. Ant. Jud. I, 95 (I, 3, 6) = Niese I, p. 22. πε' նաև եւ վերը ծնթ. 8:

⁷³ Յերոնիմոս կը դրէ Բերիս. աե՛ս Lagarde, Onom. Sacra, I, p. 83.

րէն մնացորդներ մնացած են եղեր : Գուցէ
այս միեւնոյն բանն է, զոր Մովսէս, հրեայ
օրէնսդիրն աւանդած է» :

Հստ Մուրատի հոս «Բարիս» անուա-
նուած լեռը «Բարձր Մասիս»ը կը յիշեցնէ
Ենթադրելով որ «Մինիւաս»ը «Միննի»ի հետ
(Եր. ԾԱ. 27) նոյն է : Նա Բարիսը կը հա-
մարի Մասիսի զանազան վերադիրներէն մին,
այսինքն բարձր, որ ըստ նշանակութեան նոյն
է զնդ . բարեսի հետ (բարեզ = բարձրու-
թեան, բարեզանտ = բարձր) : «Ասկէ ակն-
յայտնի է որ», կ'ըսէ Մուրատ, «Մասիսը
Հայոց դրացի ժողովուրդներուն միայն բարձր
(Բարես, Բարիս) անուանակոչումով առ հա-
սարակ ծանօթ էր եւ այն ըստ ամենայն հա-
ւանականութեան Պարսիկներու միջնորդու-
թեամբ, որոնց քով Մասիսի այս անուանա-
կոչումն անոր համար միայն ու միայն գոր-
ծածութեան մէջ եղած է, որովհետեւ անիկա
Հարաբերեղայիտի՝ աստուածներու լերան
սովորական վերադրին՝ բարեսի հետ նոյն
էր, մինչ լերան բուն յատուկ անունը Հա-
յաստանի սահմաններէն դուրս ընդունելու-
թեան չէ գտած» (Էջ 49) : Սակայն շատ զար-
մանավի է որ այս բարձր մակդիրին առանձին
գործածութիւնը Մասիս նշանակութեամբ
անդամ մ'իսկ հայ մատենադրութեան մէջ չէ
եկած, ինչպէս Մուրատի յառաջ բերած օրի-
նակներն ալ (Էջ 51 յջ.) կը ցուցնեն . եւ սա-
կայն հայաստանցիներու բերնին մէջ բաւա-

կան սովորական դարձած ըլլալու էր այն, որպէս զի արձագանգը հայրենիքի սահմաններէն դուրս մինչեւ իսկ Նիկողայոս Դամասկացւոյ ականջ կարենար հասնիլ, եթէ որ Բարիսը հայերէն բարձրի հետ նոյն ըլլար:

Մինչ Ձ. Մուրատ St. Martinէն⁷⁴ յայտնուած եւ ուրիշ գիտնականներէն⁷⁵ ընդունուած կարծիքը գուցէ ջախջախած ըլլալ կը համարի, երբ վճռական կերպով զայն «մոլութեան վրայ յեցած» կը յայտարարէ, ճիշդ J. Marquart⁷⁶ ասոր ջատագով կ'ելլէ: Մուրատ պէտք է գէթ այսչափն ըմբռնած ըլլար, որ Զ. դարէն (Ն. Ք.) ի վեր կորսուած ժողովուրդի մանունը Ա. դարուն (Ն. Ք.) Բ. կէսին ապրող մատենագրի մը քով չէր կրնար յիշատակութիւն դտնել. հետեւաբար անտեղի էր Բարիս լերան դիրքն այս վաղուց մոռացութեան մատնուած ժողովուրդի երկրի վրայէն ճշդել, նկատի առնելով որ Նիկողայոս Դամասկացիէն երկու դար յառաջ եւ ոչ իսկ Եօթանասնից թարգմանիչները Մինիի մասին հեռաւոր գաղափարն ունեցած են, ինչպէս վարը՝ երկրորդ գլխուն մէջ պիտի տեսնենք: Այս պատճառաւ Մարքուարտ այն եղբակացութեան կը յանդի որ Բարիս անուան ներքեւ Վանայ լճին հիւսիսային կողմը

⁷⁴ Mémoires historiques et géogr. sur l'Arménie, t. I, p. 249 s., 265.

⁷⁵ Ի ժէջ այլոց Spiegel, Eranische Altertums-kunde, Bd. I, 217 f.; Հմամատ. նաեւ P. de Lagarde. Gesammelte Abhandl., S. 172.

⁷⁶ Osteurop. und Ostas. Streifzüge, S. 286 ff.

գտնուող Մանազկերտն (Մանաւագ-կերտ) ենթադրելու է: Այս քաղաքն իր հիմնարկութիւնը կը պարտի Ուրարտացւոց Մինուաս թագաւորին, որ քաղաքիս անուան մէջ իրանեան ձեւով մնացած է⁷⁷: Մինուասէն յառաջ եկած քաղաքին հին անունը բնականաբար ժամանակի ընթացքին անհասկանալի դարձաւ եւ այս պատճառաւ Աղիարենէի արքունական տան մէջ շատ գործածական եղող եւ ասկէ հաւանաբար քրիստոնէական շրջանին Վանայ լճի շրջակայքը գտնուող իշխանական տներէ ընդունուած Մանաւագ⁷⁸ անունէն ծագած համարուեցաւ: Այս երկիրը ժառանգական սատրապութիւնը կը կազմէր մանաւազեան տան, որ Խոսրով Բ. Կոտակի ժամանակ Բասենի Որդունեաց նահասկետին հետ կոռուի բոնուած ըլլալով Վաչէ Մամիկոննեան սպարապետէն անձետ եղաւ եւ Մանաւազկերտ քաղաքն ու գաւառն Աղիանոս եպիսկոպոսին իրեւ եկեղեցական կալուածտրուեցաւ⁷⁹: «Իսկ եթէ Մιնուաս հին Մինուաս-

⁷⁷ J. Marquart, Eranšahr, S. 162. W. Belck, Verhandl. d. Berliner Ges. f. Anthropologie, Ethnologie u. Urgeschichte, 1892, S. 477; 1898, S. 577. Թէւ St. Martin ալ (Mémoires, I, p. 249 s., 265) Մιնուաս Մանազկերտի հետ կը նոյնացնէ, սակայն առջնոյն մէջ կը նշմարէ Ս. Գրքի 77:

⁷⁸ Յուն. Μονόβαζος, Τίριβαζ, այսինք հին պարս. *Manu-Bazu = «մէկ բազկով օժտուած ինչպէս Ման», կամ Տεլօիβաչօս = Tiribazu «մէկ բազկով օժտուած ինչպէս Տիրի աստուածը». Հմմտ. Nöldeke, Zeitschr. d. Deutschen Morgenl. Ges. 33 (1879), S. 144.

⁷⁹ Փաւստոս, Պատմութիւն, դ., 4:

Քաղաքին երկիրն է, այն ժամանակ Բարիսը
նոյն է Նպատի, այսօրուան Ալա-Դաղի կամ
Սիփան-Դաղի հետ⁸⁰։ Այս եզրակացութիւնը
կը հանէ իրաւամբ Մարքուարտ. սակայն
հնարաւոր կը համարի նաև, որ Բարիս գուցէ
կազ ունենայ ։ Առօւս կամ՝ Աթարւ այլազգ ան-
ծանօթ տաճարին հետ, որ կը գտնուէր Արու-
լեռը (հաւանաբար Փալանդէօքէն-Դաղ)
կտրելով Երասմի հովիտն եւ ասկէ դէպի
հարաւակողմ Եկրաւան տանող ճանապարհին
Վրայ⁸¹։ Բայտ Մարքուարտի «յունական-Եղիսկ-
տական բարիսի⁸² հետ ունեցած հնչական
նմանութիւնը հազիւ թէ պատահական ըլ-
լայ⁸³։ Բայց յետագային «հաւանական» կը
համարէր, որ այս Սիփան-Դաղը կամ Նել-

⁸⁰ Marquart, Streifzüge, S. 287.

⁸¹ Ստրաբոն, XI, 14, 14, p. 531. δ "Αβος ἐγγύς
ἐστι τῆς ὁδοῦ τῆς εἰς Ἐρβάτανα φερούσης παρὰ τὸν τῆς
Αθάρωδος (այսպէս DI, C βάρωδος) νεών, հմմտ.
W. Fabricius, Theophanes v. Mitylene, S. 116 ff. տե՛ս
Marquart, Streifzüge, S. 286.

⁸² βάρωδις որ կը նշանակէ «մակրոկ, նաւ»։ հմմտ.
Diod. I, 92; Plut. de Is. et Os. 18.

⁸³ Անդ, էջ 286. Խոկ St. Martinի՝ (անդ, էջ 265)
Բարիս Բաղրաւանդ զաւառի մէջ՝ Բաղուանի քովկերը
դանուող Վարազ (Փաւաստոս, ե., 43) լերան հետ
նյոյնացնելու փորձն ընդունելի չէ։ Որովհետեւ թէնւ
երկուքն ալ իրարու նման հնչականութիւն ունին, սա-
կայն Բարիսին Վարազ ածանցելը հայերէն հնչական
օրինաց համաձայն գժուարաւ կը մեկնուի եւ այս դէպ-
քիս անկարելի է, վասն զի «վարազ» իրանեան բառ է։
Ուրիշ հնագոյն ենթագրութիւններ եւ մեկնութեան
փորձեր (հմմտ. Bochart, Phaleg I, 3, col. 20 եւն)
ինչպէս զ. օր. արարերէն յշէն յառաջ բերելը կընանք
երաւամբ նկատի չառնել։

Մասիքը, «Բարիս բարձր լերան հետ նոյն ըլլայ»⁸⁴: Այս մասին յետոյ պիտի խօսինք:

Ինչ որ Մարգուարտ իբրեւ հնարաւորութիւն կ'ուզէ ընդունիլ, Սանտալճեան⁸⁵ իբրեւ իրողութիւն կը ներկայացնէ: Կ'ուզէ Բարիս յատուկ անուան մէջ բարիս բառը տեսնել, որ ուրարտեան—յունական դաւառաբարբառին եւ հելլենական լեզուին մէջ «նաւակ», դաղղ· barque — իտ· barcaէն առնուած — կը նշանակէ եղեր, իսկ վերջին բառը պէտք է յուն· βάρις = baris, «barque»ին հետ յարաբերութեան մէջ դնել: Այսպէս Բարիս իւր «նաւակ» նշանակութեամբն, որ ջրհեղեղը կը յիշեցնէ, Մասիս լեռը պիտի նշանակէ, մինչ Մուրատ, ինչպէս արդէն տեսանք, Բարիս անուան մէջ բարձր իբրեւ Մասիսի վերադիրներէն մին նշմարել եւ այսպէս վերջնոյն հետ նոյնացնել կը ջանար:

Իւր ուսումնասիրութեան ժամանակ Սանտալճեան դեռ ուրիշ տեղիք աչքի առջեւ ունի, որուն մէջ «Հայաստանի սրբազն լերան առաջին յիշատակութիւնը» կը դանէ, որ «իւր յատուկ անունովը կ'անուանուի»⁸⁶: Այս տեղիքը կը գտնուի Սարգոնի՝ Ասուր աստուածին ուղղուած նամակին մէջ⁸⁷, բեւեռագրութիւն մը 714 տարիէն (Ն. Ք.): Ասորեստան—

⁸⁴ Տե՛ս Հայաստան, ՀԱ. 1913, 97 = Արտաստան, էջ 15:

⁸⁵ Histoire, I, p. 134.

⁸⁶ Անդ, էջ 3:

⁸⁷ François Thureau-Dangin, Une relation de la huitième campagne de Sargon, Paris 1912.

ցիներուն Ուրարտուի դէմ մղած կռուին մէջ
 Սարդոն Ռուշաս Ա. ի բանակը կը ջախջախէ
 «Ուառուս՝ բարձր լերան վրայ, որուն ձիւնա-
 պատ կատարը մինչեւ երկնքի մէջտեղը (կը
 բարձրանայ), ուսկէ ամբողջ հնութեան մէջ
 կենդանի մը չէ անցած, (որուն) ճամբան
 (ոչ ոք) տեսած է, որուն վրայէն եւ ոչ իսկ
 երկնքի թեւաւոր թուչունը կ'անցնի» (II,
 96—98): Սարդոն Ուառուս լերան վրայ Ուրսա
 (Ռուշաս) թագաւորը խորտակելէն ետքը
 Բարի⁸⁸ գաւառու կ'իջնայ: Որովհետեւ Նի-
 կողայոս Դամասկացւոյն քով Բարիս իրբեւ
 լերան անուն եւ հոս Բարի (կամ Բարիս ըստ
 Սանտալձեանի) իրբեւ դաւառի մանուն կը
 յիշուի, կը փորձէ այս երեւոյթը մեկնել Են-
 թաղըելովթէ Բարի(ս) «ի սկզբան անդ Արա-
 րատ լերան անունն» էր եւ ապա շրջակայ դա-
 ւառին վրայ ալ տարածուած է, եւ «զարմա-
 նալի չէ եթէ լերան անունը տարածուած ըլ-
 լոյ այն երկրի վրայ, որ առաջին անդամ իւր
 դաշտերուն վրայ ընդունեցաւ զանոնք, որոնք
 հաւակէն ելած էին»⁸⁹: Առանց այս ջրհե-
 ղեղի օգնութեան դիմելու հնարաւոր է որ
 դաւառի անունով լեռը անուանուի կամ գուցէ
 նաեւ հակառակէն: Բայց թէ հոս ալ այս

⁸⁸ Սարդոնի բեւեռազրութիւնն ամէն տեղ Բարի
 ձեւն ունի, որ Սանտալձեանի համաձայն (անդ, էջ 3,
 ծնթ. 3) Բարիս պէտք է ըլլայ, որովհետեւ սեմական
 լեզուներուն մէջ իրանեան յատուկ անուններուն բա-
 ռավերջի առ գիրը սովորաբար կ'իջնայ:

⁸⁹ Անդ, էջ 3 եւ 134:

գէպքը տեղի ունեցած է, այսինքն թէ Բարի(ս) այսօրուան Այլարատ նահանդին կը համապատասխանէ, որովհետեւ Ուառուս Մասիսին հետ նոյն ըլլալու է՝ Սանտալձեանի հետեւեալ մեկնութիւնը պիտի ապացուցանէ. «Ուառուս բառը միայն ‘ջուր, անձրեւ, կրնայ նշանակել եւ ընդարձակ իմաստով ջրհեղեղ, այսինքն ջրհեղեղի լեռ։ Բարիս դաւառաբարբառի ուառուս «ջուր, անձրեւ» բառը շատ լաւ կերպով կարելի է համեմատութեան մէջ դնել Բիանայի դաւառաբարբառի առիս բառին, դասական հայերէնի աւիշին, դերմաներէն Wasser եւ սլաւերէն վօդա բառերուն հետ, որոնք ամէնն ալ նոյն նշանակութիւնն ունին։ Միեւնոյն բառը կարելի է գուցէ համեմատութեան մէջ դնել ուրարտական Ան Ուիա «անձրեւի աստուած» (Ուիա ուղղականի մէջ ըլլալու է Ուիաս) եւ յունարէն «Ղիզի հետ»⁹⁰։ Թէ որչափ քմածին եւ երեւակայական է այս մեկնութիւնն, ամէն մարդ կը տեսնէ, այս պատճառաւ չ'արժեր մանրամասնութեանց իջնալ։ Կ'ուղէի միայն կէտի մը մտադիր ընել, զոր Սանտալձեան կը լոէ, այս է թէ Thureau-Dangin⁹¹ սոյն լերան եւ դաւառին գերքն որոշած է, որուն համաձայն Ուառուս այսօրուան Սահենդ (Սոհունդ) լեռն եւ Բարի՝ թաւրիդ—Սօֆիան—Մարանդ երկիրն է։ Ասոր համակարծիք է նաեւ Lehmann-

⁹⁰ Անդ, էջ 3:

⁹¹ Անդ, էջ V—IX.

Հայութիւն : Եւ յիրաւի Սարգսն բնաւ պէտք չունէր այսչափ դէսկի հիւսիս յառաջանալ, Ուրարտացւոց թաղաւորին պարտութենէն ետքը յաղթողին անդրագոյն արշաւակէտը պիտի ըլլար անոր Վան-Տուրուշլա մայրաքաղաքը : Այս յարձակումը Ուրարտուի վրայ տեղի ունեցած է ըստ Thurau-Danginի Թաւրիկ—Սօֆիան — Մարտնդ — Խոտուր—Սէրայ ճանապարհով :

Իբրեւ երկրորդ կոռւան Մասիսի աւանդութեան համար կը համարի Մուրատ⁹³ Նախաւան⁹⁴ Քաղաքն, որ, ինչպէս ծանօթէ, Նոյի տաղանէն Ելելէն ետքն առաջին կայանն եղած է Եւ ասոր համար Նախաւան = Նախիջաւան անուանուած է⁹⁵ : Այս պատճառաւ երբ Յովսէփոս, որուն վկայութեան այնպէս սիրով կը զիմեն Մուրատի հետ Մասիսի աւանդութեան բոլոր ջատա-

⁹² Armenien einst und jetzt, II, S. 310, 318 ff.

⁹³ Անդ, էջ 62 յշ. : Այս կ'արժէ նախ Մանսաւ-ձւանի համար, որ սոյն կարծիքը միեւնոցն ապացոյց-ներով կը պաշտպանէ (Histoire I, p. 132 f.) :

⁹⁴ Քաղաքն կը լիչէ նաեւ Պաղոմէսս իբրեւ Նոչոնա Արմաւելքի եւ Արտաշատի հետ միասին : Ասոր նուազական ձեւն ալ կաց Նախջաւանիկ՝ Սիւնեաց նահանդի Քաշունիք գաւառին մէջ տեղ մը (Ստեփ. Օրբ. Բ., էջ 270) :

⁹⁵ Երբ Մասիսի աւանդութիւնը Հայոց ուղն եւ ծուծը թափանցած էր, ուրիշ անուններ ալ ասոր հետ յարարերութեան մէջ զրուեցան, այսպէս Երեւան, Ակուրի = արկ ուսի, Վասպուրականի մէջ Արևոյսն = Առ-Նոյ-ստն եւ Մարանդ = մայր-անդ, իբրեւ թէ Հռու Նոյի կնոջ զերեզմանը կը զտնուի եւն : Սակայն Մուրատ ալ ստիպուած է ընդունիլ, որ «այս ժողովրդական ստուզաբանութիւնները յետագայ ժամանակի գիւտեր են» (անդ, էջ 64, ձնթ. 2) :

Հայութիւն : Եւ յիրաւի Սարգսն բնաւ պէտք չունէր այսչափ դէսկի հիւսիս յառաջանալ, Ուրարտացւոց թաղաւորին պարտութենէն ետքը յազթողին անդրագոյն արշաւակէտը պիտի ըլլար անոր Վան-Տուրուշլա մայրաքաղաքը : Այս յարձակումը Ուրարտուի վրայ տեղի ունեցած է ըստ Thurau-Danginի Թաւրիկ-Սօֆիան — Մարտնդ — Խոտուր — Սէրայ ճանապարհով :

Իբրեւ երկրորդ կոուան Մասիսի աւանդութեան համար կը համարի Մուրատ⁹³ Նախաւան⁹⁴ Քաղաքն, որ, ինչպէս ծանօթէ, Նոյի տաղանէն Ելելէն ետքն առաջին կայանն եղած է Եւ ասոր համար Նախաւան = Նախիջաւան անուանուած է⁹⁵ : Այս պատճառաւ երբ Յովսէփոս, որուն վկայութեան այնպէս սիրով կը դիմեն Մուրատի հետ Մասիսի աւանդութեան բոլոր ջատա-

⁹² Armenien einst und jetzt, II, S. 310, 318 ff.

⁹³ Անդ, էջ 62 յշ. : Այս կ'արժէ նախ Մանսաւ-ձւանի համար, որ սոյն կարծիքը միեւնոցն ապացոյց-ներով կը պաշտպանէ (Histoire I, p. 132 f.) :

⁹⁴ Քաղաքն կը լիչէ նաեւ Պաղոմէսս իբրեւ Նոչոնա Արմաւելքի եւ Արտաշատի հետ միասին : Ասոր նուազական ձեւն ալ կաց Նախջաւանիկ՝ Սիւնեաց նա-հանդի Քաշունիք գաւառին մէջ տեղ մը (Ստեփ. Օրբ. Բ., էջ 270) :

⁹⁵ Երբ Մասիսի աւանդութիւնը Հայոց ուղն եւ ծուծը թափանցած էր, ուրիշ անուններ ալ ասոր հետ յարաբերութեան մէջ զրուեցան, այսպէս Երեւան, Ակուրի = արկ ուսի, Վասպուրականի մէջ Արևոյսն = Առ-Նոյ-ստն եւ Մարանդ = մայր-անդ, իբրեւ թէ Հռու Նոյի կնոջ զերեզմանը կը զտնուի եւն : Սակայն Մուրատ ալ ստիպուած է ընդունիլ, որ «այս ժողովրդական ստուզաբանութիւնները յետագայ ժամանակի գիւտեր են» (անդ, էջ 64, ձնթ. 2) :

դովիսերը, տապանի կայանի մասին կ'ըսէ . «Այս տեղը հայերը իջեւանք կ'անուանեն, որովհետեւ մինչեւ այսօր ալ հոն ցոյց կու տան տապանի մնացորդներէն ⁹⁶», մարդ կը փորձուի այս խօսքերուն մէջ Նախճաւան անուան ստուգաբանութեան հաստատութիւն մը եւ Մասիսաւանդութեան հնութեան վկայութիւն մը գտնել: Իսկ ասոր հակառակ եղող ասլացոյցները Մուրատ բոլորովին կ'անտեսէ: Եթէ ամէն կէտի մէջ Մուրատի համակարծիք ըլլայի, սակայն ստիպուած եմ Հիւրշմանի ⁹⁷ հետ կրկնել որ «Էական կէտի մէջ չեմ կրնաք անոր համակարծիք ըլլալ» (էջ 73) եւ այն հետեւեալ պատճառներուն համար :

Նախ Ստուգաբանութիւնը. Անուանս տրուած մեկնութիւնը ձիւդ պիտի ըլլար, եթէ Նախիջաւան կամ Նախիջեւան ձեւն սկզբնականն ըլլար: Այլ ընդհակառակն զիւտենք որ Նախիջաւան, Նախիջեւան, Նախջաւան, Նախջուան ձեւերը Նախնաւան, Նախնուան ձեւերուն հետ միայն Ժ. դարէն ի վեր նշմարելի են ⁹⁸, իսկ հնագոյն ժամանակի համար գոյութիւն ունի միայն Նախնաւան, ցանցառ Նախնուան, այսպէս օրինակի համար

⁹⁶ Ant. Jud. I, 92.

⁹⁷ H. Hübschmann, „Armeniaca“ in der „Straßburger Festschr. zur XLVI. Versammlung deutscher Philologen und Schulmänner“, 1901, S. 69—79, ուր մէջ այլոց այս հարցը բաւական ընդարձակ կը չօշափէ:

⁹⁸ F. Murad, անդ, էջ 103:

Փաւստոսի քով (Դ. 55, էջ 173), Ղաղար
Փարպեցւոյ⁹⁹ եւ Խորենացւոյ¹⁰⁰ քննական
հրատարակութեան մէջ, իբրեւ տարբերակ
տիշուած են միայն Նախնուան եւ Նախջուան
եւ ձեռագրի մը մէջ նաև Նախջաւան (Ադա-
թանգեղոսի քով անունս ընդհանրապէս չի
տիշուիր): Գարձեալ Ղեւոնդի քով¹⁰¹ կը
դանուի Նախնաւան կամ Նախջաւան, Ասո-
ղիկ¹⁰² ամէն տեղ կը գրէ Նախնաւան, ինչ-
պէս եւ Թովմաս Արծրունի¹⁰³: Նոյն իսկ
Վարդան վարդապետի Պատմութիւնն, որ
Գլխաւորաբար 1307ի ձեռագրի մը վրայէն
տպագրուած է (Վենետիկ 1862), երկու տեղ
(Լի, էջ 72 եւ օդ, էջ 98) Նախնաւան եւ
անդամ մըն ալ (Զդ, էջ 140) Նախջուան ունի,
ըստ այսմ ԺԴ. դարն ալ տակաւին Նախի-
ջեւան չի ճանչնար:

Ամէն պարագային Նախջաւան եւ ամէնէն
աւելի Նախիջեւան կրտսերագոյն ձեւը կամ
Ընթերցուածն է եւ միայն գրչագիրներու եւ
հրատարակիչներու կողմանէ հնագոյն բնա-
գիրներու մէջ մտած: Իսկ եթէ Նախնաւան
հնագոյն ձեւն է¹⁰⁴, այն ժամանակ յայտնի է

⁹⁹ Գ. Կ. էջ 121:

¹⁰⁰ Ա. Լ. (Լ.Ա.), էջ 83. Բ. Բ., էջ 112, Բ. օԱ,
էջ 180, Գ. Լ.Բ., էջ 296:

¹⁰¹ Ս. Պետերսուրդ 1887, դւ. Զ., էջ 7, Գ.,
էջ 11, Լ., էջ 24, Ժ., էջ 33:

¹⁰² Ս. Պետերսուրդ 1885, դւ. Գ., էջ 115, Գ.,
էջ 120, 124:

¹⁰³ Ա., դւ. Ա., էջ 78, դւ. Գ., էջ 92, դւ. Գ.,
էջ 105 եւ այլն:

¹⁰⁴ Հմմ. Ալիշան, Սիսական, էջ 497: Հմմ.

որ անունս Նախ-իջեւան չի կրնար նշանաւ-
կել, այլ բաղկացած է (այլազդ անձանոթ) Նախնէն — բուն ձեւն ըլլալու է Նախին կամ
Նախուն — որ գուցէ անուն մըն էր, եւ (ծա-
նօթ) աւան բառէն, այնպէս, ինչպէս Անուշ-
տան, Արշակ-աւան, Բագ-աւան (Բագուան),
Զարեհ-աւան (Զարեհուան), Թոռն-աւան,
Շիրակ-աւան, Վաղարշ-աւան, Սմբատ-աւան
եւ այլն¹⁰⁵:

Երկրորդ՝ Աւանդութիւնը : Մուրատ (անդ, էջ 77) Հ. Ղ. Ալիշանի եւ Գէլցէրի ուսում-
նասիբութիւններուն համաձայն ստիպուած
է ընդունիլ, որ հին հայ մատենազիրները
մինչեւ «ԺՄ. եւ ԺԲ. դար Նոյեան տապանի
իրր կայան՝ Մասիս անունով լեռ չեն ճանչ-
նար, երբ ընդհանրապէս տապանակիր լե-
րան մասին խօսք կ'ըլլայ, իրրեւ այսպիսի
կը նշանակեն Կորդուաց լեռները», սակայն
ասկէ չ'ուզեր Ալիշանի եւ Գէլցէրի հետ եղ-

նու. Նախնուան, Նախջուան, յուն. Նախոնարա Պտղո-
մէոսի քով: Անհիմն է նախ Մուրատի տուած մէկնու-
թիւնը թէ Նախջաւան ձեւն — եթէ նոյն իսկ սկզբնա-
կան եւ ուղիղ ըլլար — «Ժողովրդական արագ արտա-
սանութեամբ յասաջ եկած համառօտութիւն մըն է»
Նախիջաւանին: Որովհէետեւ նման համառօտութիւններ
մինչեւ հիմայ դասական հայերէնի մէջ բնաւ չեն տես-
նուած եւ կարելի չէ ալ տեսնել. այնու որ իջաւանը
«Նախ»էն ետքն իր ի այնպէս պէտք էր պահել ինչպէս
նախիմաց եւ ացլն: Վասն զի երկալանկ կամ բաղմա-
վանկ բառերու բառասկզբուի ի կամ ու բարդութեանց
մէջ բնաւ չի կորսուիր:

¹⁰⁵ Այս կարծիքն ունին Հիւրշման (անդ, էջ 73 յջ.), Մարքուարտ (Streifzüge, էջ 289, ծնթ. 4) եւ Lehmann-Haupt (Armenien, I, էջ 178):

բակացնել որ հնագոյն աւանդութիւնը Մատսիսն իրբեւ տապահակիր լեռ չէ ճանչցած, այլ Յովհ. Երզնկացւոյն հետեւեալ խօսքը՝ «Լեառն այլարատեան բարձրակառոյցն Մատսիս, տեղի հանգստեան եղեալ տապահակիր կ'ուղէ ապացոյց համարիլ թէ տապահակիր լեռը Մասիսի հետ նոյնացնելը «ի հնուց ընդհանուր ճանչցուած՝ իրողութիւն մըն է»։ Ասիկա սակայն քննադատութեան մէջ տրամաբանական, հետեւողական ընթացք մը չէ, այլ անիրաւ դնահատանք մըն է կրտսերադոյն հեղինակի մը վկայութեան՝ հակառակ հնագոյններուն. որ առ առաւելն միայն կրնայ ապացուցանել թէ անոր ժամանակ իրբեւ տապահակիր լեռ ընդհանրապէս Մասիսը կը համարուէր, բայց ոչ երբեք թէ միշտ իրբեւ այսպիսի համարուած է։

Ուրիշ վկայութիւն մը Մասիսի աւանդութեան ի նպաստ կը դանուի Ս. Յակոբ Մծրնացւոյ վարքին մէջ, զոր Մուրատ բնաւ չի յիշեր։ Կ'ըսուի թէ «Արդ որ այսչափ հրաշագործէր սուրբն Յակոբ, զիա՞րդ անգիտանայր վասն տապահին թէ ո՞ւր կառուցեալ կայ։ Ոմանք ի լեառն Կորդուաց ասացին եւ ոմանք ի լեառն Մասիս որ յԱյլարատեան զաւառին. նա աւանիկ եւ յոտն Մասեաց աղբիւր բղխեալ կայ, եւ եկեղեցի յիւր անուն կոչեցեալ մինչեւ ցայսօր ժամանակի» (Մու-

¹⁰⁶ Մոմիկը Հայկականք, Ե. (էջ 83—164), Ներւողեան ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ, էջ 124։

փերք, իԲ., էջ 22): Արդէն գրութեանս առաջին էջն ասորական աղբիւր մը կը մատնանշէ, որուն համաձայն խմբագրուած ըլլալու է: Հաւանական է որ գրութեանս հիմնական մասը հին է, բայց ոչ Մասիսի աւանդութեան մասին եղած տեղեկութիւնը: Թէ այս տեղեկութիւնն անճարակ կերպով ներմուծուած է եւ կամ թէ — այն պարագային որ նոյն իսկ սկզբնական ըլլայ — այրարատեան Մասիսը չէ, յայտնի է Արտամէտ աւանի յիշատակութենէն (անդ, էջ 23), ուր Վասպուրականի Արտամէտը հասկնալու է, ինչպէս որ արդէն ըստ Հ. Ասդերեանի¹⁰⁷ Յայսմաւուրքները կը յիշեն: Ասիկա գէթ այնշափ կը ցուցնէ որ Յակոբ Մծբնացին մինչեւ Մասիս լեռը չհասաւ եւ վերոյիշեալ տեղիքին մէջ Վանայ լճին եղերքը հասկնալու է: — Յետագայ ըրջանին նաեւ եւրոպացի գիտնական ճանապարհորդներ կը յիշեն Մասիսի աւանդութիւնն¹⁰⁸, որ սակայն մեր խնդրոյն համար ո եւ է նշանակութիւն չունի, այնու որ

¹⁰⁷ Իեակատար Վարք եւ վկայաբանութիւն սրբոց, հատ. Ժ., էջ 17:

¹⁰⁸ Ինչպէս Guillaume de Ruysbroeck և Vincent de Beauvais, որոնց մասին տե՛ս P. Peeters, La légende de S. Jacques de Nisibe, Analecta Bollandiana, 1920, p. 329. Նաեւ Adam Olearius, Vermehrte neue Beschreibung der Moscowitischen und Persischen Reyse (Schleswig 1656), էջ 399 կը պատմէ թէ Շամախի եկեղեցւոյ մէջ կէս կանդուն մեծութեամբ խաչ կայ՝ մետաքսէ նիւթերով փաթթուած, որ իր թէ տապանի փայտերու մնացորդներէն չինուած է:

Երենց ժամանակի աւանդութիւնն է որ կը հաղորդեն :

Եթէ ԺԱ. մինչեւ ԺԲ. դարէն յառաջ ընդհանրապէս Մասիսի աւանդութիւնը գոյութիւն ունեցած ըլլար, այն ժամանակ ապահովապէս այսչափ երկար ժամանակամիջոցէն վկայութիւն մը մեղի հասած պիտի ըլլար : Որովհետեւ այս ժամանակաշրջանի շատ մը մատենագիրներ¹⁰⁹ եւ ոմանք կրկին ու կրկին անդամ նոյի, ջրհեղեղի եւ տապանի մասին կը խօսին, եւ սակայն ամենազոյզն կերպով իսկ չեն ակնարկեր թէ որ լերան վրայ տապանն իջած է : Այս պարագան անկարելի է ըմբռնել երբ նկատենք վեհափառ Մասիսն, որ հին դարերուն արդէն զանազան առասպելներու որբանն ու միջնակէտն եղած է եւ իւր ներկայութեամբն յանդէտս ամենուն Մասիսի աւանդութիւնը պիտի յիշեց-

¹⁰⁹ Ինչպէս Ագաթանդեռոս, գլ. ՃԵ = § 169, ՃԶ. = § 172, ԻԵ. = § 296, Եղնիկ, Ընդդէմ աղանդոց, էջ 153, 164: Ղաղար Փարպեցի (իւր «Թղթոյն» մէջ), 1904, էջ 190: — Յովհ. Մանդակունի, ձառք (Վենետիկ 1860), էջ 33, 145, 157 յջ., 204: — Եղիշէ (Վենետ. 1859), էջ 82: — Մ. Խորենացի, Պատմութիւն, Ա., 4, 5, 6: — Յովհ. Կաթողիկոս, Պատմութիւն Հայոց (Թիֆլիզ 1912), էջ 11: — Գրիգոր Նարեկացի, ձառք (Վենետ. 1827), էջ 196, 197 յջ., հմմտ. նաեւ էջ 231, 239, 248: — Ռոխտանէս, Պատմութիւն Հայոց (Վաղարշապատ 1871), էջ 17: — Գրիգոր Մաղիստրոս, Տաղասացութիւնք (Վենետ. 1868), էջ 9, 80: — Ներսէս Շնորհալի, Տաղաչափութիւն (Վենետ. 1830), էջ 16 յջ., 318, 413, 475, 489, 501, 548, 579: — Սամուէլ Սկեւրացի առ Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց (Վենետիկ 1853), էջ 6: — Վարդան Վարդապետ, Պատմութիւն (Վենետ. 1862), Դ.—Ե. = էջ 7—9:

նէր, եթէ նման աւանդութիւն մը գոյութիւն
ունեցած ըլլար :

Նոյն իսկ ծն. թ. 4 տեղիքին հայերէն
թարգմանութիւնն այսպիսի աւանդութեան
մը հակառակ կ'ելլէ : Եթէ Ս. Գրքի հայ
թարգմանիչները Մասիսի աւանդութեան
մասին գէթ ազօտ գաղափար մը ունեցած ըլ-
լային, այն ժամանակ τὰ Ἀραράτ Այրարատ
նահանգին հետ յարաբերութեան մէջ դնելով
ոչ թէ միայն «Այրարատ»ով թարգմանած
պիտի ըլլային¹¹⁰, այլ հակիրճ կերպով «ի լե-
րինս Մասեաց», ասիկա ընթերցողներուն հա-
մար շատ աւելի պարզ եւ հասկանալի պիտի
ըլլար եւ միաժամանակ հանուած իմաստին
հաւատարիմ արտայայտութիւնը : Թէ բնակա-
նաբար Ս. Գրքի հայ թարգմանիչները ո՛ր-
չափ ժողովրդեան հասկացողութեան յար-
մարելու միտ դրած են, կը ցուցնէ ի մէջ
այլոց ջրօնն (Ես. ՓԲ., 10 եւ Յովք ՓԲ.,
31), որ Հայկով թարգմանած են :

Էստ այսմ այսօրուան մեր ձեռքը հա-
սած հայ մատենագրութիւնը հիմ առնելով
ԺԱ. դարէն յառաջ Մասիսի աւանդութեան
մը գոյութեան մասին կարելի չէ այլ եւս խօսք
ընել : Սակայն եւ այնպէս Մուրատ (անդ,
էջ 42 յջ.) կ'ուզէ առ այս վկայութիւն մը,
թէ եւ «միակը», Մովսէս Խորենացւոյ քով
գտնել, որ «ազօտ կերպով հին, բերանացի
աւանդութիւններէն քաղուած պատմուածք-

¹¹⁰ ՏԵ՛ս վերը ծնթ. 2:

ներու բովանդակութիւնը կու տայ»։ Պատմահայրս 111 Գորդի, Բանան եւ Դաւիթ աղբիւրներու հետեւողութեամբ կ'աւանդէ աղղերու բաժանման մասին յոյն փիլիսոփաներու մէջ տեղի ունեցած խօսակցութիւն մը, երբ ասոնց մէջէն ամէնէն յաջողակը՝ Ոլոմպիոդորոս այսպէս կ'ըսէ. «Պատմեցից ձեզ», կ'ըսէ, «զրոյցս անգիրս յաւանդութենէ ի մեզ հասեալ, զոր եւ բազումք ի գեղջկաց զբուցեն մինչեւ ցայժմ։ Մատեան լեալ զՔսիսութրեայ եւ զորդւոց նորա, որ այժմ ոչ ուրեք երեւի. յորում, ասեն, կարգ լեալ բանից այսպիսի։

Յետ նաւելոյ Քսիսութրեայ ի Հայս եւ դիպելոյ ցամաքի, գնայ, ասէ, մի յորդւոց նորա կոչեցեալն Սիմ ընդ արեւմուտս հիւսիսոյ դիտել զերկիրն, եւ դիպեալ դաշտի միում փոքու առ երկայնանստիւ միով լեռամբ, գետոց ընդ մէջ նորա անցանելով, ի կողմանս Ասորեստանի, դադարէ առ գետովն երկլուսնեայ աւուրս, եւ անուանէ յանուն իւր զիւան Սիմ.¹¹² Եւ դառնայ անդրէն յարեւելս հարաւոյ, ուստի եկն։ Իսկ ի կրտսերագունից որդւոցն նորա Տարբան անուն, երեսուն ուստերօք եւ հնդետասան դստերօք եւ նոցին արամբք մեկնեալ ի հօրէն, բնակէ անդրէն ի նոյն գետեղեր, յորոյ անուն եւ զդաւառն անուանէ Տարօն, եւ զանուն տեղ-

¹¹¹ Պատմութիւն, Ա., գ.։

¹¹² Մասնոյ դաւատին մէջ (ինձիճեան, Նոր Հայաստան, էջ 70)։ Խորենացին կ'ընտրէ այս անունն, որովհետեւ Սէմ անուան չատ նման է, զոր հոս Սիմի կը փոխէ։

ւոյն ուր բնակեցաւն՝ կոչէ Յրօնս. զի անդ
զառաջինն սկիզբն եղեւ բաժանելոյ որդւոց
նորա ի նմանէ : Նորին դարձեալ եւ առ եղերք
սահմանացն Բակտրիացւոց ասէին բնակել
սակաւ աւուրս . մնացեալ եւ մի ոմն անդ
յորդւոցն նորա : Քանզի կողմանք արեւելից
Զրուան զԱմ կոչեն, եւ Զարուանդ¹¹³ զգա-
ւառն անուանեալ ասեն մինչեւ ցայժմ : Բայց
առաւել յաճախապոյն հինքն Արամազնեաց ի
նուազս բամբուան եւ յերգս ցցոց եւ պարուց
զայսոսիկ ասեն յիշատակօք» :

Այս երկար տեղիքը դիտմամբ յառաջ
բերինք, որպէս զի ցուցնենք թէ որչափ խա-
խուտ է Մուրատի գլխաւոր նեցուկը : Տեղի-
քիս մէջ յիշուող անունները՝ Քսիսութրոս,
Սիմ — Սէմ, Սէմը Զրուանի հետ նոյնացնելը,
Տարօնը Տարբանէն, Զարուանդը Զրուանէն
յառաջ բերելն եւ ընդհանրապէս ամբողջ ոճն
հայ ժողովրդական աւանդութիւն մը չի ներ-
կայացներ, այլ Խորենացւոյ դիտական յե-
րիւրանքը կը մատնէ : Նաեւ այն կարծիքը թէ
Արամի յաջորդները «զայսոսիկ ասեն յիշա-
տակօք» այնչափ անորոշ է, որ անկէ ոչինչ
կարելի է եղբակացնել : Եւ նոյն իսկ եթէ տե-
ղիքս ժողովրդական կորիզ մ'ունենայ, որ
անկարելի չէ, այն ժամանակ նաեւ այս պատ-
մուածքին տեսարանը Վանայ լճին արեւ-

¹¹³ Զրուան եւ Զարուան անուններու մասին տե՛ս
Marquart, Südarmenien und die Tigrisquellen, ՀԱ.
1914, էջ 115, ծնթ. 1 եւ 2 = Արտատպ., էջ 204,
ծնթ. 2 եւ էջ 205, ծնթ. 1:

մաեան կողմը վինտուելու է, եւ Քսիսութրոսի վերջին կայանն ալ՝ հիմ առնելով Սիմ լերան դիրքն¹¹⁴, որ հայկական Տաւրոսի հետ նոյն ըլլալ կը թուի¹¹⁵, եւ վերն ըսուածները, կ'ըլլայ՝ ոչ թէ Այրարատ նահանդի Մասիսն, այլ հայկական Տաւրոսի քով գտնուող երկերը կամ ընդարձակ խմաստով կորդուաց աշխարհն¹¹⁶, որուն մասին պիտի խօսինք յաջորդ հատուածին մէջ:

§ 5. ԿՈՐԴՈՒԱՅՑ ԼԵՌՆ ԻԲՐԵՒ ՏԱՊԱՆԱԿԻՐ ԼԵՌ

Հայ մատենագրութիւնը՝ թէ՛ թարզ-մանչականը եւ թէ՛ սկզբնագրականը մինչեւ ԺԱ. դար իրր տապանակիր լեռ միայն կորդուաց լեռները կը ճանչնայ :

1. Եւսերիոսի Քրոնիկոնի հայ թարզմանութիւնը. «Եւ ի նաւէն՝ որ չողաւ դադարեաց ի Հայո, եւ ցայժմ սակաւ ինչ մասն ի Կորդուացւոց լերինն ի Հայոց աշխարհին միալ նշխար ասեն»¹¹⁷:

2. Փաւստոս Բիւղանդ կը պատմէ¹¹⁸.

¹¹⁴ Խորենացի, Պատմութիւն, Ա. իդ., Բ. ը., Արիստակէս Լաստ., գլ. ԻԱ., էջ 94:

¹¹⁵ Տե՛ս Marquart, Südarmenien, ՀԱ., 1914, էջ 113 = Արտասալ., էջ 202:

¹¹⁶ Հմմտ. նաեւ Hübschmann, անդ., էջ 75:

¹¹⁷ Հրատ. Աւքերեան, հատ. Ա. (Վենետ. 1818), էջ 36—37:

¹¹⁸ Գ. 10 Վենետ. 1832, էջ 22. Մուրատ, անդ., էջ 1 յլ.: P. Peeters, Anal. Boll., t. 38 (1920), էջ 312 յլ.: Տեղեքիս հայող իրր արեւելեան աղբեւը մը տե՛ս Bedjans, Acta Sanctorum (1892), հատ. Գ., էջ 435 առ E. Nestle, Die Auffindung der Arche Noä durch Jakob von Nisibis ի Հետաքարտ. f. Kirchengesch., 26 (1905), էջ 242:

«Զայնու ժամանակաւ խաղաց զնաց մեծ
եսլիսկոպոսն Մծբնացւոց, այր սքանչելի ծե-
րունի, վաստակաւոր ի գործո ճշմարտու-
թեան, որում անուն Յակոբ, վոխանակ աղ-
դամ պարսիկ կոչէր, այր ընտրեալ յԱստու-
ծոյ, յիւրմէ քաղաքէ անոի դալ հասանել ի
լերինս Հայոց, ի լեառնն Սարարադայ ի սահ-
մանս այրարատեան տէրութեանն ի դաւառն
Կորդուաց. այր լի չնորհօքն Քրիստոսի, որ-
պէս զօրութիւնք նշանաց եւ արուեստից լի-
նէին ի ձեռաց նորա: Սա եկեալ ցանկացեալ
վափաքեալ մեծաւ տենչանօք աղաչէր զԱս-
տուած՝ տեսանել զիրկական տապանն նոյեան
շինուածոյն, զի յայս լերին հանդեաւ նա ի
ջրհեղեղէն. քանզի զամենայն ինչ որ հայցէր,
առնոյր ի Տեառնէ: Ապա մինչդեռ ելանէր ընդ
գժուարին ընդ անջրդի ընդ ափափայսն ա-
անապատին սարարատեան լերինն, աշխա-
տեցան եւ ծարաւեցան նա եւ որք ընդ նմայն:
Ապա զնէր ծունք մեծն Յակոբ ի վերաց եր-
կրին, եւ կայր յազօթս առ Տէր. եւ ի տեղ-
ոջն՝ ուր եղեալ էր զգլուխ իւր՝ բղխեաց
աղբիւր, եւ արբին նա եւ որ ընդ նմայն էին.
որ մինչեւ ցայսօր ասեն այնմիկ աղբիւր Յա-
կոբայ: Եւ ինքն ի նմին աշխատեալ զեղերէր՝
զինդրելին տեսանել առանց յապազութեան,
առնէր աղօթս առ Տէր: Արդ իրբեւ էր նա
խոնճեալ ի վեր ի գժուարին տեղւոջն մօտ ի
կատարս, եւ կարի վաստակեալ էր, ննջեաց
նա. եւ եկն հրեշտակ Աստուծոյ, եւ ասէ ցնա.
Յակոբ, Յակոբ: Եւ նա ասէ. Աւասիկ Տէր:

Եւ ասէ հրեշտակն . Ահա ընկալաւ Տէր զա-
ղաչանս քո , եւ կատարեաց զիմնդրուածս քո .
այդ , որ կայ ընդ սնարս քո , է ի փայտից տա-
պահակին , ահա բերի քեզ , անտի է այդ , զի
այլ մի եւս յաւելցես տեսանել զայն , զի Տէր
այդպէս կամեցաւ : Եւ մեծաւ խնդութեամբ
յոտն կացեալ , բազում զոհութեամբ երկիր
պաղանէր Տեառն , եւ տեսանէր զտախտակն՝
երբեւ զի կացնեաւ հատեալ հանեալ ճեղքեալ
ի մեծ ինչ փայտից : Եւ առեալ գառնայը
անտի , հանդերձ շնորհատուր պարզեւելովն ,
եւ որք ընդ նմայն երթեալք՝ իւրովք ճանա-
պարհորդ լինէր» :

Սարարադ անունով ի՞նչ պէտք է հաս-
կընալ : Սարարադ ընթերցուածը , զոր Փաւ-
ստոսի քով միեւնոյն զլխուն մէջ երեք ան-
դամ կը կարգանք , կը դանենք նաեւ ուրիշ
տեղեր . 1. Կիւրեղ Աղեքսանդրացւոյ վերա-
կրուած Ծննդոցի Մեկնութեան հայ թարդ-
մանութեան մէջ ¹¹⁹ . 2. այն երեք ձեռագիր-
ներուն մէջ , որոնք իջմիածնի անաւարտ
մնացած քննական Աստուածաշունչի հրատա-
րակութեան (Ծն . ի . 4 , ծնթ .) հիմը կը կազ-
մէն . 3. Մովսէս Խորենացւոյ վերագրուած
Հոկիսիմեանց պատմութեան մէջ (տե՛ս
Գործք . , էջ 300) . 4. Գրիգոր Աղթամարցւոյ
մէկ տաղին մէջ . «Լեառն Սարարադ , Կարմեղ
եւ Սինայի» . եւ վերջապէս . 5. ձեռագիր ա-

¹¹⁹ Վիեննական Մխիթարեանց Մատենադարանին
մէկ ձեռագիրը , թ . 231 , թզ . 13 : Զեռագիրն ինքնին
ժթ . զարէն է , բայց սկզբնազիրն ժթ . զարէն : Հմմտ .
Տաշեան , Ցուցակ , էջ 602 :

Աւտարանի մը մէջ՝ 1292էն, ուր կը կարդանք. «ի գաւառիս Սարարադա, ի քաղաքիս՝ որ կոչի՝ սր. Մարի»¹²⁰:

Սարարադի մեկնութիւնն ու ասոր աշխարհալրական դիրքն որոշելն երկար ժամանակ խնդրոյ նիւթէ էր: Առաջին անդամ էմին համարձակեցաւ իւր զաղղ. թարդմանութեան մէջ¹²¹ Սարարադին ներքեւ ծանօթութիւն մը գնել եւ նոյնացնել զայն Մասիսի հետ, իսկ ձեւին ծագումն ալ սխալ զրչագրութեամբ մեկնեց: Հիւրշման (անդ, էջ 76, ծնթ. 1) եւ Մուրատ (անդ, էջ 71 եւ 84, ծնթ. 1) այս մասին որոշ կարծիք մը չեն կրնար յայտնել: Միայն վերջինս տեղ մը (անդ, էջ 84, ծնթ. 1) նաեւ հնարաւոր կը համարի թէ Սարարադ յառաջ եկած ըլլալու է «ի լերինս արարադայ բառերուն սխալ բաժանմամբ, այնուոր լերինսի վերջին սէն Արարադայ հետ միացած է»: Մուրատ սակայն հոս փոքրիկ սրբագրութիւն մը կ'ընէ, այսինքն՝ լեռնի կ'ուզէ կարդալ լերինս վերոյիշեալ ձեւով մեկնել կարենալու համար, որ սակայն բոլորովին աւելորդ է, որովհետեւ հայ զրչագրութեան մէջ, մանաւանդ Մեսրոպեան գրերու մէջ ն եւ Ա յաճախ իրարու հետ կը շփոթուին: Ուստի սխալ բաժանմամբ ս յաջորդ բառին հետ միացնելով յա-

¹²⁰ Տե՛ս Լալոյեանց, Յուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի (Թիֆլ. 1915), էջ 119—122:

¹²¹ Langlois, Collection des hist. anc. et mod. de l'Arménie, I, p. 218 b, ծնթ. 2:

ուած կու զար արդէն Սարարադ ձեւը¹²² : Այս ձեւը անդամ մը ծաղելէն ետքը բնականաբար հրապուրիչ պիտի ըլլար Վասպուրականի կողմերէն ծնած մատենագիրներուն եւ Քրչադիրներուն համար Սարարադ ձեւն իրենց պրութիւններովն անմահացնելն, եւ աւելի անձուկ կերպով տապահնակիր լեռն իրենց նահանգին հետ կապելը :

Թէ Սարարադի փոխարէն Արարադ ձեւն ուղիղ է, կը վկայէ Սերիսսի քով դտնուող տեղքը (էջ 2, տող 24—33), որուն համաձայն Հայկ Բարելոնէն դէսլի հիւսիս՝ Արարադ երկիրը կը չուէ, ասկէ ալ աւելի հիւսիս երթալով ի վերջոց Հարք դաւառին մէջ կը հասաւառուի : Հոս զծուած Արարադի աշխարհազրական դիրքը թոյլ չի տար նոյնն Այրարատ նահանգին հետ շփոթելու : Եթէ ուղիղ է Մատիկեանի¹²³ կարծիքը թէ Սերիսսի առաջին դլուխները Փաւաստոսի առաջին երկու դլուխները կը կազմէին, այն ժամանակ այս տեղիքն ուղղակի ապացոյց մըն է թէ Սարարադը Փաւաստոսի քով կրնաց միայն Արարադ եղած ըլլալ : Պէտք է միտ դնել որ Փաւաստոսի Պատմութեան բոլոր ձեռագիրները միեւնոյն եմբի կը վերաբերին, միեւնոյն սիսալներով, միեւնոյն սխալ ընթերցուածներով եւ թէ մենահին ձեռագիրն ժի . դարը չանցնիր¹²⁴ :

¹²² Տե՛ս նաեւ Հ. Ա. Մատիկեան, Սարարադ թէ Արարադ. ի Յուշարձան (Վիեննա 1911), էջ 432—435:

¹²³ Տե՛ս Անանունը կամ Կեղծ-Սերէսս, Վիեննա 1913 :

¹²⁴ Հմմտ. գ. Տէր-Մկրտչեան, Zeitschr. f. arm. Philologie, II, էջ 267 յՁք. :

Ամէն սլարագային Սերիոսի տեղիքն ապացոյց մըն է թէ հայ մատենազրութիւնն Այրարատէն զատ Արարագ մըն ալ կը ճանչնայ, թէեւ ամբողջը հին կտակարանի տեսակէտին վրայ կազմուած է, ինչպէս որ Փաւստոսին ալ Աստուածաշունչն է որ (Ա)արարագ կը ներշնչէ :

Մարքուարտ 1914ին¹²⁵ այն կարծիքին Եկած էր թէ Մարարագ անունը կազմուած է վրաց. սա նախդիրէ, ինչպէս Սա-Բարթվելօ, Սա-աթարագօ եւն ձեւերուն մէջ եւ Արարագէն, սակայն արդէն իւր Südarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen գործքին մէջ¹²⁶ տառամսելու սկսած է, այնու որ հետեւեալ նախադասութեան՝ «Անժխտելի է որ Սարարագ անունը... աստուածաշնչեան Արարատի հետ աղերս ունի, ձեւն ինչպէս որ ալ մեկնուելու ըլլայ» ծանօթութիւն մը կցած էր, ուր մէկ կողմանէ ձեռագրական աղաւաղումն այս գէպքիս մէջ անհիմն կը համարի, իսկ միւս կողմանէ ալ այն ենթագրութիւնը, թէ վրաց. սա նախդիրն է որ հոս կը ներկայանայ (Հմմտ. Σά-σπειρες ζερողոսոսի քով) կը մերժէ, որովհետեւ այսչափ ուշ ժամանակ վրական աղղեցութիւն կարելի չէ փնտուել եւ այն այսչափ հարաւ: Սակայն այնու որ Մարքուարտ զրեթէ հինդ տարի ետքն՝ իւր բա-

¹²⁵ Տե՛ս Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, Berlin 1919, էջ 17:

¹²⁶ Հանդէս Ամսօրեաց, էջ 180 = Արտաս. էջ 216:

նախօսութեան տպագրութեան ժամանակ
նկատի առնելով Մատիկեանի վերայիշեալ յօ-
դուածը (Յուշաբանին մէջ) ծանօթութիւն
մը կը յաւելու. «Բնականաբար ամէնէն աւելի
հաւանականն է այն թէ Սարարադ ձեւը
Պյութեան իրաւունք չունի, այլ իւր ծա-
դումը պարզապէս Արարադի սխալ գրչա-
գրութեան կը պարտի եւ Ս. Գրքէն առնուած
է¹²⁷», կրնանք այլ եւս Waldemar Belckի
կարծիքը¹²⁸ թէ Սարարատ «ուրիշ բան չէ,
բայց եթէ Արարատ՝ տուրանեան Սա տեղա-
կան նախդիրով» բնաւ նկատի չառնել:

3. Թուլմաս Արծրունի ունի հետեւեալ
տեղիքն¹²⁹. «Յետ կատարման աստուածային
Հրամանին՝ ի ծփական ջուրցն բերեալ տա-
պանն յարեւելեացն ի միջոց աշխարհի՝ հան-
գեաւ ի լերինս Կորդուաց»:

4. Մովսէս Խորենացւոյ վերագրուած
«Պատմութիւն սրբոց Հոխիսիմեանց», Փոք-
րիկ գրուածքին մէջ կը պատմուի կուսաննե-
րու մասին թէ ինչպէս իրենց դաղթի ժամա-
նակ Կորդուաց աշխարհէն կ'անցնին եւ Սո-
ղոփ անունով լեռը կը հասնին. «Բայց այսը
լերին», կը դիմէ հեղինակը, «ասի յԱսոր-

¹²⁷ Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, էջ 59, ծնթ. 5:

¹²⁸ Die Ursitze der Chalder und die Ausbreitung der chaldischen Macht ի Հանդէս Ամսո-
րեաց, ԽԱ. (1927), էջ 809: Փաւստոսի Սարարադի
մասին տե՛ս նաև P. Peeters, La légende de S.
Jacques de Nisibe, ի Anal. Boll., 1920, էջ 322 յէ.:

¹²⁹ Հրամա. Պետքը. 1897, Ա., գլ. 1 (էջ 18
—19):

ւոց, թէ ի նուազել ջուրցն հեղեղաց, եհաս
տապանն ի գլուխ լերին, որ է Սարարադաց.
Եւ ընդ մէջ անցեալ սղոցաձուկնն արզելու
զնաւն. Եւ անուն քաղաքագեղջն կոչեցաւ
Թըմմիս, այսինքն թէ ութ ուկիք ելին ի տա-
պանէն ¹³⁰: Որչափ մեղի ծանօթ է, բոլորո-
վին նորութիւն է թէ ասորի աւանդութեան
մէջ տապանակիր լեռը (Ս)արարադ կո-
չութիւն: Հաւանական է որ հոս (Ս)արարադը
Փաւստոսի Պատմութենէն առնուած յաւե-
լուած մըն է: Նման բան մը կը տեսնենք
նաև ՄիքայէլԱսորւոյ Ժամանակադրութեան
հայ թարզմանութեան մէջ: Մինչ ասորի բնա-
գերն ըստ Հրատարակութեան J. B. Chabotի ¹³¹ կ'ըսէ. «Անոնք տապանը թողուցին
(Եւան), ինչպէս կ'ըսէ Յովակիոս ¹³², Ապա-

¹³⁰ Մովսէս Խորեն. Գործք, Վենետ. 1865, էջ 300: Մուրատ, անդ, էջ 28—29: Հ. Դ. Ալիշան, Հին հա-
ւատք Հայոց (Վենետ. 1910, էջ 63—34) տեղիքս յա-
ռաջ կը բերէ միայն քիչ մը տարբեր բնագրով. նաև
տարբեր ընթերցուածներ կու տայ Սողոփ և Թըմմիս
անուններուն համար, -ինչպէս Սաղոք, Թըմմի կամ
Թմինի:

¹³¹ Chronique de Michel le Syrien, Paris 1899,
t. I, p. 14.

¹³² Ինչպէս Chabot ինքնին կը դիմէ, Բար Հե-
րոէս ալ (Chron. syr., p. 7) նոյնը կ'աւանդէ: Գուցէ
հսու շփոթութիւն մը կը տերէ Սարարոնի պատճառաւ,
որուն համաձայն (XII, 569) Աղամէտ քաղաքը Կι-
թառոս = սնդուկ, տապան» մականունն ունի Եղեր.
Հմմտ. նաև Պողոմէոս V, 2, 25 եւ Պլինիոս, Hist.
nat. V, 29: Նոյն իսկ Սեպտիմոս Սեւերոսի եւ Մակրի-
նիոսի զահակալութեան ժամանակ կոխուած զրամնե-
րուն վրայ բոլորովին որոշ կերպով կը տեսնուին
ՆՕՒ: արձանագրութիւնն իր, կողջ, աղոսւի եւ ա-
զաւնին պատկերով: Այս մասին, ինչպէս եւ հրեաց
դաղութիւն ձեռքով այս կողմերը Ս. Գրքին թողուցած

մէա քաղաքին մէջ, որ Պիտիլիայի մայրաքաղաքն է. հոս կը դտնուին տապանին մնացորդները։ Այս մասին ուրիշներն ուրիշ կրթ կը խօսին», այս տեղ հայ թարգմանիչը¹³³ կ'աւելցնէ. «բայց ճշմարտապէս կայ Ե Հայք Մեծ, ի լեռնս Արարադայ, որ է Մասիս ըստ բնագրոցն» :

Վերոյիշեալ զրուածքին հեղինակը կ'ուղէր դուցէ այսու Փաւստոսի (Ա)արարադի Դիրքն աւելի որոշել զայն Թըմնիսի հետ յարաբերութեան մէջ զնելով կամ նոյնացնելով։ Այս Թըմնիսն ուրիշ բան չէ, բայց եթէ Քարիեք Թեմանին կամ Թամանոն՝ այսօրուան Զեղիրէյ Իրն-Օմար (Տիզրիսի քով) քաղաքին քովերը, այսօրուան քրդաբնակ զիւղը Բերմանին, քրդերէն Հեշտանի (այսինքն՝ 80, վոխանակ հեշտէ-նի), որուն մասին Սահառու լսած էր թէ կը դտնուի Զուղիին Հտեւը, Նակրավանէն 12—15 ժամ հեռու¹³⁴։ Իրը թէ այս Թեմանինը Նոյէն հիմնուած եւ տապանէն ելլով ութ հողիներու¹³⁵ թուոյն

արդեցութեան մասին տե՛ս E. Babelon, La tradition phrygienne du déluge / Revue de l'hist. des religions, t. 23 (1891), p. 174 յլք։

¹³³ Հրատ. Երուսաղէմ 1871, էջ 10:

¹³⁴ Sachau, Reise in Syrien und Mesopotamien, Leipzig 1883, էջ 376: Հմատ. նաեւ Hartmann, Bohtan, 1, 53, 84. 2, 93, 128:

¹³⁵ Հաւանաբար ասորերէնի վրայէն Խաչը = ութ կաղմուած է: Արաբերէնի վրայէն չափելով պէտք էին «ութսուն» (٨٠) աչքի առջեւ ունենալ, որովհետեւ արաբներն այս զիւղը Թամանին կամ Թամանուն կ'անուանեն:

Համաձայն անունն առած է : Այս աւանն արդէն Աղաթիաս Սկոլաստիկոսի քով († իր 582ին) կը յիշուի իրր չափ Թամացան ¹³⁶ : Այս անունն ամենայն հաւանականութեամբ սկզբնաբար Կորդուաց աշխարհին մէջ հաստատուած ցեղի մ'անունն էր ¹³⁷, ասկէ յառաջ եկած ըլլալու է ասլա վերոյիշեալ սխալ ստուգաբանութիւնն ու տապանակիր լերան տեղաւորումը, ինչոք որ Հայոց քով Նախաճումնէն Նախիջեւան մը յառաջ եկած է : Թէեւ Մուհամմէդ Արաբիոյ ալ-Զուդի լեռը ¹³⁸ տապանակիր լեռ համարած է (Սուրա Բ., 46), սակայն արաբներն այս անունն Կորդուքի ասորի աւանդութեան լերան վրայ վոխանցեցին, որուն տեղը հաստատուն մնաց անոր վրայ շինուած Dairā de-Beth kewēla վանքով ¹³⁹ : Նաեւ Qazwīnī պարսիկ աշխար-

¹³⁶ Agathiae Myrinaci Historiarum libri quinque (Bonnae 1828. ի „Corpus script. Hist. Byzantinae“, հրատ. B. G. Niebuhr), pars III, p. 272 (lib. 4, 29). ἐνύγγαρε μὲν γὰρ ἐν τῷ τότε ἀμφὶ τὰ Καισάριανά ὅρη ἐς κῶμη Θαμαρῶν διὰ τὴν τοῦ θέροντος ὥδαν καὶ τὴν τῶν τόπων εὐκρασίαν μεταβάσις τε καὶ ἐνδιαιτώμενος θωματινούնῃ μասին տես նաեւ Մուրաս, անդ, էջ 28, G. Hoffmann, Auszüge, էջ 174 յլ., Marquart, Südarmenien, էջ 217, 350 յլք., Hübschmann, Altarmen. Ortsnamen, էջ 333 յլ. = Հայ. թարգմ. էջ 201 յլք. :

¹³⁷ Հմմտ. St. Martin, Mémoires, I, p. 263 յլ., Մուրաս, անդ, էջ 28:

¹³⁸ Nöldeke, Kardu und Kurden: Festschrift für Kiepert, էջ 77, ծնթ. 2, հիմ առնելով Hamasa, 564 = Jaqut, 2, 270, 11 = Muštarik, 111:

¹³⁹ Chronique de Denys de Tell-Mahre, IV^e partie publ. par J. B. Chabot, p. 84, 2. Marquart, Südarmenien, էջ 28 (1914), էջ 181 = Արտաստու. 217 յլ. :

Հաղէտի համաձայն¹⁴⁰ տապանն ալ-Զուղի
Լերան վրայ հանդչած եւ հոն Նոյ տաճար մը
շինած է եղեր, որ տակաւին Քաղվինիի ժա-
մանակներն իսկ ուխտատեղի եղած է : Նոյն
իսկ մինչեւ Արբասեանց ժամանակները տա-
պանի մնացորդներէն սոյն լերան վրայ կը
կտնուին եղեր :

Բայս այսմ տեսանք, որ «Պատմութիւն
որբոց Հոփիսիմեանց»ի հեղինակը (Ս)արա-
ւաղը թէմանինի քովերը կը փնտոէ : Արդեօք
նոյնը կընա՞նք լսել Փաւստոսի համար :
Բնագրէն ոչինչ կարելի է ապացուցանել, այլ
միայն ենթադրել, որովհետեւ ամբողջ պատ-
մուածքին ոճն ասորական աղբիւր մը կը
մտանանչէ, ուրիշ նեցուկ մը կարելի չէ
կտնել բնագրին մէջ : Առ այս ապահով
կոուան մը կու տայ (կեղծ) Սերիոս, որ Մար
Արասին հետեւելով կը պատմէ¹⁴¹. «Արդ՝
այս են անուանք աղղածինն արանց անդրան-
կելոցն ի Բարելոն, դնացելոցն ընդ կողմանս
հիւսիսոյ յերկիրն Արարադայ : Զի չուեաց
խաղաց դնաց Հայկն ի Բարելոնէ կնաւն եւ
որդւովքն եւ ամենայն աղխիւն հանդերձ : Եւ
չողաւ բնակեցաւ յերկիրն Արարադայ ի տանն
որ ի լեռնոտինն, որ զառաջինն շինեալ էր
Զրուանայ հաւրն՝ եւ եղբարբքն հանդերձ :
Եւ ապա ետ զնա Հայկն կալուած ժառանդու-
թեան կադմեայ թոռին իւրում որդւոյն Արա-

¹⁴⁰ Թարգմ. Ethé, t. I, 19, p. 320, առ Մանտաւ-
ձեան, Histoire, I, p. 137:

¹⁴¹ Հրատ. Պետերսըուրդ 1879, էջ 2—4:

մհնակայ : Եւ ինքն չուեաց դնաց անտի եւո
ի հիւսիսակողմն եւ չոքաւ բնակեցաւ ի
բարձրաւանդ գաշտավայրի միոջ . եւ կոչե-
ցաւ անուն գաշտին այնորիկ Հարք , յանուն
Հարցն ¹⁴² : Իսկ երկիրն ըստ նմին պատշաճի
կոչեցաւ անուն Հայք՝ որ են հայալամբք
հանդերձ . . . ¹⁴³ :

¹⁴² Ասիկա ժողովրդական ստուգաբանութիւն է :
Տարակից չկաց որ հսո չ արժատին կը պատկանի,
որուն ապացոյց է սեռ . Հարքաց ձեւը , նմանապէս
Խօօչա (Տուրուրերանի մէջ) կոստանդին Ծիրան . քոլ
(Dé administratione imp., cap. 44) :

¹⁴³ Այսպիսի մեկնութեան մը փորձը , սովորական
երեւոյթ մը նաեւ ուրիշ ժողովուրդներու քով , կարծես
կուտան մը կու տայ ենթալութեան մը , որ այսօր ինչ
ինչ զիտնականներէն կը պաշտպանուի , այսպէս զ. օր .
Kretschmer (Der nationale Name der Armenier,
էջ 3 = հայ թրգմ . ՀԱ. 1933, էջ 429 յլք.) , որ զայկ
յոցն մատենագրութեան Հայո ժողովրդեան անուան
հետ կը նոյնացնէ եւ յենով բեւեռագրերու իայաշա
անուան վրաց կը կարծէ թէ «Հայերն իրենց Հայք ա-
նունը նախահայկական եւ նաեւ նախախաղուեան ժո-
ղովրդեան պարտական են» : Նաեւ Հ. Յ. Տաշեան Հայք
յառաջ կը բերէ Հայաշայէն , որոնք «կը նստէին ոչ
միայն ի Փոքր-Հայս , այլ նաեւ Մեծ Հայոց լեռնաշ-
խարհի մէջ , ոտնէ Արեւետեան Հայաստան , ոչ միայն
Գամբաց արշաէ յառաջ , ոչ միայն յառաջ քանի Ուրար-
տեանց տիրապետութիւնը , այլ նաեւ յառաջ քանի առ
հասարակ թրակեան-փակւլական դադթականութիւնը
դէս ի Փոքր-Ասիրա» : Հայաշա , ինչպէս Շուվի (հայ .
Ծոփք) եւ Ալշէ (հայ . Ալշնիք) եւն կազմած են հայ
պղին զիւսւոր զանգուեածը : «Հայաշայէն եւն ետքը՝
հայ պղը կազմելու նպաստած են արք աշխարհին Ար-
տան (Ուրմիոյ լճին չուրջը) : Ասոնք Հայաստան մատած
են՝ Մարաց արշաւանքի հետեւութեամբ : Անոր Համար
Արմանիա , Արմինիա եւն միայն անազան արձանապրու-
թեանց մէջ կ'երեւան . եւ Դարեհի ծանօթ արձանա-
պրութեան մէջ տակաւին մնացած է Ուրուսու (Ուրար-
տու) Բարելական խմբագրութեան մէջ» : Հ. Յ. Տա-
շեան կը կարծէ թէ ուղիղ է Մարքուրատի այն դադա-
վարը , թէ Հայք-Արմէնք զինուորական դադթականու-
թիւն ըլլան , զորոնք հոն բերած են «Մարք՝ աշխարհը

Յայնմ ժամանակի թագաւորեաց ի Բարելոն որսորդ հսկայ Բէլն Տիտանեան, ճոխն չաստուածացեալ, որոց հզաւը զաւրութեամբ եւ սաստիկ յոյժ զեղ պարանոցի իւրոյ: Եւ էր իշխան ամենայն ազգաց՝ որ սփռեցան ի վերայ երեսաց ամենայն երկրի: Որոյ արարեալ առ աչաւք կախարդութեամբ հնարս՝ եւ հրամանս թագաւորականս ամենայն ազգաց՝ եւ հպարտութեամբ ամբարտաւանութեան իւրոյ կանգնեաց զպատկերն իւր, եւ ետ երկիր պազանել իրբեւ Աստուծոյ, եւ զոհս մատուցանել:

Եւ վաղվազակի կատարէին ամենայն ազգքն զհրամանս նորա. բայց մի ոմն Հայկ անուն նահապետ ազգացն ոչ հնազանդեցաւ ի ծառայութիւն նորա, եւ ոչ կանգնէր ի տան իւրում զպատկեր նորա. եւ ոչ մեծարէր զնա աստուածաւրէն չքովլ:

Եւ էր անուն նորա Հայկ, ընդ որում ծնաւ արքայի Բէլայ ոխութիւն մեծ: Եւ զաւրաժողով լինի Բէլ արքայ ի Բարելոն եւ դիմէ զնայ ի վերայ Հայկայ սպանանել զնա:

պահելու համար: Այս Արման աշխարհի լնակչութիւնն անտարակոյս երանեան էր. եւ ասովլ կը մեկնուի երանեան լեզուի այն մեծ ազգեցութիւնը Հայերէնի վրայ. ասովլ կը մեկնուի թէ ինչո՞ւ Արմենիա պաշտօնական նոր յորջորջանքը Հայոց քովլ սովորական չեղաւ. բուն Հայք աւելի գերիշխող եղած են» (տե՛ս Հ. Յ. Տաշեան, Հաթեր եւ Ուրարտեանք, Վիեննա 1934, Յաւելուած): Այսպէս նաեւ Ա. Խաչարեան (Պատմ. Հայոց, էջ 41 յջք.), որ նոյն իսկ «Հայաստան»ի աւելի հին եւ ուզիւ ձևը կը համարի Հայաստուն կամ Խայաստուն: «Հայաստան»ի աւարտը կը համարի լոկ փոխառութիւն մը Երանեան լեզուէն Արշակունեաց ժամանակ:

Գայ հասանէ յերկիրն Արարադաց ի
տունն՝ որ էր նոցա հայրենի՝ զոր շինեալն էր
ի լեռնոտին. եւ կաղմոս փախստական զնաց
ի Հարք առ հայր իւր աղբ ասնել նմա. եւ
ասէ. «Դիմեալ գայ Բէլ արքայ ի վերայ քո.՝
եւ եկն եհաս մինչեւ ի տուն անդր. եւ ես
կնաւ իմով եւ որդւովք ահաւասիկ կամ
փախստական :

Առնու Հայկն զԱրամենակ եւ զկաղմոս
զորդի իւր. եւ զորդիս նոցա եւ զորդիս եւ-
թանեցունց դատերաց իւրոց, արս հսկայս եւ
նուազունս թուով :

Եւ ի դիմի հարկանի Հայկն Բէլայ, եւ
կամեցաւ ըմբռնել զնա Բէլ ի բուռն իւր:
Խոյս ետ Հայկն յերեսաց նորա. եւ զնայր նա
փախստական. եւ Բէլ զհետ նորա երթացը
պնդագոյն հանդերձ զինակրաւն իւրով:

Զտեղի կալաւ Հայկն եւ ասէ ցնա. «Զի
պնդեալ դաս զհետ իմ. դարձիր անդրէն ի
տեղի քո՝ զի մի մեռանիցիս այսաւը ի ձե-
սաց իմոց. քանզի ոչ վրիպի նետ իմ իմիք»:
Պատասխանի ետ Բէլ եւ ասէ. «Վասն այնո-
րիկ՝ զի մի անկցիս ի ձեռս մանկույ իմոյ
եւ մեռանիցիս. այլ եկ ի ձեռս իմ, եւ կեաց
ի տան իմում խաղաղութեամբ, ունելով ի
զործս զմանկունս ի տան իմոյ զորսականս»:

Պատասխանի ետ նմա Հայկն եւ ասէ.
«Ճուն ես զու եւ յերամակէ շանց՝ զու եւ
ժողովուրդ քո: եւ վասն այնորիկ թափեցից
իսկ այսաւը ի քեզ զկապարճս իմ»: Եւ ար-
քայն Տիտանեան սպառազինեալ, եւ վատա-

Հացեալ ի կուռ սպառաղինութիւն անձին
իւրոյ :

Եւ Հայկն Արեթայն մերձենայր եւ ունէր
ի ձեռին իւրում զաղեղն, որպէս հեծան հզաւը
մայրափայտեայ : Եւ Հայկին զտեղի կալեալ
սկառըրաստի ընդդէմ նորա աղեղամբ :

Եւ կանդնէ զկապարճան ի գետնոյ ընդ
ինքեան յաղեղն սկայաւրէն կամարին¹⁴⁴, եւ
ընդ զիրկս մտեալ զաւրութեամբ հարկանէ
նետիւ զտախտակս երկաթիս, եւ ընդ պղնձի
վահանն ի թափ անցուցանէ ընդ մսեղէն ար-
ձանն յերկիր խարսխեալ վտարեալ նետն . եւ
վաղվաղակի կործանեալ զաստուածակար-
ծեալ հսկայն . եւ զաւրք նորա փախտական
լինէին : Եւ նոքա զհետ մտեալ թափեցին ի
նոցանէ երամակս ձիոց եւ ջորեաց եւ ուղ-
տուց :

Եւ Հայկ դարձաւ ի տեղի իւր . եւ չոքառ
կալաւ Հայկն զերկիրն Արարադայ . եւ բնա-
կեցաւ անդրէն աղքաւ իւրով մինչեւ ցայժմ :
Եւ ի ժամանակի մահուան իւրոյ ետ զնա կա-
լուած ժառանդութեան կաղմեայ թոռին
իւրում, որդւոյ Արամանեկայ եղբաւը Հար-
մայի» :

Այս տեղիքին մէջ կը դտնենք ինչ ինչ
յենակէտներ : Պատերազմի դաշտը Վանայ
լճին արեւմտեան կողմը պէտք է որ դտնուի,

¹⁴⁴ Այսպէս բնադիրն, որ աղաւաղուած կ'երեւայ .
կարդալու է . «Եւ կանդնէ զկապարճան ի գետին եւ
զնետն եղեալ յաւղն սկայաւրէն կամարին»: Թէ ինչ
աստիճան դործքս աղաւաղուած է տե՛ս Հ. Ակե-
նեան, Սերիոս, Վիեննա 1924:

որովհետեւ Վանայ լճին արեւմտեան ափին
վրայ բարձրացող լեռնակատարը կ'անուա-
նուի «Ներովթ լեռ»¹⁴⁵, եւ ըստ Հայկական
պրոյցին Բէլ ճակատին մէջ իյնալէն ետքը
հոս թաղուած է : Ասկէ կը հետեւի թէ Արա-
րադ երկիրը Նիմրուդ-Դաղի հարաւակողմը
գտնուելու է, որովհետեւ Բէլ Արարադ
երկրին տիրելէն ետքն է որ Հայկ իւր զօրա-
կանով կը փութայ երկիրը կրկին ետ դրաւել,
սակայն մեծագոյն ուժի առջեւ կը ստիպուի
կոնակ դարձնել եւ փախչիլ գէպի հիւսիս
մինչեւ որ Նիմրուդ-Դաղի քով ճակատի կը
լոնուին : Այս նկարագրութեան համաձայն
կը հասնինք Թեմանին կամ Փաւստոսի եւ
Ընդհանրապէս Հայ մատենադրութեան Կոր-
դուաց գաւառը : Հետաքրքրական է դիտելն,
որ Մարարբաս Հայկի թոռն, որուն սա Արա-
րադ երկրին առաջին հանգրուանն իրը ժա-
ռանդութիւն կը ձգէ, Կադմոս կ'անուանէ :
Այս անունը հեղինակն ինքը կազմած է ասոր-
գածո կամ գածոյօ = «առաջին» բառին
վրայէն եւ այն երկիրն իրը Հայկ . ամենահին
աշխարհամասը (հարաւէն հաշուելով) : կը
յիշատակէ : Այս կարծիքը բոլորովին համա-
պատասխան է Հայկ . աւանդութեան, որուն
համաձայն Հայկ աշխարակաշինութենէն ետքը
Բարելոնէն դադթած է եղեր եւ Կորդուք
(Քարդու) Հայաստանի ամէնէն հարաւային

¹⁴⁵ Հմմտ. տաճկ. նաեւ «Նիմրուդ-Դաղ». տարա-
կոս չի վերցներ որ Հայ մատենադրութեան «Բէլ»ը
նոյն է Աստուածաշունչի (Ծն. Ժ., 8 յշ.) «Ներովթ»ի
հետ :

նահանգն էր։ Ըստ այսմ Կաղմոս թէեւ ոչ
լեզուականօրէն, բայց առարկայօրէն կոր-
դուքի (Բէթ Քարդու) վերադիր մըն է¹⁴⁶։
Ուրեմն ըսուածներէն կը տեսնուի որ Ե—
Ժ. զարու հայ մատենազրութիւնն ասորի
եկեղեցւոյն հետ Կորդուաց լեռն իրը տապա-
հակիր լեռ կը ճանչնայ Եւ Մասիսի մասին
իրը այսպիսի բան չի գիտեր։ Եթէ սակայն
վերջէն Մասիսն իրը տապահակիր լեռ մէջ
տեղ կ'ելլէ, ասիկա կարելի է մեկնել հնչա-
կանութեան փոփոխմամբ, որով Այրարատն
Արարատ եղաւ։ Թէ դասական հայերէնի այն
ինչ ինչ դաւասաբարբառներուն մէջ ա կամ է
զարձած է, ունինք բաւական թուով օրի-
նակներ, զ. օր. մայր = մար կամ մէր,
հայր = հար կամ հէր։ Այս կերպով անդամ
մը Այրարատ աստուածաշնչեան Արարադ(տ)ի
արտասահնութիւնն ստանալէն ետքը Մասիսի
աւանդութիւնը կարծես ինքն իրմէ երեւան
պիտի զար, մանաւանդ որ Աստուածաշունչի
մէջ Արարատ միշտ Հայաստանի հետ աղերսի
մէջ կը զրուի, իսկ ասոր ամէնէն բարձր ու
հաշակաւոր լեռն էր Մասիս, ըստ այսմ տա-
պանը պէտք է որ ասոր վրայ կեցած ըլլայ¹⁴⁷։
Եւր ասլա միաժամանակ Նախնաւանը Նա-
խիջեւան եղաւ եւ իրը առաջին իջեւան մեկ-
նուեցաւ, յայտնի է որ տապանի իջեւանի հետ
յարաբերութեան մէջ պիտի զրուէր, որ ար-
դէն Մասիսի վրայ փոխադրուած էր, այնպէս

¹⁴⁶ Հմմտ. J. Marquart, Südarmenien usw.: ՀԱ. 28 (1914), էջ 181 = Արտասապ. 218:

¹⁴⁷ Հմմտ. Մուրատ, անդ, էջ 92:

որ արգէն զրոյց եւ ստուգարանութիւն իրացու նեցուկ կընային ըլլալ :

Ինչ որ ալ ըլլաց ջրհեղեղի հայկ . աւանդութեան մը հետքը կարելի չէ գտնել եւ հնարաւորութիւնը չկոյց Նախնաւան (Եւ նոյն իսկ Նախջաւան) իրը ձո՞ՅԱՇՀՈՒՆ 148 մեկնել : Իսկ Յովսէփոս, որուն համաձայն տապանը Հայաստանի մէջ լերան մը կատարը կեցած է , ո'չ Այրարատ նահանդի , ո'չ Մասիս լերան եւ ոչ ալ Նահոնան քաղաքին մասին կը խօսի , եւ անոր կարծիքը թէ հայերը տեղ մը , որ ջրհեղեղի աւանդութեան հետ աղերս ունի , ձո՞ՅԱՇՀՈՒՆ անուանած են , «կարելի չէ վստահելի համարիլ : Անիկա իւր աղբիւրը չի յիշատակեր եւ մենք պատճառ չունինք առանց այլեւայլի լաւ համարիլ , եթէ նոյն իսկ հայկական եղած ըլլաց : Որովհետեւ նոյն իսկ հայ մը կընար անոր հայկական տեղւոյ մ'անուան մասին սխալ տեղեկութիւն տալ եւ իրաղէս ալ ըրած է , եթէ Նախնաւան իրեւ «իջեւան» եւ այլն մեկնած է 149 » : Գուցէ Յովսէփոս ձո՞ՅԱՇՀՈՒՆ ըսելով կը հասկնար Կորդուաց աշխարհին մէջ կամ Մանաղերտի քովերը տեղ մը համաձայն Նիկողայոս Դաշմակացւոյն տեղեկիքին :

¹⁴⁸ Թերեւս կարելի ըլլաց Այրարատի մէջ գտնուազ իջաւանից գիւղին անունը (Եղիշէ, Վենետ. 1858, էջ 139. Մուրատ, անդ, էջ 63) այսպէս մեկնել . սակայն զիւղս կը զանուել Վանանդ զաւառին մէջ , ըստ այսմ շատ հեռու է Մասիսէն եւ ջրհեղեղի աւանդութեան հետ բնաւ կապ չունի (Հմմտ. Hübschmann, անդ, էջ 79, ծնթ.) :

¹⁴⁹ Hübschmann, անդ, էջ 79 :

§ 6. ԱՐԱՐՈՒՏ ԵՒ ԲԵԽԵՌԱԳԻՐԵՐՈՒ ԱՐԱՐԴԻ-
ՈՒՐԱՐՏՈՒՆ

Մինչեւ հիմայ Եղած ոլրպտումները կը
հային միայն ջրհեղեղի աւանդութեանց .
այժմ հարց կ'ելլէ թէ ի՞նչ բան աչքի առջեւ
ունէր Սրբազն Մատենագիրը hare Ararat
Կրած ժամանակ : Մինչ Ս. Գրոց մեկնիչներն
ասորազկտներու հետ Աստուածաշունչի Արա-
րատին մէջ բեւեռազրերու Ուրարտուն կամ
Ուրաշտուն կը տեսնեն , Ա. Շանդա իւր մէկ
Կործով¹⁵⁰ բոլորովին նոր կարծիք մը կը
յայտնէ , որուն համաձայն Ծն. Լ , 4 Արա-
րատը բեւեռազրերու Ուրարտուի հետ բնաւ
կապ չունի , այլ Ասուրնասիրպաղի քով յի-
շուած Արարդի լերան հետ նոյն է , իսկ միւս
տեղիքներուն մէջ (Ես. Լէ , 38 , Պ. Թագ-
ժթ. , 37 , Եր . ԾԱ. , 27) «մազորէթեան կիտա-
ռեռութիւններն ուղիղ չեն եւ Ուրարտա ար-
տասահնութեամբ սրբազրուելու են» (անդ ,
էջ 37) : Կրնանք սակայն իրաւամբ հարցնել .
«ինչո՞ւ արդեօք Արարատի մազորէթեան կի-
տազրութիւնները վերոյիշեալ՝ երեք տեղիք-
ներուն մէջ տարակոյսի ոկտք ենք ենթար-

¹⁵⁰ A. Šanda, Untersuchungen zur Kunde des alten Orients / MVAG = Mitteilungen der Vorder-asiatischen Gesellschaft 7 (1902) , 2, էջ 14—38: Տէ՛ս ասոր հակառակ Joh. Döller, Ararat und Urartu / BZ = Biblische Zeitschrift 1 (1903) , էջ 349 յլք. : Հնդդիմազրութիւնը Շանդայի կողմանէ . Nochmals Ararat und Urartu / BZ, 2 (1904) , էջ 113 յլք. : Միւսնայն կարծեքը կը յայտնէ Շանդա յաջորդ Կործըն-
մէջ ալ. Moses und der Pentateuch, Münster i. W. 1924, էջ 152 :

կել եւ Ուրարտատ կարդալ։ Հաւանաբար
միայն անոր համար, որպէս զի հար Արատէն
(Ծն. Բ, 4) տարբեր ըլլայ¹⁵¹։ Այս հարց-
ման կը պատասխանէ Շանդա. «Նախ եւ ա-
ռաջ թ. դարուն Ասուրնասիրապաղի քով
Ուրարտու եւ Արարդի կրկին անուններն երե-
ւան կու գան . . . : Երբ միեւնոյն թաղաւորն
Արարդի եւ Ուրարտու (Ուրարտի) երկու ա-
նաւն կը յիշատակէ, պատճառը կրնայ ըլլալ
միայն որ ասորեստանցիներն երկու տարբեր
անուն լսած եւ իրենց առարկայական ձայնա-
կան արժէքին համաձայն տարբեր կերպ տա-
ռաղարձած են։ Ինչ որ ասորեստանցիներն
ըրած են, նոյնը կատարած են նաև հին
Երայեցիներն Արարտի ձայնաւորման (Vocalisation) նկատմամբ, զէթ այն ժամանակ,
Երբ թաղաւորաց զրքերը ծաղում առին»¹⁵²։
Եթէ Շանդայի այս տեսութիւնն ընդունէինք,
Ս. Գրքի մէջ բաւական յատուկ անուններ
կամ օտար բառեր կրնայինք սրբագրել։ Թէեւ
բոլորովին համամիտ Շանդայի թէ քննադա-
տութենէ պէտք չէ խուսափել «աւանդապաշ-
տութեան» սիրոյն համար, որ անտարակոյս
«տակաւին կոռւան չի կրնար համարուիլ
կարծիքի մ'ուղիղ ըլլալուն եւ միայն յաճախ
իրեւ վահան կրնայ ծառայել, որուն ետեւ
անքննադատութիւնն ու զաղափարներու աղ-
քասութիւնն անհոգ կը ծածկուին»¹⁵³, սա-

¹⁵¹ Joh. Döller, BZ, 1903, էջ 350:

¹⁵² BZ, 1904, էջ 118:

¹⁵³ Sanda, BZ, 1904, էջ 115:

կայն ստիպուած ենք ըսել, մարդ պէտք չէ
միւս ծայրահեղութեան՝ քննամոլութեան մէջ
Եյնայ, եւ միշտ Ս. Գիրքը յետաղասելով
միայն բեւեռաղբերու վրայ երգնու։ Ուսով-
հետեւ առանց նկատի առնելու որ օտար ա-
նունները տառաղարձելու ժամանակ ամէն
Եղուի մէջ կամսյականութիւններ ու պա-
տահականութիւններ կրնան տեղի ունենալ,
օր. ուրաբտական անունները տառաղարձելու
ժամանակ ասորական արձանաղբութեանց
մէջ ոչ միայն յաճախակի ուրաբտական ձեւէն
չեղումներ երեւան կու դան, այսպէս՝ ու-
րարտ. Տուշպա (Վան-Տոսպ), ասոր. Տու-
խուշպա, ուրարտ. Խապուխիս, ասոր. Ուշ-
պինա 154, այլ նաև ասոր. արձանաղբու-
թեանց մէջ ուրարտ. Ուուշաս արքայական
անուան երկու տարբերակներու կը պատա-
հինք, այսինքն թէ՛ Ուր-սա-ա թէ՛ Ուու-
սա-ա 155, որոնք խառն կերպով կը գործա-
ծուին, սակայն Ուր-սա-ան աւելի սովորա-
կան ձեւն է 156։ Այս միեւնոյն երեւոյթը կը

¹⁵⁴ Շամշի-Ռաման, սիւն. Բ., 26 = KB (Keilschriftliche Bibliothek), I, էջ 178:

¹⁵⁵ Ուու-սա-ա՝ Սարգոն, Տարեկ. 58, 75 = Keilschrifttexte Sargons I, էջ 12, 16: Ուր-սա-ա՝ Սար-
գոն, Տարեկ. 40, 52 = Keilschrifttexte Sargons I, էջ 8, 10 եւն:

¹⁵⁶ Տե՛ս C. F. Lehmann, ZA (Zeitschrift für Assyriologie) 12 (1897), էջ 119 յօք.։ Հմմա. դար-
ձեալ ուրարտ. Շարիդուրիս՝ Սի-դուր-րի (Սաղմանա-
սար Բ., Նիմրուդի Կոթողին Տարեկ., 144 = KB I,
էջ 144) կամ Սա-ար-դու-ուր[րի] (Տիգլաթպիդեսեր
զ., Նիմրուդի Տախտակին արձանաղբ., 20 = KB II,
էջ 6) կամ Սար-դու-րի (Ասուր. Ռասսամի Գլանին
Տարեկ., սիւն. Ժ., 40, 43 = KB II, էջ 230):

կըկնուի նմանապէս ուրիշ աղջերու անուն-ները տառադարձելու ժամանակ, այսպէս Menasē կամ Minsē (Ս. Գրքի Մանասէ) ¹⁵⁷, Aribi կամ Arubu ¹⁵⁸ եւն: Ի՞նչ պէտք է ըսել ասորեստանցւոց իսկ ՚Թարթան (tharthan) բա-սին, Եօթան. Թարթան (Դ. Թաղ. Ժ. Բ. 17. Հայերէն հակառակ բոլոր բնագիրներուն «թա-սաթան» թարզմանուած է), որ կը նշանակէ ասլարասլետ, բարձրագոյն հրամանատար ա-սորեստ. բանակին: Պէտք է արդեօք Թուր-քա՞ն սրբագրել: Ո՞չ. որովհետեւ Դելիչ ¹⁵⁹ turtānu ձեւէն զատ tartānu ալ ունի: Ասորես-տանցիներէն զատ այս միեւոյն երեւոյթը կը տեսնենք նաեւ Բողազքեօյի արձանագրու-թեանց մէջ, ուր Ս. Գրքի Թոգարման Թելի-սլինուսի մէկ արձանագրութեան մէջ ¹⁶⁰ Թա-գա-րա-մա կամ Թե-գա-րա-ամ-մա ¹⁶¹ ձեւե-լով երեւան կու դայ: Յառաջ բերուած օրի-նակներէն յայտնի կը տեսնուի որ ոչ թէ միայն մեծ սխալ մըն է Արարատն Ուրարտս սրբագրել ուղելն, այլ հակառակէն նկատե-լով ձայնական համաձայնութիւնն Արար-դ(ա)իի եւ Ուրարտուի միջեւ մարդ կը փոր-

¹⁵⁷ Տե՛ս M. Streck, Assurbanipal, համ. գ., էջ 706:

¹⁵⁸ Անդ, էջ 772:

¹⁵⁹ Friedr. Delitzsch, Assyr. Handwörterbuch, Leipzig 1896:

¹⁶⁰ Keilschrifttexte aus Boghazkōi III, I, 1, 38. ասոր ասորագրամանութիւնն ու թարզմանութիւնը տե՛ս Hrozný, Boghazkōi-Studien III, 90 յլք.:

¹⁶¹ Keilschrifttexte aus Boghazkōi, 19, 20, 21 եւն:

ձուի զայն վերջնոյս Երկրորդական ձեւը համարիլ: Եթէ սովորական ձեւէն կը շեղի այն ալ բառասկիզբն է, որ յառաջ բերուած օրինակներով դիւրաւ մեկնելի է, իսկ բառավերջը բնաւ հարկ չկայ նկատի առնել, որովհետեւ ասորեստանցւոց, ինչպէս բոլոր սեմական լեզուներուն մէջ բառավերջը շատ կամայական է, այսպէս ճիշդ Հայաստանի համար ունինք չորս ձեւեր. մատու *Ur-ar-տi* կամ *Ur-ra-ar-տi*, մատու *Ur-ar-տa* եւ ինչպէս սովորաւար մատու *Ur-ar-դi*¹⁶² եւ Սաղմ. Բ.ի քոյլ Ար-րա-մի եւ Ար-րա-մու¹⁶³: Այս Երկու անուններն իրարու այնչափ նման, գրեթէ նոյնաձայն կը հնչեն որ ըստ ինքեան զարմանալի կը թուի թէ ինչպէս այս համաձայնութիւնը Շանդայի պէս մասնագէտի մ'անդրադարձութենէն կրնար վրիպիլ: Թէ իրապէս այս Երկու անուններն իրարու հետ կապ ունին, անոնց աշխարհագրական դիրքը միայն պիտի կարենայ որոշել:

Արարդի լեռը մէկ անգամ միայն բեւեռագրերու մէջ կը յիշատակուի, եւ այն Ասուրինաստիրապաղի տարեգրութեանց մէջ¹⁶⁴, որ 884ին թումմէյի դէմ (Թովանդուղի Կողմէրը) անկէ ալ յառաջ Կիրրուրի (ըստ Շանդայի նաեւ Ուրմիա լճին կողմերն եւ ասկէ արեւմուտք) կ'արշաւէ: Հոս ի մէջ սցլոց Խուրուշկիայէն հարկ կը ստանայ: Խուլունի անց-

¹⁶² Հմմտ. M. Streck, Assurbanipal, III, 814:

¹⁶³ Մենաքար, Բ., 48 = KB I, Էջ 164:

¹⁶⁴ Մինակ Ա., 61 = KB I, Էջ 62:

քով կը յառաջանայ մինչեւ Խարխի 165 և կը
նուածէ Խարխի Երկրին Խարու, Խարարու,
Նիշտուն, Իրբիդի, Միդկիա, Արգանիա, Թե-
լա, Խալուա — քաղաքներն, որոնք Ուսու,
Սրուա և Արա-արդի՝ հոկայ լեռներուն
(*šadâni dannute*) մինչեւ կը դանուին։ Բեւե-
սաղբերու դի նշանն, ինչպէս արդէն Շանդա-
կը գիտէ, Ասուրնասիրպաղ սիրով տի նշա-
նին փոխարէն կը դործածէ ։ ըստ այսմ կը նանք
երաւամբ նաեւ Արարտի տառադարձել։

Հիմայ փորձենք նախ եւ առաջ այս Արար-
դի լերան (կամ լեռնաշղթային) գիրքը ըստ
կարելոցն ճշգել։ Ըստ բեւեռաղբին (Տա-
րեկ. I, 59 յջք.) յիշեալ քաղաքները Խարխիի
մէջ կը դանուին։ Բայց որովհետեւ ասիկա,
ինչպէս Շանդա ալ կ'ընդունի, աշխարհա-
դրական շատ ընդարձակ դաղավար մըն է,
որ Վանայ լճին հարաւէն մինչեւ Եփրատի
արեւմտեան եղերքն դանուող ամբողջ երկիրը
կը պարփակէ, այս պատճառով ուրիշ բան չի
մնար, բայց եթէ այս երկարաձիղ աշխար-

¹⁶⁵ Թէեւ Շանդա հոս եւ յաջորդ տողերուն մէջ
միշտ կիրխի կը գրէ, ինչպէս մինչեւ վերջներս միակ
սովորական ձեւն էր, սակայն հակառակ մեր դերմա-
ներէն սկզբնապերին Խարխի ընթերցուածը նախընտրե-
ցինք հետեւելով E. Forrerի սրբագրութեան (Real-
Lexikon für Assyriologie I, էջ 281), որ հետզհետէ
ընդունելի դարձաւ։ Նայ իսկ E. Weidner, որ (AfOF
= Archiv für Orientforschung VI, էջ 224) ասոր
հակառակ ելած էր քանի մը տարի ետքն (AfOF X,
էջ 20, ծնթ. 135) յետո կոչեց։ Խարխի աշխարհին հետ
նոյն է Խարխա, որ ծանօթ էր ասորեստանցւոց արքու-
նիքին մատակարարած իր ոչխարներով։ Երկիրս կը
արբեւմուտք մինչեւ Դիարբեքիր։

համասին մէջ դտնել կէտ մը, ուր վերոյի-
շեալ ութ քաղաքներն եւ Արարդի լեռը կարելի
ըլլայ զետեղել: Հոս Շանդա (անդ, էջ 18 յջք.)
աշխարհաղբական երկու հնարաւորութիւն
կ'ընդունի:

883ի արշաւանքի տեղեկագրին մէջ Ասուր-
նասիրպաղ (Տար. I, 112 յջք.) կը յիշէ Թե-
լա քաղաք մը Նիրբու Երկրին մէջ: Այս Եր-
կերը, զոր Շանդա վերին Տիգրիսի արեւ-
մտեան կողմը (Հիւսիս-հարաւ ընթացքով),
այժմեան Արդանա քաղաքին հարաւային
կողմը կը վիճակէ, «կը տարածուէր դէպի հա-
րաւ գրեթէ մինչեւ Դիարբեքիրի աշխարհա-
կան լայնութեան կամ թերեւս զեռ անկէ
անդին: Բայ այսմ հոն տեղ մը զետեղելու է
նաև Նիրբուի մէջ գտնուող Թելա քաղաքը»:

Տարեգիրք 3, 104 Ասուրնասիրպաղ կը
յիշէ Բարզա-Նիշտուն քաղաք մը: Հիւսիսէն
հարաւ արշաւելով թագաւորն այս քաղաքի
առջեւէն անցնելով կը հասնի Դամգամմուսա
եւ աւելի յառաջ Ամիդ-Դիարբեքիր: Դամ-
գամմուսա Շանդա կը զետեղէ Ամիդի Հիւսի-
սային կողմը եւ ասոր հետեւանքով Բարզա-
Նիշտուն զեռ աւելի հիւսիս՝ Տիգրիսի արեւ-
մտեան եղերքը կամ դուցէ Արդանայէն դէպի
Դիարբեքիր տանող ճամբուն վրայ վիճուելու
է: «Եթէ ութ քաղաքներուն մէջ յիշուած
Նիշտուն իրը համառօտութիւն Բարզա-Նիշ-
տունի համարիլ կարենանք», կ'ըսէ Շանդա,
«այն ժամանակ խնդրական վայրերէն եր-
կրորդ մըն ալ որոշ ստուգութեամբ զետեղած

Կ'ըլլանք : Այս պարագային Նիշտուն թելացի
հիւսիսային կողմը ըլլալու է եւ անկէ ոչ շատ
հեռու» :

Այս ենթադրութեան երրորդ կոռուան մը
կը դանէ Շանդա Փեւտինդերեան տախտակին
մէջ, որ (11, 3) այն կողմերը՝ Դիարբեքիրի
հիւսիսային կողմը և Տիգրիսի արեւմտեան
Եզերքէն քիչ մը հեռու կը նշանակէ Արսինիա
մը¹⁶⁶ : «Յայտնի է որ ասիկա հին Արսանիան
է, որ արգէն բաւական յաճախ Խարխի եր-
կրին մէջ կը յիշուի : Ոխտոէր¹⁶⁷ այս Արսի-
նիան Արդանայի հետ նոյնացուց : Բայց որով-
հետեւ Արդանային բեւեռագրերու Արդանիան
կը համազատասխանէ, կարելի չէ անուննե-
րու պատահական նոյնահնչութեան դիմել :
Սակայն ամէն պարագային այս Արսանիան
Արդանայէն հեռու չէր» :

Հատարու քաղաքը Շանդա կ'ուզէ «ի
հարկին» նոյնացնել Եփրատի արեւելեան
Եզերքը դտնուող Հաղբոյի հետ : Արուա լեռը
Հոմմէլին հետ Միլդիշ երկրին «Հաղ Արու-
ման» կը համարի : Մնացածը չի կրնար որո-
շել : «Աշխարհագրական այս ենթադրութեան
համաձայն Արարդի պիտի ըլլայ Եփրատի եւ
վերին Տիգրիսի մէջտեղը տարածուող լեռնաշ-
խարհին մէկ մասը, գուցէ 1850 մ. բարձր Քա-
րաջա-Դաղին հիւսիսային փոքրիկ գոտին» :

¹⁶⁶ Քարտէսի վրայ կայանները նշանակուած են
արեւելքէն արեւմուտք ուղղութեամբ. ad Tigrem,
Coissa, Arsinia են :

¹⁶⁷ Ritter, Erdkunde II, 17:

Սակայն սուանց նկատի առնելու, որ Նիշտուն-Բարզա-Նիշտունի նոյնացումը ինդրական է, ինչպէս արդէն ինքնին Շանդա ստիպուած է պիտել, այս ենթադրութեան դէմ կ'ելեն երկու ծանր պատճառներ. նախ Տարեգրին միեւնոյն տեղիքը (I, 62 յջք.) կը յիշէ Նիշտունի մէջ կուսակալ (փոխ-կուսակալ?) մը Բուբու անունով, որ Ասուրնասիրպաղի առաջին արշաւանքի ժամանակ 884ին պաշտօնանակ եւ ապա Արբելայի մէջ մորթազերծ կ'ըլլայ: Արդ ինչպէս տեսանք, Բարզա-Նիշտուն Դամդամմուսայի քովերը կը դընուէր: Սակայն այս վերջին քաղաքին մէջ կը նստէր հին ժամանակէն ի վեր ասորեստանցի կուսակալ մը՝ իր զլուխ Սաղմանասար Ա. Ենհոն հաստատուած ասորեստանեան գաղութին: Այսպիսի կուսակալ մըն էր Հուլայի, որ 883ին կ'ապստամբի, սակայն թագաւորն վրայ հասնելով Քինաբուի մէջ (Դամդամմուսայի հիւսիսային կողմը) գերի կը բոնուի եւ մորթազերծ կ'ըլլայ (Տար. I, 102—110): Արդ եթէ 884ի արշաւի պատմուածքին մէջ յիշուած ութ քաղաքներն իրապէս վերին Տիգրիսի կողմերը կը դանուէին եւ Նիշտունը նոյն է Բարզա-Նիշտունի հետ, այն ժամանակ բոլորովին անըմբոնելի կը մնայ թէ՝ ինչպէս Ասուրնասիրպաղ 883ին բնաւ յիշտակութիւն չ'ըներ՝ թէ ինքն արդէն հերուն միեւնոյն տեղը գործք ունեցած է: Մէկ տարուան միջոցին ասով միեւնոյն երկիրն երկու անդամ ապատամբած պիտի ըլլայ եւ որով-

Հետեւ ասորեստանցիները կրկին ապստամբողներու գէմ մասնաւորապէս անդթօրէն կը վարուէին, ապահովապէս Ասուրնասիրպաղ 883ի տեղեկադրին մէջ այս մասին գէթ խօսք մը լսած պիտի ըլլար, թէ ինքն որչափ իրաւունք ունէր սովորական անդթութեանց գիմելու, երբ զաւառ մը կրկին անդամ գլուխ կը վերցնէր։ Դարձեալ պէտք է միտ դնել որ այս պարագային տարօրինակ կերպով երկու այսպէս մօտաւոր տեղեր (Նիշտուն-Բարզա-Նիշտուն եւ Դամդամմուսա) ասորեստանցի կուսակալներ նստած պիտի ըլլան, որ կարելի չէ ենթադրել։

Երկրորդ՝ ուրիշ աւելի ծանր պատճառի մը համար այն ութ քաղաքներն Եփրատի եւ վերին Տիգրիսի մէջտեղը զետեղելը մերժելի է։ Ասուրնասիրպաղ ասոր հայող տեղեկադրին մէջ (Տար. I, 68 յջք.)։ Կ'ըսէ՝ «Կիրութուրիէն ելայ, Հուլունի անցքով մտայ միւս կողմը զանուող Խարխի երկիրը, Հաթու, Հաթարու եւն»։ Եթէ ութ քաղաքներու զետեղումը ճիշդ ըլլար, այն ժամանակ Ասուրնասիրպաղ լուած պիտի ըլլայ Խարխիի մէջէն կատարած արշաւի մասին, զոր ստիպուած էր կտրել ամբողջ երկարութեամբ արեւելքէն (Վանայ լճին հարաւային կողմը) գէպի արեւմուտք եւ միայն իւր արշաւին վերջին հանդրուանի մասին բան մը պիտի կարենար պատմել։ Ճիշդ է որ տարեգրոց նախորդ մասին մէջ Խուբուշկիայի մէջէն կատարած արշաւի մասին լուռթեամբ կ'անցնի, սակայն

այսպիսի մեծ ոստում մը դէպի արեւմուտք մինչեւ Արդահայի հարաւային կողմը հակառակ է ասորեստանցոց տարեվրքերուն սովորութեան եւ վերոյիշեալ բնագրին ոճին եւս չի համապատասխաներ : Այս երկու պատճառներն ալ կը սոյիպեն զՇանդա, վերը յառաջ բերուած աշխարհագրական համադրութիւնը լքելու եւ հետեւեալ եղբակացութեամբ շատանալու . «Այն ութ քաղաքներով երկիրը Խարխիի արեւելեան մասին մէջ տեղ մը կը դանուէր, դուցէ Վանայ լճին հարաւային կամ հարաւարեւմտեան կողմը, այնպէս որ Ասուրնասիրպաղ Հուլուն-անցքի կարձ չուէ մ'ետքը խնդրոյ նիւթ եղող տեղը կընար հանիլ» :

Այս եղբակացութեան ուղիղ ըլլալուն ապացոյցը կը դանէ այն հնարաւորութեան մէջ, որ ութ քաղաքներուն երեքը կարելի է «հաւանական կերպով Վանայ լճին հարաւարեւմտեան կողմը» զետեղել : Թելան կը նոյնացնէ թիլի հետ, որ կը դանուի արեւելեան Տիղբիսի արեւմտեան ճիւղին հետ խառնման տեղը : Արսանիան է անոր համաձայն Արդին (Շէյխ Իւնուս), աւերակ մը Եղիդիսանէի զետափը՝ թիլի հիւսիս-արեւմտեան կողմը : Միտկիա անունը հետեւելով Բելքին կ'ուզէ տեսնել Մողիկանի՝ Բաղէշի արեւմտեան եւ հարաւարեւմտեան կողմը դանուող գաւառին անուան մէջ : Բատ այսմ խնդրոյ նիւթ եղող երկրին դիրքը «մերձաւորապէս» կ'որոշէ . «Կը տարածուէր Տիղբիսի

Եղերքը դանուող այսօրուան Թիլէն հիւսիս
սային ուղղութեամբ մինչեւ Մողիկան, այս
է մինչեւ Բիթլիս-Զայի ակնազրիւրն եւ կը
պարունակէ արեւմտեան Տիգրիսի եւ Բիթ-
լիս-Զայի գետեղերքները, ինչպէս նաեւ այս
Լեռնային աշխարհամասին արեւմտեան կողմը
տարածուած ցած բլրաշխարհը (հոն են Արզնի
աւերակները) : Այս սահմանաղծումը բաւա-
կանաչափ համապատասխանելու է այն պատ-
կերին, զոր ութ բերդերը պարունակող լեռ-
նային երկրի մը մասին ստիպուեցանք կազ-
մել» :

Ուսու, Արուա եւ Արարդի իրրեւ «շաղանի
դաննութէ», հսկայ լեռները Շանդա կը զե-
տեղէ Բիթլիս-Զայի արեւելեան կողմը բար-
ձրաղոյն լեռնաշխարհին մէջ՝ Սղերթին կող-
մերը՝ մինչեւ Թիլ եւ Տիգրիս հասնող Զերել-
Զուղիի փոքրիկ գոտին: Բայց որովհետեւ
կարելի չէ որոշել թէ այս ութ քաղաքներն
եւ երեք լեռները թուելու ժամանակ աշխար-
հագրական որոշ կարդ մը նկատի առնուած
է թէ ոչ, Արարդի աշխարհաղրականօրէն զե-
տեղելու համար երկու հնարաւորութիւն
աչքի առջեւ ունի, այսինքն եթէ երեք լեռ-
ներու անուանց շարքը հիւսիսէն հարաւ ըն-
դունինք, «այն ժամանակ Արարդի-Արարատ
հարաւակողմն իյնալու է եւ Թիլի արեւելեան
կողմը գտնուող Զերել-Զուղիի վերջին փոքր
գոտին ներկայացնելու է: Կրնայ սակայն նաեւ
Տիգրիսէն աւելի հիւսիս կամ դեռ աւելի վեր

Քիր-լիս-Զայի քով փնտռուիլ ¹⁶⁸ : Վերջին են-
թագրութիւնը մեզի աւելի հաւանական կը
թուի : Բնական է որ քանի մը անուններու
համագրութեան վրայ հիմնուած այս զետե-
զումը բոլորովին ստոյգ չէ : Արսանիա եւ
Թելա անուններ են, որոնք մէկէ աւելի եղած
ըլլալու են : Առաջնոյն նկատմամբ Շանդա
խնքն ալ կ'ընդունի . Երկրորդին «բլուր»
նշանակութենէն կրնանք մենք նոյնը եզրա-
կացնել . եւ իրապէս երկրորդ թիւ մը կը
նշանակէ Լինչի Հայտաստանի քարտէսն եւ
այն Մշոյ արեւելեան կողմը : Միթէ մեր Արա-
ծանին (Մուրագ-սու) , որ բեւեռապրերու մէջ
ալ Arzania կամ Arsania ¹⁶⁹ կ'անուանուի
այս Արսանիան չի՝ յիշեցներ : Արարդին զե-
տեղելու համար պէտք չենք զլիսաւորաբար
պարագայ մանտեսել եւ այս է չուին ճամ-
քան : Ասուրնասիրպաղ իր արշաւը կը կա-
տարէ կամ Կիրուրբիէն դէպի Խարխի Արեւե-
լեան Տիկրիսի (Բոհթան-սու) Երկարու-
թեամբ եւ կամ անկէ աւելի հարաւ : Վերջին
պարագային այս զետը Երկու անդամ անցնե-
լու պիտի ստիպուէր , զոր Ասուրնասիրպաղ
ասորեստանցի թագաւորներուն քով տիրող
ընդհանուր սովորութեան համաձայն պէտք է
որ անպատճառ յիշէր արշաւին անբացատրելի
գժուարութիւնը չեշտելու համար , որ ճիշդ

¹⁶⁸ Ընդդժումն ինծմէ :

¹⁶⁹ Հմմտ . Սաղմանասար Բ . , կոթող , ¹⁴³ =
KB I , էջ 144 . Մենաքար , սիւն . Բ . , 45 = KB I ,
էջ 164 :

այս թաղաւորներու պարծենկոտութեան ամէնէն աւելի համաձայն պիտի ըլլար : Բոստ այսմ հաւանական է որ Բաղէշի քովերը զլունուող անցքի մը մէջէն Խարխի մտած է¹⁷⁰, եւ այն ժամանակ այն երեք լեռները հայկական Տաւրոսի լեռնազդթային մէջ մինչեւ Բաղէշ փնտուելու է : Որովհետեւ շատ հաւանական է որ Խարխի գրեթէ մինչեւ հայկական Տաւրոս կը տարածուէր¹⁷¹:

Արդ այս խնդրական հարցին շուրջ մեր կարծիքով պայծառ լոյս կը ափոէ Սաղմանասար Ա.ի (իբր 1270ին) ¹⁷² մէկ արձանապրութիւնն, որուն Հ. 27 հետեւեալ բնտերն ունի . «i-na šur-ru šangû-ti-ia mât u-ru-

¹⁷⁰ Կը թուի թէ Սսուրնասիրողաղ աւ Տիզզաթպիզեսեր Ա.ի պէս (Հատոււածակողմանց արձանապր. Դ., 49 յշք.) մինչեւ Բաղէշ նոյն ճամբան ըրած է : Եթէ ութ քաղաքներն Արածանի-Արսանիացէն դէպի հարաւ փնտուել ուղենք, այն ժամանակ Ասուրնասիրողաղ աւ ինչպէս Տիզզաթպիզեսեր դէպի հիւսին, սյլազգ դէպի հարաւ կամ արեւմուտք արշաւած պիտի ըլլաց : Տիզզաթպիզեսերի այս արշաւի մասին տե՛ս Schrader, Zur Geographie des assyr. Reiches, 1890, էջ 328, ծնթ. 1. Streck, ZA 13 (1898), էջ 69 յշ. :

¹⁷¹ Նաեւ Շրադէր (անդ, 328, ծնթ. 1) Խարխի սյստէս սահմանագծել կը թուի, երբ 16 լեռները («Հսկայ լեռները»), զորոնք Տիզզաթպիզեսեր Ա. անցաւ Նախիի սահմանը մտնելու համար (Հատոււածակ. Դ., 58—70, 71) «Եփրատի ձախ սփն, այսինքն Արածանի-Արսանիացի հարաւակողմն, ըստ այսմ էպէս Խարխիի սահմանին, այսօրուան Քուրդեստանի մէջ, Տիզզիսի ձախ եւ հիւսիսային կողմը, Տիզզիսի եւ Մուրաղի մէջ-տեղ» կը փնտոէ : Այս կարծիքին կը հետեւի Streck, ZA 13 (1898), էջ 101 = Հայեր. Թարգմ. :

¹⁷² KAH = Keilschrifttexte aus Assur histor. Inhalts, I, թ. 14 (էջ 18—25) : Տառապարձութիւն եւ թարգմանութիւն E. Weidnerէ AOB = Altorientalische Bibliothek, էջ 112:

at-ri»¹⁷³, այսինքն «ի սկզբան քահանացութեան իմոյ անկան Ուրուատրի աշխարհք»: Թէւ Ուրուատ(դ, թ)րի-աշխարհներու (B: *Urat[d, t]ri-աշխարհներ*) մասին իրարութուրովին հակառակ կարծիքներ յայտնուած են, սակայն եւ այնպէս աւելի հաւանական կը թուի E. Weidnerի Altorientalische Bibliothekի այս մասին հրատարակչին ենթադրութիւնը¹⁷⁴ թէ Ուրուատ(դ, թ)րին յետապացի Ուրարտութեան «Հայաստանի» հետ նոյնացնելու է: Ուրուատ(դ, թ)րի կը յիշուի դարձեալ Տիղղաթպիղեսեր Ա. ին¹⁷⁵ մէկ յաջորդին արձանագրութեան մէջ *[m]āt maš(?)*-ցմ-սով եւ *māt miel-d[ī](?) . . .]*ի կից: Ազադնիրարի կը տեղեկազրէ¹⁷⁶ թէ ստորին Զարէն Լուլումէ, Խարխի եւ Զամուա Երկիրները մինչեւ Նամրի Երկրին անցքերը կտրեց եւ ընդարձակ կում-ժանի-Երկիրը մինչեւ *māt me-iḥ-rī māt sa-lū-a-ñ* *māt ú-rat[d, t]-rī* նոււաճեց: Բայց որովհետեւ կումժանի մարդիկ կապագովիկիա՝ Տաւ-րոսի հիւսիսակողմը բնակած են եւ հոն ալ Մեխրի Երկիրը փնտուելու է¹⁷⁷, այն ժամա-

¹⁷³ B: *u-rat-ri*.

¹⁷⁴ Հմմատ. Memnon VI, էջ 195. դարձեալ AOB, էջ 113, ծնթ. 9, ուսկից առնուած են Ուրուատրիի մասին Եղած հետեւեալ ծանօթութիւնները. նմանապէս Luckenbill, AJSL = American Journal of Semitic Languages and Literatures, XXVIII, էջ 186:

¹⁷⁵ KAH = Keilschrifttexte aus Assur histor. Inhalts, II, 74, 12:

¹⁷⁶ KAH II, 84, յոջ. 23—25:

¹⁷⁷ Տե՛ս H. Winckler, AOF = Altorientalische Forschungen, III, էջ 323 յօ: — Fér Mehri Հմմատ. K, 2806, յոջ. 13 (L. W. King, AKA = Annals of

նակ Ուր(ու)ատ(դ, թ)րին ալ Կումմանի եր-
կրին արեւելեան կողմը ոլէտք է վինտուել:
Երկու երկիրներու սահմաններն ալ Եփրատի
ծոցին կողմերը՝ Խարբերդի քով զիրար չօ-
շափելու են: Ամէնէն կարեւորն է սակայն մեր
բնադրին սիւն. III, 18 յջք. տեղիքն, որուն
համաձայն Սաղմանասար Ա. փախչող Կուն
մարդիկը մինչեւ Ուրուատ(դ, թ)րի աշխար-
հին սահմանները կը հալածէ: Կուտի աշխարհն
Ասորեստանի հիւսիսային կամ հիւսիս-արեւ-
ելակողմը կը դանուի¹⁷⁸: Այն ժամանակ
Ուրուատ(դ, թ)րի իւր հիւսիսային սահմա-
նակից դրացին ըլլալու է, ըստ այսմ Վանայ
լճին կողմերը գտնուելու է: «Բոլոր տեղիք-
ները համադրելով մարդ այն եղրակացու-
թեան կու դայ՝ թէ Ուրուատ(դ, թ)րի ա-
նունն էր այն լեռնաշխարհին, որ կը տարա-
ծուէր Վանայ լնին եւ Եփրատի ծոցին միջեւ
մինչեւ Խարբերդին քով¹⁷⁹: Այս երկիրը յե-
տոյ Ուրարտու կոչուեցաւ, այնպէս որ երկու
անուանակոչումներն ալ նոյն են: Այսու Ու-
րուատրի ընթերցուածը կրնայ նաեւ ամենա-

the Kings of Assyria, էջ 119). Ասուրնասիրպաղ Բ.,
Տարեպիրք III, 91 (King, անդ, էջ 374). KAH II, 58,
I, 19, 60, II, 32, 61. յոջկ. 26, 83. յեսոկ. 8, 84.
յոջկ. 24, 153. յեսոկ. 20, 22. CT = Cuneiform
Texts from Babylonian Tablets in the Brit. Mu-
seum, XXXVI, 8, I, 14. KBo = Keilschrifttexte
aus Boghazköi, 14 եւ անդրադայն տեղիքներ այս Բո-
ղաքեօյի բնադրիներուն մէջ:

¹⁷⁸ AOB I, էջ 57, ծնթ.:

¹⁷⁹ Քնդդումն ինձմէ:

մեծ հաւանականութիւնն ունենալ ^{180» :} Այս
Ուրուատրի, որ ինչպէս Նախրի իբր հաւա-
քական անուն ուրարտական դաւառական իշ-
խանութեանց հասկնալու է, կը շրջափակէր
ըստ այսմ ամբողջ հայկական Տաւրոսն եւ հե-
տեւարար նաեւ Արարդի լեռը :

Ուրիշ կարծիք ունէին մինչեւ հիմայ
զիստնականները. այսպէս մինչ Սայս «Վանայ
լձին արեւելեան եղերքը Բիախնա-Վան ըեր-
դով Ուրարտացւոց իշխանութեան միջնա-
կէտն ու ելակէտը» կը համարի, Շրադէր ¹⁸¹
անոնց սկզբնական բնակավայրը Երասխի
դաշտը կը փոխադրէ, որովհետեւ անոնք
Տիգղաթաղեսեր Ա.ի քով չեն յիշատա-
կուիր, այլ առաջին անգամ Ասուրնասիր-
պաղի քով: Ասոր հակառակ Lehmann ¹⁸² եւ

¹⁸⁰ Ernst Weidner, անդ, որուն համաձայն *mât u-rat-ri* կը յիշուի նաեւ Assur 12451 (Photo Assur, 2971): — Տող 32—36 յիշուած Ուրուատրի ութ նա-
հանդներէն Խիմէ, Մաշգուն (Բարգուն?), Սալուա եւ
Լուխա ուրիշ տեղ ալ կը յիշուին. դ. օր. Խիմէ. *mât hi-mi*, Տիգղաթաղեսեր Ա. Հասուածակ. արձան. Դ., 10 (King, AKA, էջ 60), *mât hi-im-m[i]*, Assur 17184,
տող 8 (որ սակայն KAH II, 74 ի կը պատկանի). նաեւ
mât hi-mit-a, KAH II, 68, 12 = 71, 4 հո՞ս զետեղե-
լու է: — Մաշգուն (Բարգուն). [m]ât maš(?) -gu-un,
KAH II, 74, 13, *mât maš(?) -gu-un*, Assur 17132,
յետակ. 17 (կեց *mât hi-ru-a* պ, որ կ'ամբողջացնէ KAH
II, 75): — Սալուա. *mât sa-lu-a*, KAH II, 63. II, 4 =
71 a, 5, 84. յոջէ. 25: — Լուխա. *mât luhi*, Տիգղաթ-
պիղեսեր Ա. Հասուածակ. արձ. Դ. 10 (King, AKA,
էջ 60. անտարակըս հաւասար է Eluhi atի Աղաղնա-
բարի Ա.ի քով. տե՛ս AOB, էջ 59, ծնթ. 6): Այս տե-
ղեներէն ոչ մին կը հակառէ Ուրուատրիի վերցիշեալ
զետեղման:

¹⁸¹ Zur Geogr. des assyr. Reiches, էջ 333 լօք:

¹⁸² ZA, 1897, էջ 113:

Belek¹⁸³ Տիգղաթպիղեսեր Ա.ի քով¹⁸⁴ յիւ-
շուած Urratiнаš կամ Urrahinaš կը կարդան
Wincklerին հետ¹⁸⁵ «Urarfinaš, որ է խաղտի
լեզուով Ուրարտու-քաղաք, ինչպէս որ Խալ-
դինա՝ Խալդի-քաղաք կը նշանակէ» (Լէման)։
Սակայն մինչ Լէման Ուրարտացիներն արեւ-
մուռքէն գաղթել եւ Վանայ լճին հարաւա-
կողմը բնակիլ կու տայ, Բէլք կը կարծէ
«ամէն հիմ» ունենալ «Խաղտի-Ուրարտացի-
ներու սկզբնական բնակավայրը Տիգրիսի եւ
Զաղրոսի մէջ տարածուող վայրի լեռնաշ-
խարհին մէջ փնտուելու» (անդ, էջ 811)։
այնու որ երկուքն ալ Ուրարտինան Վանայ
լճին հարաւակողմը կը զետեղին։ Սակայն այս
խնդրական Ուրարտինան, որուն կարծեցեալ
գիրքը — Վանայ լճին հարաւակողմը — բնաւ
սոսոյդ չէ, չի կրնար Ուրուատրի-Ուրարտու
գիրքի մասին վերը յառաջ բերուած ապա-
ցոյցը տկարացնել, որովհետեւ Ուրարտինան
ալ կարելի է շատ լաւ վերն իրը Ուրարտու
նշանակուած աշխարհին մէջ, որ է Վանայ լճին
արեւմտեան կողմը՝ հայկական Տաւրոսին մէջ
զետեղել, որովհետեւ Տիգղաթպիղեսեր Ա.ի
այս արշաւանքն ուղղուած էր գլխաւորաբար
Կումմուխ եւ Խարիսի երկիրներուն դէմ։
Ճանդա¹⁸⁶, Սանտալճեան¹⁸⁷ եւ ուրիշներն

¹⁸³ Beiträge zur Urgeschichte Armeniens կանդ. Ամս., 1927, էջ 805 յլք.։

¹⁸⁴ Սիւն Բ. 36 և 45։

¹⁸⁵ KB I, էջ 20 յլ։։

¹⁸⁶ BZ, 1904, էջ 120։

¹⁸⁷ Histoire I, էջ 106։

Ուրարտացւոց սկզբնական բնակավայրը կը
զնեն կարնոյ եւ Արածանիի միջեւ:

Աշխարհագրական այս համաձայնու-
թիւնը կ'արտաքսէ ամէն տարակոյս Արար-
դի = Ուրարտու նոյնութեան մասին: Արեւ-
ելքիներու քով սովորական երեւոյթ է եր-
կրին անուան համաձայն նաեւ մէջը դանուած
լեռներն անուանակոչել. լստ այսմ Արարդի-
ւեռ (կամ լեռներ) կը նշանակէ միայն Ու-
րարտու Երկրին լեռները: Թէեւ «միեւնոյն
թաղաւորն Արարդի մը եւ Ուրարտու (Ու-
րարտի) ¹⁸⁸ մը կը յիշէ», սակայն ասկէ բնաւ-
չէ հետեւիր «թէ Ասորեստանցիներն երկու
տարբեր անուններ լսած եւ ասոնց առար-
կացական ձայնական արժէքին համաձայն տա-
ռադարձութեան ժամանակ ալ տարբեր կեր-
պով ներկայացուցած են», ինչպէս Շանդա կը
կարծէ: Այսպէս Ա. Շանդա (Ասքանաղ) անունն
Ասարհաղոնի արձանագրութեանց մէջ ¹⁸⁹
Ašguza եւ Պատղամահարցերուն մէջ ¹⁹⁰ Iš-
kuza ձեւերու կը վերածուի, որչափ որ ալ
այս ձայնաւորն աւելցուած ըլլայ քաջահնչու-
թեան համար, լստ որում սեմական ժողո-

¹⁸⁸ Առաջնակերպ (Standard) արձանագրութեան
մէջ. տե՛ս բնագիրը առ Abel-Winckler, Keilschrift-
texte, տող 9. սլու reš eni mar Subnat adi māt Urartī
katsu iksud, այսինքն՝ Սուբնատի (Միրէնէ-սուլի) ակն-
աղբերէն մինչեւ Ուրարտու: Sanda, BibZ, 1904,
էջ 118:

¹⁸⁹ Հատուածակողմանց Ա. եւ գ., սին. Բ.,
27 յջք. եւ հատուածակ. Բ., սին. գ., 16 յջք. (KB
II, 128, 146):

¹⁹⁰ Kn = Knudtzon Gebete (Leipzig 1893), 35,
յԼուսակ. 9:

վուրդներուն համար գժուարին էր բառա-
սկիզբն երկու բաղաձայն արտասանելը . կամ
միեւնոյն թագաւորէն՝ Սարգոնէն կը յիշուի
ալ I-zi-bi-a մը (Առքապատու արձ. 41) եւ
ալ Zi-bi-a մը (Տարեդ. 61), ալ Ar-me-id մը
(Առքապատու 41) եւ ալ Ar-ma-id մը (Տարեդ.
61).¹⁹¹ Ասորեստանցիներու քով այսպիսի
լեզուական կամայականութիւններ պէտք չէ
զարդանալի երեւալ : Թէ ինչ կերպով այս կա-
մայականութիւնները կամ գուցէ երկրորդա-
կան ձեւերը մեկնելու է, այն զմեզ չի հե-
տաքրքրեր . մեզի համար մէկ բանը ծանրակ-
շիո նշանակութիւն ունի, այսինքն հոս ապա-
ցուցած ըլլալը — ինչպէս կը յուսանեք — թէ
Արարդի-Արարատ նոյն է Ուրարտուի հետ եւ
թէ Արրազան մատենագիրը **הרי אַרְרָט** (hare
Ararat) գրած ժամանակ պէտք է հայկական
Տաւրոսն աչքի առջեւ ունեցած ըլլայ : «Յե-
րականական տեսակէտէ առեալ», կ'ընդունի
նոյն խոկ Շանդա¹⁹², «կարելի է hare Ararat
թարդմանել Ուրարտուի լեռները (ստաց.
սեռ.) կամ Արարատ լեռները (բացայայտիչ
սեռ.), ինչպէս արդէն վերջին ձեւով Եօթա-
նասնից թարդմանութիւնը (ներկայ Հրատա-
րակութեանց համաձայն) τὸ δρῆτα τὸ Ἀρաράτην
ըրած է¹⁹³» :

¹⁹¹ Անդրագոյն օրինակներ այսպիսի յատուկ ա-
նուններու, որոնք յառաջադիր ձայնաւորով կամ ա-
ռանց ձայնաւորի (ա, ի, է, ա) կը գտնուին տե՛ս նաեւ
Streck, ZA XIV, էջ 139, ծնթ. 1 = հայ. թրդմ.
էջ 98, ծնթ. 2:

¹⁹² BibZ, 1904, էջ 116:

¹⁹³ ՏԵ՛ս առ այս վերը, § 1:

Երկու առումներն ալ համաձայն են ա-
րեւելեան լեզուներու օրէնքներուն եւ եր-
կուքն ալ ուղիղ։ Մինչ ժԵ . դարուն ն . Ք .
Արարդի-Արարատով հայկական Տաւրոսը կը
հասկցուէր, կարելի է որ դարերու ընթաց-
քին այս լեռնաշղթային արեւմտեան լեռնա-
կատարները գանազան անուններ ստացած ըլ-
լան, մանաւանդ երբ այս կողմն Ուրարտաց-
ւոց իշխանութենէն ելաւ եւ Արարդի-Արա-
րատ անունը մնաց միայն այս լեռնաշղթային
արեւելեան մասին՝ Վանայ լճին արեւմտեան
եղերքին վրայ, որ միշտ Ուրարտացիներուն
ժառանգական ստացուածքն եղած է։ Կամ
արդեօք Արարդի իր հաւանական եղակի
ձեւով ու նշանակութեամբ արգէն Շանդայէն
իսկ յառաջ բերուած օրինակներուն կը պատ-
կանի։ Այսպէս կ'ըսենք պարզապէս «Նիծիր»
լեռ, որ Ասուրնասիրովազի համաձայն¹⁹⁴
ամբողջ լեռնաշղթայ մըն էր, որուն վրայ
նոյն իսկ բազմաթիւ ամբոցներ կային։ Նաեւ
այսօրուան Շեbel Fakū'an, ոչ նշանաւոր սար
մը Բ. Թագ. Ա. 6 חַר הַגְּלָבָע (լեառն Գեղ-
բուայ), ասոր հակառակ և. 21 עַנְלָבָע
(լերինք Գեղբուայ) կ'անուանուի։ Հոս ալ
արեւելեան լեզուներն ազատ ասպարէզ ու-
նենալ կը թուին։ Բնականաբար մեզի համար

¹⁹⁴ Տարեգր. Բ., 34, 36, 37, 39 = KB I, Էջ 76.
Ջրհեղեղի զրոյցը Գելգամէշի գելցազներգութեան մէջ,
առան. ԺԱ., առաջ 141, 142 = Ungnad-Greßmann,
Gilgamesch-Epos, Էջ 57:

բոլորովին անտարբեր է այն հարցը թէ արդեօք Ասուրնասիրպաղ թ. դարուն Արարդիով հայկական Տաւրոսն ընդհանրապէս՝ թէ այս լեռնաշղթային մէկ լեռնակատարն ակնարկել կ'ուղէր : Ամէն պարագային շահեկան է դիտել որ Սասնոյ լեռնաշղթային մէկ լեռը կ'ողորի միւս լեռներուն հետ ջրհեղեղի ամքներէն տարուրեր տապահը հիւրընկալած բլալու պատուոյն համար :

§ 7. ԱՐԱՐԱՏ-ՄԱՐԱԹԿԵՆ

Գէորգ Կիպրացի (945—947), էջ 48, տապահնակիր լերան մասին շատ հետաքրքրական տեղեկութիւն մ'ունի. «Հոն կը վերջանայ Միջազետք եւ ուր կը գտնուին Տաւրոս ու Բաղէշի կապանն ¹⁹⁵ եւ կը սկսի հիւսիսային կողմը Մեծ Հայք. եւ այս աշխարհին ժօտ՝ Տաւրոսի կողմը ընակող երկու ժողովուրդներէն մին կը կոչուի Խութեցիք եւ երկրորդը Սահասունք: Հոս կը գտնուի բարձր լեռ մը՝ Մարաթկէն ¹⁹⁶ անուն, ուր

¹⁹⁵ Յուն. է. ակետոսնօց (= Կղեսուր [Խոր. 80]) Բալալենսար, սկզբնական է ապահով Բաղադէշ, ինչողէս կը տեսնուի թովմ. Արծր., էջ 110, ծան., արար. ad darb Badlis = «կիրճ, անցք, գուռն», հիմաց Bitlis. Հմմ. Gelzer, Georg. Kyp., p. 168:

¹⁹⁶ Կը յիշուի գարձեալ օծոս սպողնօն էπօνոμաչօմενον Βαραθνέν (տե՛ս Leonis Sapientis et Photii ordo Patriarcharum in Hieronymi synectemus, ed. Parthey 1866, p. 89, Հմմ. էջ 821 առ G. Hoffmann, Auszüge persischer Märtyrer, p. 175. P. Peeters, Anal. Boll., t. 38 [1920], p. 320), ուր անտարակցու Մագաթնէն. սիրալլերէու է:

Կըսուի թէ Նոյի տաղանն ալիքներէն բերուելով բախեցաւ լերան կատարին եւ այս կը պատմեն տեղացիները մինչեւ այսօր»: Մարաթկէն լեռը վերջէն Հայերէն Մարաթ (սեռ. Մարաթաւ) կոչուեցաւ, որ քիւրդերու բերնին մէջ Մալլաթօ եղած է¹⁹⁷ եւ այս է 1000—1505 մետր բարձր Մալլաթօ-դաղը՝ Սասնոյ արեւելեան կողմն, որուն վրայէն Քաղիրթի (Բաթման-սուլի) գլխաւոր ճիւղերէն մին՝ Բոջիան-չոյ կամ Թինդերթ-չոյ կը բիսի¹⁹⁸:

Դէորդ Կիպրացւոյ այս տեղեկութիւնը կը հաստատուի նոյն տեղւոյն ժողովրդեան նման աւանդութեամբ մը: Կը պատմուի թէ Մարաթ կամ Մարաթուկ լերան վրայ անգունդ մը կը դանուի, որուն մէջ դարերու ձիւնն ու սառոյցը դիզուած են, որ Նոյի տա-

¹⁹⁷ Հմմտ. թուղմ. Մեծոփեցի, էջ 23 (Հր. Շահնազարեան, Պարիս 1860). Gelzer, անդ., էջ 170. Hübschmann, ON (= Ortsnamen), S. 316 = Հայ. Թարգմ. էջ 176: Մարքուարտ, Հանդ. Ամս., 1914, 183 = Արտաստաց. 221: Կայ նաեւ Մարաթ ձեւը (ան' Jacut, Muschtarik, ed. F. Wüstenfeld, Göttingen 1846, 300—301): Այս կողմէն է Վարդան Մարաթեցի կամ Այլեկցի, տես' Եպո, Сборники притчъ Вардана (ժողովածոյք առակաց Վարդանայ), Մասն Ա., էջ 292: Բայ Հովմանի եւ Նեօլգէկէի՝ Մարաթէն իւր անունն առած է այն տեղուան վանքի մը — Marathqenի վրայէն. այս կարծիքն ունի նաեւ Tomaschek (Sasun, S. 17 = Հայ. թրգմ. էջ 23 Հիմ առնելով Assemani, Bibl. Or. III, I, p. 216: Mar athqen = Dominus disposuit), որ այս լեռը մինչեւ իսկ Զերէլ Զուղի կը գոխաղրէ, որ Մարքուարտի հետ «բոլորովին կամացական» կը համարիմ:

¹⁹⁸ Belck, Zeitschr. f. Ethnol. 31 (1899), 249, 259, 261. Մարքուարտ, Հանդ. Ամս., 28 (1914), 183 = Արտաստաց. էջ 221:

պանի յիշատակին համար դարերէ ի վեր
տապան կ'անուանուի : Նմանապէս կը պատ-
մուի թէ Նոյի տապանը Մոտկանի Խալան
լեռնակատարէն Կոան կ'անցնի . վերջինս
սակայն տապանին կ'ըսէ . «Գնա ի Մարա-
թուկ» . Առ ալ կը յարէ , «Գնա ի Մասիս ,
զի բարձր է քան զիս¹⁹⁹» : Այս խօսակցու-
թիւնը կը պատմուի նաև Գրգուռ-Նիմ-
րութ²⁰⁰ եւ Սիփան լեռներու (Նեխ Մա-
սիսի²⁰¹) մասին : Երկու լեռներու միջեւ այս
խօսակցութիւնը ծագում առած է անտարա-
կոյս ա'յն ժամանակ , երբ Մասիս արդէն իբր
տապանակիր լեռ կ'արժէր : Բայց որովհետեւ
երեք գէպքերու մէջ ալ տեսարանը հայկա-
կան Տաւրոսի արեւելեան լեռնակատարին
շուրջը կը գառնայ , վարկեան մը մասձել չի՝
առա՞ թէ այս խօսակցութիւնն ուղղակի յե-
րիւրուած է , ջրհեղեղի աւանդութեան՝ Տաւ-
րոսի արեւելեան լեռնակատարէն վեհափառ

¹⁹⁹ Տե՛ս Ն. Պ. Մարտիրոսեան , «Սասուն» ի Բիւ-
զանդիսն , 1914 , թ . 5257 :

²⁰⁰ Ինձիմեան , Նոր Հայաստան , էջ 178 . Ալիշան ,
Հին Հաւատք Հայոց² , 1910 , էջ 63 : Սու Կանայքեանց
հոս յառաջ կը բերէ Ք . Պատկանեանի (Վանքիա Խաճ-
ուսի , III , 102 , ծնթ.) մէկ անդրադարձութիւնը թէ
«բարիս բառը յունաց մէջ նշանակում էր եղիպտական
կուր , լաստ...» (տե՛ս այս մասին վերը , էջ 31 յշ.) :
«Նոյնը կարելի է ասել Գրգուռ զակաթի մասին...:
Արարերէն Կուրկուրի ասորական կարկուրա բառից ,
նշանակում է մեծ նաւ» (Անյայտ զաւառներ Հին
Հայաստանի , Վաղարշ . , 1914 , 79 , ծնթ. 2) :

²⁰¹ Գ . Մրուանձտեանց , Գրոց ու բրոց , էջ 36—37 .
«Նոյաց տապանն եկաւ Սիփան , ասաց — Սիփան , ա՛ռ
զիս , ա՛ռ զիս . — Սիփանն ասաց . զնա՛ ի Մասիս , զնա՛
ի Մասիս , որ մեծ է քան զիս , որ բարձր է քան զիս» :

Մասիսի վրաց անցնիլը մեկնելու համար : Հայ ժողովրդական հոգեբանութիւնը պիտի ուզէր Մասիսն իրր տապանակիր լեռ տեսնել, որովհետեւ անիկա է Հայաստանի ամէնէն բարձր եւ առասպելաշատ-նուիրական Եկոր : Ամէն պարագային կը հասնինք հոն, ուր առաջնորդած էր զմեկ արդէն Մովս . Խորենացւոյ , Պատմ . Ա . , 6 (տե՛ս վերը՝ էջ 43 յջ .) ջրհեղեղի աւանդութիւնն . ասիկա կը հաստատէ ոչ թէ Մասիսի աւանդութիւնն , այլ այն , ինչ որ Գէորգ Կիպրացի , ինչպէս նաև Նիկողայոս Դամասկացի տապանակիր լերան մասին աւանդած են (տե՛ս վերը՝ էջ 27) :

Այս վկայութիւններուն նշանակութիւնն աւելի արժէք կը ստանայ , երբ նկատենք ո՞ր հոս՝ Սասնոյ կողմերը հին Ուրարտացիներու ցերուցան մնացորդներն եւ նոյն իսկ Ուրարտու անոււան ապրիլը կը տեսնենք : Այսպէս Յովհաննէս Եփեսացւոյ (ծն . իրր 506ին յ . Ք .) պրութենէն²⁰² կ'իմանանք թէ՝ Անձիթ գա-

²⁰² Joannis episcopi Ephesi Syri Monophysitae Commentarii de beatis orientalibus et Historiae Ecclesiasticae fragmenta, latine verterunt W. J. van Douwen et J. P. N. Land. Amstelodami 1889, զոր առ տեղ կը դորձածենք : Ասորերէն բնագիրն աւելի կատարեալ քան Will. Curetonի հրատ . (Oxford 1853) Հրատարակած էր արդէն յառաջադրոյն նոյն ինքն Land, Anecdota Syriaca, tom. II (Lugduni Bat. 1868) : Այս ժաման տե՛ս Ա . Դեակոնովի քննական ուսումնասիրութիւնը Յօանն Եփեսկին և его церковно-исторические труды (Յովհ . Եփեսացի եւ անոր Եկեղեցապատմական աշխատութիւնները) , Պետերոսուրդ 1908 . տե՛ս նաև Assemani, Bibl. Or., t. II, pp. 83—90 :

ւառին մէջ. կար *Ortājē*²⁰³ անունով ժողովուրդ մը, որ տակաւին պահած էր իր սեպհական լեզուն, ունէր իր վանքն եւ Ամիգ քաղաքի պարբսպներէն ներս՝ իր գոլրոցը²⁰⁴: *Օրտայէ*²⁰⁵. (սղումն ։ *Օրարտ ձեւին) կանուանէին ասորիներն ընդհանրապէս Տիգրիսի

²⁰³ *Ortājē*, *Both Ortājē* = «Օրտայէց երկիր», Յովհ. Եփ., էջ 49, տ. 25, էջ 122, տ. 11 և այլն. Եւ Josua Stylites, ed. Wright, p. 39. Hübschmann, ON, 236, ծնթ. 2 = Հայ. թրդմ. 55, ծնթ. 1: Օրտայէցիք կը յիշուին Ծոփաց եւ Անդեղան բնակիչներուն, Բարբարոսներուն, Հայերուն և Հեթանոսներուն, Կասպագապիկացիներուն եւ Ասորիներուն հետմամժման. Th. Nöldeke, Zwei Völker Vorderasiens, ZDMG (= Zeitschr. d. Deutschen Morg. Ges.) 33 (1879), 163 էջք., Մարքուարտ, Հանդ. Ամս., 1915, էջ 96 = Արտապ. էջ 222. Նոյնը՝ Entstehung, 16:

²⁰⁴ Յովհ. Եփ., էջ 182, տ. 22—25. «Ապա (վանահայր կարգուեցաւ) Մար Յովհաննէս, որմէ մենաստանն իւր անունն առաւ... որ Օրտայէցի կը համարուէր եւ կը կոչուէր, որովհետեւ եռանդուն, զիտուն եւ վարդապետ ըլլալուն Օրտայէցւոց երկիրը զնաց, որ շատերը կը խրատէր, կ'ուսառացանէր եւ ուզգութեան կը բերէր, այնպէս որ մինչեւ իսկ Օրտայէցւոց լեզուն կը խօսէր, այս պատճառաւ ալ Օրտայէցի համարուած եւ անուանուած է, թէեւ ինքն ազգաւ զուտ ասորի է»։ տե՛ս դարձեալ էջ 184, տ. 7, էջ 186, տ. 16—18: Հմմատ. նոեւ Դեակոնով, անդ, էջ 11 և 38—39:

²⁰⁵ Անտարակոյս ասոր ազգաւագոււած ձեւն է ոտայէցի, զոր կը գանենք Մարութասի վարքին մէջ. «կին ոմն անուն Մարիամ դուստր նախարարաց Հայոց տուեալ եղեւ կին Ոտայէցւոց (տարբ. աւտացի) քրմապետի, որ էր տէր այսմ աշխարհի» (Վարք եւ Վկայարանութիւնք սրբոց, Վենետ. 1874, Հատ. Բ., էջ 18: Տե՛ս նոյնը նաեւ Աւղերեան, Լիակատար Վարք, Վենետ. 1810, Հատ. Ա., էջ 585, որ ոտայէցւոց ձեւն եղած է ոտացւոց — այսպէս սրբագրելու է բնազրին ստացւոց կամ ըստացւոց ձեւերն, եթէ վերջինս եղած չէ որտայիցւոց, որ ամէնէն ուզիղն է): Այդ կարգի քրմապետներ, աշխարհական իշխանութեամբ՝ հազոււագիւտ չեն Ա. դարսւն Քրիստոսէ յառաջ եւ եաքը:

աղբերակունքէն սկսեալ մինչեւ Բաղէշի
կիրճը բոնող Տաւրոսի (առ. Tsahjā) նախ-
նական բնակիչները: Այսպէս Դաւիթ Եա-
հառունի հայ իշխանը Միք. Ասորիէն²⁰⁶
կ'անուանուի Դաւիթ Օրտայեցի: Այս Օր-
տայեցիներէն մաս մը, որ Նվրկերտի հիւ-
սիս-արեւելեան եւ Մուշի հարաւ-արեւելեան
կողմը բարձրալեներուն վրայ կը բնակի,
յետագային Սանասունք (առ. Sānasnājē,
հիմայ Սասուն) ²⁰⁷ եւ Խութեցիք ²⁰⁸ կը

²⁰⁶ Chronique, ed. J. B. Chabot, *ցամին* 429 =
II, 3, p. 443/4 a.

²⁰⁷ Հնագոյն ձեւը Սանասուն եւ յդ. Սանասունի
չի տեսնուիր հին պատմագիրներուն քով՝ Փաւստաէն
մինչեւ Սերբոս, սակայն 600 տարւոյն համար կը վկացէ
Գէորգ Կիլլացի, որ (էջ 48) այն տեղուան բնակիչները
Տարօօնրնաւ (== Սանասունք), թովմ. Արծր., էջ 121)
Կ'անուանէ: Իրն էլ-Աթիր իւր Կāmel et-tewarich (IX,
p. 306) գործքին մէջ հիջ. 427 (= 1036) ին Մէկկէ
գացոզ ուխտաւորները կողովտուղ գաշնարեկ Սանա-
սունեցց մասին հետեւեալը կը պատմէ. «Այն ժամա-
նուկ Խորասանէ, Տարարիստանէ եւ Սարսատականէ
ուխտաւորներու խմբեր Անիի եւ Վաստանի (== Ոս-
տան) վրացէն Հայոց Երկիրները կարեցին եւ Հասան
անիափան մինչեւ Խլաթի կողմերն: Հոս առնց ար-
դէլք հանգիստացան հայ Հապատակներն (Raſiya) իրենց
սատար ունենալով Սանասունեցք, որոնք նմանակէն
Հայոց կը վերաբերին» (Հմմտ. Tomaschek, Sasun,
27 = Հայ. թրգմ., էջ 37—38): Երբակոյն ձեւը Սա-
սուն յառաջ եկած է Հնագոյնէն միջին Հայերէնի օրէն-
քին Համաձայն (Եռավանկ բառերուն միջին ձայնաւորի
անկումով, բայ այս Սանասունի վրացէն, Հմմտ. իս.
Sanson առ Ramusio, II, 78. Tomaschek, Sasun, 41 =
Հայ. թրգմ. 58): Բոլորովին կամոցական է բնակա-
նարար Սանասուն անունը Սանասարէն (Հայ թարգմա-
նութեան մէջ Սարասար Դ. Թագ. ԺԹ, 37. ես. I,
38.), Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի որդւոյն ա-
նուան վրացէն յառաջ ըերելը (Թովո. Խոր. Ա. 23.
Թովմ. Արծր. Ա., էջ 8 և Բ., 7, էջ 121), որ իւր Հայը
սպաննելէն ետքը Հայաստան կը փախչի եւ Արծրու-

յորջորջուին, որոնք Բելազորիի²⁰⁹ համաձայն «բարբարոս»ներ են եւ նաև *al-Artan* անունը կը կրեն: Նեօլդէկէ²¹⁰ իրաւամբ հոս *al-Ortay* (առ. *Ortāyē*) ընթերցուածը շատ հաւանական կը դանէ: Տամաշէկ²¹¹ սակայն կը տարակուսի թէ «արդեօք արամացեցի Օրտայեցիք իրենց Հանձիթ բնագաւառէն մինչեւ Տարօն եւ մինչեւ Բաղէշի կողմերը՝ Տիգրիս կրնային տարածուած ըլլալ: Թերեւս ներելի ըլլայ հետեւեալ տեղեկութիւնը յիշեցնել, որ հնագոյն ժամանակներէն է (Պլինիոս, Զ., 128). Կղաւզիոս Կեսար կ'ըսէ թէ Արածանիի ընկերը Տիգրիս *Arthene* (տարր. *Archene*) մէջէն կը հոսի կ'անցնի: Արթենէ դժուարաւ կրնայ Արզն (Հայ. Արձն, Աղձն, Աղձնիք, Յօրչանդո՞յ) եւ կամ Ստրաբոնի Յօրտոցին (Արձէշի լիճն ու երկիրը) ըլլալ»: Տոմաշէկ կը միտի զայն նոյնացնել Յովհ. Մամիկոնեանի քով յիշուած Արձան բարձունքը մը (ի Տարօն՝ Հաշտենից դիմացը) եւ Արուլ-Փեղացի (տարեզր. ցամն հիջ. 590, 594) Քալաթ-Արզանի հետ (Մուշի դաւառին մէջ): Եթէ հոս ծանրակշիռ կէտ մը կայ, այն ալ

նեաց տան նախահայրը կ'ըլլաց (Մովս. Խոր. Բ., 7. Վարդան, Աշխարհապր. St. Martin, Mémoires, t. II, p. 430. Հմմտ. Hübschmann, ON 315 = Հայ. թրզ. 173 յլք.):

²⁰⁸ Ասողիկ, Պատմ., էջ 107. յուն. Խօթա՛տաւ (Պէտր Կիպ., 48), ար. Խովայքիյա (Beladhor, p. 211 յլ. Fragn. hist. ed. de Goeje, p. 547. at-Tabari, Annales III, 3, p. 1404 յլք.):

²⁰⁹ Beladhor, էջ 211:

²¹⁰ ZDMG 1879, 165:

²¹¹ Sasun, 21 = Հայ. թրզ. էջ 29:

Արքենէն է, զոր դիւրաւ կարելի է Օրաբոթ
հետ նոյնացնել: Եւ իրապէս արդէն Մար-
քուարտ այս ալ-Ա.(օ)րթան կամ Արաստան եւ
Օրտայէ իրարու բոլորովին համարժէք հա-
մարած եւ անոր մէջ Ուրարտու անունը նշմա-
րած է մեկնելով ամբողջ Երեւոյթը պարզա-
րանութեան (Haplologie) ուղիով յառաջ
եկած լոկ սղում մը, որով *Օրաբ(ա)տը,
*Արաբ(ա)տը, Արտի, Օրտի յանդած է:
Այսպէս շատ հաւանական կը գտնէ որ Մա-
րք (կամ Մարաքէն) այս միեւնոյն ա-
նունը ներկայացնէ մ- վրացերէն վերա-
փերով, «որ հաւանաբար նաեւ վերին Եփրա-
մին եղերքը գտնուող Լուսակը Երան ա-
նուան մէջ ալ Երեւան կու դայ եւ վրական
Երկիրներուն մէջ յաճախ կը տեսնուի²¹²»,
ինչպէս Արգվել եւ Մարգվել²¹³:

Մարքուարտ Ա.(Օ)րթան անունը «Խոյթի
յատուկ ժողովրդական անունը» կը համարի:
Օրովհետեւ անոր համաձայն Խոյթ «իրակա-
նին ուրիշ բան չէ, բայց եթէ չին Խալդիի
կանոնաւոր փոփոխութիւնը հայերէնի ձայ-
նական օրէնքներուն համաձայն²¹⁴»: Բայ-

²¹² Հանդ. Ամս., 1915, 96 = Արտասազ. 222.
Հմմտ. նաեւ Յուշարձան, 296, Entstehung, 17:

²¹³ Streifzüge, 171:

²¹⁴ Այսպէս Խոյթ յառաջ եկած է *Խալդին եւ այս
ալ Խալդին, ինչպէս ժայդեայ աս. khaldajaէն: Ատամ-
նացինի թաւի փոխութիւնը Խալդու անուան կա-
նոնաւոր ձայնաչը ջութեանը (Lautverschiebung) կը
պատկանի ինչպէս փոյթ եւ յուն. σπουδή. Հմմտ. նաեւ
յուն. Φᾶσις < *Φάτις. Վրաց. Փորի (ոռւս. Πότι),
հայ. Փոյթ (Ղեւոնդ, էջ 35 եւ 291, ծնթ. 2, հրատ.

այսմ հոս ալ նման ըրջում մը տեղի ունեցած է ինչ որ կը տեսնենք հայ. Տոսպ-վանի ուրարտական Բիսյեա-Տուրուշպար նկատմամբ, այսինքն թէ ազգին հին անունը (Խալդի-նի) երկրի անուն եղած է, երկրի հին անունն ալ ազգի անուն դարձած է, առոր հակառակ քաղաքի անունը նահանդի անուն (Տոսպ): Այս ազատ եւ արիստիրոտ Խալդիներն են, որոնք իրեւ վարձկան զինուորաբեւելեան Հայաստանի սատրապին՝ Որոնտասի եւ Արտուքասի բանակին մէջ Հայերուն եւ Մարերուն հետ միասին՝ յունական բիւրուց դէմ ճակատեցան Կենտրիտէսի (Բոհատան-սուի) քով, Հայաստանի եւ Կորդուաց աշխարհին (Բէթ Քարդու, Բոհատան) սահմանին վրայ²¹⁵: Ասոնք նախնիներն են քաջ օրտացեցիներուն կամ խութեցիներուն, որոնք տակաւին թ. դարուն Խոյթ բարձրագաւառին մէջ իրենց հին — Հայերուն անհասկանալի — բաղմաթիւ զաւասարաբրբառներու բաժնուած (Ճիւզաւորուած) լեզուն

եղեանց). նմանապէս նուրբ եւ թաւ զրերու միջեւ տարուրերիլ կը տեսնենք նախահայկական Անձիս, Անձիթ, Հանձիթ անուան մէջ: «Ատամիայինի մ'առջեւ պէ ւի փոխուիին, որ գաղղիերէնն ու հոլանդերէնը կը լիչեցնէ, թէեւ հոս յարարերաբար այնպէս ուշ ժամանակաշրջանի մը համար միայն վկացութիւն ունինք, կրնայ սակայն նաև նախաքրիստոնէական ըրջանին ալ տեղի ունեցած ըլլալ: Իրապէս չեմ դժուարիր Խոյք, *իհաւը նախապատմական *իհաղոփի վերածելու եւ այս անուան մէջ Խալդի-նի ժողովրդական անունը ճանչնաւ» (Südarmenien, 228. Entstehung, 68, ծնթ. 4):

²¹⁵ Xenophon, Anabasis, IV, 3, 4. չմժու. նաեւ Markwart, Südarmenien, 228:

պահած էին եւ կէս մը անկախ եւ շատ նախ-
նական վիճակներու մէջ կ'ապրէին, որոնք
մինչեւ այսօր հիւսիսային Ալբանիոյ մէջ տի-
րող կեանքի պայմանները կը յիշեցնեն²¹⁶:
Ասոնց ժամին շատ կենդանի ու նկարագրիչ
պատկեր մը կը ներկայացնէ մեզի թովմաս
Արծրունի, որ կը պատմէ. «Բնակութիւն
նոցա ի խորածորս եւ ի փառարս լերանց եւ
ի պրակս մայրեաց, ի դադաթունս լերանց.
Եւ բնակին առանձին ըստ տունս ազգաց, եւ
այնչափ ի բացեաց են ի միմեանց՝ մինչ թէ
ոք յարանց զօրաւորաց ի բարձրաբերձ տե-
ղեաց ուժգին խանչիցէ՝ հազիւ թէ ուրեք
կարիցէ առնուլ զբամբիւն ձայնին, իրրեւ ի
վիմաց ինչ արձագան լինելոյ կարծիս բերե-
լով, եւ կէսքն վրիպեալք ի բնական հայրենի
լեզուէն, յաղագս հեռարնակ լինելոյ եւ ան-
համբոյրք միմեանց հանդիպեալք, եւ խօսս
միմեանց եղեալ կարկատուն մուրացածի
բանիւք: Եւ այնքան իրթնի անծանօթք պա-
տահեն առ միմեանս, մինչեւ թարգմանաց
անդամ կարօտանան. եւ զպէտս կերակրոցն
վճարեն ի սերմանց ինչ, առաւել ի կորեակ
կոչեցեալ սերմանէն, զոր ոմանք ի սով ժա-
մանակի հաց անուանեն. եւ զնոյն ոռոգեալ
ոտիւք ի միջոցս պրակացն, կամ երկմատնի
փայտառովք սերմանեալ. եւ է զգեստ նոցա
պառփս ի ծածկոյթ մերկութեանն եւ օդ
սովիցն հնարաւորին զգեւ կաւշկաց, ի մոր-

²¹⁶ Marquart, Entstehung, 17:

թոց այծից կտղմեալ²¹⁷, եւ միով կերակրով
Եւ միով հանդերձիւ բաւականանան զաման
Եւ զձմեռն. Եւ են ստացեալ զէնս աշտեսց Եւ
հանապաղ կրելով ընդ ինքեանս, ի պատրաս-
տութիւն զաղանացն որք ի լերինն բնակին:
Այլ Եւ ի ժամանակս հասելոց թշնամեաց
յերկերն իւրեանց՝ զան միարան լեռնայինքն
յօդնութիւն իշխանացն, զի Են տիրասէրք:
Իոկ վասն ձեանն անկայուն զօրութեանն որ
այն ինչ յամսոյն ի վայր զեղեալ լինին՝ հնա-
րաւորեալ իւրեանց փայտոս իրրեւ զանուրս
չուանօք պարունակեալ շուրջ զոտամբք,
զիւրաւ ընթանան ի վերայ ձեանն իրրեւ ընդ
ցամաք երկիր: Եւ են զաղանաբարոյք, ա-
րիւնաբրուք, առ ոչինչ համարելով զսպա-
նումն եղբարց հարաղատաց, նաեւ զանձանց
եւս. Եւ կոչին սոքա մեկնակաղէնք սուրհան-
դակք²¹⁸, բնակեալք ի լերինն որ բաժանէ
ընդ Աղձնիս Եւ ընդ Տարօն: Եւ յաղաղս
խրթնի Եւ անհետազօտելի խօսիցն Եւ բա-
րուցն կոչին Խութք, յորոց անուն Եւ լեառնն
Խոյթ անուանի²¹⁹: Եւ զիտեն զսպմոսն
զհին թարդմանեալսն վարդապետացն Հայոց,
զոր հանապաղ ի բերան ունին: Սոքա են
գոեահք Ասորոց, որ չուեցին զկնի Աղբամե-

²¹⁷ Այս է սասունցիներու խարուկն, որ լու յար-
մարութիւն ունի ձմեռն եղունիքի վրայէն անսացթաք
քալելու. տե՛ս Ինձիճեան, Նոր Հայ., 201:

²¹⁸ Իրրեւ այսպիսի կը դանուէին Տփղիսի իսհաք
իրն իսմայիլ իշխանի ծառացութեան մէջ. Տարարի,
III, 1416, 4—5:

²¹⁹ Այս ստուգաբանութիւնը բնականաբար բոլո-
րովին մանկական է:

ւեայ և Սանասարայ որդւոյ Սենեքերիմ ար-
քայի թագաւորի Ասորեստանի և Նինուէի,
յորոց անուն ինքեանք Սանասնայք զինքեանս
անուաննեն. Եւ են հիւրասէրք օտարընկալք,
պատուագիրք ^{220»:}

Այս կենդանի, անպաճոյձ և ոչ-գաղա-
փարական նկարադրութիւնը մեղի կը ներ-
կացացնէ այս ցեղերն իրը ժողովուրդ մը, «Ռ
ևր առանձնայատկութիւններովը կովկա-
սեան անդրէնածին ժողովուրդներուն մէկ
անդամին հետ կընայ համեմատուիլ: այս-
պէս օրինակի համար Սասունցիներուն նման
կովկասի ձիւնալից բարձունքներն ելլեւ ու
իջնալը վառվուուն կերպով կը ստորագրէ
Թէոփանէս (առ Ստրաբոնի ԺԱ.՝ 5, 6),
որուն մասին վարը: Մարտցի Լեւոն գօրա-
պետը՝ յետոյ Բիւղանդիոնի կոյսր Լեւոն
«Բասւրացի» անուամբ, 710ին Մոյխին
տասը Ալաններու ընկերակցութեամբ կով-
կասի ձիւնալից բարձունքներէն ու կիրճերէն
ունանիւներով ²²¹ անցաւ ^{222»:}

Թէ այս քաջ, ազատորդի Սասունցիները
յատկասէս հայ չեն, ապացոյց է ասոր այն
պարագան, որ անոնք ոչ միայն կենցաղով,
բարքով, զգեստով ու լեզուով Հայերէն տար-
բեր են, այլ նաև Յոյներուն ²²³ եւ Արար-

²²⁰ Թովմ. Արձրունի, Բ.՝, 7, էջ 120—121:

²²¹ αετά κυκλοπόδων.

²²² Theophanes, Chronogr., էջ 600. Տոմաշէկի,
անդ, 14 = Հայ. թրդմ., էջ 19:

²²³ Գէորգ Կիպրացի, էջ 48, ինչպէս վերը յառաջ
բերինք:

Եայ եւ Սանասարաց որդւոյ ՍԵՆՔԵՐԻՄ ար-
քայի թագաւորի Ասորեստանի եւ Նինուէի,
յորոց անուն ինքեանք Սանասնայք զինքեանս
անուանեն. Եւ են հիւրասէրք օտարընկալք,
պատուաղիրք ^{220» :}

Այս կենդանի, անպաճոյն եւ ոչ-գաղա-
փարական նկարաղբութիւնը մեղի կը ներ-
կացացնէ այս ցեղերն իրը ժողովուրդ մը, որ
իւր առանձնայատկութիւններովը կովկա-
սեան անդրէնածին ժողովուրդներուն մէկ
անդամին հետ կընայ համեմատուիլ: այս-
պէս օրինակի համար Սասունցիներուն նման
կովկասի ձիւնալից բարձունքներն ելլել ու
եջնալը վառվուն կերպով կը ստորագրէ
Թէոփիանէս (առ Սարարոնի ԺԱ. , 5, 6),
որուն մասին վարը: Մարացի Լեւոն զօրա-
պետը՝ յետոյ Բիւզանդիոնի կայսր Լեւոն
«Բաւրացի» անուամբ, 710ին Մայիսին՝
տասը Ալաններու ընկերակցութեամբ կով-
կասի ձիւնալից բարձունքներէն ու կիրճերէն
ոտնանիւներով ²²¹ անցաւ ^{222» :}

Թէ այս քաջ, ազատորդի Սասունցիները
յատկապէս հայ չեն, ապացոյց է ասոր այն
պարագան, որ անոնք ոչ միայն կենցաղով,
բարքով, զգեստով ու լեզուով Հայերէն տար-
բեր են, այլ նաև Յոյներուն ²²³ եւ Արար-

²²⁰ Թովմ. Արծրունի, Բ. , 7, էջ 120—121:

²²¹ αετά κυκλοπόδων.

²²² Theophanes, Chronogr., էջ 600. Տոմաշէկ,
անդ, 14 = հայ. Թրզմ., էջ 19:

²²³ Գէորդ Կիպրացի, էջ 48, ինչպէս վերը յառաջ
բերինք:

ներուն 224 իրրեւ տարրեր ժողովուրդ մը ծա-
հօթ էին :

§ 8. ԱՐԱՐԱՏ-ԿՈՐԴՈՒՔ-ՏԱԽՐՈՍ-ՄԱՍԻՈՍ

Մինչեւ հիմայ ըստւածներէն կը հետեւի՝
թէ հայկական Տաւրոսի կողմերն ոչ միայն
չին ուրարտացիներուն նախնի բնակավայրն
եղած է, այլ նաեւ անոնցմէ մնացորդ մը եւ
Ռւրարտու անուան հետքերը հոս գոյութիւն
ունեցած են: Ուստի յանդուղն չէ եղրա-
կացութիւնը թէ Սրբազն Մատենագիրը
ծն. թ. 4 զրած ժամանակ հայկական Տաւ-
րոսն աչքի առջեւ ունէր, մանաւանդ որ ար-
դէն աւանդութիւն մը զայս կը հաստատէ եւ
գերակշիռ զեր խաղացող Կորդուք-աւանդու-
թիւնն ասոր հակառակ ելլեւ չի թուիր, ինչ-
ովէս հիմայ պիտի տեսնենք:

²²⁴ Եարութ IV, 703, 20, Մասնոց լեռնաշխարհին
բնակիչները կ'անուանէ ՀԱՅԱԼԱԿԱՆ «Մանասուն-
քուրդեր»: Այսպէս կը սրբազրէ իրաւամբ Մար-
քուարտ ձեռագիրներու համաձայն (ՀԱԼԱԿ) «փոխա-
նակ Վիւստընֆէլդի անիմաստ ՀԱԼԱԼԻ»: Հաւանարար
հոս «քուրդ» անուանակոչութիւնը յատուկ ժողովրդա-
կան իմաստով հասկնալու չէ, այլ կ'ուզէ պարզապէս
ցուցնել թէ այն ժողովուրդն ոչ Հայերուն, ոչ Ասորի-
ներուն, ոչ Պարսիկներուն եւ ոչ ալ Հոռոմներուն կը
սպատկանի եւ թէ իր ամրող կենցաղով քիւրդերը կը
յիշեցնէ: Սահատեա ցեղը յաճախ կը յիշատակէ
իրն ալ-Ազրաք Մացեաֆարիքինի (Նիբրկերաի) պատ-
մութեան մէջ, զ. օր. JRAS (= The Journal of the
Royal Asiatic Soc.) 1903, էջ 138, 139, 141, 149:
Անոնց իշխանն է Ահենեփերիմ Արծրուի,
էջ 139. Հմմտ. Մարքուարտ, Հանդ. Ամս. 1915.
էջ 97, ծնթ. 3 = Արտասով. 224, ծնթ. 4:

Նախ եւ յառաջ ի՞նչ հասկնալու է դասականներու խմաստով ։ Ու ոճութեան օրդ , «Կորդուք-Քարդու-լեռներ» ըսելով : Որովհետեւ պատմական աշխարհազրութեան տուեալները «Կորդուք-Քարդու-լեռանց» դասական դաղափարի տարածութեան մասին բոլորովին անորոշ են եւ այս երկրամասին սահմանները քարտէսներու վրայ առ հասարակ ճշգրիտ չեն նշանակուած , այս պատճառաւ կ'արժէ որ հիներուն Կորդուք-Քարդու-լեռանց աշխարհազրական դաղափարին ծանօթանանք . Հոս մեղի ամէնէն լաւ ծառայութիւնը կը մատուցանէ Ստրաբոն :

Հնութեան մեծ աշխարհազէտը (ժա , 12 , 2 յլք .) Տաւրոսը կը դնէ Կարիա եւ Լիւկիա ծաղած եւ այդպէս կ'անուանէ Փոքր Ասիոյ ամբողջ լեռնացին դրութիւնը , առանձնապէս սակայն Տաւրոս անունը կը կըէ ըստ իրեն , այս լեռնաշղթացին հարաւացին զանգուածը՝ Եփրատի անցքէն դէպի արեւելք : Ամփոփենք Հոս մեր խնդրոյն հետ առնչութիւն ունեցող էական կէտերը . «Սակայն այն մասերն , որոնք Եփրատէն անդին , Կապպատովկիացէն եւ կոմմազէնէյն դէպի արեւելք կը տարածութիւն» (վոքր-ասիական Տաւրոսի շարունակութիւնն Եփրատի արեւելեան եւ Տիգրիսի հարաւացին կողմը , հիւսիսացին լեռներու մասին յառաջադայն խօսած էր) , «Ակիզը Տաւրոս անունը կը կըէին , որ Ծովիքն եւ միւս Հայաստանը Միջազետքէն կը բաժնէ . մամանք զասոնք Կորդուաց լեռներ ալ կ'առաջանք

նուանեն . ասոնց մէջ է նաեւ Մասիս լեռն ,
որ Մծբինէն ու Տիգրանակերտէն վեր կը
դտնուի : Յետոյ (հակադրելով վերոյիշեալ
«Ակիզրը») աւելի բարձրանալով (Տաւրոս)
Նպատ (Նիփատէս) կ'անուանուի : Այս կող-
մերը՝ ասոր (լերան = Նպատի) հարաւային
լանջքէն կը բխեն նաեւ Տիգրիսի աղբերա-
կունքը : Նպատէն աւելի անդին տարածուե-
լով լերան կողքը կը կազմէ Զագրիսս լեռն ,
որ Մարաստանը Բարելաստանէն կը բաժնէ » ,
այսինքն Ծոփքի եւ միւս Հայաստանի հա-
րաւակողմեան լեռնաշղթան (հիմայի Քարաջա-
ղաղ եւ Տուր-Արդին կամ Էտ-Տոր) սկիզբը
(չաշ՝ ձրշահան) կ'անուանուէր նմանապէս Տաւ-
րոս (ինչպէս Եփրատի արեւմտեան կողմը
կցուող լեռն եւ ընդհանրապէս ամբողջ փոքր-
ասիական լեռնաշղթան²²⁵) : Մծբինէն վեր
դտնուող մասն ալ դեռ Մասիս լեռ (Մածուն
ծրօς) կ'անուանուի , սակայն ուրիշներն այս
Տաւրոսը Կորդուաց լերինք (Ռօրծուաւա ծրղ)՝
կը կոչեն , որով ասորիներու Տուրա դէ Մա-
շէն երեքպատիկ անուն կը կը՝ Տաւրոս ,
Մասիս եւ Կորդուիք : Որովհետեւ հոս Մա-

²²⁵ «Հայկական Տաւրոսն» Մտրաբոն կ'անուանէ
թէ «Անտիտաւրոս» եւ թէ նաեւ պարզապէս «Տաւրոս» .
«Հիւսիսային մասին մէջ կը դտնուի Ծոփք՝ Մասիս
լերան եւ Անտիտաւրոսի միջեւ : Վերջինս կը սկսի
Եփրատէն եւ Տիգրիսէն եւ կը վերջանայ Հայաստանի
արեւելեան կողմը ըրջապատելով Ծոփքը , մինչ միւս
կողմանէ Աքիլիսէնէն կը պարունակէ , որ կը դտնուի
Տաւրոսի (փոխանակ Անտիտաւրոս ըսելու) եւ Եփրատի
եզերին միջեւ՝ դէպի հարաւ դարձուածքին վերեւը»
(Ժա , 14, 1—3) :

սիոսն այժմեան Տուր-Արդինն (Մարդին-դաղ) է , Նպատն (Նիփատէս) ալ կը համապատասխանէ — Եթէ Տիգրիսի աղբերակունքի մասին եղած ակնարկութիւնն անտեսենք — Բոհտանի Զերէլ-Զուդիին , ըստ այսմ Կորդուաց լեռներուն հետ կը նոյնանայ եւ այսպէս ալ անունս կը դորձածէ . Պղուտարքոս , Աղեքս . 31 , երբ կ'աւանդէ թէ Նպատն Արբեղայի պատերազմի դաշտէն կը տեսնուէր ²²⁶ : Աւելի ճշգրիտ եւ ուղիղ կը ներկացացնէ Ստրաբոն , ժա , 14 , 2 , Կորդուիքն . «Մասիոսի վրայ՝ Կորդուաց մէջ (կամ կից) Նպատը կը դանուի դէպի արեւելք դարձած , ապա Արոսն , ուսկից կը բխեն նաեւ Եփրատն եւ Արաքսը ²²⁷ ». սակայն այս կտորէն յայտնի կը տեսնուի միաժամանակ որ Ստրաբոն Նպատը շփոթած է Զերէլ-Զուդիի հետ , մինչդեռ իր աղբիւրը Նպատի ուղիղ դիրքը տուած ըլլալու է , ինչպէս կը ցուցնէ Արոսի՝ այսինքն Կարնոյ հարաւային կողմը դանուող Պալանդեօքէն-դաղի հետ անոր ունեցած աղերսը :

Ուստի Ստրաբոնի նախնական աղբիւրին մէջ Նպատի տեղը ցուցուած էր՝ «ξ թէ Մծբնի հիւսիսային կողմը դանուող Մասիոս լերան համեմատութեամբ , այլ Մա-

²²⁶ Σεմ. W. Fabricius, Theophanes von Mitylene, 139, առ Մարքուարու, Հանդ. Ամս. 1913, 95 = Արտասապ. 13:

²²⁷ Τοῦ δὲ Μασίου ὑπέροχειται ποδὸς ἔω πολὺ κατὰ τὴν Γορδυηνὴν δὲ Νιφάτης , εἰθ' δὲ Ἀβος , ἀφ' οὗ Ἐνφράτης ὁρεῖ καὶ δὲ Ἀράξης .

նաղկերտի (Մանաւաղկերտի) հարաւ-արեւ-
մուտք 3800 մ. բարձր հրաբխային Սիփան
լեռան ²²⁸ գերքի վրայէն, որ Խորենացւոյ վե-
րադրուած Աշխարհագրութեան մէջ ²²⁹ Մա-
սիս կ'անուանուի. «Որոց (զաւասացն Հարք
եւ Վաժնունիք, գուցէ լաւազոյն է Վարաժ-
նունիք) ի հարաւոյ Բզնունեաց զաւառ, ի
Նեխ Մասեաց սարակէ սկսանելով, պատէ
զարեւմտեաց եղը հոմանուն ծովուն, մինչեւ
ցրերդն Բաղէց, եւ անդը եւս ի հարաւ կոյս
զերէվարդ ²³⁰ զաւասի սահման»: Սուքրի
լաւ անդրազարձած է որ այս Մասիսը Սիփան
լեռն ըլլալու է: Ունինք տակաւին երկրորդ
տեղիք մըն ալ ²³¹: «Գայր հասանէր ի զա-
ւառն Բզնունեաց ի զեւզն որում անուն էր
Արձկէ ²³². եկեալ յանապատ որում անուն

²²⁸ Stieler's Handatlas Nr. 57, Supchan = حجان (sic) առ Marquart, Հանդ. Ամս. 1913, էջ 95,
Ճնթ. 2 = Արտասապ., էջ 14, Ճնթ. 1:

²²⁹ Հրտան. Սուքրի միակ ձևագրի համաձայն,
էջ 31, առ. 13—17. աղաւազուած բնագրին սկիզբն է
հետեւեալը. «Որոց ի հարաւոյ սարակ ի Բզնունեաց
զաւասի ի Նեխ Մասեաց սկսանելով» եւն. վերի յա-
ռաջը բրութիւնը Մարքուարտի սրբագրութեան համա-
ձայն է. Հանդ. Ամս. 1913, էջ 95 = Արտասապ. 14:

²³⁰ Կարդա՛ Երեվարք, ինչպէս է վարը առ. 20.
Հմմատ. Սուքրի, անդ, էջ 31, Ճնթ. 4. Hübschmann,
ON, S. 322 = Հայ. թրզ. էջ 185:

²³¹ Վեկոցար. Ս. Վահանաց Գողթնացւոյ. Սովերք
Հայկականք, ԺԴ. էջ 33—34:

²³² Յուն. Αοτζακέ (Combebris. hist. Monotheli-
tarum, p. 289 [է. դար]) կամ 'Ալոչնե (Konst. Por-
phyr., De adm. imp., 194, 196), հիմայ Արծիկէ, կար-
դիւզ եւ կղզի այս անունով, որուն կից կը յիշուի
Ծիպան կղ., վերջինս Սիփան լեռան անուան հետ նոյն
բառու կը թուի. Հմմատ. ար. էս-Սիրանսա (?) , Բելա-

Երաշխաւոր կոչեն, յոտին Մասեաց»։ Այս
տեղիքներէն զատ Փաւստոս Բիւղանդացւոց
քով մտաղբութեան արժանի գէտք մը կայ,
ուր կը պատմուի թէ Հայոց Տիրան թա-
ղաւորն՝ Ատրպատականի Շապուհ Վարադ
սատրապին ի պատիւ արքունական որսոր-
դութիւն մը սարքեց «յերկրին Ապահովնեաց,
յոտինն մեծի լերինն Մասեաց», այն տեղն,
որ Աղիորսք քաղաք կը կոչուի²³³։ Ապահով-
նիք զաւառը, Ստրաբոնի Փաւնիւս, Տուրու-
բերան նահանգին մասն էր եւ Բղնունեաց,
այսինքն Վանայ ծովուն արեւմտեան կողմը
կ'իյնար եւ Արածանին զայն կ'ոռոգէր, սահ-
մանակից էր Հարաւէն Բղնունեաց, իսկ
արեւմուտքէն Հարք զաւառին, որ ընդհա-
նուր առումով Բուլանըք դաշտավայրին կը
համապատասխանէ, որուն մէջն էր նախնա-
րար Մանաւազկերտը (Մելազկերտ)²³⁴ եւ
որ արեւելքէն մինչեւ Արածանւոյ աղբերա-
կունքը կը հասնէր²³⁵։ Ուստի հաւանակա-
նութենէ ալ վեր է, որ նաեւ Փաւստոս Մա-
սիսով՝ Սիփան լեռը կը հասկնայ. մանաւանդ
թէ կ'երեւայ որ Սիփան-Մասիսը՝ Արա-
րատ կոչուած Ազատ-Մասիսէն²³⁶ զանա-

Դարի 199, Խլաթի (Ախլաթ) եւ Արճէչի միջեւ. տե՛ս
Hübschmann, ON, էջ 324, 328 = Հայ. թրդմ.
էջ 187, 194:

²³³ Պ., ի., էջ 51:

²³⁴ Մովս. Խոր. Ա., Ժր., էջ 26:

²³⁵ Մովս. Խոր. Աշխարհազրը, էջ 31, ա. 14,

24—25:

²³⁶ Տես այս անուան մասին վերը § 4 եւ § 7.
Murad, Ararat und Masis, 52:

զանուելու համար Նեխ-Մասիք անունը կը կրէր²³⁷:

Երբ հայ մատենագրութիւնը Սիփան լեռն
իրրեւ Մասիս կը ճանչնայ, որ Նպատի աշ-
խարհագրական դիրքն (Ստրաբոնի համա-
ձայն) որոշելու համար ամէնէն յարմարն է,
ասկէ կը հետեւի թէ Հայոց Սիփան-Մասիսն
եւ Ստրաբոնի Մասիս լեռը պէտք է որ նոյն
բլլան եւ թէ Ստրաբոն հայկական Տաւրոսի
այս լեռնակատարը պարզապէս շփոթած է
Մծբնի հիւսիսակողմը դանուող Մասիս լե-
ռան հետ: Այս շփոթութիւնը կրկնուած է
Ստրաբոնի քով ուրիշ տեղ ալ (Ժա, 5, 6),
ուր սակայն Մասիս լեռը միայն Սասնոյ եւ
Խոյթի լեռնաշղթան կրնայ յարաբերել: Հոս
ըստ Թէոփանէս Մետիլինեցւոյն կը նկա-
րագրէ թէ ինչպէս Կովկասի բնիկներն ա-
մառը լայն, անուանման, ասպատանով օժ-
տուած ձեան ոտնամանով, — որ պատրաս-
տուած է չխաղախորդուած եղան մորթէ, —
սառնագետներ եւ ձիւնալից բարձունքներ
կ'ելլեն եւ ապա իրենց բեռներով եղան մորթէ
մը վրայ նստած վար կը սահին: Արդ այս
բանը, կը յարէ Ստրաբոն, տեղի կ'ունենայ
նաեւ ատրապատականեան Մարաստան եւ
Հայաստան՝ Մասիս լեռներուն վրայ, միայն
թէ հոս ներբաններուն տակն ասպատան ա-
զուցուած կաւարներ կը կապեն: Այս վերջին
խօսքերը կրնանք իրաւամբ Մարքուարտի-

²³⁷ Հմմտ. այս ըստուածներու մասին Մարքուարտ,
Հանդ. Ամս. 1913, 95—97 = Արտասով. 13—16:

Հետ իրրեւ յաւելուած մը նկատել, որ դժուարաւ թէ թէսփանէսին վերաբերի, որուն Ատրպատականի մասին ունեցած ծանօթութիւնը շատ չնչին էր, այլ հաւանաբար Պոսէջոնիոս հնագոյն աղքիւրէ մաւելցուցած է: Հոս յիշուած Հայաստանի Մասիոս լեռը չի կրնար Մծրնի հիւսիսակողմեան Մասիոս լեռն ըլլալ, ինչպէս կը կարծէ Տոմաշէկ²³⁸, որովհետեւ Տուր-Արդինը միջին բարձրութեամբ լեռ մըն է — աւելի հարաւեւ այն կրային, մինչ հոս յայտնապէս ձիւնաշատ բարձրալերան մասին է խօսքը: Ասոր վրայ կ'աւելնայ պարագայ մը, այսինքն թէ Ստրաբոնի իսկ վկայութեան համաձայն (ժա, 12, 4) Մասիոս լեռը Ծոփիքն եւ Հայաստանի միւս զաւառները Միջազետքէն կը բաժնէ: ուստի այսպիսի իրազէկ եւ ճշգրտապատում պլատմիչ մը, ինչպիսի ըլլալ կը տեսնուի վերոյիշեալ տեղեկութեանց հեղինակն, ապահովապէս պիտի չկարենար Տուր-Արդինը Հայաստանի տալ: Թէ նա Մասիոս լեռ ըսելով հայկական Տաւրոսի արեւելեան բարձրալեռը՝ Մասնոյ եւ Խոյթի ալպեան լեռնապաւորը կը հասկնար, ապացոյց է թովմ: Արծրունոյ կենդանի նկարագրութիւնն, որ դիաէ տակաւին այն անմատչելի լեռնապաւուներու անդրէնածիններուն ինքնայտուկ ձեան ոտնամաններու գործածութիւնը. «Իսկ վասն ձեանն անկայուն դօրութեանն որ այն

²³⁸ Sasun, էջ 14 = հայ. թրդմ., էջ 19. նաեւ Streck, ZA 1898, 87 = հայ. թրդմ., 35:

ինչ յամպոյն ի վայր զեղեալ լինին՝ հնարա-
ւորեալ իւրեանց փայտս իրրեւ զանուբս չուա-
նօք պարունակեալ շուրջ զոտամբք, դիւրաւ
ընթանան ի վերայ ձեանն իրրեւ ընդ ցամաք
երկիր ²³⁹» :

Այս վկայութեանց համագրութենէն կը
տեսնուի որ Մասիսս լեռը Ստրաբոնի առու-
մով մինչեւ Սիփան լեռը կ'երկարէր եւ որով-
հետեւ Մասիսսէն վեր գտնուող Նալատը
Կորդուքի մէջ ²⁴⁰ էր, ըստ այսմ վերջինս
(Կորդուք) մինչեւ Նալատ կը հասնի եւ կը
շրջապատէր առ նուազն Հայկական Տաւրոսի
արեւելեան մասը փաղառաբար նաեւ Սիփան
լեռը ²⁴¹ : Լեման-Հառուպախ համաձայն ²⁴²
Մասիսսն «ոչ թէ, ինչպէս մինչեւ հիմայ
ընդհանրապէս կը կարծուէր, անուն մըն էր
տաւրոսեան լեռնաշղթային աւելի արեւելեան
մասին պատկանող լերան մը (կամ լեռներու
խումբի մը), այլ անիկա ամբողջ տաւրոսեան
լեռնաշղթային հին եւ ուղիղ անունն էր» :
Ըստ այսմ Ստրաբոնի քով Մասիսսն եւ Կոր-

²³⁹ Թովմ. Արծր. Բ., 7, էջ 121. աե՛ս վերը:

²⁴⁰ Ստրաբոն, ժա, 14, 2: Մեր հարցին համար
մէծ նշանակութիւն մը չունի թէ ինչպէս այս տեղ
չառա την Γօջսηηնոն կը թարգմանուի, «Կորդուքի մէջ»
թէ «Կորդուքի կից», սակայն առաջինը Ստրաբոնի լե-
զուին հոգւոյն համաձայն ըլլալ կը թուի. հմմտ. չառա
την 'Արջուատիւ Մոդիառ չառ չառա τὸ Μάσιον δρօս τὸ
ἐν Ἀρμενίᾳ, ժա, 5, 6. այս պարագային Կորդուք ա-
նունն աւելի ընդարձակ աշխարհագրական դաղափար
մը կը ստանայ:

²⁴¹ A. Šanda, MVAG 1902, պր. 2, էջ 23 յշ.:

²⁴² Հանդ. Ամս. 1927, 798 յշ. կ'առաքէ նաեւ
իւր Արմենիա I, դւ. 14 եւ 16. Հատ. 2, պր. 1,
էջ 421 յշ.:

Դուք աշխարհագրական ընդարձակ գաղափարներ են, որոնք յետոյ ժամանակի ընթացքին անձկացան։ Որովհետեւ երբ Ստրառոն Քարաջաղաղաղ եւ Տուր-Արդին լեռնաշղթային մասին խօսած ժամանակ մտադիր կ'ընէ որ սմանք զանի կորդուաց լեռներ աւ կ'անուանեն (Ժա, 12, 4), «այնպէս կ'երեւոց թէ անիկա», կը կարծէ Շանդա, «Հնագոյն ազրիւրներ, մասնաւորապէս իւր հեղինակաւոր առաջնորդն Երատոսթենէս (276—196 ն. թ.) աչքի առջեւ ունի²⁴³»։ Իսկ այս Եզրակացութիւնը մեր խնդրոյն համար շատ ծանրակշիռ է։ Ասով կը ստանանք յայտնի ապացոյց մը թէ հիներու զաղափարին համաձայն, մասնաւորապէս Բերոսոսի եւ Աղեքսանդր Բազմապատումի ժամանակ, որոնք տապահալերան կորդուքաւանդութեան առաջին հեղինակութիւններն են, կորդուք անունը կը ներփակէր հայկական Տաւրոսի գէթ մէկ, եւ այն՝ արեւելեան մասը։ Եւ տակաւին այսոր ալ, Մշոյ զաւառը Սասնոյ զաւառէն բաժնող լեռնաշղթան կորդուք անունը կը կըէ²⁴⁴։

Այս ըսուածներէն ետքն իրաւացի է Հաստատելը թէ կորդուքաւանդութեան այս առաջին հեղինակութիւնները միայն հայկական Տաւրոսի լեռնաշղթան աչքի առջեւ կընան ունեցած ըլլալ, մասնաւանդ որ Գէորգի կարացւոյն մեղի հասցուցած հին աւանդութիւն մը Մարաթկէն կամ Մարաթ լեռը

²⁴³ A. Šanda, անդ, էջ 25:

²⁴⁴ Ա. Քալանթար, Սասուն, էջ 8:

դուք աշխարհազրական ընդարձակ գաղա-
փարներ են, որոնք յետոց ժամանակի ըն-
թացքին անձկացան։ Որովհետեւ երբ Սորա-
բոն Քարաջաղաղ եւ Տուր-Արդին լեռնա-
չղթային մասին խօսած ժամանակ մտադիր
կ'ընէ որ ոմանք զանի կորդուաց լեռներ աւ
կ'անուանեն (Ժա, 12, 4), «այնպէս կ'երեւոց
թէ անիկա», կը կարծէ Շանդա, «Հնագոյն
աղբիւրներ, մասնաւորապէս իւր հեղինակա-
ւոր առաջնորդն Երասոսսթենէս (276—196
ն. Ք.) աչքի առջեւ ունի²⁴³»։ Իսկ այս եղբա-
կացութիւնը մեր խնդրոյն համար շատ ծան-
րակշիռ է։ Ասով կը ստանանք յայտնի ապա-
ցոյց մը թէ հիներու զաղափարին համաձայն,
մասնաւորապէս Բերոսսի եւ Աղեքսանդր
Բաղմապատումի ժամանակ, որոնք տապա-
նալերան կորդուք-աւանդութեան առաջին
հեղինակութիւններն են, կորդուք անունը կը
ներփակէր հայկական Տաւրոսի գէթ մէկ, եւ
այն՝ արեւելեան մասը։ Եւ տակաւին այսօր
աւ, Մշոյ գաւառը Սասոնյ գաւառէն բաժնող
լեռնաշղթան կորդուք անունը կը կրէ²⁴⁴։

Այս ըսուածներէն ետքն իրաւացի է
հաստատելը թէ կորդուք-աւանդութեան այս
առաջին հեղինակութիւնները միայն հայկա-
կան Տաւրոսի լեռնաշղթան աչքի առջեւ
կրնան ունեցած ըլլալ, մանաւանդ որ Գէորդ
Կիպրացւոյն մեղի հասցուցած հին աւանդու-
թիւն մը Մարաթկէն կամ Մարաթ լեռը

²⁴³ A. Šanda, անդ, էջ 25:

²⁴⁴ Ա. Քալանթար, Սասուն, էջ 8:

Սահնոյ մէջ իրրեւ տապանալեռ կը ճանչնայ եւ երկրորդ՝ աւելի հին աւանդութիւն մը Նիկողայոս Դամասկացւոյն քով՝ Սիփան լեռն իրրեւ այսպիսի, լինչպէս որ վերն արդէն ցուցուեցաւ, ըստ այսմ այս երկու հին աւանդութիւններն ալ տապանակիր լեռը հայկական Տաւրոսի արեւելեան մասին մէջ կը վնասուեն :

§ 9. ԲԱՐԵԼԱԿԱՆ ԶԲՀԵՂԵՂԻ ԶՐՈՅՑԻՆ ՏԱՊԱՆԱԼԵՐԸ՝ ՆԻԾԻՔ — Մաշու — Մասիոս

Ի՞նչ կ'ըսէ այս վերոյիշեալ եղբակացութեան բարելական ջրհեղեղի զրոյցն, որ վեց այլաղան պատմուածքներով կը ներկայացուի եւ որոնց միայն հատակոտորները մեղի հասած են²⁴⁵: Բացի Բերոսոսի պատմուածքին, զոր Եւսեբիոս²⁴⁶ կ'աւանդէ, լաւագոյնն է

²⁴⁵ Հմմ. Das Gilgamesch-Epos. Neu übersetzt von Arthur Ungnad und gemeinverständlich erklärt von Hugo Greßmann (Göttingen 1911), ուր բարոր հատակոտորները՝ նաև Մeißnerի հասակածները (տես MVAG, 1902, ոլր. 1) տառագարձութեամբ ու թարգմանութեամբ յառաջ բերուած են: Նորագոյն հաստարակութիւն մըն է. The epic of Gilgamish. Text, Transliteration and Notes by R. Cambelle Thompson, Oxford 1930: Դիւցաներդութենէս հատակոտորներ հասած են նաև հիտիս. լեզուով. տես Joh. Friedrich, Die hititischen Bruchstücke des Gilgameš-Epos, ZA 39 (1930), էջ 1—82. տառագարձութեամբ ու թարգմանութեամբ բնագրին եւ ծանօթութիւններով: Հմմ. նաև A. Jirku, Altorientalischer Kommentar zum Alten Testament, 1923, էջ 31 յլք., Joh. Nikel, Genesis und Keilschriftforschung, 1903, էջ 176 յլք.:

²⁴⁶ Քրոն. Մասն Ա., էջ 31—37:

Ա. պատմուածքը (ԺԱ. տախտակը) : Վեր-
ջինս վիպագրութիւն մըն է Գիլդամէշ-գիւ-
ցաղն կոչուած բանաստեղծութեան, «Ո
տասներկու երդերով «բարելական Հերակղի»
քաջաղործութիւնները կը պատմէ : Այն լեռն,
որուն վրայ Ուտ-նապիշտիմի՝ բարելական
նոյի նաւը կը հանդչի, նիծիր կ'անուանուի :
Ասոր զիրքը կարելի է մերձաւորապէս որո-
շել Ասուրնասիրազաղի (885—860 ն. Ք.) մէկ
արձանագրութեամբ²⁴⁷, եթէ հոս յիշուած
Նիծիր լեռը համանուն ջրհեղեղեան լերան
հետ նոյն է : Արդ այս լեռը կը փնտուուի ընդ-
հանրապէս փոքր կամ ստորին Զարի ձախա-
կողմը, Ալթուն-Քեօփրիւի արեւելեան կամ
հարաւ-արեւելեան կողմն՝ եւ այն կամ Խալ-
խալան-դաղի լեռներէն մին կը համարուի եւ
կամ զեռ աւելի արեւելք կամ հարաւ-
արեւելք ինկող լեռ մը²⁴⁸ : Աշխարհագրա-
կան այս զետեղման համաձայն Ասուրնասիր-
պաղի Նիծիրը չի կրնար բնականաբար Կոր-
դուիք կամ Զերեւ-Զուզին՝ ասորի եւ արար
աւանդութեան, «ինչպէս նաեւ Բերոսոսի»²⁴⁹

²⁴⁷ Տարեգր. սիւն. Բ., տող 34, 36 յջք. (ա.
KB I, էջ 76—77) : Աշխարհագրական ցանկին մէջ
(II R 51, Nr. 1) կը ներկացնաց իբր սա՛d Nt-şir սա՛d
(կամ ուժ) Gu-ti-i = լեառն Նիծիր՝ լեառն (կամ յաշ-
խարին) Գուտիի:

²⁴⁸ KAT³, էջ 549, ծնթ. 4, Streck, ZA 15 (1900),
էջ 272 յջ. = Հայ. թարգմ., էջ 141, Lehmann-Haupt,
Armenien II, էջ 338 յջ.:

²⁴⁹ H. Winckler, Keilinschr. Textbuch zum
A. T., 1909, էջ 80 յջք. Հմմտ. նաեւ վերը § 2, § 5
և § 8, ուր տեսանք թէ Բերոսոսի տապանալեռն, ուր
է «կորդուացւոց լեառն ի Հայոց աշխարհին», Հայկա-
կան Տաւրոսի հետ նոյն է :

տապանալեսն ըլլալ : Սակայն անկարելի ալ
չէ Նիծիրն աւելի հիւսիս՝ Կորդուաց լեռնաշ-
խարհին մէջ զետեղել, նկատելով որ սա Ես
մըն է Կուտի կամ Գուտի աշխարհին, դոր ոչ
թէ միայն ԱԷյս²⁵⁰ արդէն Զերել-Զուղիլի
հետ նոյնացուցած է եւ այս չի մերժեր նաեւ
Շրադէր²⁵¹, այլ մանաւանդ թէ Սաղմանա-
սար Ա.ին մէկ արձանագրութեան համաձայն
Կուտի աշխարհն Ուրարտուի սահմանակից
է²⁵² : Արդեօք այս հեռաւորութիւնը չ'ակ-

²⁵⁰ JRAS XIV, 393:

²⁵¹ Riehms Handwörterbuch des biblischen Altertums², 1898, s. v. Ararat. Հմմտ. նաեւ ZA III, 420:

²⁵² Տես վերը՝ էջ 78: Կուտի աշխարհն (Եթէ
ասոր բնիկներն ընդհանրապէս հաստատուն բնակա-
վացը ունէին) սովորաբար Ասորեստանի հիւսիս-արեւե-
լեան, որ է Տիգրիսի արեւելեան կողմը (պարփակելով
Տուր-Արդինէն մաս մը) եւ հետեւարար Վանաց լճին
հարաւակողմը կը զետեղուի. այս սակայն հաւանական
չէ : Որովհետեւ Սաղմանասար Ա.ի համար դրեթէ ան-
կարելի պիտի ըլլար բանակներով ուղղակի հարաւէն
Վանաց լիճը հասնիլ, իսկ Դիլման-Բաշկալա ճամբար
ալ չատ գծուարաւ, որով կը մնայ միակ հնարաւորու-
թիւնն այս Կուտի աշխարհն հիւսիս-արեւեմտեան կողմը
վնասուելու, որուն բնիկներն իրը աւելի վաչկատուն
ժողովուրդ մը կրնացին ժամանակի ընթացքին դէպի
արեւելք զացած եւ հաստատուած ըլլալ : Թէեւ Lehi-
mann-Haupt (Armenien, II, էջ 850) Վայզնէրի կար-
ծիքը կ'ընդունի թէ Ուրուատրի եւ Ուրարտու նոյն
են, սակայն աւելի հարաւ կը վնասէ զայն, որովհետեւ
ասոր յարակից Կուտի ապստամբ ժողովրդեան հետ
Սաղմանասար Ա.ի ունեցած ջախջախիչ ճակատամարտը
կը համարի թէ տեղի ունեցած ըլլայ կլիմ-դաղի եւ
Տուր-Արդինի մէջ՝ Մեջատի քովերը : Զկաց սակայն
արձանագրութեանս մէջ ստիպիչ պարագայ մ'այսպիսի
աշխարհագրական զետեղման համար, այլ մանաւանդ
թէ Ուրուատրի-Ուրարտու կը յիշուի իրը սահմանա-
կից Կուտմուխ (= Կուտմուխ) երկրին, որ է Կապաւա-
գովիիա : Գուցէ Սաղմանասար Ա. ալ այս արշաւին

նարկեր Ասուրնասսիրապաղի վերոյիշեալ արձանագրութեան 39րդ տողը. «Այս բանակատեղիէն ճամբայ ելայ զէպի Նիծիլ լերան վերեւը կանուող քաղաքներն, որոնց տեղն ոչ ոք տեսած էր»: Միաժամանակ պէտք է միշտ աչքի առջեւ ունենալ որ Ասորեստանցիներուն ու Բարելացիներուն աշխարհապական ծանօթութիւնը համեմատութեամբ դասական աւանդութեան շատ աւելի անկատար է, ինչպէս Տիգրիսի ստորերկրեայ ընթացքի մասին եղած նկարագրութենէն կը տեսնուի²⁵³, և հետեւաբար այն չափով

ժամանակ կրած է ասորեստանեան այն պատերազմական ճամբան, որուն վրացէն ոչ միայն իր յաջորդները մինչեւ Տիգրիսի փաղուղին (Բերքէլէն-սու) հասած էին, այլ նաև ինքը մինչեւ Մալաթիա եւ թէ նոյն իսկ կապազարմիկոց ասորեստանեան զաղութը աշխարհական թագաւորիս «ժամանակէն է կամ անոր յաղթութեանց մէկ հետեւանքը, չիմայ հաւանականութեան բարձրագոյն աստիճան մը կը ստանայ» (Lehmann-Haupt, Armenien, II, էջ 117): Աւրաբառուի աշխարհապական զերքի մասին զէթ թ. զարուն համար չեկրնար խնդիր ըլլալ Սաղմանասար Գ. ի (860—826) արձանագրութիւնը Տիգրիսի փաղուղիի մէջ զանուելէն Էտքը (տ. Lehmann-Haupt, անդ, I, 434 լջք.), ժամանանդ թէ արգէն ասոր հայրն՝ Ասուրնասսիր-պաղ Բ. ըստ իր մէկ արձանագրութեան (տ. § 6, ձնթ. 188) այս կողմերն արշաւած է, ևթէ ասոր մէջ իշուած Սուրնատ ակնազրիւրը Սիրէնէ-սուն է, ինչպէս կը կարծուի ընդհանրապէս, զոր Lehmann-Haupt (անդ, I, 442) Միջաղետքի Բարելի ակնաղրիւրին հետ կը նոյնացնէ:

²⁵³ Հմմտ. Lehmann-Haupt, ՀԱ. 1927, 799 լջք., որ յառաջ բերելով Պլինիոսի (N. H. VI, 127, 128) անօթ տեղիքը — քաղուած չին աղբիւրէ մը՝ հաւանարար Հեկասացոսէն՝ կը գիտէ թէ հոս նկարագրուած Տիգրիսի երկու անդամ ստորերկրեայ ընթացք ընելն «իրականութեան աւելի մօտ է» (էջ 803), ինչպէս թէ Վանաց լիճը միայն մէկ տեսակ ձուկ ունի եւն. հմմտ նաեւ Հեղինակիս Armeniaen, I, 460 լջք.:

միայն զնահատելու է : Այս չափանիշը
կ'արժէ առաւելապէս բարելական ջրհեղեղի
զրոյցին համար, որ իւր պէսպէս խմբագրու-
թիւններով կարող չէ յատկապէս մեղի իրը
վատահելի առաջնորդ մը ծառայել՝ տապա-
նալերան աշխարհագրական դիրքն որոշելու
համար, որովհետեւ իր զանազան պատ-
մուածքներուն մէջ կը փոխուին նաեւ անուն-
ները : Եւ զարմանալի ալ չէ, վասն զի «բնա-
զրի մը կանոնականացումը տեղի չէ ունե-
ցած», ամէն բանաստեղծ (աւանդող) կրնար
զայն փոփոխել»²⁵⁴ : Նմանապէս հնարաւոր
է որ Նիծիրն ըլլայ «Բարելացւոց եւ Ասորես-
տանցւոց նոյն լեռնաշղթային տուած դործա-
ծական անունը եւ այս պարագային կարելի
է թէ սեմական բառ ըլլայ՝ «փրկութիւն,
նշանակութեամբ՝ կամ դիտմամբ ընարուած՝
ջրհեղեղի պատմութիւնն ակնարկելու եւ
կամ հիմնուած լոկ ժողովրդական ստուգա-
բանութեան վրայ . ըստ այսմ բառախաղը
կ'ըլլայ պատճառ՝ ջրհեղեղին այս լերան հետ
կապուելուն»²⁵⁵ :

Հին Բարելացիններուն տապանալերան
մասին ունեցած զաղափարը ճանչնալու
կոուան մը կարծես կը մատակարարէ Գիլ-
դամէշ-դիւցաղներդութեան 11րդ երդին հա-
մեմատութիւնն 9րդ երդին այն տեղիքին
հետ, ուր կը պատմուի թէ նաւը Նիծիր լե-

²⁵⁴ H. Winkler, անդ, էջ 88, ձնթ. 1:

²⁵⁵ Streck, ZA 15 (1900), էջ 273 յլ. = չայ.
թարդմ., էջ 143:

բան վրայ դադարելէն ետքն Ուտ-նապիշտիմ
իւր կնոջ հետ աստուածներու դասուն մէջ
կ'առնուի եւ այս պատճառաւ ալ դրախտ՝
աստուածներու բնակավայրն, որ «զետերու
բերանը» կը դտնուի, փոխադրուելու կ'ար-
ժանանայ.

«Եա նաւ մտաւ,
Բոնեց ձեռքէս եւ հանեց ցամաք,
Հանեց ցամաք եւ ծնրադրեցուց կինս իմ
կողքիս,
Ճօշափեց մեր ճակատը, մեր երկուքին միջեւ
մտնելով օրհնեց զմեզ.
Յառաջադրոյն Ուտ-նապիշտիմ լոկ մարդ էր,
Արդ Ուտ-նապիշտիմ եւ իւր կինը մեզ աս-
տուածներուս նման պէտք է ըլլան.
Ուտ-նապիշտիմ պէտք է բնակի հեռուն՝
զետերուն բերանն,
Առին զիս, հեռուն՝ զետերուն բերանը տուին
ինձ բնակարան ²⁵⁶» :

Այս տեղիքին զուգակշիռ է 9րդ երդն,
որ մեզի «զետերուն բերանն» ըսուած բա-
ցատրութիւնը հասկանալի կը դարձնէ:
Դրեթէ 18 տողի բացէն ետքը բնապիրը կը
չարունակուի ²⁵⁷.

²⁵⁶ Տախ. ԺԱ, առդ 198—205. տես Ungnad-Greßmann, Gilgamesch-Epos, էջ 59, ծնթ. 1: Նա-
խընտրելի է «զետերուն ակնապիւր» բացատրու-
թիւնը. տես վարչ. ծնթ. 277:

²⁵⁷ Տախ. Թ. առդ 36 յջը., տես Ungnad-Greß-
mann, անդ, էջ 40 յջ.:

«Երան անունն է Մաշու :
 Երբ Մաշու լեռն հանաւ ,
 Ար ամէն օր կը պահպանեն [արեւու] ելքն
 [ու մուտքը] ,
 Անոնց վրայ է Երկնաթումքը [. . .] ✓
 Անոնց կուրծքը կը հասնի ‘սանդարձէտէն ,
 վար ,
 Կարին-մարդիկ կը պահպանեն անոր զուռը ,
 Անոնց ահաղնութիւնը զարհութելի , անոնց
 աեսքը մահ է .
 Անոնց սարսափելի ահարկու վայլը լեռներ
 կը տապալէ ,
 Արեւու ելքին ու մուտքին կը պահպանեն
 արեղը :
 Տեսաւ զանոնք Գիլդամէշ՝ ահ
 Աւ սարսափ մթաղնեցին անոր երեսը :
 Ամբողջ ուժը ժողվեց եւ անոնց առջեւ խո-
 հարհեցաւ :
 Կարիճ-մարդը զոչեց իր կնոջ .
 ‘Այն որ մեզի կու դայ , որուն մարմինը աս-
 տուածներու մարմնէն է ,
 Կարիճ-մարդուն պատասխանեց իր կինը .
 ‘Անոր երկերորդականն աստուած է , մէկ
 երրորդականը մարդ է ,» :

Մաշու լեռը , զոր կարիճ-մարդիկ կը
 պահպանեն , կը կաղմէ սահմանադլուխն աս-
 տէնական եւ անդէնական աշխարհի միջեւ եւ
 միաժամանակ արեւադունն է , ուսկից ամէն
 օր արեւը կը ծագի ու մար կը մտնէ : Այս
 զանէն կ'ուզէ անցնիլ Գիլդամէշ հասնելու

եր հօրը կամ նախահօրն՝ Ուտ-Նապիշտիմին, «որ անկէ մտաւ [աստուածներու] դասուն մէջ [Եւ կեանքը դիտեց]»։ Կարիճմարդը կը յայտաբարէ թէ այս անհնարինէ, վասն զի «լերան մէջ ոչ ոք ճամբայ դտած է» եւ ասոր պատճառն ալ է։

«Տասներկու կըկնաժամ կը տեւէ ներքնակողմն [լերան (?)], Անթափանցելէ է խաւարը, չկայ [ոչ մի լոյս]»։

Ի վերջոյ թոյլ կու տայ Գիլգամէշին որ Երթայ «Մաշուի լեռները», «Լեռները, բարձունքները», «ողջառողջ կարենայ աշխարհներու դռնէն» անցնիլ (տող 69—77, 120—126)։ Կարիճմարդուն այս թոյլտուութեան վրայ Գիլգամէշ ճամբայ կ'ելլէ «արեւու ճամբան» քալելու։

«Կըկնաժամ մը [հասաւ...]».

Անթափանցելի էր խաւարը [չկար ոչ մի լոյս]»,

Թոյլ չեն տար իրեն իր... տեսնելու ինչ որ եաեւը [կը զտնուի]»։

Եւ այսպէս յառաջ կ'երթայ առաջին ինն կըկնաժամերը (տախ. թ. տող 130—157)։

Երբ «տաս կըկնաժամեր կը կտորէ», [Եւը] մօտ է (տող 158 յշ.) եւ տասներկու կըկնաժամերուն «կը լուսննայ»։ Կը հասնի «աստուածներու պարտէզը (?)», Երբ զայն կը տեսնէ, դէպի հոն կ'ուղղուի»։

Աստուածներու պարտէղին շացուցիչ
վառաւորութիւնը կը ճանչցուի իր պառալ-
ներէն, որոնք հոս մասնաւոր կերպով կը յի-
շուին, թէեւ ասոնց թուումը կատարեալ ըւ-
լալ չի թուիր 15 տողի բացին հետեւանքով:
Իսկ ասոնց «յորդութիւնն (?)» ու առատու-
թիւնը» պատկերացնելու համար կը համե-
մատուին «յուրդի (?) մայրիի մը» կամ «ծո-
վասէղի (?)» հետ կամ կ'ըսուի թէ «փուշ ու
աստակի նման առատ (?) է... քարը»
(տող 164—167, 183—186):

Դիւգամէշ աստուածներու պարտէղէն
անցնելէն ետքը, կը շարունակէ դիւցազներ-
դութիւնը (տախ. Ժ), ծովի մը կը հանդիպի,
որուն եղերքը Սիդուրի-Սարիթու աստուա-
ծուհին կը զահակալէ: Դիւցազն երկար ճա-
նապարհորդութենէն վայրադ տեսք մը կը
ստանայ. այդ կերպարանքին տակ աստուա-
ծուհին այս տարօրինակ մարդն, որուն եր-
կու երրորդն աստուածային է, չի կրնար
ճանչնալ, անկէ իրբեւ չար դեւէ մը կը զար-
հուրի եւ անցքը կը փակէ: Սակայն սպառ-
նալիքով կրնայ մուտք կամ դէթ իր հարցու-
մին պատասխան ստանալ: Կը պատմէ աս-
տուածուհւոյն յուղիչ խօսքերով իր ճակա-
տագիրը.

«Երիտասարդ բարեկամս, դաշտին յովազը,
ինգիդու, երիտասարդ բարեկամս, դաշտին
յովազը,
Որ ամէն բան... , այնպէս որ լեռը բարձրա-
ցանք,

Երկնային ցուլը բանեցինք եւ ապա սպաննեցինք,

Խումբարա 258 ընկձեցինք, որ մայրիներու անտառին մէջ կը բնակէր

²⁵⁸ Այս Խումբարա կամ Հիտիտ. Խմբազրութեան համաձայն Խումբավա հրէշ-դեւին հետ երկու դիւցազն բարեկամիներուն — Գիլգամէշի եւ Էնդիդուի — ունեցած կոփւը կը ներկայացնէ Բերլինի Թանգ. Յառաջակողմեան — ասիակ. բաժնին (VA 7246 — լայն. 13'8 հմ., բարձր. 8'1 հմ., ամէնէն հաստ մասը 1'8 հմ., գտնուած տեղն անյայտ) կաւէ բարձրաքանդակ մը (Terrakotta-Relief), զոր Dietr. Opitz, Der Tod des Humbaba վերնագրին ներքեւ կը հրատարակէ AfO V (1928—1929), էջ 207—213. այսպէս կը հասկնայ նաև Thureau-Dangin (տես Rev. d'Assyriologie, XXII, էջ 24 յջք.), թէ և S. Smith, որ նման կաւէ բարձրաքանդակներ հրատարակած է (տե՛ս Annals of Archaeol. and Anthropol. Univ. of Liverp. 11 (1924), էջ 107 յջք.), չի միտիր հոս դիւցազներուն եւ հրէշ-դեւին միջեւ եղած կոփւը տեսնել (տե՛ս JRAS, 1926, էջ 440 յջք.): Թէ ընդհանրապէս Գիլգամէշ-դիւցազներութիւնը դարերով իր ազդեցութիւնն ունեցած է: Կը վկացէ Ասորիի գործածական Կօմբάթօս = Խումբարա անունը (տե՛ս Ungnad-Greßmann, անդ, էջ 77 և 111), մանաւանդ թէ մինչեւ իսկ Յոյներուն հասած է (հմմտ. A. Ungnad, Gilgamesch-Epos und Odyssee [Kulturfragen 4/5] և P. Jensen, Gilgamesch-Epos, jüd. Nationalssagen, Ilias und Odyssee [Ex Oriente Lux III, 1]): իսկ Ber. Gemser, «Odysseus-Utanapištим» (AfO III [1926], 183—185) կը կարծէ թէ Ոդիսեւս եւ Ուտնապիշտիմ նոյն անուներն են, նկատելով մէկ կողմանէ վերջնոյս զանազան ձեւերն, ինչպէս Հին բարելական, սումերական եւ Հիտիտ. Ուլու-ս, Ս-ս-ն եւն ձեւերը (Ullû զուցէ ակկ. Ալլûն = Նեռաւորն է) եւ միւս կողմանէ ալ այն պարագան որ «Ոդիսեւս անուան աւանդութեան մէջ դիր մ'իսկ անփոփոխ չէ մնացած. շատերէն լով ձեւը նախազաս կը համարուի, մէկ օով տարբերակներ ալ յաճախ կը պատահին, այսպէս Ալլսի հետ համաձայնութիւնն այն աստիճան ակնառու է որ նոյնութեան մը հնարաւորութիւնը կարելի է նկատի առնել. իսկ - ևս վերջաւորութիւնը վերջէն կցուած է անհասկանալի փոխ առնուած օտար անունը յունացնելու համար»: Այս մշակու-

Լերան կիրճերուն (?) մէջ առիւծներ սպան-
նեցինք,

Բարեկամու, որ ինծի հետ ամէն զժուարու-
թիւն կրեց եւն.

Անոր վրան հասաւ մարդկային ձակաստա-
գիրը:

Վեց ցերեկ ու գիշեր ողբացի իր վրան,
Մինչեւ... թոյլ չտուի թաղելու զինքը եւն.
[Բարեկամու, զոր կը սիրեմ,] հող [դար-
ձած է],

Էնդիու, բարեկամու, զոր կը սիրեմ, [հոդ
դարձած] է»:

Սեպհական օրհասին հեռանկարն արդէն
սարսափով կը պատէ նոյն իսկ Գիլլամէշն,
ինչպէս ամէն սովորական մարդկային էակը.

«[Միթէ ես ալ անոր նման] պիտի չստի-
պուի՞մ պառկելու,

[Առանց կրկին կանգն]ելու ի յաւիտեանս»
(տող 46 յջք., հմմտ. տ. 115 յջք.):

Արդ կը խնդրէ աստուածուհիէն որ
իրեն ալ Ուտ-նապիշտիմին տանող ճամբան
ցուցնէ, որմէ կ'ուզէր տեղեկանալ թէ ինչ-
պէս կարելի է անմահութիւնն ստանալ: Աս-
տուածուհին նախ զինքը կը դդուշացնէ.

«Շամաշ արեւու աստուածէն զատ ոչ ոք
բնաւ ծովը կտրած անցած է, բայց մասնա-

թացին վոխարաբերութեանց միջնորդները կը հա-
մարի ոչ թէ Փիւնիկեցիներն, ինչպէս յառաջապայն կը
կարծուէր, «ոյլ վոքրասիական ժողովուրդները»:

առապէս վտանգաւոր են մահուան ջրերը, որոնք անդէնական աշխարհին առջեւ իրը խափանարար կանգնած են եւ որոնց մէջէն անցնիլը սղարզապէս անկարելի է» : Սակայն եւ այնպէս աստուածուհին կը կարեկցի եւ կ'առաքէ զինքը Ուր-Շանարիին՝ Ուտ-նապիշտիմի նաւալվարին . ասիկա միայն կընայ իրեն օգնել, որովհետեւ ասիկա ունի քարէ արկղները . կը յայտնէ նաև անոր բնակավայրն անտառին մէջ : Կրկին ու կրկին զուր ջանքերէն ու տառապանքներէն ետքը վեր-ջապէս կը յաջողին նաւալվարն ու Գիլգամէչ նեղ շարժական կամուրջի մը միջնորդութեամբ վտանգաւոր մահուան ջրերու վրացէն անցնելու եւ կը հասնին արդէն իրենց վախ-ճանին՝ ծովուն անդէնական եղերքն, ուր երանելի Ուտ-նապիշտիմ՝ «Հեռաւորը» կը բնակի (տող 65—172) :

Բնագրէն կարելի չէ եղբակացնել, թէ հոս երանելիներու «Երկիր» մը կամ «կողի» մը հասկնալու է, զուցէ գրեթէ 20 տողի բացն ունէր այս մասին անզրապոյն տեղեկութիւն մը : Մեր հարցի համար աւելի նշանակալից է, որ հոս տրուած է մեկնութիւն մը «գետերու բերան» բացատրութեան, որ ջրհեղեղի զրոյցին մէջ (տախ. ԺԱ., տող 204) իրը բնակավայր Ուտ-նապիշտիմի յիշուած է : Քոտ այսմ այս ծովն իրը «գետերու բերան» նշանակուած է, ոյսինքն իրը այն ովկիանուն, որուն մէջ բոլոր անդէնական դետերը կը թափին — համապատասխան երկրաւոր

ովկիանոսին։ Ամէն պարագային երկրիս վրայ տարածուող ովկիանոսը չի կրնար հասկցուիլ, որովհետեւ Գիլդամէշ արեւադուռին հասնելով արդէն երկրիս ծայրը հասած կ'ըլլայ եւ անկէ անդէնական աշխարհն անցած է։ Շատ հաւանական է որ այս «զետերու բերանը», զոր մեղի աւանդուած զիւցաղներգութիւնն անդէնական աշխարհ փոխադրած է, սկզբնարար ովկիանոսին հետ նոյն էր, որովհետեւ «աստուածներու պարակղը» մէծ ծովով մը Ռւտնապիշտիմի կայանէն բաժնելի իրաւացի չ'երեւար, այլ հակառակէն աւելի պատշաճ է ենթադրելը թէ այն տեղ, ուր է աստուածներու բնակավայրը, հոն է նաև կայանն երանելիներուն, որոնք աստուածներու դասը փոխադրուած են։ Բայ այսմ սկզբնարար Բարելացիներու պատկերացումներուն մէջ երկու զուգահեռ աշխարհներ պէտք ենք զանազանել. Երկիրս կամ բարձր, անելանելի լեռնով մը շրջապատուած է կամ լայնատարած անանցանելի ծովով մը, որոնք աստինական աշխարհս անդէնականէն կը բաժնեն. ասդին կը բնակին մարդիկ, իսկ անդին աստուածներն ու երանելիները։ Բայց դիւցաղներգութեանու բանաստեղծը դիւցաղին յանդուգն քաջազործութիւնները մէծցնելու համար երկու դադափարներն ալ օգտագործած է եւ այսպէս իրարու վերաբերող աշխարհներ, այսինքն՝ աստուածներու պարակղն ու երանելիներու բնակավայրն, իրարմէ բաժնած

է 259 : Այս մեկնութիւններն աւելորդ կը զառնան , եթէ բնագրին ին քի ողակատ բացատրութիւնը «գետերուն աղբերակունքը» թարգմանուի , որ , ինչպէս վարը (ծնթ . 270) պիտի տեսնենք , Գրէսման ինքնին կ'ընդունի եւ ասով «Երանելիներուն կայանը» Հայաստան փոխադրուած կ'ըլլայ , ինչպէս Բերոսոս արդէն կ'ըմբռնէ եւ այսպէս կը վաւերացնէ թարգմանութեանս ճշդութիւնը , մինչ «գետերուն բերան» բացատրութեամբ միայն Պարսկական ծովածոցը կրնայ հասկցուիլ :

Արդ հնարաւո՞ր է այս երկնքի եւ երկրի մէջտեղ գտնուող սահմանալեռն աշխարհագրականօրէն տեղ մը զետեղել : Գրէսման 260 այն կարծիքն ունի թէ այս գիցարանական լեռն սկզբնարար անանուն եղած ըլլալու է , սակայն — ինչպէս Գիլլամէշ-գիւցաղներգութիւնը կը ցուցնէ — արդէն յարաբերաբ շատ կանուխ Մաշու անունն ստացած է : Կ'ընդունի գէթ հնարաւորութիւնը . «Կրնայ ըլլալ — թէեւ այս ևնթաղըութիւնն անսպայման հարկաւոր չէ — որ անունս աշխարհագրականօրէն որոշ լերան մը վրայէն փոխառնուած եւ գիցարանական սահմանալերան վրայ փոխանցուած է . ասոր գիրքի մասին գիւցաղներգութիւնս ոչ մի կոռւան կու տայ : Որովհետեւ դէպի լեռ տանող ժայռէ դուռն , այն մուք նամբան , որ փափուղիի նման լե-

²⁵⁹ Հմմտ . Ungnad-Greßmann , անդ , էջ 163 լ . :

²⁶⁰ Անդ , էջ 161 :

րան մէջէն կ'անցնի²⁶¹, պատուական քարե-
րով լեցուն պարտէզը, մահացու ջրերով ով-
կիանոսն երկրիս վրայ տեղ մը դոյութիւն
չունին եւ միայն առասպելներու աշխարհին
մէջ փնտուելու է²⁶¹: Գուցէ այս կէտիս մէջ
մեղի օգնել կարենայ Աղեքսանդրի վէտն, «որ
Գիլգամէշ-դիւցազներգութիւնէն կախում ու-
նենալ կը թուի»²⁶². ասոր մէջ այն լեռն, ուր
կը հասնի մեծ թաղաւորն արեւու երկնային
պատուհանէն անցնելէն ետքն եւ խաւարի
աշխարհը մտնելէն յառաջ, կ'անուանուի
Մասիս, հին հայկական եւ մինչեւ այսօր
Հայոց միջնադաւառի՝ Արարատի բարձրա-
գոյն լեռան գործածական անունն է: Այն
հնարաւորութիւնը՝ թէ յետագայ պատմիչ-
ներ Մաշու իրենց ծանօթ Մասիսի հետ
նայնացուցած ըլլան, կարելի չէ մերժել».
անուններու նմանութեան արդէն մտադիր
ըրած էին Lidzbarski, Meißner, Hunnius²⁶³,
«սակայն շատ մը պատճառներուն համար
ներեալ է ենթադրելը՝ թէ Երկու անուններն
աւ սկիզբէն իսկ նոյն եղած են»:

Սակայն հազիւ կարելի է ենթադրել թէ
Բարելացիք այս խոր հնութեան շրջանին ու-
նեցած ըլլան այսպիսի ընդարձակ աշխար-

²⁶¹ Ընդգծումը մեղմէ է:

²⁶² Կ'առաքէ էջ 184. «Յառաջ կամ յետոյ Գիլ-
գամէշ, ինչու եւ Աղեքսանդր կ'անցնին խաւարին
լեռները, որոնց հետ mons Masius անունն ամենա-
հին ժամանակներէն մինչեւ նորագոյն ժամանակներս
կապուած է»:

²⁶³ Տե՛ս Ungnad-Greßmann, անդ, էջ 162,
ծնթ. 1:

Հաղլրական ծանօթութիւն մը, որ մինչեւ
Հայաստանի միջնաշխարհը կարենար հաս-
նիլ: Բայց լնդունելէն ետքը՝ թէ Ստրաբոնի
համաձայն Հայկական Տաւրոսը Մասիս լեռն
է եւ թէ այս լեռնաշղթային վերջին արեւե-
լեան մասը նոյն իսկ Հայերէն Մասիս կ'ա-
նուանուի, ինչպէս վերը տեսանք, կարելի
չէ ժխտել հաւանականութիւնը թէ նաեւ
Մաշու Հայկական Տաւրոսի հետ նոյն է: Ար-
դէն այս կարծիքին եկած էի, երբ մեծ զար-
ժանքով տեսայ, որ Lehmann-Haupt ալ վեր-
ջերս լոյս տեսած «Հանդէս Ամսօրեայ»ի յո-
րելինական թուոյն մէջ²⁶⁴ յօդուածով մը
«Ամենահին ծանօթութիւնը Հայաստանի մա-
սին» այս հարցին շուրջ կը խօսի եւ Գրէս-
մանի հակառակ միեւնոյն կարծիքը կը պաշտ-
պանէ. «Մութ փապուզին Մաշու լերան մէջ,
Մասիս լեռն, առասպելներու աշխարհին
մէջ փնտուելու չէ, այլ եր եւ է Հայաստանի
մէջ գոյութիւն ունեցող իրականութիւն մը,
ինչպէս ես, առանց բնաւ Գիլդամէշ-դիւ-
ցազներզութեան հետ կապակցութեան մէջ
զնելու Հայաստան երբեմն եւ հիմայ, զործ-
քիս մէջ, հատ. Ա., 1910, գլ. 14 եւ 16, ցու-
ցուցած եմ²⁶⁵: Հակառակ մինչեւ հիմայ տի-

²⁶⁴ Խ. տարի (1927), թիւ 11—12 (էջ 795 յլք.),
որ լոյս տեսաւ 1928ին, երբ ներկաց դործքս երր քննա-
ձառ արդէն տեարտած էր:

²⁶⁵ Կ'առաքէ դարձեալ Armenia einst und jetzt,
Հատ. Բ., Մասն Ա. (1926), էջ 421 յլք., ինչպէս մաս-
հաւորապէս Հատ. Բ., Մասն Բ. վերջարանին, էջ 834—
847, ուր J. Friedländer Die Chaldirlegende und

ըսղ կարծիքին, ինչպէս հոն ընդարձակ կերպով ներկայացուցած եմ, Մասիսոս չէ Տաւրոսի լեռնաշղթային աւելի արեւելեան մասին պատկանող լեռան մէկ դադաթին (կամ մի այսպիսի խումբի) անուն մը, այլ է հինուդիտ անունն ամբողջ տաւրոսեան լեռնային դրութեան 266:

Հոյաստանի այս վաստակաւոր խուզարկուն զիւցազներգութեան մէջ նկարագրուած լեռը կարող այս մութ անցքն ուղիղ կերպով կը նոյնացնէ Տիգրիս-փապուղիի հետ, որ Տաւրոս-Մասիսի մէջ կը զտնուի եւ «որուն մէջէն արեւելեան Տիգրիսի կամ Բոհանստուի զլխաւոր ակնաղբեւը կը հոսի եւ փաստացի կարելի է ցուցնել որ հին ժամանակ շտատ աւելի ընդարձակ տարածութիւն ունեցած է քան այժմ: Նաեւ արեւմտեան Տիգրիսը (Դիարբեքր-սու) երբեմն աւելի երկար ստորերկրեայ ընթացք մ'ըրած է, ինչպէս պատմական-աշխարհագրականօրէն եւ աշխարհախօսօրէն անհերքելի կերպով ազգացուցւած է 267»:

Թէ Մաշու հոյկական Տաւրոսի հետ նոյն է կը վկայէ նաեւ 10րդ երդին մէջ (տախ. Ժ, տող 50) յիշուած մայրիներու լեռը, որ 5րդ երդին մէջ աւելի մանրամասն կը նկարագրուի: Ասոր մէջ (տախ. Ե, տող 6) լեռու

der Alexanderroman գրքի հիման վրայ Կուրանի (Ժ. 59 յնք.) զբացն աւ նկատի կ'առնէ:

²⁶⁶ Հանդ. Ամս., 1927, էջ 798 յնք.:

²⁶⁷ Անդ., էջ 799:

կ'անուանուի «աստուածներու բնակավայր, իրնինիի տաճարը», հետեւաբար դրախտին հետ նոյն է²⁶⁸: Տակաւին մինչեւ վերջերս գրեթէ բոլոր դիտնականներն ասոր դիրքն արեւելք, կամ աւելի ճիշդ ելամ կամ ասոր քովերը կը փնտռէին: Բայց չենք տեսներ ու եւ է հիմ մը նման ենթադրութեան՝ մանաւանդ եթէ նկատենք որ մինչեւ Ասորեստանցոց ժամանակն իսկ մայրիներու լեռ լսելով կը հասկցուէր պարզապէս Ամանոս լեռ՝ Տաւրոսի նեղ դօտին Ալեքսանդրէտի ծոցին եղերքը. Երբ սա ծառակոտոր եղաւ ու լերկացաւ այն ժամանակ է որ Լիբանան ասոր տեղն անցաւ. «Ամանոս՝ մայրիներու լերան մէջ... շինեց... եւ բերաւ զանոնք լեռներէն²⁶⁹»: Նոյնն լսելու է նաեւ հայկա-

²⁶⁸ Կը յիշուի տակաւին Ungnad-Greßmannի (էջ 68, Յաւ. Ա., տող 5) հատակոտորներուն միոցն-մէջ «մայրիներու դուռը»: Այս եւս նոյն է անտարակոյս երկնքի եւ երկրի միջն գտնուող սահմանալերան դուռին հետ: Ասով դարձեալ բոլորովին նոր պատկեր մը կը ստանանք: Երբ սակայն Գիլդամէշ-դիւցազներ-գութեան (տախ. Ժ) բանաստեղծն իւր դիւցազին քա-ջադրծութիւններն աւելի շեշտելու համար կրնար եր-կու զանազան՝ ժողովրդական երեւակացութենէ առ-նուած պատկերներ գործածել եւ սցովէս իրարու պատկանող երկիրներ — աստուածներու պարտէզն ու երանելիներու կայանը — իրարմէ անջատել, առաւել եւս կրնայ վերոյիշեալ տեղիքին բանաստեղծը թոյլ տալ իր անձին ալ նման պատութիւն մը կամ գէթ աս-տուածներու լերան պէս սահմանալեռն ալ մայրինե-րով ծածկուած երեւակայել:

²⁶⁹ Thureau-Dangin, Vorderas. Bibl. I, էջ 69, թիւ 5, 28 յշք., տես նաեւ էջ 107. Հմատ. Ungnad-Greßmann, անդ, էջ 112 եւ ծնթ. 5:

Կան Տաւրոսի²⁷⁰ մասին, մանաւանդ որ աստուածներու լեռը հոս միայն կրնանք փրհուել:

Բայց որովհետեւ աստուածներու լերան գերքին մասին, Գրէսմանի համաձայն «վերջէն ճշգուած», անդրագոյն բարելական աւանդութիւններ կը պակսին, վերջինս կը փորձէ լրացնել «այս պակասն եւ այն մեծ հաւանականութեամբ՝ իսրայէլեան աւանդութիւններով, որոնք Բարելացիներէն առնուած են»²⁷¹: Ասոր համաձայն աստուածներու լեռը հիւսիս կը փնտուուի²⁷²: Իրը զրական ապացոյց աւելցնելու է նաև որ ըստ Ծն. գլ. Բ. զրախտն ալ նմանապէս հիւսիս կը զետեղուի՝ այն տեղ, ուր Եփրատ եւ Տիգրիս կը բխին. Նաև այս պատկերը պէտք է Բարելացիներէն առնուած ըլլայ²⁷³: Թէ

²⁷⁰ Մանաւանդ եթէ հատակոտորին «մայրիներու դուռը» Մաշու սահմանալերան դուռը նշանակէ:

²⁷¹ Կ'առաքէ իր դորձքին. Ursprung der israelitisch-jüdischen Eschatologie, էջ 113 յշք.: Լոկ ենթագրութիւն մըն է, որովհետեւ, ինչպէս պիտի տեսնենք սոսրեւ, Ս. Գրքի. Զրհեղեղի աւանդութիւնը շատ աւելի հին է քան բարելական զրոյցը:

²⁷² Իրը ապացոյց կը բերէ Ես. ԺԴ, 13 եւ մասնաւարպէս Սալ. ԽԲ. (Երը. ԽԳ.) 3, «որուն համաձայն Սիոն հիւսիսի ամենավերջին ծայրն, (այսինքն սատուածներու լերան վրայ) դանուելու է» (էջ 113, ծնթ. 5 եւ էջ 114, ծնթ. 2. տես այս մասին նաև վերը՝ էջ 18 յշք.): Սակայն Գրէսման բնաւ նկատի չ'առներ որ Պաղեստինի ունէ մատենապիր մը լերան մասին խօսած ժամանակ միայն հիւսիս կրնար աչքի տռչեւ ունենալ, վասն զի անոր արեւելքը տափաստան է:

²⁷³ Կը կարծէ այս ենթադրութիւնն ապացուցած ըլլալ AR (= Archiv für Religionswissenschaft) 10, էջ 346 յշք.:

վերջիններուն համաձայն զրախտը հիւսիս
կը զտնուի, շատ լաւ կը համապատասխանէ
այն զրոյցներուն, որոնք յաճախ թաղաւոր-
ներու ծնունդն «անծանօթ լեռներուն», այս-
ինքն զրախտին մէջ եղած կը պատմէն ^{274:}
Վերջինս հիւսիս գտնուած ըլլալու է, որով-
հետեւ ասոր զուղակշիռ՝ թաղաւորի ման-
կան ընկեցիկ ըլլալու մասին եղած զրոյց-
ներն զմեղ հոն կը փոխադրեն. հոն նորածին
արքայազունը փոքր արկղի մը մէջ դրուած
Հայաստանի լեռներէն Եփրատի վրայէն դէպի
Բաբելաստան լողալով կը հասնի ^{275:} Ասկէ
Գրէսման կը հետեւցնէ. «Ինչ որ Հին Կտա-
կարանէն կուահելով կարելի է եղրակացնել,
ոյնը տեղական աւանդութիւններով իրը ու-
ղիղ կը ցուցուի՝ այսինքն աստուածներու
լերան հիւսիս գտնուելու զաղափարը ^{276:}

Սակայն բոլորովին անմեկնելի կը մնայ՝
թէ ինչու Գրէսման Մաշու լեռն Այրարատի
Մասիսին հետ կը նոյնացնէ եւ ոչ թէ Տաւ-
րոս-Մասիսին հետ: Իւր յետաղայ մէկ հրա-
սարակութեան մէջ ²⁷⁷ իւր նախկին կարծիքն

²⁷⁴ Հմմտ. տեղիքներս առ Greßmann, Ursprung der israelitisch-jüdischen Eschatologie, էջ 271: Հոռ
թաղաւորն իրը «որդի Աստուծոց» կը փառարանուի:

²⁷⁵ Տես Սարգոնի ծննդեան զրոյցը Ունդնազի թարգմանութեան մէջ TB (= Altorient. Texte und Bilder zum AT.) I, էջ 79: Ասոր համաձայն աստուածները կը բնակին այն տեղ, ուր Եփրատը կը բխէ:

²⁷⁶ Gilgamesch-Epos, էջ 114:

²⁷⁷ «Der Eingang ins Paradies», AfO III (1926), 12, ուր աւելի պայծառ կերպով կը խօսի թէ աստուածներու բնակավայրը՝ գրախտը Հայաստան էր. «Էսո՞ծն. Բ., 10 յջը. գրախտը կը գտնուէր այն տեղ, ուր

Ետ կ'առնէ այս կերպ արտայայտուելով.
 «...Դրախտի մուտքին ուր զտնուիլն երկար
 ժամանակէ ի վեր արդէն ճանչցած է Richard
 Hartmann,թէեւ սա միայն մութ, ստորեր-
 կրեայ փաղուղին աչքի տոջեւ ունեցած է,
 որուն մէջէն Գիլդամէշ անդի աշխարհ ան-
 ցեր է իւր Ռւտ-նապիշտիմ նախահայրը
 վնտուելու համար: Այս փաղուղիին հետ
 կապուած են ինչ ինչ զրոյցներ ոչ միայն հին

Փխոն, Գիհոն, Տիգրիս ու Եփրատ հասարակաց ակն-
 աղբեւրէն կը բխին: Թէեւ Փխոն ու Գիհոն ապա-
 չովապէս կարելի չէ որոշել եւ Տիգրիս ու Եփրատ
 հասարակաց ակնաղբեւր չունին, սակայն անտարա-
 կուսելի է որ այս զրոյցը (!) գրախտը Տիգրիսի ու
 Եփրատի ակնաղբեւրին կողմերը՝ հետեւարար Հայաս-
 տանի բարձրագաւառին մէջ կը փնտոէ: Միեւնոյն
 պատկերը պիտի ենթաղբերք ջրհեղեղի զրոյցին (!)
 մէջ: Տապանը կը հանդչի Արարատ, լեռան վրայ...:
 Սա եւս Բարելացիներուն ծանօթ էր, մանաւանդ թէ
 Բարելացիներէն ծագում առած է (անհիմ ենթաղբու-
 թիւն, տես վերը ծնթ. 271): Մինչ Եփրատ ու Տիգրիս
 իր աստուածներու զետեր, կ'արժեն, պէտք է որ
 ասոնց ակնաղբեւրին տեղն աստուածներու աշխարհն
 ըլլայ: Հայաստանի լեռներուն վրայ Թամուզ ու Սար-
 դոն՝ աստուածներու որդիները կը ծնանին. ասկէ
 Եղեղնէ մակոյկով զետնիվար Բարելաստան կը հաս-
 նին եւ հոս իրենց իշտար սիրուհւայն օգնութեամբ
 թաղաւոր կը կատուին: Հակառակ ճամբան կ'ընէ
 ջրհեղեղի հերոսն, որովհետեւ այս զէպքին ոչ թէ աս-
 տուածը մարդ կ'ըլլայ, այլ Հակառակէն մարդն՝ աս-
 տուած: Ռւտնապիշտիմ կը յափշտակուի ինա րի նարատի
 (տախտ. ԺԱ., 205), այսինքն՝ Կերկու գետերուն աղ-
 բերակունքը, թէ այս ուղիղ իմաստն է, կ'ապացու-
 ցանէ Բերոսսոս, որ յայտնապէս կը յիշատակէ Հայաս-
 տան իրը այն տեղն, ուր տապանը հանդչեցաւ եւ Քսի-
 սութրոս չիք յաչաց եղեւ, այսինքն՝ գրախտ կամ
 անդի աշխարհ մտաւ: Եթէ հին զրոյցն Կերկու գետե-
 րուն րերանը, կամ Պարսկական ծովածոցը կարծած
 ըլլար, այն ժամանակ Հայաստան բնաւ ասոր տեղը
 չէր կընար անցնիլ»:

ժամանակ, այլ նաեւ ներկայիս»: Հետեւարար իրաւացի է իւր երբեմնի կարծիքը՝ «Դէպի լեռ տանող ժայռէ դուռն, այն մութ ճամբան, որ փապուղիի նման լերան մէջէն կ'անցնի, . . . երկրիս վրայ տեղ մը դոյութիւն չունին եւ միայն առապելներու աշխարհին մէջ փնտոելու է²⁷⁸» բոլորովին խախուտ համարիլ: Ստոյգ է՝ թէեւ Բարելաստան քարայրները դեր չեն խաղար, լեռներ բնաւ չեն տեսնուիր, սակայն եւ այնպէս ներեալ չէ ամբողջ իրողութիւնն «առասպելներու աշխարհին» վերադրել, այլ հակառակէն աւելի իրաւացի է ենթադրութիւնը՝ թէ հոս «երեւան կու գան ուրիշ տեղ, ուսար աշխարհ տեսնուած պատկերներ²⁷⁹», այսինքն Հայաստան, եթէ ընդհանրապէս Սումերացիք Փոքր Ասիոյ լեռներէն Բարելաստան չեն զաղթած, որոնց ազդեցութիւնն զգալի է վերջնոյս վրայ²⁸⁰: Հայաստան Բարելաստանէն այն աստիճան հեռու չէ, որ սաոր աշխարհագրական հայեցողութենէն բոլորովին վրիպէր. ասորեստանեան զաղութը Դիարբեքիրի կողմերն ապացոյց է թէ իսոր հնութեան շրջանին իսկ Հայաստան բոլորովին անծանօթ երկիր մը չէ եղած:

Դիւցազներդութեանս Մաշու լերան հետ նոյն է Ա. Գրքի աղբահամարին²⁸¹ վըն

²⁷⁸ Ընդդժումը մեղմէ է. ա. Ungnad-Greßmann, Gilgamesch-Epos, 161:

²⁷⁹ Անդ, էջ 162, ձնթ. 2:

²⁸⁰ Հմմա. անդ, էջ 114:

²⁸¹ Ծն. Ժ., 23 եւ Ա. Մնաց. Ա., 17:

(Մաշ) ²⁸², որ կը յիշուի իրը վերջինն Արտամաց չորս որդիներուն։ Բոխարտի ենթադրութիւնը թէ այս Մաշը նոյն է զասականներու Մասիս լերան հետ Դելիչ ²⁸³ «մեծ ստուգութեամբ» կ'ընդունի եւ կը հասկնայ Տուր-Արդին լեռն, որուն ստորոտէն կը բխէ Հիրմաս (այսինքն Նահար-Մաս) կամ Մցդոնիս գետը։ Հիներուն Մասիս լեռը Կիպերտ արդէն նոյնացուցած է Տուր-Արդինի հետ, որ նաեւ ընդհանուր ընդունելութիւն գտած է։ Մակայն վերը (§ 8) տեսանք թէ Մասիս է Հայոց Սիփան-Մասիսը։ Ասով Ս. Գրքի Մաշն եւ դիւցազներդութեանս Մաշուն, որոնց ձայնական նոյնութիւնն ակնյայտնի է, կը նոյնանան նաեւ աշխարհագրօրէն, ուստի բարելական ջրհեղեղի Նիծիրն ալ — եթէ ունի ընդհանրապէս դոյութեան հիմ մը — աշխարհագրօրէն հոս զետեղելու է։

Թէ եւ Գիլդամէշ-դիւցազներդութիւնը մէկ կաղապարէ թափուած ըլլալու չէ, ինչպէս կ'ազացուցանեն անոր փոթերն ու կարաններն, որոնք տեղ տեղ աւելի կամ նուազ հաւանականութեամբ շօշափելի են ²⁸⁴, սակայն այս սկզբնաբար անկախ նիւթերն այնպէս միասնաբար ձուլուած են, որ ամբողջ բա-

²⁸² Հայերէնը հետեւողութեամբ եօթանասնից թարգմանութեան երկու տեղն ալ ունի Մոսոք առանց անդրագառնալու որ և. Յ արդէն յիշուած է Մոսոք իրք Յարեթի որդի։

²⁸³ Fr. Delitzsch, Wo lag das Paradies, Leipzig 1881, էջ 259. Հմմտ. Նաեւ Streck, ZA 13 (1898), 87 = Հայ. թարգմ., էջ 35.

²⁸⁴ Հմմտ. այս մասին Greßmann, անդ, էջ 200 յշ.։

նաստեղծութեան մէջ միայն մէկ հիմնական գաղափար կ'ընթանայ, այսինքն մեռելու հարկադրանքն, որ մարդկութեան վրայ կը ծանրանայ եւ որմէ ոչ ոք կրնայ զերծանիլ եւ հետեւաբար ըմբռնելի է կեանքի՝ անմահութեան ծարաւն, այնպէս որ նախընթացը կրնայ միայն իբր ներածութիւն ծառայել այս հիմնական գաղափարին, որուն մէջ ջրհեղեղի զրոյցը պարզապէս հիւսուած է:

Ջրհեղի զրոյցի ծագման ժամանակի նկատմամբ, որ զմեղ ամէնէն աւելի կը հետաքրքրէ, շատ դժուարին է վերջնական ստուգութեամբ խօսիլը: Մեղի հասած բնագիրն Ասուրբանիպաղի (իբր 650ին ն. թ.) մատենադարանէն է, որ ապահովաբար բարելական սկզբնագիր մ'իրեն հիմ ունի: Շուրջիպակ քաղաքին կործանումը (իբր 3400ին ն. թ.) կու տայ մեղի terminus a quoն: Զրոյցին համաձայն այս քաղաքն Եփրատին եղերքը շինուած եւ գետին ողողումով կործանած է: Սակայն գերմանական Արեւելեան Ընկերութեան պեղումներն, որոնցմով Ուտնապիշտիմի ծննդավայրը՝ Ֆարա րլուրին ներքեւ երեւան եկաւ²⁸⁵, ցուցուցին, թէ ասիկա ոչ թէ Եփրատի ողողումով՝ այլ հրդեհով աւեր աւերակ եղած է, ինչպէս մոխրի բարձր խաւէն կը տեսնուի: Բայց որովհետեւ Համուրաբրիի ժամանա-

²⁸⁵ Հմմտ. MDOG (= Mitteil. der Deutschen Orient-Gesellsch. zu Berlin), Nr. 15—17 (Նոյ. 1902—Օգոստ. 1903):

կէն՝ իրը ն. Ք. 2100էն ի վեր Շուրիպակակ անունը բարելական պատմութենէն բոլորովին անհետացած է²⁸⁶, եւ վասն զի ոչ Ասորեստանցոց գլխաւոր աստուածն Սշուր եւ ոչ ալ Բարելացոց Մարդուկը կը յիշուին, ներելի է մեծ հաւանականութեամբ ենթադրել թէ Գիլղամէշ-ղիւցազներգութեան մէջ զըտնուող ջրհեղեղի զրոյցին խմբագրութիւնն իր նկարագրական ձեւը Համուրաբրի ժամանակէն յառաջ ստացած ըլլալու է, հետեւաբար ն. Ք. 2100 տարին terminus post quem կը կազմէ²⁸⁷:

Ս. Գրքի ջրհեղեղի պատմութեան ժա-

²⁸⁶ Պէտք է միտ դնել, որ Բերոսոս Շուրիպակակ անունը չ'աւանդեր, այնպէս կը թուի թէ անոր ջրհեղեղի հերոսը Ճևոազ = «ի Սիպարացոց քաղաքին» (Քրոն. Ա., էջ 36 յշ.). կը բնակի, որովհետեւ հոս է որ նա իւր գրութիւնները կը թագէ: Ըստ այսմ Սիպար կամ Սիպալար պէտք է բոլորովին կորսուած Շուրիպակի իրը յետագայ փոխանակութիւն մը համարիլ: Թէ ինչո՞ւ համար ճիշդ ալ Սիպալար գործածուած է, կարելի չէ որոշ ըսել: Նաեւ Սիպալար, ինչպէս Շուրիպակ, Եփրատի եղերքը կը դանուէր եւ հաւանարար, ինչպէս վերջինս, որ հրդեհի աւերածէն ետքը դէթ իրը փոքր քաղաք մը վերաշինուեցաւ, Ելամացիներէն կործանեցաւ, սակայն կրկին ծաղկեցաւ ու նոր պայծառութեան հասաւ: Գուցէ Նաբոնիդի կողմէն իրարբարացի արեւու մէհեանին քով կատարուած պեղումներն, որոնք շինութեանց նոր վաւերագրեր երեւան բերին, զրոյցին վրայ ազդած եւ կաւէ տախտակները թաղելու շարժառիթը տուած են. հմմտ. Greßmann, անդ, էջ 191, ծնթ. 3: Lehmann-Haupt (Armenien, II, 2, Յաւելուածք, էջ 45*): կը համարի Բերոսոսի աղբիւրը համեմատութեամբ Գիլղամէշ-ղիւցազներգութեան «փոփոխուած եւ այն կրօնազէս եւ բարոյապէս աւելի դարդացած տեսութիւններ յայնող» խմբագրութիւն մը (հմմտ. եւ իւր Նույնականութիւն մը) (հմմտ. կը յիշուին, անդ, էջ 191 եւ 209):

²⁸⁷ Հմմտ. Greßmann, անդ, էջ 191 եւ 209:

մանակին համար նկարագրական է որ տապանակին իրը «արկղ» մը կամ «սնտուկ» մը կը ներկայացուի, մինչ մեզի հասած բարելական բոլոր ջրհեղեղի զրոյցները «նաւու» մը մասին կը խօսին: Ասոր համար նոյն իսկ Գրէսման կ'ընդունի՝ թէ «արկղի այս պատկերացմամբ . . . , խրայէլեան ըմբռնումն իրօք շատ հին աւանդ մը պահած է²⁸⁸, որովհետեւ ըմբռնելի է թէ ‘արկղը, յետագային նաւով, մը փոխանակուած ըլլայ’, մինչ հակառակ զարդացումը հաւանական չէ²⁸⁹: Այս եղրակացութիւնը կը կարծեմ թէ ներեալ է նաեւ տապանալերան ի նպաստ արժեցնել: Որովհետեւ նոյն իսկ Գրէսմանի տեսակէտին համաձայն չկայ հոս ոչ մէկ պատճառ անդրագոյն բարեփոխութեան. վասն զի չկայ հոս «բարոյական շարժառիթի» մը հարցը, այսինքն «բարոյականութեան» կամ «միաստուածեան» աշխարհայեցողութեան հակառակ եղող «վտանդաւոր» բան մը «հեռացնել» ուզելը: Հետեւաբար սրբազան մատենագիրը պահած է նաեւ տապանալերան սկզբնական հին գաղափարն եւ միայն — որպէս զի հաւանաբար ինք զինքը հասկանալի ընէ — կոչած է զայն երկրին բնակիչներուն անունով: Նոյնը կարելի է ըսել նաեւ Բերոսսուի պատմուածքին մասին²⁹⁰, որուն հասուի պատմուածքին մասին²⁹⁰,

²⁸⁸ Բնդգծումը մեզմէ է:

²⁸⁹ Անդ, էջ 220:

²⁹⁰ Պատմուածքիս նախնական բնագրի հնութեան համար ներեալ է դուցէ նկատի առնել Քսիսութեռոս համունն, այսինքն՝ խսիս-աբրու, որ է աբրա-խանունն,

մաճայն տապանալեռը Հայաստանի կորդուաց
լեռներէն մին է։ Վասն զի իր ժամանակի
ըմբռնումով Շօրծուաւա ծրդ անունը կը ներ-
փակէր նաեւ հայկական Տաւրոս-Մասիսն,
ինչպէս արդէն վերը տեսանք ²⁹¹։

Հետեւաբար կարծեմ իրաւացի է Նիծիր
լեռը հոս փնտոելն եւ զայն Մաշու սահմա-
նալերան, այսինքն Տաւրոս-Մասիսի հետ
նոյնացնելը. իսկ ենթադրութեանս հիմը կը
կարծեմ տեսնել նաեւ դիւցաղներդութեան
բնագրին մէջ։ Երբ նաւը Նիծիր լերան վրայ
կը դադարի, «Էա աստուածը նաւ կը մտնէ,
կը բռնէ Ուտ-նապիշտիմի ձեռքէն եւ ցամաք
կը հանէ ^{292»}, այսինքն երանելիներու եր-
կերը։ Այսպէս նա կեցած էր սահմանա-
լերան վրայ եւ չէր կրնար ու ներեալ ալ չէր
առանց աստուածոյ մը միջնորդութեան երա-
նելիներու աշխարհը մտնել. եւ այս շատ իրա-
ւացի էր։ Զի եթէ «երկերը որդական-աս-
տուածը» Գիլգամէշ չէր կրնար այս բանն
ընել ²⁹³, որչափ եւս առաւել պարզ մարդ մը,
որչափ ալ «բարեպաշտ» եւ «չափազանց խե-
լացի» եղած ըլլար։

Մինչեւ հիմայ ըսուածներէն ակնյայտնի

սիս = «շատ խելացի» բառին շրջումը. այս Ուտ-նա-
պիշտիմի վերադիրներէն մին էր. տ. Gilgamesch-
Epos, տախտ. ԺԱ., տող 196 (էջ 59)։ Արձանագրու-
թեանց բնադիրներէն ունեցած ասոր չեղումներու մա-
սին տ. Greßmann, անդ, էջ 213 յնք։

²⁹¹ Ուրիշ կերպ Greßmann, անդ, էջ 215։

²⁹² Հմմտ. տախտ. ԺԱ., տող 114 եւ 198—199։

²⁹³ Հմմտ. տախտ. Թ. եւ Ժ.։

կը տեսնենք՝ թէ ինչպէս հասկնալու է ծն. լ., 4 «Արարատ»ն եւ ուր փնտռելու է դայն, միայն հայկական Տաւրոսի լեռնացլթային մէջ։ Ուրիշ կերպ պէտք է դատել սակայն «Արարատ»ը միւս տեղիքներուն մէջ, ինչպէս ես. լի, 38 (Դ. Թաղ. ԺԹ, 37) եւ եր. ԾԱ., 27, որոնք նմանապէս Ուրարտուն երկրին կը հային։ Բայց որովհետեւ ասոնք յետաղայ եւ տարբեր ժամանակներուն գրուած են, պէտք է միշտ նոյն ժամանակուան Ուրարտուի քաղաքական-աշխարհագրական սահմանը նկատի առնել, որ անտարկոյս աշխարհագրական ընդարձակման եւ անձկացման ենթարկուեցաւ ստէպ, ինչպէս յաջորդ հատուածէն կը տեսնուի։

§ 10. ՏԱՊԱՆԱԼԵՐԱՆ ԵՐԿԻՐՆ ՈՒՐԱՐՑՈՒ ԵՒ ԱՆՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ուրարտու²⁹⁴ կամ Խալդիա («Խալդիաշխարհ»), ինչպէս բնիկներն իրենց Խալ-

²⁹⁴ Ուրարտուի կամ Ուրաչտուի ստուգաբանութեան մասին տ. R. Bleichsteiner, „Die Subaräer des alten Orients im Lichte der Japhetitenforschung“ ի P.-W.-Schmidt-Festschrift (1928), էջ 4, «ր ինչպէս Սուրաբ-տու, նոյնպէս եւ Ուրաբ-տու անուններուն -տու ածանցն իրը երկրներու անուն կազմող մասնիկ մը կ'ըմբռնէ։ Այս կը տեսնուի նաեւ ելամերէնի մէջ -տի ձեւով (տու > տի յարեթական լեզուներուն մէջ յաճախ տեսնուած ձայնափոխութեան համաձայն՝ ինչպէս Ha-pi-r-ti < Haaja-pi-r-ti < Halla-pi-r-ti = Ելամ՝ երկրին բնիկներէն տրուած անունն, ինչպէս տակաւին արդի վրացերէնին մէջ. Հմմտ. Rus-e-ti = Բուսաստան, P'rang-e-ti = Գաղղիա եւն)։ — Յ. Վ. Սանտալճեան յունարէնով կը մեկնէ իրը

դիս 295 գլխաւոր աստուծոյն վրայէն Երկիրն
ալ կ'անուանէին, իր քաղաքական իշխանու-
թեան գաղաթնակէտը հասաւ ն. Ք. Թ. դա-
րու վերջերը Մենուաս թաղաւորին օրով՝²⁹⁶,

ուր-է «Երինք» եւ արտա «բարձունք ած. բարձրա-
ցեալք» (Ասորեստ. եւ պարսիկ սեպագիր արձանագրու-
թիւնք, էջ 13):

²⁹⁵ Նաեւ ժողովրդեան մէն մի անդամն իրը Խալ-
դիսի զաւակը Խալդի կ'անուանուէր: Հետեւարար աս-
տուածն էր ժողովրդեան ներկայացուցիչն ու անուա-
նազիրը: Գուցէ միւս աստուածութիւններն ալ հաւա-
քարար իրը Խալդինի, Խալդի-աստուածութիւններ
(կամ Խալդիսի զաւակներ) կ'անուանուէին: Խալդիսի
համար եւ անոր ի պատիւ տեղի կ'ունենացին աշխար-
հակալութիւններ, կը կառուցուէին բոլոր չենքերն ու
ջրանցքներն, որոնք Խալդիսի երկրաւոր զաւակներուն
բարօրութեան համար սահմանուած էին: Ծոսպ-Վան
մայրաքաղաքն, այս աստուծոյն կայանը՝ Խալդի-քա-
ղաքն (Խալդինա) է. ամրակառոյց զիրքեր, նոյն իսկ
մայրաքաղաքէն շատ հեռու շինուածները, «Խալդի-
քաղաքին դռները» կը համարուին: Ուստի ամբողջ
պետական յօրինուածութիւնն աստուածպետական վար-
չաձեւ մ'ունէր եւ բացի Խալդի ժողովրդէն հազիւ
կարելի է յիշել ուրիշ ժողովուրդ մը, որուն քով այս
դողափարն այսպիսի ակնրախ կերպով իրականացած
ըլլայ: Հմմտ. C. F. Lehmann-Haupt, VBGA 27
(1895), էջ 579: Նոյնը՝ Արմենիա, Հատ. Բ., Մասն Ա.,
էջ 164 յլ.: Խալդի անունը կը ստուգաբանէ J. Karst,
Alarodiens et Protobasques, էջ 86, իրը Chalduni
կամ Chaldiuni, բասկ. ahalduн կամ -dün < *akhal-
duн կամ *khaldun եւ տարօրինակ կերպով ասոր ար-
մատին հետ, որ է al, hal, ahal < *akhal = «կարո-
ղութիւն, զօրութիւն», աղերսի մէջ կը դնէ հայերէն
ծանօթ բարդ բառերն, ինչպէս աշխարհ-ա-կալ, երկր-
ա-կալ, ամեն-ա-կալ, վերջնոյս հետ կը համեմատէ
նոյն իսկ բերը. amenugal (-qual) = «թագաւոր, վե-
հապետ» բառը. տ. եւ նոյնը՝ Grundsteine, էջ 6.
Կարստի այս տեսութեան մասին տ. եւ Lehmann-
Haupt, Արմենիա, II, 2, էջ 941 յլք.: Խոյթ = Խալդ
նոյնութեան մասին տ. վերը՝ § 7, ծնթ. 214:

²⁹⁶ Ուրարտական-Խալդի թագաւորներու մասին
տ. Lehmann-Haupt, Das urartäisch-chaldische
Herrschergesetz, ZA 33 (1920), էջ 27—71, Lehmann-

որ արդէն իբր գահակից իլ իսպուինիս հօր
սկսած էր աշխարհակալութեան արշաւանք-
ները դէպի հարաւ՝ տիրապետութեան հե-
տամուտ Ասորեստանցւոց դէմ, ինչպէս Քէ-
մշին կրծին մէջ երկու թաղաւորներէն
կանդնուած կոթողը կը ցուցնէ²⁹⁷: Այսպէս
Ռովանդուզի առջեւ գտնուող ժայռէ դռւոն,
որ խալդի եւ ասորեստանեան պետութեան
միջեւ բնական սահման մը կը կազմէր, քա-
ղաքական սահման դարձած էր, որովհետեւ,
ինչպէս արդէն Լեման-Հառուզու²⁹⁸ իբր ա-
կանատես կը հաստատէ, անկարելի է Նի-
նուէն եւ Արքելայէն հսկայ բանակներով
Ռովանդուզի նեղ կիրճի մէջէն անցնիլ: Այս
պատճառաւ ալ Մուծածիր, որ աշխարհա-
պականօրէն Ասորեստանի աւելի մօտ էր,
ստիպուած էր այնպիսի սերտ կերպով
Ռուրաբուռի կողմնակից ըլլաւ, որ Սարդոն

Haupt, Armenien, II, 2, էջ 685; որով նախորդ տոհ-
մածառն (տ. I, էջ 532, II, 1, էջ 24 յլ., 155 եւ 320)
անարժէք կը դառնայ: Յ. Սանտալճեան, Ասոր. եւ
պարսիկ սեպ. արձանագրութիւնք. Յառաջարանութիւն
(էջ 5—81). Հ. Յ. Տաշեան, Ուսումն դասական հայե-
րէն լեզուի, էջ 383—425: Տես նաեւ վարը՝ ծնթ. 341:

²⁹⁷ Հմմա. Wald. Belck, Die Kelischin-Stele und
ihre chaldisch-assyr. Inschriften, «Anatole», Zeit-
schrift f. Orientforschung, Heft 1, 1904. Albr.
Götze, Zur Kelischin-Stele, ZA 39 (1930), էջ 99—
128 խալդի եւ ասորեստանեան լեզուներով (վերջինս
սարդոնեան չըջանի գաւառաբարբառով), տ. եւ Leh-
mann-Haupt, Stele und Sockel, Klio 24 (1930),
էջ 148—168: Երկրորդ երկլեզուեան արձանագրու-
թիւնն է Տոպղաւէի կոթողը. տ. Lehmann, Zwei un-
veröffentlichte chald. Inschriften, ZDMG 58 (1904),
815—852. Նոյնը՝ Արմենիա, II, 1, էջ 288—345:

²⁹⁸ Արմենիա, II, 1, էջ 283 յլ.:

ուրարտական Խալդիս աստուծոյն մասին
այնպէս կը խօսի իբր թէ Մուծածիրի Աս-
տուած մ'ըլլար. «Ասոնք անոր (Ռուշասի
կամ Ուրդանայի) աստուածը՝ Խալդիս թա-
գաւորական արտախուրակով զարդարեցին
եւ Ուրարտուի արքայական գաւաղանն անոր
բռնել տուին», եւ դարձեալ. «Որովհետեւ
Ուրդանա թագաւորն, որ անոնց (Մուծածիր-
ցիներուն) վրայ կը տիրէ, Ասուրի խօսքին
չհնաղանդեցաւ, իշխանութեանս լուծը թօ-
թափեց եւ ինծի ծառայելն արհամարհեց,
որոշեցի այս քաղաքին բնակիչները դերի
տանիլ: Խալդիս աստուածը՝ Ուրարտուի
նեցուկը դուրս բերել տուի: Իբրեւ այս տեղ-
ւոյն բացարձակ տէրն իր քաղաքին դրան
առջեւ կանդնել տուի (այսինքն տաճարէն
հեռացնել տուի) . . . : Իբր իշխանակալ մտայ
Մուծածիր, Խալդիսի բնակարանը, իբր տէր
Ուրդանայի արքայանիստ պալատին մէջ բնա-
կեցայ»²⁹⁹:

Խալդիներու պատերազմական գործառ-
նութիւններն ուղղուած էին գլխաւորաբար
դէպի հիւսիս, որով անոնք Ասորեստանցի-
ներու հետ բախում ունենալէ խոյս կու
տացին: Մենուաս արդէն հօրը դահակից տա-
րածեց իր աշխարհակալութիւնը մինչեւ
Երեւանի դաշտը (գլխաւորաբար հպատա-

²⁹⁹ Thureau-Dangin, La huit. campagne de Sargon, տող 342, 346—348, 350: Ամէն տեղ ուրարտ. Խալդիս աստուածը կ'անուանէ Խալդիս, որ երկրի անուն է:

կեցնելով կտիոս տէրութիւնը) եւ նուաճեց հիւսիս-արեւմուտք՝ Արածանիի վերեւ գըտ-նուող երկիրները մինչեւ Եփրատի ակնաղ-բիւրն եւ աւելի անդին մասնաւորապէս Դիառոս (ասորեստ. Դայաէնի) ³⁰⁰ երկիրը։ Խոկ ասոր որդին Արգիստիս Ա. Երեւանէն ալ անդին անցաւ եւ մինչեւ Սեւանաց լճին հարաւային եւ հարաւ-արեւմտեան եղերքը յառաջացաւ եւ ասկէ Լենինականի (Ալեք-սանդրապոլսոյ) վրայէն Շիրակ կտրելով Կարսի եւ Սարիկամիշի քովէն անցնելով դէսի հարաւ արշաւեց եւ այսպէսով Երեւանի ու Կարսի նահանդներն իր պետութեան հետ միացուց, ինչպէս այս կողմերը գտնուող Ուրարտացիներէն շինուած ջրանցքներէն եւ արձանագրութիւններէն յայտնի կը տես-նուի ³⁰¹։

Սաղմանասարի ժամանակ (860—825) Ուրարտացւոց Արամու թագաւորին մայրա-քաղաքն էր Արգաշկու(նու) ³⁰²։ Ասոր քո-վերը կը բարձրանան Աղդուրի եւ Երիտիս

³⁰⁰ Բեւեռաղբերու այս ձեւերուն հետ նոյն կը հա-մարուին դասականներուն Taoi կամ Taohoi = Տայք-տ. Lehmann-Haupt, Armenien, II, 2, էջ 792:

³⁰¹ Ասոր տուեալներու մասին տ. Lehmann-Haupt, Armenien, I, էջ 164 յլ., 168 յլ., 172, 466 յլ. և 479 յլ.։

³⁰² ալ Ar-za-aš-ku. Աաղմ. Մենաքար, Բ., 48, 52, 54 = KB I, էջ 164 յլ.։ — ալ Ar-za-aš-kun. Աաղմ. Բալաւաղի Դր. արձ. Բ., 6. գ., 2; — ալ Ar-za-aš-ku-նս. Աաղմ. Նիմր. Կոթ. 43: — ալ Ar-su-uš-kuն. Աաղմ. Բալ. Բ. 6. — mat Ar-za-aš-kun. Layard, 13, 5, 6:

լեռները : Աղդուրիի³⁰³ կիրճերուն մէջ Արամէ Սաղմանասարէն կը պարտուի : Բելք³⁰⁴ Աղդուրիի եւ Աղուրիի՝ հիներուն Ակուրիի կամ Ազգուրիի³⁰⁵ հետ ունեցած մեծ նմանութեան ժտադիր ընելով հետեւեալ եղրակացութեան կը յանդի . «Ասորեստանցին հարաւէն կուգայ , ուստի Արքամու կրնար միայն հիւսային լեռներուն մէջ ապաստանարան փնտուել , իսկ հիւսիսային լեռներն արեւելեան կողմէն ‘անմատչելի , Արքատով կը վերջանան : Արդ՝ չե՞նք կրնար , ինչպէս կը կարծէ Բելք , Ակուրի կամ Աղդուրի անուան մէջ տեսնել՝ Արքարատի կամ ամբողջ լեռնաշղթային Ուրարտացւոց քով սովորական եղած այս անուանակոչութիւնը» : Թէեւ Բելք³⁰⁶ Երիտիան կը նոյնացնէ Սիփան-դաղի հետ , հարցական նշան մ'աւելցնելով , սակայն այս նոյնացման ճշդութեան մասին չենք ուզեր բնաւ հոս խնդիր ընել , վասն զի այժմ մեր հարցին համար կարեւոր է միայն Արգաշկուի Դերքը : Պրաշէկ³⁰⁷ յենլով Բելքի ինչպէս նաեւ Շտրէքի³⁰⁸ գրութեանց վրայ Երասխի հովիտը կը զետեղէ զայն : Շտրէքի կարծիքն

³⁰³ sad Ad-du-ri. Սաղմ. Մենաք. Բ. , 49 = KB I, Էջ 166:

³⁰⁴ VBGA (= Verhandl. d. Berliner Gesellsch. f. Anthropol.), 1893, Էջ 71:

³⁰⁵ Աւելի ուղիղ է՝ Ակոնի , Ղ. Փարա. կ'անուանէ զայն զեօնն Մասեաց. Հմմա. Hübschmann, ON, Էջ 364 = Հայ. թրդմ. , Էջ 251:

³⁰⁶ ZA IX, Էջ 351:

³⁰⁷ Prášek, Geschichte, Համ. Ա. , Էջ 60:

³⁰⁸ ZA 14 (1899) , Էջ 111 = Հայ. թարդմ. , Էջ 70:

աւելի պայծառ կերպով կարելի է տեսնել
անդրագոյն ուրիշ տեղիքէ մը³⁰⁹, որուն հա-
մաձայն «շատ հաւանական է որ Արարատ =
Ուրարտու անունը նախնաբար Վանայ լճին
արեւելակողմը՝ Հայաստանի մէկ մասին ա-
նունն էր, մերձաւորապէս այն աշխարհա-
մասին, որ միջին Երասխը կը բռնէ եւ այսօր
ալ Արարատ կը կոչուի. ըստ այսմ Վանայ
լճին եղերքներն Ուրարտացւոց բնակավայր
եղած են, վերջիններուն հիւսիս-արեւելքին
յառաջանալովը»: Այս կարծիքին կը հետեւի
նաեւ եղ. Մայէր³¹⁰: Զեն պակսիր գիտնա-
կաններ, որոնց համաձայն Ուրարտացիններն
Արածանիի վերի կողմերէն Վանայ լճին
եղերքները գաղթած են, ինչպէս Սանտալ-
ճեան³¹¹, որ Արզաշկու(նու) կարնոյ Արծնի
հետ կը նոյնացնէ եւ Բիլլէրբէք³¹², որ սոյն
մայրաքաղաքը Բիւրակն լեռներուն (Բին-
գեօլ-դաղի) հարաւ-արեւելեան զառիթափին
կամ կողին վրայ կը զետեղէ: Այս կարծիք-
ներէն չի տարբերիր նաեւ Լեման-Հառուպտի

³⁰⁹ Անդ, էջ 119 = հայ. Թարգմ., էջ 78:

³¹⁰ Ed. Meyer, Geschichte des Altert. (1926), I, 694:

³¹¹ Ասորեստ. եւ պարսիկ սեպ. արձանագր., էջ 14: Նոյնը՝ Histoire, Հատ. Ա, էջ 106. Հմմտ. նաեւ էջ 39 յջք., ուր կը խօսի Ուրարտացւոց նախնական բնակավայրի մասին:

³¹² A. Billerbeck, Das Sandschak Suleimania und dessen persische Nachbarlandschaften zur babylonischen und assyrischen Zeit (Leipzig 1898), էջ 152. առ. եւ Տաշեան, Ուսումն դաս. հայ. լեզուի, էջ 387, ծնթ. 1, որ յառաջ բերելով նաեւ լինչի եւ Նիկուկի նման կարծիքներն ինքն աւելի կը միտի Սանտալճեանի տեսութեան:

տեսութիւնն , որուն համաձայն Ուրարտացի-ները Սաղմանասարի ժամանակ (860—825) «Տիղրիսի փապուղիի հիւսիսային եւ հիւսիս-արեւելեան կողմը՝ Արածանիի քովերը կը բնակէին . հոս փնտոելու է Արզաշկուն ³¹³» : Աւելի վճռական է իր Եղբակացութիւնը . «Ամէն պարագային , ինչպէս միշտ շեշտած եմ , արդէն Ասուրնասիրաբաղ Բ.ի որդւոյն՝ Սաղմանասար Գ.ի օրով Արզաշկուն , մեզի ծանօթ ուրարտական ամենահին արքայա-նիստ քաղաքը , Վանայ լճին հիւսիսային կողմը կը դանուէր ³¹⁴» այն պատճառաբանութեամբ որ Սաղմանասար Արզաշկու կը հասնի «Դայաէնիէն , ուր առաջնորդած էր զինքը Տիղրիսի քարայրէն ասդին իր կատարած չուն : Բայց որովհետեւ հիմայ ստոյդ է Դայաէնիի հիւսիսային դիրք մ'ունենալն , որ ժամանակ մը մինչեւ Սեւ Ծով տարածուած է» , պէտք է որ Ուրարտուն բնականաբար ա-սոր հարաւակողմն իյնայ : Իսկ Դայաէնիի մինչեւ Սեւ Ծով տարածուելուն ապացոյց կը

³¹³ Armenia, II, 2, էջ 595:

³¹⁴ Անդ , էջ 851: Այս երկու յառաջբերութեանց մէջ ալ յիշուած Ասուրնասիրբաղ Բ. եւ Սաղմանա-սար Գ. մինչեւ հիմայ կը նշանակուէին իրը Ասուրն . Գ. եւ Սաղման . Բ. , այսպէս յիշատակած է նաեւ հեղի-նակը դործքիս նախորդ երկու հատորներուն մէջ , զոր կուղղէ «Յաւելուածներով» (տ. Հատ. Բ. , Մասն Ա. , էջ 1* եւ Մասն Բ. , էջ 40*) , որովհետեւ «կարծեցիալ նախորդի մը դայութիւնը նորագոյն դիւտերով , մանա-ւանդ թագաւորներու ցանկերու երեւան գալով անհիմն կը դառնայ» : Այս առթիւ անցողակի յիշենք որ եւրոպ . լեզուներու ազգեցութեամբ հացերէնի մէջ ալ ընտելա-ցած Ասուրնասիրբաղի կամ Ասուրնասիրաբարաղի ուղիղ տառապարձութիւնը պիտի ըլլար Ասուրնածիր(ա)բաղ :

Համարի նա՝ Տիղղատպիղեսեր Ա. ի յաղթական մէկ արձանադրութիւնն ³¹⁵, որուն «աշխարհակալութիւնները կը հասնէին Տումմիէն մինչեւ Դայաէնի, Կիրսիէն ³¹⁶ մինչեւ ‘մեծ ծովը, : Այս եղբակացութիւնը պիտի խախտէր, եթէ Յօհաննէս (OLZ 1927, էջ 490) հոս ‘մեծ ծով, ով Վանայ լիճը հասկընալ ուղենք: Բայց այս մասին լուրջ կերպով չի կրնար խօսք ըլլալ», որովհետեւ եր. Շրադէր ³¹⁷ «ապացուցած է թէ ‘մեծ ծով, բացատրութիւնը պարզապէս մեր իմաստով խոկական ծովերուն կը յարմարի . . . , բայց “չերբեք միջերկրական լիճերուն»: Ինչ իմաստով ալ հասկցուի ‘մեծ ծով, բացատրութիւնն, մեր առաջիկաց հարցին համար բոլորովին անտարբեր է, սակայն Արգաշկուի Դիքի մասին Հայաստանի այս վաստակաւոր խուզարկուին, ինչպէս եւ նախորդ գիտնականներուն ունեցած կարծիքն անհիմն համարելի է նկատելով հետեւեալ ծանրակշիռ պարագան:

Արամուի Երկրորդ մայրաքաղաքն էր Առնէ ³¹⁸, զոր Սաղմանասար (860—825) շրջակայ հարիւր վայրերուն հետ կը նուածէ:

³¹⁵ Հեղինակիս Բելքին հետ միասին կատարած գիտական արշաւին գիւտերէն մին. տ. Armenian, II, 1, էջ 115 յշ., 761 յշ. :

³¹⁶ Կարդա՛ Խարխի. տ. վերը. § 6, ձնթ. 165:

³¹⁷ Eb. Schrader, Die Namen der Meere in den assyrischen Inschriften, Abhandl. der Berl. Akad. d. Wiss., 1878.

³¹⁸ Ar-ni-e, Սաղմ. Նիմ. Կոթ. 86. Layard, 15, 31. 46, 18:

«Առնէն է», կը կարծէ Շտրէք³¹⁹, «Հաւանարար այսօրուան Առնիսը՝ Վանայ լճին հիւս-արեւելեան ծայրն՝ արեւելեան երկարութեան 38° 58' 20'' եւ հիւսիսային լայնութեան 43° 28' 50'' աստիճաններուն վրայ։ Այս Առնիս անունը կը տեսնենք նաեւ Սիմէոն եպիսկոպոսին կազմած 1653 տարւոյն քաղղէական եպիսկոպոսութեանց ցանկին մէջ եւ այն Վանէն ետքն երկրորդ տեղը³²⁰։ Եւ սակայն դասկաններուն քով Վանայ լիճն այս Առնէսի վրայէն չի յորջորջուիր, ինչպէս Thospitis limne³²¹ օրինակին համաձայն կարելի էր սպասել, այլ այսօրուան՝ Առնիսի արեւմտեան կողմը գտնուող աւերակ Արճէշի³²² վրայէն՝ Արծոյի³²³, որ պարզաբանական օրէնքին

³¹⁹ ZA 14 (1899), էջ 112 = Հայ. թարգմ. և
էջ 71 յլ. :

³²⁰ Arne = Arna in Urmi. ա. Hoffmann, Syrische Akten persischer Märtyrer, էջ 204:

³²¹ Ptol. V, 13, 7. VIII, 19, 22. հմմտ. նաեւ Thospites Lacus (Plin. VI, 7, 31), և Θωπίτης (Strabo XI, էջ 529. XVI, 1, 21, էջ 746), որ ընդհանրապէս Thospitis կը կարդացուի։ եթէ երբեմն կը թուի թէ դասականներուն Thospitisը Վանայ լճին չի յարմարիր, ինչպէս Պառովմացոսի քով (V, 12, 8, էջ 945, 2—5, հրատ. C. Müller), այն ժամանակ շփոթուած է Thoëtisի՝ բոլորովին տարբեր անուան հետ, զոր Մարքոսար Ծովի յուն. ձեւը կը համարի. հմմտ. զլ. 27 (1913), 525 յլք. = Արտաստ. 26 յլք. ա. եւ Streck, ZA 14 (1899), էջ 113 = Հայ. թրգմ., էջ 72 յլ. :

³²² Արար. Արշի (Բելազ. 193, 194, 200 եւն), յուն. Աρչէս (Konst. Porphyri, De adm. imp., 191—196). հմմտ. Hübschmann, ON, էջ 329 = Հայ. թրգմ. էջ 195:

³²³ Ստրաբոն, ԺԱ., 14, 8, էջ 529. հմմտ. եւ Lacus Aretissa (Plin. h. n. 6, 127)։ Երկու աեղիքներուս ալ տուած նկարագրութիւնը, մանաւանդ

Համաձայն վանկերու յապաւումով եղած
սղում մըն է բուն *Arsesene* («Արճէշի լիճ»)
ձեւին: Այս պարագային Արճէշ աւելի մեծ
նշանակութիւն ունեցած ըլլալու է քան Առ-
նիս: Ուստի բնաւ յանդուզն չէ ենթագրել թէ
Արճէշի մէջ ճիշդ Արամուի մայրաքաղաքն՝
Արգաշկու նշմարելու ենք: Հնչարանական
նմանութիւնն ակներեւ է, եթէ վարկեան մը
մտածենք թէ «Ասորեստանցիները չափա-
ղանց ճշգրիտ ու խղճամիտ չենք կրնար հա-
մարիլ ընդհանրապէս, երբ ասոնք օտար
տեղւոյ անուններ կը տառաղարձեն»³²⁴:
ԺԳ. դարուն Ուրարտացւոց բնակավայրը
հայկական Տաւրոսի քովն էր, ուստի պիտի
եղրակացնենք թէ անոնք ժամանակի ընթաց-
քին դէպի արեւելք տարածուած են նորանոր
աշխարհակալութիւններով եւ կամ Ասորես-
տանցիներուն հարաւարեւմտեան կողմանէ
կատարած անընդհատ յարձակումներէն խոյս
տալու համար ետ քաշուած եւ այսպէս վա-
նայ լճին արեւմտեան ափէն հիւսիսային
եղերքը հաստատուած են ծովն իբր անառիկ
պարիսպ ունենալով թշնամւոյն առջեւ:

Հաւանաբար նոյն ռազմագիտական գե-
տումով թ. դարուն վերջերը Մենուաս այս-

այն յիշատակութիւնը թէ լճին մէջ միայն մէկ տեսակ
ձուկ կայ, ստուգիւ կը պատշաճի վանայ լճին. տ.
Lehmann, WZKM 14 (1900), էջ 38, ձնթ. 1. Նոյնը՝
ՀԱ. 1927, էջ 800 լջք. հմմտ. եւ Մարգուարտ, ՀԱ.
1913, էջ 85, ձնթ. 2 = Արտասպ., էջ 6, ձնթ. 1:
³²⁴ Streck, ZA 14 (1899), էջ 112 = հայ. թրդմ.
էջ 71:

օրուան Վանայ³²⁵ հողին վրայ շինեց նոր
մայրաքաղաքը՝ Տուրուշպա, բնիկներու ար-
ձանագրութեանց համաձայն Տուսպա: Տիգ-
դատպիդեսերի ձեռքով (747—728) Արզաշկու
Խալդիս-քաղաքին կործանումէն ետքն ստի-
պուած էր Խալդիս աստուածը Ռուշասի ժա-
մանակ վերջնականապէս իր նիստը հաստա-
տել Տուրուշպա-Տոսպ: Թէ մայրաքաղաքին
փոխադրութեան ժամանակ ապագայի համար
զինուորական-պաշտպանողական տեսակէտ-
ներ ալ որոշ դեր խաղացած ըլլալու են, կը
սորվեցնէ Երկրին տեղագրութիւնն: Որով-
հետեւ, ինչպէս այս տեղուան շատ լաւ ծա-
նօթ աշխարհախոյզը՝ Բելը կը գրէ³²⁶, ա-
սորեստանեան բանակ մը միայն հիւսիսէն՝
Սիփան-դաղի եւ Վանայ լճի Երկայնութեամբ
կմնար Վան հասնիլ, կամ նաեւ Ուրմիա լճին
արեւելեան եղերքը քերելով, Սարգոնի զար-
կած ուզիով³²⁷, հետեւարար ոչ ուղղակի
հարաւէն, ինչպէս յառաջագոյն կը կար-
ծուէր³²⁸: Բայց որովհետեւ ուղղակի հիւ-

³²⁵ Մինչ ընդհանուր կարծիքը Վան անուան մէջ
Բիայնա՝ Երկրին հին անունը կը նշմարէ (տ. Eb.
Schrader, ZA III (1888), էջ 12 յջք., Նոյնը՝ Zur
Geogr. des assyr. Reiches, 1890, էջ 330, ծնթ. 1.
Streck, ZA 1899, էջ 121 = հայ. թրդմ. էջ 80,
Մարքուարտ (Entstehung, էջ 27 յջ.) զայն հին պարս-
կերէնէն եւ այն այսօրուան Զաղայի գաւառարարառէն
յառաջ կը բերէ:

³²⁶ ZA IX, էջ 350 յջք. հմմտ. եւ Lehmann,
VBGA 1896, էջ 327. Նոյնը՝ Armenien, II, 1,
էջ 283 յջ.:

³²⁷ Thureau-Dangin, La huit. camp. de Sargon.

³²⁸ Այսպէս տակաւին Streck, ZA 1899, էջ 114
= հայ. թրդմ. էջ 73:

սիսէն յարձակում մը կարելի էր գործել
միայն Վանը պաշտպանող ամրոցներու ամ-
բողջ շղթայ մը նուաճելէն ետքն, ուստի
աւելի հաւանական է Բելքին հետ ընդունիլ
թէ ասորեստանեան բանակն այս լեռներէն
խոյս տալու համար ստիպուած էր ընդարձակ
շրջան մ'ընել: Այս մեծ դժուարութեանց
պատճառաւ է որ Ասորեստանցւոց թագաւոր-
ներէն միայն Տիգղատպիղեսեր Գ. յաջողե-
ցաւ մինչեւ Տուրուչպա հասնիլ, յարձակու-
մով քաղաքը դրաւել եւ իր արքունի պատ-
կերը հոն կանզնել:

Մայրաքաղաքին փոխադրութեամբ ու-
րարտական պետութեան դոյութիւնը տակա-
ւին ապահովուած չէր ըլլար: Արդէն Հ. դա-
րէն ի վեր հնդեւրոպական ազգաց դաղթա-
կանութեան ուժեղ հոսանքի մը անզուսպ ա-
լիքները մինչեւ Ուրարտու երկրին սահման-
ները կը հասնէին, որով վերջինս երկու սուրի
անխուսափելի վտանգը շուտով զգաց: Այս
նոր ախոյեանը բնական է որ իր կարգին
պիտի դիւրացնէր Ուրարտուի դարաւոր
թշնամւոյն տիրապետութեան ծրագրին իրա-
դորձումն. եւ իրապէս երբ Ռուշաս՝ Ուրար-
տուի թագաւորը Կիմմերացիներուն դէմ քա-
լեց ու պարտուեցաւ, Սարգոն ասոր բացա-
կայութիւնն օգտագործեց Մուծածիրի Ուր-
զանա թաղաւորին՝ Ռուշասի դաշնակցին հետ
հաշիւը մաքրելու համար, որով Ռուշաս, ա-
մէն օղնութենէ զրկուած, անձնասպան եղաւ:
Այս տիսուր դէպքով ալ Ուրարտացւոց պե-

տութիւնը չկործանեցաւ, այլ պահեց տակաւին իր գոյութիւնը, բայց լոկ իրը թափարդել պետութիւն մը, որ ապա հնդեւրոպական Հայոց յարձակման չտոկալով կործանեցաւ, մանաւանդ Հաղիսի ճակատէն (585 ն. Ք.) ետքը — Ռուշաս Գ. վերջին թագաւորին օրով:

Սակայն Հայերը չկրցան մէկ հարուածով Ուրարտացիները նուածել եւ երկիրը դրաւել, այլ ստիպուեցան քայլ առ քայլ յառաջանալ: Ուրարտացիները դէպի հիւսիս ու հարաւ մզուեցան. որովհետեւ Հայերու կողմանէ Ուրարտու երկիրը դրաւուելէն ետքն Ուրարտացիներն իրը «Ալարողեանք» դեռ երկարժամանակ կը դանենք Երասխի հովտին մէջ³²⁹: Բնդունելով թէ Ուրարտացիներն այս կողմերը բնակած են կը մեկնուի նաեւ այն իրողութիւնն որ միեւնոյն աշխարհագրական անունները կը յիշատակուին թէ՛ հիւսիս՝ մանաւանդ Այրարատ նահանդին մէջ թէ՛ հարաւ Վանայ լճին եղերքները, գ. օր. Արտիմէդ³³⁰, Մարամատ = Մարմէտ³³¹, Մարաց մարդ³³², Երուանդաւան³³³, Երուանդաշատ³³⁴, Երուանդակերտ³³⁵, Երուան-

³²⁹ Herod. III, 94. VII, 79:

³³⁰ Խորեն. Պատմ., Բ., 65, էջ 199:

³³¹ Անդ, Բ., 46, էջ 173 եւ Գ. Տէր-Մկրտչեան,

³³² Անդ, Բ., 46, էջ 172:

³³³ Անդ, էջ 172,

³³⁴ Անդ, Բ., 39, էջ 165 եւն:

³³⁵ Անդ, Բ., 42, էջ 167:

դաքար ³³⁶: Այսպէս նման անուններ կը կտնուին նաեւ Վասպուրական՝ Մարմետ ³³⁷, Արտամէտ կամ Արտամատ ³³⁸, Երուանդունիք դաւառը ³³⁹: Հետաքրքրական է թէ ինչպէս Արտաւազգ Ազատ Մասիսի վրայ, նոյնպէս ալ Մհեր Վասպուրական նահանգը — Տոսպի կամ Ազուաւաքարի մէջ — շղթայակապ կալանաւորուած է. երկուքն ալ իրենց հայրերուն անէծքով ³⁴⁰:

Հիմայ հարց կ'ելլէ թէ ի՞նչ ցեղի կը սէատկանին Ուրարտացիներն եւ ինչ լեզուախմբի մէջ դասելու է խալդերէնը՝ հարց մը, որ անձուկ կերպով կապուած է բնիկ բեւեսազրերու ³⁴¹ գոհացուցիչ առեղծման հետ,

³³⁶ Ասողիկ, Պատմ. Ա. (Գետերբուրգ 1885), էջ 47, 48:

³³⁷ Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս արեւելեան Տաճկաստանի, Կ. Պոլիս 1885, Մասն Բ., էջ 278:

³³⁸ Յովհ. Մամիկոնեան, Պատմ. Տարանոյ, Ա., էջ 13. Թուլմաս Արծրունի, Ա., ուշ. Բ., էջ 54. Գ., ուշ. Բ., էջ 130 և 131:

³³⁹ Տես Hübschmann, ON, էջ 343 = Հայ. Թրդմ. էջ 218:

³⁴⁰ Այս ընդհանուր կարծիքը՝ թէ Ուրարտու-Արարատ նոյն է, չընդունիր կարստ (Grundsteine, էջ 148 յջք.), որուն համաձայն Արարատ-Այրարատուրիչ բան չէ, բայց եթէ «Ճայնափոխութիւնը հնդկական Aryavartap < *Aīravrat կամ *Aīravat > եւ որ է հայութիւ տիեզերացին, վերջէն միայն երկրայինի յարմարցուած գաղափար մը... եւ բոլորովին անջատելու է վանաւարողեան ազգային անունէն՝ Ուրարտուէն», է վանաւարողեան ազգային անունէն՝ Ուրարտուէն» եւն. տ. վերը ծնթ. 295:

³⁴¹ Ուրարտական պատմութեան ու լեզուին հայող զրականութիւնը հայերէն եւ օտար լեզուներով մինչեւ 1900ի սկիզբները մանրամասնօրէն ներկայացուցած է Հ. Յ. Տաշեան, Ուսումն դասական հայերէն լեզուի,

որ ապագային վերապահուած է: Լեման-
Հառւալտ ³⁴² կը կարծէ թէ Խալդ-Ուրարտա-
ցիները հարաւ-արեւմուտքէն եւ այն Լիւ-

էջ 294—302 Խօսելով (էջ 271—425) Ուրարտացւոց
պատմութեան, արձանագրութեանց մեկնութեան եւ
լեզուի մասին ընդարձակ կերպով, ուստի կը մնաց յի-
շել միայն նորադյանները. C. F. Lehmann-Haupt (in
Verbindung mit F. Bagel und F. Schachermeyr),
Corpus Inscriptionum Chaldaicarum. 2 Liefer. Berlin
1928—1935 (կը պարունակեն 110 արձանագրու-
թիւններ երեք թագաւորներու. Սարդուրէն մինչեւ Մե-
նուաս ամբողջ). Lehmann-Haupt, Epigraphisch-Ar-
chäologisches aus Georgien und Armenien, WZKM
45 (1938), էջ 161—168 (կը խօսի ի մէջ այլոց 2 իրեն
անձանօթ, 3 բուրովին անձանօթ արձանագրութեանց
մասին). J. Meščaninov, Neue chaldische Inschriften,
II. Die Inschrift Sardurs in Daškerpi. III. Die In-
schrift des Argistis aus dem Dorf Lesk (Kaladjug),
AfO VII (1931—1932), 160—164, 263—266. A. Alek-
perov, Krašenaja keramika Nachičevanskogo kraja
i Vanskoje carstvo. Sovetskaja Archeologija 4,
էջ 249—263: Հ. Յ. Տաշեան, Հաթեր եւ Ուրարտեանք-
Մատենագիտական ուսումնասիրութիւն (Աղջ. Մատ-
ուկ.), Վեհնա 1934 (էջ 269—292): Աւելի պատմու-
թւան կը հային. Lehmann-Haupt, Armenien einst
und jetzt, Berlin, Համ. Ա., 1910. Համ. Բ., Մասն Ա.,
1926, Մասն Բ., 1931. Just. Prašek, Geschichte,
Համ. Ա., էջ 54—80. B. B. Пиотровский, Урарту-
древнейшее государство Закавказья. Ленинград,
1939. Ա. Խաչատրեան, Հայաստանի սեպ. ըրջ. քննա-
կան պատմութիւն, Երեւան 1933:

³⁴² Armenian, II, 2, գլ. 29 (453—686), նաեւ
Materialien zur älteren Geschichte Armeniens und
Mesopotamiens, էջ 120 յլք. այս կարծիքն ունի նաեւ
Ա. Խաչատրեան (Պատմութիւն, էջ 247 յլք.), որ
Խալդ-Ուրարտուները Սուրարացի կը համարի, թէեւ
ոչ զուտ: Որովհետեւ «Արի-Միտանների շուրջ հա-
զարամեաց իշխանութիւնը եւ Մոսքերինն անտարակոց
իրենց զօրաւոր դրույթը դրել են նրանց թէ՛ մարմա-
կան տիսդի եւ թէ՛ լեզուի վրայ. այսպէս իրենց ամբող-
ջութեանը մէջ երեւան են զալիս իրը խառնուրդ ժո-
ղովուրդ: Խարբի-Միտանների ու Փոփող-Արմենների
միջեւ՝ Խալդ-Ուրարտուները միջնորդակն են կազմում
Հայաստանի ազգարանութեան ըլթայի» (Անդ, էջ 274):

կիայէն դաղթած են եւ ասոր «որոշիչ պարապան» է անոր տեսութեան համաձայն «ժայռերու մէջ վիմափոր բնակարաններու շինութեան եւ ասոր հետ միասին քարակոփութեան արուեստը»։ Այս տեսակէտէ նմանութիւն կը դանէ ոչ միայն փոքրասիական եւ յունական ժողովուրդներուն, այլ նաև Ետրուսկացիներուն միջեւ։ «Խալդիայէն մինչեւ Ետրուսկիա, Հիտիտներէն մինչեւ Նեղոսի երկիրը հասնող ժայռերու մէջ վիմափոր բնակարաններու շինութեան արուեստին հայրենիքն ու ելակէտն, այսպէս ըսելու համար այս շրջանակին միջնակէտը ճանչցանք կենդրոնական Փոքրասիան, որուն կլիմայի պայմաններն այս արուեստին զարդացման կը նպաստէին» (Անդ, էջ 676)։ Հոս կարելի է հետապնդել ըստ Լեման-Հառլապտի քարայրներու աստիճանական զարդացումն, որոնք չնչին աշխատանքով ամենանախնական կարիքները դոհացնելու յարմարցուած են, մինչեւ ժայռերու մէջ շինուած վիմափոր բնակարաններու ամէնէն աւելի զարդացած տիպերը։ «Խալդիներու պետութեան ըուն կենդրոնը՝ Վանի եւ Վանաց լճին շրջակայքն այս ստորին տիպի նախնական աստիճանները զրեթէ բոլորովին կը պակսին — ապացոյց թէ հոն ժայռերու մէջ վիմափոր բնակարան շինելու արուեստն սկզբնական ու տեղական չէ, այլ Խալդիներն իրենց ներդադթի ժամանակ միասին բերած են...։ Խալդիայի արեւմտեան կողմն այս արուեստը բնիկ է. Խալդի

պետութեան շրջեզրներն՝ արեւմուտք եւ հիւ-
սիս—արեւմուտք կը ներկայանան արուեստիս
նախնական ու դարգացման աստիճաններն՝
որոնք միջնաշխարհին մէջ կը պակսին։ Վանի
ժայռերուն մէջ շինուած շքեղ վիմափոր բնա-
կարաններն, ինչպէս տեսանք, կը մատնանը-
շեն յայտնի աղերսներ արեւմտեան Փոքր-
ասիոյ նման շինութիւններու հետ» (անդ,
էջ 676)։

Արուեստի տեսակէտէ համեմատութեան
եզր մը կը կազմէ մետաղագործութիւնն ալ,
որուն մէջ նշանաւոր են նաեւ Խալդիներն,
որ ծանօթ է արդէն Պլինիոսէն³⁴³ եւ այն ոչ
պարզապէս իրր անաղապղնձի եւ երկաթի
վրայ աշխատող արուեստաւորներ, այլ նաեւ
ոսկերիչ եւ արծաթագործ։ Այս արուեստին
կենդանի վկաներն են մինչեւ մեր օրերը հա-
սած անօթներն ու միտալները³⁴⁴։ Լեման-
Հառուպտ այս եւ ետրուսկական արուեստին
միջեւ հասարակաց գծերը մատնանշելէն ետքը
(էջ 859—887) կ'եղրակացէ։ «Այս, ինչպէս
միւս խալդ-ետրուսկական հասարակաց գծերը
կարելի է միայն մեկնել ընդունելով որ ա-
սոնց արեւմտեան Փոքրասիոյ մէջ ունեցած
երբեմնի բնակավայրերուն մէջ երկակողմանի
դրացիական յարաբերութիւններ տիրած են,
ինչպէս զայս Խալդիներու մասին ապացու-
ցինք (վերը՝ գլ. 29, հմմտ. վարը՝ էջ 893

³⁴³ Nat. hist., VII, 197, 198.

³⁴⁴ Sieu Lehmann-Haupt, Armenien, II, էջ 265,
480, 502, 542, 798 լշ.։

լջք.) Եւ Ետրուսկացիներու մասին յատկապէս կը վկայէ Հերոդոտոս»³⁴⁵: Նաեւ Հրոզնի Ետրուսկաղէտներու համաժողովին առջեւ խօսած ճառին մէջ³⁴⁶ կ'եղրակացնէ. «Լստ այսմ, ինչպէս կ'երեւայ, ամէն բան զմեզ կը մզէ ընդունելու թէ Ետրուսկացիները Փոքրասիայէն իտալիա եկած են»: Հոս գտնուած մետաղի հարստութիւնն Ետրուսկացիներուն համար իսայծ մը կ'ըլլայ Միջին իտալիա հաստատուելու: Ստոյդ է թէ հոս նախ պղինձն առաջին տեղը գրաւած է եւ յետոյ երկաթը³⁴⁷: Խնդրոյ հարց էր թէ երկաթն օգտագործելու սկիզբն ո՞ւր եղած է: Ժամանակ մը Ափրիկէ կը համարուէր, ինչպէս Felix v. Luschan³⁴⁸, որ իւր կարծիքն այսպէս կը ձեւէ. «Լստ իս ամենաչնչին տարակոյսն իսկ չի վերցներ, թէ նախաքրիստոնէական Բ. Հազարամեակի կէսէն շատ յառաջ արդէն երկաթն Եգիպտոս ծանօթ էր...: Բնականաբար կընայ զարմանալի եւ ոմանց գուցէ նաեւ գժպհի երեւայ, որ մեր երկաթագործութեան արուեստն՝ ուստի «տեքնիկն»՝, որ մեր ժամանակին այնպէս բնորոշ կնիք մը կը դրոշմէ, իսափշիկ Ափրիկէցիներուն, այսինքն՝ «սեւամորթ վայրենիներուն» պարտական ենք. բայց չեմ տես-

³⁴⁵ Կը յիշէ եր Յուն. պատմութիւնն առ Gercke-Norden, III², էջ 102 յշ. առ. Armenien, II, 887:

³⁴⁶ F. Hrozný, Etruskisch und die „hetitische“ Sprache, ZA 38 (1929), էջ 180:

³⁴⁷ Տես G. Karo, Die Antike, I (1925), 217. Հմամատ. Fr. v. Duhm, Italische Gräberkunde էջ 147, 190, 210:

³⁴⁸ ZfE 39 (1907), 380:

ներ ուրիշ հնարաւորութիւն մը այս ճշմարտութեան դէմ մաքառելու»: Սակայն նորադոյն պեղումներով լոյս տեսած վաւերագրերը՝ մանաւանդ հիտիտականներն, այս տեսութիւնն անհիմն կը դարձնեն: Fr. Schachermeyrի համաձայն ³⁴⁹ արեւելեան Փոքրասիա եւ Հայաստան «երկաթի արդիւնաբերութեան տեսակէտէ դերակշիռ նշանակութիւն մ'ունին, այնպէս որ այս Երկիրները նպաստաւոր պայմաններուն մէջ իրենց դրացիներուն հակառակ կրնան նոյն խոկ մենավաճառութեան դիրք մը դրաւել»: Այս մենավաճառի դիրքը կը դրաւեն իրապէս Հիտիտները ԺԴ. եւ ԺԳ. դարերուն, որոնց Հատտուսիլ թագաւորը կը մերժէ Ռամսէս Բ. (1292—1225) փարաւոնին Երկաթի ապսպրանքը քաղաքավարական ձեւով թէ հիմայ տրամադրելի Երկաթ չունի, թէ եւ տէրէր նա Կիզվագնայի հարուստ Երկաթի բովերուն. վերջինս կը փնտուսի Պոնտոսի (Forrer, Bilabel, Schachermeyr, Lehmann-Haupt) կամ Կիլիկիոյ քովերը (Götze, Hrozný): Պոնտոս կը գտնուէր նաեւ գասականներու լիալիւրէս՝ մետաղագործութեամբ նշանաւոր ժողովուրդն, որուն անունը Լեման-Հառուպտ

³⁴⁹ Materialien zur Geschichte der ägäischen Wanderung in Kleinasien (Abschnitt 5: „Herkunft und Verbreitung des Eisens“). Athenische Mitteilungen 41 (1916), լոյս տեսած 1928ին, էջ 409. և Blinkenberg, Mémoires des Antiquités du Nord, 1925, 191 յլք. Հմամ. Lehmann-Haupt, Armenien, II, 890 յլք.:

հետեւղութեամբ Gutschmidի³⁵⁰ վաճառականական դործածութեամբ յուն. Խալիւպս (սեռ. Խալիւքոս) = «պողպատ» բառէն յասաց եկած կը համարի եւ այս ժողովուրդը կը նոյնացնէ Խալդիներուն հետ. արդէն Ստրաբոն³⁵¹ կը վկայէ թէ «այժմեան Խալդիները հին ժամանակէն ի վեր Խալդիւրէս կ'անուանուէին»: Իսկ Այսլէր³⁵² կը փորձէ կաւկասեան լեզուի եւ ծագման հիման վրայ մեկնել շատ խնդրոյ նիւթ եղող եւ պղինձ կամ անաղապղինձ ցուցնող յուն. բառն, որ է *halcos* եւ *halkeus* = «դարրին» (նաև ուկերիչ եւ երկաթաղործ): *Hal-k(hu)* կանոնաւոր կաւկասեան «յոդնակի» կամ ածանցական մըն է, կ'ըսէ Այսլէր, որ իբր այսպիսի կը տեսնուին՝ -ke վրաց·, -khe չերք·, -k-սա արխազ·, -իւ միտան. (գ. օր. *kaniš-he* = «Կանիսի երկիրը», *hattu-he* = «հատտերէն») եւ -իւ խալդերէնի մէջ, որ հիմայ լիւդ· արձանագրութիւններով ալ կ'ապացուցուի: *Hal-kos* = «պղինձ» եւ ասոր հետ կրէչմէրի կողմանէ համեմատուած *hal-he*, *kal-he* = «մութ կարմիր» գոյն՝ կը նշանակէ նաև պարզապէս «Խալդիներէն» ստացուած: Անցողակի յիշուած ըլլայ, որ Այսլէր կիկլոպ-

³⁵⁰ Kleine Schriften, III, 485 յլ., 487:

³⁵¹ XII, 3, 18, 19, C. 548, 549. ա. եւ Lehmann-Haupt, Armenien, II, 2, էջ 793 յլք.:

³⁵² Rob. Eisler, Die „Seevölker“-Namnen in den altorientalischen Quellen, Caucasicæ, Fasc. V (1928), էջ 73—130 (յաջորդ պրակին մէջ հրատարակութիւնը լոյս չէ տեսած). ա. նաև Lehmann-Haupt, անդ, էջ 930 յլք.:

ներն ալ Խալդի կը համարի նկատելով վերջ-
նոյս «Երկինք» (ինչպէս իշլ չախուր . կաւկ .
յեղուի մը մէջ) նշանակութիւնը :

Այսպիսի տուեալներով Լեման-Հառապտ
խալդիներն ալ «կրետական» կամ «միւկէնա-
կան» մշակութային խմբին մէջ կը դասա-
ւորէ : Այս գրութեան մասին պայծառ տեսու-
թիւն մը կը ստանանք ի մէջ այլոց Հրոզնիի
վերջին մէկ գործքով³⁵³, որուն համաձայն
ամենահին նախապատմական ժամանակներէն
սկսած միշտ նորանոր ժողովուրդներու ներ-
խուժում մը տեղի կ'ունենար Միջազետք
Փոքրասիայէն, Հայաստանէն, Կաւկասէն,
Անդրկաւկասէն եւ աւելի անդին կենդրոնա-
կան Ասիայէն, որ «մարդկութեան որորանն
ըլլալ կը թուի» (Էջ 49) : Այս ժողովուրդներն
անդրագոյն բարոյական ալիքներէ մղուած
հիւսիսէն եւ հիւսիս-արեւելքէն դէպի հա-
րաւ՝ դէպի Արարիա եւ գլխաւորաբար Սուէ-
դի նեղ թումբի վրայէն դէպի Ափրիկէ կը յա-
ռաջանան : Նման ուրիշ՝ որոշ ժամանակա-
միջոցներուն շարժող ժողովուրդներու հո-
սանք մը կը դիմէ արեւմտեան ուղղութեամբ
Փոքրասիոյ, Կիպրոսի եւ Հռոդոսի վրայէն
եղէական աշխարհը՝ դէպի Կրետէ, Յունաս-
տան եւ Միջերկրականի աւելի հեռաւոր մա-
սերը (Էջ 31 յջ.) եւ այսպէս Սումեր-Ակկադ,
Եգիպտոս, Հատտի, Հնդկաստան, Զինաս-
տան եւ Կրետէ կ'ըլլան հնագոյն Արեւելքի եւ

³⁵³ F. Hrozný, Die älteste Geschichte Vorderasiens, Prag 1940:

Հետեւաբար ամբողջ մարդկութեան մշակոյթի
կենդրոնները : Ժողովուրդներու այս աշխար-
հագրական տեղափոխութիւնները պարզա-
պէս բնակավայրերու փոփոխութիւն յառաջ
չեն բերած , այլ ամէնէն աւելի սատարած են
մարդկութեան մշակութային զարդացման եւ
ասոր ծաւալման , որուն ամփոփ պատկերը
կը դժէ Հրոպանի³⁵⁴ հետեւեալ կերպով . «Նո-
րաքարեակի ժամանակ Արեւելք ծագում
կ'առնէ ամենահին , նախնական եւ միագոյն
խեցեգործութիւնը : Կենդրոնական Ասիս՝
Կասպից ծովու , Պամիրի եւ Ալտայի միջեւ
տարածուող աշխարհին՝ արեւմտեան մարդ-
կութեան այս որորանին մէջ կը սկսի թերեւս
Նորաքարեակի վերջերն երեւան դալ երիզա-
գարդ Խեցեգործութիւնը : Այս աշխարհա-
մասերը բնակավայր են վաչկատուններու եւ
կէսվաչկատուններու , որոնք հետզհետէ քանի
մանասուններ կ'ընտելացնեն եւ գետերու ձո-
րերուն մէջ ու տափաստաններու եղերքներն
ամէնէն նախնական երկրագործութեան կը
ձեռնարկեն , որ ժամանակի ընթացքին կը
զարդանայ : Յետսառնային Մըջանին այս աշ-
խարհամասերուն յարատեւ ցամաքումը կը
ստիպէ այս ժողովուրդներն ամէն ուղղու-
թեամբ այլուր դադիթելու : Ասով նաեւ զա-
նազան ուղղութեամբ — դէպի արեւմուտք
մինչեւ Միջին Եւրոպա , դէպի արեւելք մին-
չեւ Զինաստան — կը տարածուի իրենց մշ-

³⁵⁴ Անդ , Էջ 153 թէ :

կոյթն ալ եւ մասնաւորապէս երիզաղարդ խեցեգործութիւնն , որ իր գագաթնակէտը կը հասնի Ելամ , Շօշ եւ հիւսիսային Միջազետք :

ԿԵՆՊՐՈՆԱԿԱՆ Ասիսյէն Կասպից ծովու շուրջը , հիւսիսային Իրան , Հայաստան , Անդրկաւկաս եւ Կաւկաս կամ Կասպիոս խուժող ժողովուրդները կը ծանօթանան հոս ժետաղներու եւ ասոնց գործածութեան . կը սկսի Հնագարեակի շրջանը : Այս մետաղագործային մեծ արհեստանոցին մէջ նախնական մարդկութիւնը կ'անցնէ իր աշակերտութեան տարիները : Հոս կը գտնուին վայրեր , որոնք Կաշ կամ Կուշ կ'անուանուին եւ որոնց անունն այս ժողովուրդներն իրենց անդրադոյն գաղթականութեամբ ամէն կողմ տարածեն : Ասոնք են՝ քամեան , սեմական եւ յատկապէս կասպեան ժողովուրդներն . Ելամացիները , Կաշեանները , Լուլուբացիները , Գուտացիները , Սուրարացիները - Խուրրիներն , Ուրարտացիները , Հատերը : Այս միջոցին հիւսիսէն՝ Կիրդիզներու տափաստանէն , Ուրալի՝ սումերական Արալիի արեւելքէն Սումերացիները — դուցէ խառնուրդ մը Հնդեւրոպական եւ ալտայեան տարրներու — Կասպից ծովու հարաւային ափերը կը խուժեն եւ մէկ կողմանէ Ատրպատականի , Անդրկաւկասի եւ Սինդջարի վրայէն եւ միւս կողմանէ ապա Անդրկաւկասի , հիւսիս . Ասորիքը եւ արեւ . Անատոլուի վրայէն Բարելաստան կը մտնեն , ուր օժանդակութեամբ քիչ մ'աւելի ուշ՝ Զէմդէտ-Նասր շրջանին (իրք 3200 ն . Ք .)

Հոս դաղթող Սեմականներու, Կաշեաններու
 և Ակկագացիններուն՝ սումերական-ակկա-
 ղեան փայլուն քաղքենի մշակոյթ մը կը
 ստեղծեն։ Այս մշակոյթին նկարագրականն է
 շատ զարգացած զիւղական մշակոյթ, բար-
 ձրագոյն մետաղագործութիւն, պատկերաւոր
 զիր, որ ապա կատարելագործուելով բեւե-
 ռագրերու կ'անցնի եւ աշխարհահայեցողու-
 թիւն մը, որ տիեզերքս կլոր կ'ըմբռնէ յեն-
 լով աստղաբաշխութեան եւ աստղանշմարու-
 թեան վրայ։ Այժմ վաւերագրերու հիման
 վրայ կարելի է ապացուցանել թէ սումերա-
 կան-ակկաղեան մշակոյթն ազդած է Եղիս-
 տական, Հիստիտական, արեւ. Միջերկրականի
 մշակոյթներուն եւ ամենահին հնդկական
 մշակոյթին վրայ։ Քիչ մը նուազ զգալի, սա-
 կացն եւ այնպէս որոշ են սումեր-ակկագ-
 մշակոյթին ազդեցութիւնները նաեւ հեռաւոր
 Զինաստանի վրայ։ Սումերական-բարելական
 մշակոյթը փարոս մըն է, որուն նառագայր-
 ներն առաւել կամ նուազ չափով լուսաւորած
 են ամբողջ հին բաղաբակիրք աշխարհը։
 Գրեթէ նախաքրիստ. Գ. Հազարամեակէն
 սկսած կը տեսնենք նաեւ առաջին հնդեւրո-
 պականներն իբր աշխատակից մարդկային ա-
 մենահին քաղաքակրթութեան։ Հին Արեւելքի
 յաջորդ Հազարամեակները — բացի Յառա-
 ջակողման Ասիոյ (Հիստիտներու) եւ Եղիս-
 տոսի ունեցած զօրաւոր ազդեցութենէն եւրո-
 պական արուեստին վրայ — կ'ընծային պարզ
 այբուբենական գրի մը գիւտը Գիւնիկեցի

գործօն փոքր ժողովրդեան մը ձեռքով , որ
իր ժայռուտ ծովեզերքին մէջ ամփոփուելու
դատապարտուած Միջերկրականի մէջ հեռա-
ւոր նաւազնացութիւններու կը ձեռնարկէ եւ
իր այս վաճառականական ճանապարհորդու-
թիւններով նաև Եւրոպային կը ծանօթացնէ
իր այս փառաւոր դիւտը : Եւրոպայի մշակու-
ր ային , զիտական եւ «տեֆնիկական» յառա-
ջադիմութիւնն ամէն բանէ աւելի լատինա-
կան պարզ գրին վրայ կը յենու : Ժայռուտ ,
անբերրի Քանանու մէջ ծագում կ'առնէ իր
վերջոյ նաև ամէնէն Հիանալի կրօնքը՝ քրիս-
տոնիութիւնն , որ իր յաւիտենական վախճա-
նով մարդկութեան հաստատուն բարոյական
կարգ եւ ուղղութիւն կու տայ» :

Նկատելով հոս զծուած մարդկութեան
ժշակութային զարգացման փուլերն անկարելիք
չէ Ուրարտացիններուն «կրետական» մշակոյ-
թին պատկանիլն ենթազրելով միշտ Լեման-
Հառուպտէն յառաջ բերուած տուեալներուն
ստուգութիւնն : Ասոնց հետ իրը անդրադոյն
ասլացոյց կը նկատէ նա Խալդիններու կրօնա-
կան ըմբռնումներն եւ այս տեսակէտէ նշա-
նակալից կը համարի ոչ միայն արդասարե-
րութեան աստուածուհւոյ մը գոյութիւնն , որ
«իրը Ռէա , կիւրէլէ եւ Մա՞ Հին Հայրենի
պաշտամունքին , մասնաւորապէս հին Փոխւ-
գիայի՝ այսինքն Մոսքերու աշխարհին մէջ
երեւան կու դայ» , այլ առանձնապէս «աստու-
ծոյ մը պաշտամունքը , զոր Խալդինները Տէիս-
բաս կը կոչեն , մինչ սա իրենց աղդակէց Մի-

տաննացիներուն ու Հիտիտներուն քով Տէ-
չուր կ'անուանուի։ Սա իբր փոթորկի եւ օդի
աստուած տապարով կը ներկայացուի, որ
էապէս նոյն է կարիական Լամբրայնդոս Արա-
մազդին հետ, որուն նուիրուած էր Կնոսսոսի
լարիւրինթոսը։ Այս նուիրական փոքրասիա-
կան կրկնատապարին (յուն. labrys) պաշտա-
մունքին հետ անձուկ կապուած է ցուլի՝
փոքրասիական օդի աստուծոյ նուիրական
անասնոյն պաշտամունքն, որ շատ հին է
Փոքրասիոյ մէջ. ուստի զարմանալի չէ որ
ասոր գլխաւոր լեռը Տարոս անունը կը կրէ,
որ սեմ.-Հնդեւր. ցուլ բառէն կը յառաջա-
ղայի, ինչպէս սեմ. thawru, յուն. tauros,
ոլ. tur, հին բարձր գերմ. stior, նոր բարձր
գերմ. Stier։ Այս «ցուլ-լեռը» լեցուն էր տա-
ճարներով՝ նուիրուած այս աստուծոյն եւ
ասոր նուիրական անասնոյն։ «Այս տեղէն
հաւանաբար ցուլի պաշտամունքն ամէն ուղ-
ղութեամբ տարածուեցաւ՝ Եղիպտոս, Բա-
րելաստան, Հնդկաստան, Եգիպտական աշխարհն
եւ աւելի անդին Եւրոպա եւ այն յաճախ
նուիրական ցլախաղերու եւ ցլամարտերու
ընկերակցութեամբ»³⁵⁵։ Այս պատճառով
Վինքլէր արդէն 1897ին Խալդիները Հիտիտ-
ներու, Միտաննացիներու, Մոսքերու եւ Տի-
րարէնցիներու հետ իբր «Տէշուր-ժողովուրդ-
ներ» մէկ միութեան բերած եւ Խալդինե-

³⁵⁵ Hrozný, անդ, էջ 105:

բու արեւմտեան ծաղում ունենալն ընդու-
նած է 356 :

Այս տեսութեան պաշտպան կ'ելլէ նաեւ
Կրէչմէր . «Այն շահագրդութիւնը , զոր ու-
նինք խալդի խուզարկութեանց մասին , յայնմ
կը կայանայ որ Խալդիները կը պատկանին
փոքրասիական ժողովուրդներուն , որոնք նա-
խայունական ժողովրդեան ազգակից էին» 357 :
Ասոր իբր ապացոյց յառաջ կը բերէ խալդ .
ptari = ptolis եւ Arдинi = Ardettos , որոնց
մասին արդէն զրած է յառաջագոյն 358 :
Կ'անդրագառնայ թէ մշակութային կարեւոր
բառը՝ յուն . polis , հին հնդկ . rātr , pura,
puri , լիտ . pilis «դղեակ , բերդ» ունի յունա-
րէնին մէջ երկրորդական ձեւ մը՝ հոմերա-
կան-աքայեան ptolis , որուն է չունի իր զու-
գակշիռը միւս հնդեւրոպական լեզուներուն

356 H. Winckler, AOF I, էջ 459, 596: Հետա-
քրքրական է որ Սարգոնի արձանագրութեան մէջ
(Thureau-Dangin, La huit. camp., տող 368) Ուրար-
տուի գանձակից Մուծածիրի իրը աստուածները կը
յիշուին «Խալդիս (կարդա՛ Խալդիս) , անոր (Ուրզա-
նայի՛ Մուծածիրի թագաւորին) աստուածն եւ Բագ-
րաբառու , անոր աստուածուհին» . Վերջինս հնդեւրոպա-
կան է . հմմտ . ուսւ . 60ր = աստուած , հայ . բազին ,
բազ-աւան եւն :

357 Glotta XVII (1929) , էջ 195 , գրախօսելով
(էջ 194—196) , Lehmann-Hauptի Արմենիան եւ Արմենիան
und jetzt , Bd. II , 1. Hälfte և Corpus Inscriptionum
Chaldaicarum , 1. Lieferung .

358 P. Kretschmer , Die protoindogermanische
Schicht , Glotta XIV (1925) , էջ 300—319 . տ. մաս-
հաւորապէս էջ 311 եւ 318 . հմմտ . նաեւ Lehmann-
Haupt , Արմենիան , II , 2 , էջ 928 յջք . : Գուցէ ուրարտ .
Արդինի աստուծոյն անուան հետ կապ ունի նաեւ Ար-
սոս լեռը (Վան-Ծոսպի մէջ) . տ. չ . Ն . Սարգիսեան ,
Տեղագրութիւնք , էջ 254 :

մէջ : Սակայն փոքրասիական լեզուներն ունին *ptari* = «քաղաք» բառ մը, որ ամէնէն աւելի պայծառ կերպով խալդերէնի մէջ երեւան կու գայ . Տսքա-patari , որ , ինչպէս Լեման-Հառւակա նամակով մ'անոր կը հազորդէ , կրնայ նաեւ -patari կարդացուիլ = Տսքա — Thospia , լիկ . *Ptara* — Patara , որ Ստեփ . Բիւզանդացին *patara* «անօթ» բառով կը մեկնէ : Իսկ Արդինի՝ խալդի արեւու աստուածութեան անունն *Ardetos* աստիկեան տեղւոյ անուան հետ յարաբերութեան մէջ կը զնէ , որ , ինչպէս ծանօթ է , Աթէնքի արեւելեան կողմը դանուող բլուրի մ'անունն էր եւ կը մեկնէ իրը «արեւու լեռ» : Իսկ Արդէտառոսի աղերսն արեւու աստուծոյ հետ կը հետեւցնէ այն պարագայէն՝ թէ հոս heliaia ատեանին անդամները՝ հելիաստք , իրենց երդումը կ'ընէին : Կրէչմէր կ'ենթադրէ թէ ասոնք հելիաստք կ'անուանուէին , որովհետեւ չելիոսին՝ «Աթէնքի երդման աստուծոյն» , *rantoptesին* = «ամենատես»ին «արեւու բլուրին» վրայ իրենց երդումը կ'ընէին : Արդէտառոսը կրնայ այս նշանակութիւնն ստացած ըլլալ , որովհետեւ Աթէնքի արեւելակողմը կը դանուէր : Բայց որովհետեւ արեւու հնդեւրոպական (**sāvel*) եւ նախահնդեւրոպական անուններն (**ausel* , Titan) ուրիշ կերպով կը կոչուին , այս պատճառով *ardè* "չ-հնդեւրոպական բառ մ'ըլլալու է : Յոյները չելիոսի պաշտամունքը գէթ մասամբ նախայունական ժամանակէն ժառանգած ըլլալու են . անոնց

քով Արամազդն՝ Երկնային լուսոյ աստուածը
նաեւ արեւու աստուածը կը փոխարինէր :
Հնդեւրոպական լեզուներու այս մասնագէտն
իր այս խուզարկութեան հիման վրայ հետեւեալ եզրակացութեան կը յանդի . «Ուրեմն
սիտք ենք Երեք ժողովուրդներու խաւ զանա-
պանել . 1. ոչ-հնդեւրոպական խաւ մը . 2. նա-
խահնդեւրոպական խաւն , որ կրետական-
միւկէնական մշակոյթի շրջանին կ'իյնայ եւ
3. հնդեւրոպական խաւն , որ Յունաստան
Դադող Հելլէններով կը կազմուի» (անդ ,
էջ 319) :

Այսպէս փոքրասիական լեզուներով կը
մեկնէ կրէչմէր³⁵⁹ նաեւ ինչ ինչ խալդի թա-
գաւորներու անուններ . օրինակի համար
Ispuini (ասորեստ . ժամանակագրութեան մը
մէջ Uspina) կը մերձեցնէ Euspoena տեղւոյ
անուան , զոր կը յիշէ Itinerarium Antonini
Սելիսինէն Սերաստիա տանող ճանապար-
հին վրայ եւ զոր Ramsay³⁶⁰ Պտղոմէոսի
Ispafին եւ Պետինդերեան Տախ . Hispafին հետ
կը նոյնացնէ : Lut-ipris , որ է «կիներու տէր»
կազմուած է միտան . ipri «տէր» եւ luti
(հմմտ . խալդ . lti-ti) «կին» , լիւկ . lada (?)
բառերէն : Ուուշաս Ա.ի մէկ մականունը՝
Uëdipris , բաղկացած Uëd(i)-ipris , նոյն նշա-
նակութիւնն ունի , վասն զի ս-e-di-a-ni (Ար-
գիստիսի Կոթողի բնագրին մէջ) տարբերակ

³⁵⁹ Glotta XVII (1929) , 195 էջ .

³⁶⁰ Geogr. of Asia Minor , 67 , 71 , 275 :

մըն է Արդիստիս Ա.ի տարեգրութեան լսու ձեւին : Մենուաս անունը կը կապէ Փոքր-ասիա պաշտուած Մեն լուսնոյ աստուծոյն հետ , որուն անուան վրայէն այնչափ յատուկ անուններ կազմուած են . իսկ ուստ վերջա-ւորութիւնը կը տեսնուի արդէն Մարսուաս , Ուասուաս եւ այլն անուններուն մէջ : «Ասոր հակառակ խալդի թաղաւորներու անուննե-րէն քանի մը հատն աւելի հնդեւրոպական տաղաւորութիւն կը ձգեն . Erimenaz նուազ փոքրասիական , կ'երեւայ , բայց շատ լաւ յուն . Erimenes մ'ըլլալ , որուն էս վերջա-ւորութիւնն ասի փոխուած է : Argistis իլլիւր . վերջաւորութիւն մը (-st) կը ցուցնէ , որ խալդերէնի մէջ չի տեսնուիր» : Ուստի հականալի է , երբ Այսլէր ³⁶¹ կը գրէ . «Իրա-պէս ով պիտի զարմանար եթէ Rusas «կար-միր» , Erimenes «երկայնակաց» , Argestes «ճառագայթող» յուն . յատուկ անուններու բառադրքին մէջ դտնէր» : Ասոնցմէ Լեման-Հառապտ ³⁶² կ'եղրակացնէ թէ Ուրարտացի-ներուն քով տիրող՝ վերի խաւին պատկանող հնդեւրոպական տարր մ'եղած է , նմանապէս ծաղումով արեւմուտքէն , որ ասոնց Հայաս-տան դադթելէն յառաջ արդէն հոն դոյու-թիւն ունեցած ըլլալու է :

Եթէ ընդունուի նոյն իսկ Ուրարտացինե-

³⁶¹ Caucasia, V (1928), էջ 92:

³⁶² Armenien, II, 2, էջ 902:

րուն արեւմտեան ծաղում ունենալն, ասով
տակաւին լուծուած չ'ըլլար սակայն անոնց լե-
զուի հարցը: Ն. Մառ եւ իր լեզուաբանական
դպրոցը կը համարին նաեւ խալդերէնը յա-
քիթական³⁶³ լեզուախմբին մէկ անդամը:
Թէեւ Յարեթաբանութիւնը միշտ հակառա-
կութիւն կրած է եւ կը կրէ ոչ միայն հնդեւ-
րոպագէտներէն, այլ նաեւ կաւկասագէտնե-

³⁶³ Յարեթական բացատրութիւնը Մառէն է հիմ-
նուելով Ա. Գրքի աղջաճամարին եւ վրակ. ու հայկ.
աւանդութեանց վրայ, որ սակայն կրնաց գիւրաւ շփո-
թութեամբս առիթ տալ. վասն զի յառաջագոյն բացա-
տրութեամբս հնդեւրոպ. ցեղերը կը բնորոշուէին,
Տինչ յարեթական տեսութեամբ հասկնալու է Միջեր-
կականէն սկսեալ մինչեւ Յառաջակողման Ասիոյ սահ-
մանակից մասերէն ալ անդին բնակող ժողովուրդներու
խումբեր, որոնք հնդեւրոպ. եւ սեմ. ժողովուրդներու
զաղթելէն յառաջ արդէն հոս հաստատուած եւ իրարու
հետ առաւել կամ նուազ լեզուական եւ ցեղական միու-
թիւն մը կազմած էին: Յարեթաբանութեան առանցքը
կը կազմեն կաւկասի եւ Պիւրենեան լեռաւաշղթաները:
Տեսութիւնս բոլորովին նոր զաղափար մը չէ. արդէն
Fritz Hommel զասոնք ալարողեան անուանած եւ հին
փոքրասիական ցեղերու հետ յարաբերութեան մէջ
գրած է: Կրէչմէր եւ Fick մատնանշած են վերջիննե-
րուս աղերսը Յունաստանի նախահնդեւրոպական ժո-
ղավրդեան հետ. Pauli ընդարձակեց այս շրջանակն
և տրուսկերէնի եւ պելասգերէնի միջեւ եղած մերձա-
ւոր աղքակցութիւնը ցուցնելով: Արդէն Հոմմէլ զա-
ղափար յայտնած էր թէ այսօրուան կաւկասեան լեզու-
ներն այս հին լեզուախմբերու մնացորդները կը ներ-
կացացնեն. Heinr. Winkler, Bork եւ Hüsing ջանա-
ցին երեւան բերել վերջիններուս աղջակցութիւնն ելա-
մէրէնի եւ Հին Արեւելքի սեպազիր լեզուներուն հետ.
Վինքլէր նոյն փորձն ըրաւ բասկերէնի նկատմամբ, որ
Պիւրենեան Թէրակղզւոյն նախահնդեւրոպական լեզու-
ներուն վերջին մնացորդն է: Արդ այն ժողովուրդները,
զորոնք Հոմմէլ ալարողեան, Բորք եւ Հիւզինդ կաւ-
կասեան կոչած են, Մառ յարեթական կ'անուանէ
(առ. R. Bleichsteiner, Die Subaräer, էջ 1):

րէն ³⁶⁴, բայց անկարելի չէ խալդերէնի աղ-
գակցութիւնը կաւկասեան լեզուներուն հետ.
ինչպէս Հոմմէլ ³⁶⁵ այս մասին համառօտ խօ-
սելէն ետքը կ'եզրականցնէ. «Բայ այսմ Խալ-
դիներու լեզուն... ոչ միայն Միտաննի-գա-
ւառաբարբառին մերձաւոր կերպով ազգակից
էր, այլ նաեւ այսօրուան կաւկասեան լեզու-
ներուն եւ այն աւելի հիւսիսային քան հա-
րաւային խմբին՝ վրացերէնի հետ». նմանա-
պէս Հրոզնի ³⁶⁶ խալդերէնը խուրրի եւ մի-
տաննի լեզուներուն շարքին կաւկասեան լե-
զուներուն ազգակից կը համարի եւ այսպէս
ուրիշները ³⁶⁷: Սակայն հարցը վերջնակա-

³⁶⁴ Տես Տաշեան, Հաթեր եւ Ուրարտեանք,

Էջ 71—94:

³⁶⁵ Fritz Hommel, Ethnologie und Geogr. d. A. O. (1926), Էջ 38 և ։

³⁶⁶ Hrozný, Die älteste Gesch. Vorderasiens, Էջ 111 և ։

³⁶⁷ Ուրարտացիներու եւ վրացիներու եւ կաւկա-
սեան ինչ ինչ ցեղերու հետ ունեցած ազգակցութեան
մտադիր ըրած էր արդէն François Lenormant
(Lettres assyriologiques, I, 22) եւ այս կարծիքին կը
հետեւի. Gatteyrias (L'Arménie et les Arméniens,
Paris 1882), Theodor Kluge, Studien zur ver-
gleichenden Sprachwissenschaft der kaukasischen
Sprachen, I. Die Sprache der urartäischen Inschrif-
ten und ihre Stellung im kaukasischen Sprachen-
kreis, MVAG 12 (1907), պլակ 5: Յաբեթարանու-
թեան ուղղութեամբ կը գրէ բնականաբար իրը այս
դպրոցի ներկայացուցիչներէն մին՝ J. Meščaninov,
Vydvigaemye jafetičeskim jazykoznaniem voprosy
v oblasti izuchenija vanskoy klinopisi. Jafet. sbornik IV (1926), Էջ 72—122. J. Meščaninov, Drevne-
vanskie imena bogov i carej, Jafet. sbornik V (1927),
p. 82—101. J. Meščaninov, Chaldovedenie. Trudy
O-va Obsledovanija i Izuchenija Azerbajdžana No. 10.
Baku 1927. J. Meščaninov, Jazyk vanskoy klinopisi.

նապէս չէ լուծուած եւ դժուարին ալ է ցոր-
չափ ուրարտական բեւեռաղբերու ամբողջա-
կան հրատարակութիւնը լոյս չէ տեսած:

Ուրարտացիներն իրը անկախ ժողովուրդ
պատմութեան բեմէն քաշուելէն ետքը բոլո-
րովին չանհետացան. անոնք ոչ միայն իրենց
աղղեցութեան կնիքը դրոշմեցին Հայաս-
տանի վրայ՝³⁶⁸, այլ ձկեցին նաեւ սերունդ-
ներ: Իրը այսպիսի կը կարծուին հայ նա-
խարարութեանց մէջէն Մանաւաղեանց եւ
Ռշտունեաց տոհմերն, որոնց առաջինը Մե-
նուասէն³⁶⁹, եւ երկրորդը Ռուշասէն³⁷⁰ սե-
րած ըլլալ կը համարուի, թէեւ չկայ պատ-
մութեան մէջ օրինակ մը, որ պետութեան
կործանումէն ետքն արքունի տունն իրը նա-
խարարութիւն տակաւին ապրած ըլլայ: Սա-

Akademija nauk SSSR. Leningrad 1935. J. Meščaninov, Die neuen Ergebnisse der chaldischen For-
schungen, AfO VI (1930—1931), 201—216: Joh.
Friedrich, Zur urartäischen Nominalflexion, ZA 40
(1931), 264—288. Իրը առաջնորդ լեզուի: Joh.
Friedrich, Einführung ins Urartäische. Grammati-
scher Abriß und ausgewählte Texte mit sprachlichen
Erläuterungen. Leipzig 1933:

³⁶⁸ Նկատենք միայն աշխարհագրական անուններն,
որոնք Ուրարտացիներէն մեղի հասած են. աեւ W.
Belck, Zur Geographie Armeniens. „Beiträge zur
alten Geographie und Geschichte Vorderasiens“,
Heft I—II (1901), էջ 45—70. Գ. Ա. Խալաթեանց,
О некоторых географических названиях древней
Армении в связи с данными ванских надписей.
Древн. Вост. Մակուլ 1901. J. Meščaninov, Geogr.
названий верховьев Аракса по чалдским надписи-
ям, IRAIMK IV, էջ 43—64:

³⁶⁹ Տաշեան, Ուս. Դաս. Հայ., էջ 369:

³⁷⁰ Sandalgian, Inscr. cun. urar., p. 413:

կայն այս Ենթադրութեան նպաստաւոր է Thureau-Danginի³⁷¹ մէկ կարծիքն, որուն համաձայն Ռուշաս է Երիմենասի որդին եւ նոր հարստութեան մը հիմնադիր. իսկ Լեման-Հառլազտ, որ Երբեմն այս կարծիքին հանդէպ ժխտական դիրք բռնած էր, այժմ կ'ընդունի զՌուշաս եթէ ոչ որդի Երիմենասի, բայց ոչ ալ իրը որդի Շարիդուրիս Գ.ի (Մենուասի սերունդէն), այլ կողմակի գծէն անծանօթ Շարիդուրիսի մը. իր կազմած Ուրարտուի թագաւորներուն վերջին եւ միակ վաւեր տոհմածառին մէջ³⁷² կողմակի գծին վրայնա իրը *Rusas I Sardurichinis* կը ներկայանաց :

Այս վարկածներէն վեր եւ պատմական ստուգաբանութեամբ կրնանք Խալդիներու սերունդ համարիլ Սոփոկլեսէն³⁷³, Քունովոնէն³⁷⁴ եւ Ստրաբոնէն³⁷⁵ իրը պոնտական ժողովուրդ յիշուած *Haldaiā*, որոնք հայ մատենագիրներուն քով³⁷⁶ Խաղտիք անունով ծանօթ են : *Տակաւին* բիւզանդական կայսրութեան ժամանակ *Chaldiaն*, Ստեփ. Բիւզանդան ժամանակ :

³⁷¹ La huit. camp. de Sargon, XVIII—XIX.
ա. եւ Lehmann-Haupt, Armenien, II, 1, էջ 330 յլք.
Հմմտ. եւ ասոր գրախօսականը Հ. Պ. Տէր-Պօղոսեանէն,
ՀԱ. 1927, 350 յլք.:

³⁷² Armenian, II, 2, էջ 685. ա. նաեւ Nachträge,
էջ 40* առ Հատ. Ա., էջ 532:

³⁷³ Steph. Byzantinus, p. 680:

³⁷⁴ Բիւր. Արշ. Դ., 3, 4. Ե., 5, 17 եւն. Կիւր.
Խր. Դ., 1, 34 եւն:

³⁷⁵ XII, էջ 549 եւն:

³⁷⁶ Փաւստոս, Դ., ՏԲ (էջ 179). Խոր. Պատմ.
Բ., Դ, Հ (էջ 106, 215), Գ., ԽԾ (էջ 313):

դացւոյն բացատրութեամբ «Հայաստանի գաւառ մը», որուն բնակիչները Chaldoi³⁷⁷ կ'անուանուին, կը կազմէր 8րդ բանակաթեմը (thema)։ այս բանակաթեմն Արաբացիներուն ալ անծանօթ չէր³⁷⁸։ Խալդիա իւր Արդիւրու պղովիս (Գիւմիւշանէ) մայրաքաղաքով գեռ մինչեւ վերջերս իրք յունական եկեղեցւոյ թեմ գոյութիւն ունէր։ Լեման-Հասուլտ³⁷⁹ կը գտնէ Խալդիներու սերունդն այս տեղ եւ Տրապիզոնի կողմէրը, ուր որոշ ժողովուրդ մը խալդ կ'անուանուի եւ այն տարրեր գնչուներէն, թէեւ հասարակ գործածութեան մէջ յաճախ շփոթուած է։ Նախիջեւան-Պայապիտի հարաւակողմը գտնուող Զալդիրան-Քալդիրան, ինչպէս եւ Կարսի եւ ուրիշ տեղեր յիշուած Զալդը կամ Զըլդը անունն «իրաւամբ Խալդիներուն հետ աղերսի մէջ կը դրուի»³⁸⁰։

Թէ Ուրմիա լճին քովերը գտնուող գիւղերուն նեստորականներն ալ «մեծ մասով Խալդիներու սերունդ են» կ'եզրակացնէ Հայաստանի այս խուզարկուն³⁸¹ այն պարագայէն, որ ասոնք իրք ճարտար երկաթագործներ կը փնտուուին։ Այս կողմերուն բազ-

³⁷⁷ Այս պատճառաւ Խալդիները (Chalder) պէտք չեն. չմմտ. Lehmann, VBGA 27 (1895), 578 ff., Streck, ZA 14 (1899), 122 f. = հայ. թբդմ. էջ 81 լ.։

³⁷⁸ չմմտ. de Goeje, ZA 10 (1895), 100:

³⁷⁹ Armenia, II, 2, 711 ff.

³⁸⁰ Lehmann-Haupt, անդ, էջ 717:

³⁸¹ Armenia, I, 304 ff.

մաթիւ ընտանիքներուն քով տիրող աւանդութեան մը համաձայն ասոնք իրենք զիրենք կ'անուանեն երկաթագործին, չարբինին (դամիրջիի) որդիներ (այսինքն՝ այն ցեղին պատկանողներ) եւ կ'ըսեն թէ իրենց նախնիներն իրեւ երկաթագործ Զիլայէն կամ Բաղէն եկած են: Խալդիներու ոէրութեան բոլորովին աստուածակետական կազմը կը զտնէ նա Նեստորականներուն շողն աւ, ինչպէս նաեւ նուաճուած պաշտպանութ քաղաքացիներուն եղական կազմակերպութիւնը՝ ծանօթ «ռայեա» անունով, որուն նմանը Խալդիներուն քով կը տեսնէ. այսինքն նշանողութեան առնելով Սաղմանասար Գ.ի մէկ պատկերաւոր ներկայացումը³⁸² կ'ընդունի Խալդիներուն քով երկու բոլորովին տարբեր ցեղեր — բարձրահասակ եւ կարճահասակ — եւ թէ առաջինը հնդեւրոպական խալդիներն են իրեւ տիրող դասակարգ մը, իսկ երկրորդն ասոնցմէ նուաճուած ժողովրդեան խաւ մը, որ միայն հարկաւորութեան պարագային կը զինուէր եւ պատերազմի կը տարուէր: Ուստի կը միտի այսպիսի «հնաւանդ յարաբերութեանց իրեւ մնացորդ եւ շարունակութիւն հասկնալ ու մեկնել» Նեստորականներուն քով տիրող այն տարօրինակ դրութիւնն, որ հինգ ցեղերու քրիստոնեայ տէրերուն նոյն դաւանանքէն հինգ քրիստոնեայ պաշտպանեալ քաղաքացիներ հպատակ են: Այս պարագային հարկացիներ հպատակ են:

³⁸² *Skr. Armenien*, II, 2, 680 ff., 902:

ները, ինչպէս եւ Նեստորականներուն նոյն խսկ դիմագծին յատկանշերը հաւանօրէն կարծեցնել կու տան թէ «Նեստորականներուն մէջ հին խալդի ժողովրդեան զլիսաւոր տարր մը կը ներկայանայ»³⁸³:

Կորդուացինները հաւանաբար լեզուով ու բարքով Խալդիններու ազդակից ժողովուրդէին: Կը յիշուին Գդաց (Զերել-Զուրդիի քով), Ծաւէից (Beth Zawdai, Zabdicensa) եւ Արդասարդիմ ժողովուրդներուն հետ իբր առանձին քրիստոնեայ ժողովուրդ մը Հայերուն, Վրացիններուն, Աղուաններուն եւ Լինաց (Դաղիստան) հետ միասին³⁸⁴: Յառաջագոյն ընդհանրապէս Կորդուքի մէջ Քուրդ անուան ուրիշ ձեւ մը կը նշմարուէր, մինչեւ որ

³⁸³ Lehmann-Haupt, Armenien, I, էջ 306. տ. եւ Հաս. Բ., էջ 682:

³⁸⁴ «Հստ այսմ պատճենի հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց եւ յԱղուանից եւ ի Լինաց, ի Ծօդէից եւ ի Կորդուաց, յԱղձնեաց եւ բազում այլ տեղեաց հեռաւորաց, որոց ոչ էին օրէնք երթալ զայն ձանապահ յառաջ ժամանակաւ: Գումար կազմէր ի Հայոց մեծաց զազատ եւ զազատորդի, եւ յարքունի տանէ զստանիկ մարդիկ. ըստ նմին օրինակի ի Վրաց եւ յԱղուանից եւ յաշխարհն Լինաց, եւ որ այլ եւս ի կողմանց կողմանց հարաւոյ, մերձ ի սահմանս Տաճկաստանի եւ ի Հոռոմոց աշխարհն եւ ի Կորդուաց եւ ի Գդացն եւ ի Ծօդէիցն եւ յԱրզնարզիւն, որք էին ամեններեան հաւատացեալք ի մի կաթողիկէ առաքելական եկեղեցի», Եղիշէ, Ա. (էջ 10), տ. եւ Բ. (էջ 39): Այս կտորի ինչ ինչ անուններու աշխարհագրական դերի մասին տ. Ստ. Կանայեանց, Անյացտ գաւառներ (Վաղարշ. 1914), էջ 9—46, ուր ի մէջ այլոց կ'ապացուցանէ թէ Արզնարզիւն է Աղձնիքի Արզն գաւառը կրկնանուն ձեւով, որ է հայ. Արզն եւ ասոր. Արզուն, ինչպէս Վանասպա (անդ, էջ 17 յջը.):

Martin Hartmann³⁸⁵ այս հին կարծիքին դէմ յաջողութեամբ ողորեցաւ եւ ցուցուց թէ Քուրդերը կորդուացիներու (Karduhoi, Gordyoī) հետ նոյն չեն, այլ Յոյներէն³⁸⁶ յիշուած Kyrtioi ցեղին հետ: Վերջինս աւելի կը յիշեցնէ Gutî, նաեւ Kurî եւ Gutium³⁸⁷, Ասորեստանի հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան կողմը³⁸⁸ զտնուող վաչկատուներու բնակավայր երկրի մ'անունն՝ ուստի նոյն ասոր բնակիչներուն հետ: Վինքլէր³⁸⁹ այս վաչկատուն ժողովրդեան մասին այսպէս կ'արտայացուի. «Ինչպէս Բարելացւոյն եւ Ասորեստանցւոյն համար Խատտին կամ Փոքրասիացին թեթեւամտութեան ու փոփոխամտութեան մարմնացումն է, այսպէս ալ Կուտէացի ըսելով կ'իմացուի ըմբռստ, աւագակաբարոյ, ճիշդ այնպէս, ինչպէս այսօր նոյն կողմերը Քուրդ անունով կը հասկըցուի³⁹⁰»:

³⁸⁵ Bohtan (MVAG 1897), էջ 90 լ.ք.: Այս կարծիքին կը հետեւի նաեւ Nöldeke (Kardu und Kurden: Festschrift f. Kiepert, էջ 78), իւր երբեմնի կարծիքին հակառակ (Untersuchungen zur Kritik des AT, էջ 148): Տես նաեւ Meyer, GA I, էջ 902:

³⁸⁶ Polyb. V, 52, 5; Liv. 37, 40, 9; 42, 58, 13; Bellius առ Ստրաբ., ժա., 13, 3. ժե., 3, 1:

³⁸⁷ matu Gu-ti-e ki (Rm. III, 103), առ. Streck, Assurbanipal III, էջ 784, որ միաժամանակ մտադիր կ'ընէ թէ ասոնց ցեղապետները «թաղաւոր» տիտղոսը կ'ընէ, ինչպէս այսօրուան Քուրդերն իրենց գլուխը, ցեղապետը ու դիւզապետը «մելիք» (յատկապէս = թաղաւոր) կ'անուանեն (անդ, Հատ. Ա., էջ CCCLIX):

³⁸⁸ Հմատ. § 9, ծնթ. 252:

³⁸⁹ H. Winckler, Die Völker Vorderasiens, AO, I, 1 (1903), էջ 27:

³⁹⁰ Ընդումը մեզէ է:

Լեման-Հառուպտ 391 հին Կորդուացիներու սերունդը կը վերապտնէ այսօրուան Վրացիներուն մէջ, որոնց բնիկ անունն, որ է Kartu, Kartul 392 (լին վրական եւ փոքրասիական ծանօթ վերջաւորութիւն մըն է), ունի ակնառու նմանութիւն Կորդուքի հետ. որովհետեւ Kartukh — նախատիպարը քսենովոնեան Kartukh ձեւին — ուրիշ բան չէ, բայց եթէ Kartu եղակիին յոզնակին՝ հայերէնի վրայէն կերտուած : «Նոյն իսկ գլխաւոր տարբերութիւնը նուազ ծանրակշիռ է քան որ կ'երեւայ. վասն զի վրացերէն թ հնչումն առանձնայատկութիւններ ունի, որոնք զայն դ հնչումին կը մերձեցնեն» : Լեման-Հառուպտ կը դիմէ նաեւ վրացիներու աւանդութեան, «որ զիրենք հարաւէն զաղթեցնել կու տայ» եւ ինչպէս կ'երեւայ, յարաբերաբար ուշ ժամանակ, եւ առանձնապէս մատնանիշ կ'ընէ «վիմափոր բնակարաններուն», որոնցմով «լի էր երբեմնի Կորդուաց աշխարհն, որոնք Վարձիէի շինուածքներուն հետ ամենամեծ նմանութիւնն ունին — անկանոն շարքեր վիմափոր բնակարաններու իրարու վրայ բարձրացած բազմաթիւ յարկերով : Վիմափոր բնակարաններուն այս նախնական ձեւը Խալդիներու բուն երկրին մէջ բոլորովին կը

³⁹¹ Armenia, I, էջ 104 յջք., II, 2, էջ 679 :

³⁹² J. Karst (Alarodiens), p. 99 s.), Kartuli կամ Kartveli անունն ստուգաբանորէն կը նոյնացնէ Karduniaš, Qalduni, Chaldi, Kordukh, Carduchi ձեւերուն հետ :

պակսի, մինչ բնականաբար արեւմուտք, Փոքր Հայքի մէջ, խալդի տէրութեան շրջե- զըրները դարձեալ երեւան կու դայ: Վրա- ցիներու եւ Կորդուացիներու միջեւ եղած առնչութեան հարցն եթէ որոշակի ալ կարելի չէ հաստատել, գէթ աչքի առջեւ պէտք է որ մարդ ունենայ՝^{393»:}

§ 11. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Մինչեւ հիմայ ըսուածներէն կը հետեւի թէ Քուրդերու Կորդուացիներու հետ շփո- թութիւնը տապանալերան Կորդուք-աւան- կութեան փոփոխման մէջ որոշ գեր խաղա- ցած է, ինչպէս եւ Ուրարտացիներու-Ալա- րողեանց Արաքսի հովիտը մզումն իրենց հոն ձգած Արարատ անունով Մասիս-աւանդու- թեան ծագման օժանդակած:

Առաջիկայ ուսումնասիրութեամբ կը յու- սամ ամբողջ իրողութիւնն իր հարցերովը ներկայացուցած ըլլալ, այսինքն թէ Արարատ նաեւ ծն. Ը, 4 տեղիքին մէջ բեւեռագրերու Ուրարտուն է — անտարեր թէ իբր Երան կամ երկրի անուն հասկնալու է, երկուքն ալ նոյն բանին կը յանդին — եւ այն թէ հայկա- կան Տաւրոս-Մասիոսը կը յարաբերէ, ուր գտանք Ուրարտացիներուն բնակավայրը

³⁹³ Անդ, էջ 105: Karst (Alarodiens, էջ 66 յջ.) վրացիները փոփողական ժողովուրդ մը կը համարի, գէթ անուանս տուած իր ստուգաբանական մեկնու- թեան համաձայն:

Ն. Ք. ԺԳ. դարուն համար : Այս լեռնաշղթան իբր տապահնալեռ համարած են քանի մ'աւանդութիւններ , նոյն իսկ կորդուք-աւանդութիւնն եւ բարելական ջրհեղեղի զրոյցն . որովհետեւ դասականներուն Gordyene բացատրութեամբ Տաւրոս-Մասիոսն ալ կը հասկըցուէր եւ միայն յետագային է որ այս աշխարհագրական դաղափարին անձկանալով տապահնալեռը դէպի հարաւ փոխադրուած է . ասոր նպաստած են նաեւ ինչ ինչ սիսալ ստուգաբանութիւններ :

Այս եղբակացութիւնը կ'արդարացնէ զմեզ անտեղի համարելու տեղիքիս Մովսէսի հեղինակութեան մասին ոեւէ կասկած . աւելի անտեղի է բնականաբար զայն բնագրէն անջատել եւ կրտսերագոյն ժամանակի՝ սցապէս կոչուած քահանայական բնագրին վերագրել : Առաջիկայ գլուխը կը փակեմ Արեւելքի հնագոյն պատմութեան խուղարկութեան համար վաստակաւոր (աշխարհիկ , ոչ-կաթողիկէ) մասնագէտի մը ³⁹⁴ խօսքով . «Վերջերս մասնաւրապէս կարծեցեալ լուսամիտ շրջանակներու մէջ սովորութիւնն դարձած է , ամէն բան , ինչ որ Հին Կտակարանն իբր հնագոյն ժամանակի աւանդութիւններ կը յիշատակէ , արհամարհուտ ակնարկով իբր բանդագուշանք մերժել ³⁹⁵ : Անձնապէս ինձմէ

³⁹⁴ Arthur Ungnad, Die ältesten Völkerwanderungen Vorderasiens (Kulturfragen, Heft 1), Breslau 1923, էջ 14:

³⁹⁵ Բնդգծումը մեղմէ է :

բոլորովին հեռու է ոեւէ ջատագովական դոր-
ծունէութիւն եւ կ'ըսեմ սցն , ինչ որ կրնամ
ըսել պարզապէս իրեւ պատմագէտ մը , որ
ճշմարտութիւնը կը փնտոէ եւ թոյլ կու տայ
համարձակելու այս իրերու մասին դատաս-
տան կազմել , որ սկզբնական աղբիւրներուն
քննադատական եւ զուտ առարկայական
քննութեան վրայ հաստատուած է : Արդ կը
տեսնենք թէ Հին Կտակարանի աւանդութիւնը
հին Արեւելքին շատ աւելի լաւ տեղեակ է
քան որ ոմանք մտքէ կրնային անցնել ^{395»}:

ՄԻՒՆԻ

§ 1. ՄԻՒՆԻԻ ՀԱՐՑԸ ՄԵԿՆԻՉՆԵՐՈՒՆ ՔՈՎ.

Բարելոնի դէմ աստուածային դատավճիռը գործադրելու համար երեմիա, ԾԱ., 27 (Եօթան., XXVIII, 27) հրաւէր կը կարդայ բացի Արարատէն նաև Միննիին եւ Ասքանազին։ Այս տեղիքին երացեցերէն բնապիրն է՝ *tam ləkōth arārāt, minni wəaškenaz.* Միննի անունը կը պակսի երեւութապէս Եօթանասնից թարգմանութեան մէջ։ Յստէն արաւէ¹ ու չափանից առաջանալ է Ասշուռաշէնու։ Ինչպէս բնականարար հայերէնի մէջ ալ «Պատուէր տուք յինէն» (ու չափանից առաջանալ է Ասշուռաշէնու) թարգմանութեան պնդին։ Կ'ըսենք երեւութապէս, որովհետեւ Եօթանասնից թարգմանութիւնն ալ ունեցած է իր առջեւ Միննի անունը, բայց զայն հասկցած է ոչ թէ իրը յատուկ անուն, այլ անձնական դերանուն ուն նախադրութեամբ։ Պայծառ է այժմ Արարատ անունը, կը մնայ տակաւին նկատել վերջին երկու անունները։

¹ Տես այս մասին վերը՝ Գլուխ Ա., ծնթ. 4:

² Տես վերը՝ Գլ. Ա., ծնթ. 3:

Որովհետեւ Պեղիտտան եւ Թարգում
Միննի Հայաստան թարգմանած են, շատ մը
մեկնիչներ չտառամսեցան այս երկու անուն-
ներն իրարու հետ աղերսի մէջ դնելու: Նոյն
իսկ Armenia անուան մէջ փորձեցին Միննի
կամ Ման անունն իրը ստուգաբանական
լազկացուցիչ մաս մը դանել: Մինչ Streck³
«պարզապէս» իրը «ստուգաբանական խաղ
մը» կ'որակէ Բոխարտի մեկնութիւնն, որուն
համաձայն Armeniaին կը տրուի սեմական
ծագում իրը Har-minia, այսինքն Միննիի
լեռնաշխարհ, Մուրատ⁴ այս շատ հաւանա-
կան կը յայտարարէ: Թէեւ նա այս ստուգա-
բանութեան իրը հիմ չի նկատեր արամերէն
har բառն, այլ բակտր. hara (կամ haraiti),
նմանապէս լեռ նշանակութեամբ եւ զոր կը
դանէ — յենլով Spiegelի յառաջբերութեանց
վրայ — բազմաթիւ անուններու մէջ, ինչ-
պէս Ar-bela, Ar-burdsch եւն: Ուստի Ar-
minia կամ Arminiya իրը բարդութիւն մը
Հար-Մինի կրկին բառերուն՝ սկզբնաբար
նշանակած ըլլալու է Միննիներու լեռնաշ-
խարհ: Այս անուանակոչումը «կը տրուէր
նախնաբար միայն մարական-հայկական սահ-
մանալեռներուն մէջ հաստատուած Միննի-
Մաննացիներուն — շատ հաւանական է թէ
այն ցեղերէն մին, որոնց հետ հայ ժողո-
վուրդը խառնուեցաւ — կամ այն լեռնային

³ ZA 14 (1899), էջ 145 = Հայ. թրդ.
էջ 104 թ.:

⁴ Fr. Murad, Ararat und Masis, 18:

երկիրներուն, ուր ասոնք կը բնակէին եւ
միայն յետոյ կամաց կամաց այս սահմանա-
լեռներուն ետեւը դտնուող Հայաստանի լեռ-
նազաւառներուն փոխանցուելով այս անուա-
նակոչումք Մարերու կողմանէ՝ ընդհան-
րացաւ»⁵:

Քանի մը մեկնիչներ այս նոյնացումնե-
րուն մէջ գեռ շատ յառաջ գացած են: Ասոնք
նկատելով Ման եւ Վան անուններուն նմա-
նութիւնը հին Մանը Վանայ աշխարհին մէջ
կը փնտուէին⁶: Ուստի զարմանալի չէ որ
Բոխարտէն ի վեր բազմաթիւ դիտնական-
ներ⁷ Միննին Նիկողայոս Դամասկացւոյն⁸
Minyasի հետ համեմատած, նոյն իսկ նոյնա-
ցուցած են: Թէ այս նոյնացումն անտեղի
է, կը ցուցնէ արդէն Եօթանասնից թարդ-
մանութիւնը: Երբ Գ. դարուն ն. Ք. Միննիին
յիշատակն այն աստիճան անհետ կորսուած
էր որ Եօթանասնից թարդմանիչներն իսկ չեն
կրցած հասկնալ, ի՞նչպէս կարելի է այս-
պիսի կենդանի յիշատակ ենթաղթել Երկու
զար յետոյ ապրող մատենագրի մը եւ մա-
նաւանդ անոր ընթերցողներուն քով, որ կա-
րենար այս Զ. դարէն (ն. Ք.) ի վեր անհե-

⁵ Murad, անդ, էջ 18—19:

⁶ Տես այս տեսութեան քանի մը պաշտպաններ առ
S. Weber, Ararat in der Bibel, Tüb. ThQSch, 83
(1901), էջ 336 լթ. = Հայ. թրդմ., էջ 22:

⁷ Belck, VBAG 1894, 480. Murad, անդ, էջ 47
լթ. : S. Weber, անդ, էջ 335 = Հայ. թրդմ., էջ 20

⁸ C. Orelli, Der Prophet Jeremia³, LI, 27 եւն:
Flav. Jos., Antiq. I, III, 6. Euseb. Praepar.
evang., IX, II.

տացած ժողովրդեան մը երկրին անուան
վրայէն բոլորովին անյայտ լերան մը գիրքն
որոշել։ Այս պատճառաւ Արմինիա անուան
յառաջբերութիւնը Հարմինիաէն կը մնայ
միշտ խնդրական եւ նոյն իսկ երբ Ասորիներն
ու Թարգում Միննին Հայաստան կը թարգ-
մանեն, ասիկա պատմական վկայութիւն մը
չէ, այլ լոկ փորձ մը Միննին մեկնելու, որ
այնչափ արժէք ունի, որչափ տակաւին
քննուելիք փաստերն, որոնց վրայ հիմնուած
է⁹։ Գէթ որոշ արդիւնք մը ձեռք բերելու
համար զարձեալ բեւեռազրերուն պէտք ենք
գիմել, որովհետեւ Հին Կտակարանը վե-
րոյիշեալ տեղիքին մէջ յիշատակուած ա-
նունէն զատ այս մասին ոչինչ կ'աւանդէ։

§ 2. Միննին Բեւեռազրերուին Մէջ

Ս. Գրքի Միննին կը համապատաս-
խանէ ասորեստ. բեւեռազրերուն Մանայի¹⁰
եւ խալդի արձանազրութեանց Մանա¹¹։
Այս Մաննայի-Ման, ինչպէս առանձնապէս

⁹ S. Weber, Tüb. ThQSCh 1901, էջ 340 = Հայ.
թրդմ., էջ 27 յլք.։ Արմինիա, Արմանիա = Արման,
ու. Հ. Յ. Տաշեան, Հաթեր և Ուրարտեանք, էջ 343։

¹⁰ Ասորեստ. տեղեկութիւններ Մաննայի կամ
Մանի մասին կը յիշատակեն Streck, ZA 14 (1899),
134 յլք. = Հայ. թրդմ., էջ 93 յլք. և Thureau-
Dangin, La huit. Camp. de Sargon, էջ II—V. Հմմտ.
նուեւ Streck, Assurbanipal, Bd. I, S. CLXXXIV,
ծնթ. 1. Ասարհարդոնի շրջանին համար ու. մասնաւո-
րուպէս Klauber, PRT (= Politisch-relig. Texte der
Sargonidenzeit), 1913, էջ LVII—LIX։

¹¹ Տես ասոր մասին տեղիքներ առ Sayce, JRAS,
XIV։

Են։ Բայց որովհետեւ մէկ կողմանէ Ասուր-նասիրպաղի ժամանակ եւ Սաղմանասարի կառավարութեան (860—825) սկիզբները այն երկիրն, ուր վերջէն Մաննացիներուն կը պատահինք, ուրիշ անուններ կը կրէ, եւ մասնաւորապէս Ուրմիոյ լճին հարաւային եւ հարաւ-արեւմտեան եղբամասերը իրը Կիր-րուրի եւ Զամուա նշանակուած կը զըտ-նենք¹⁴, իսկ միւս կողմանէ յետագային այս կողմերը Մաննացիներն երեւան կու գան եւ այն իրը չափազանց ուազմիկ, պատերազմա-սէր ժողովուրդ մը, որուն կատարեալ նուա-ճումն ոչ մէկ ասորեստ. թագաւորին յաջո-զած ըլլալ կը թուի, ասկէ կը հետեւի թէ Մաննացիներն այս կողմերուն նախնի բնիկ-ները չեն, այլ յարաբերաբար ուշ ժամանա-կաշրջանին խուժող աշխարհակալներ։

Թէ երբ մերձաւորապէս այս ներգաղթը տեղի ունեցած է, կարելի է միայն կուահա-րար որոշել Սաղմանասարի տարեղրութիւն-ներէն, որ առաջին անգամ կը միշտակէ Մաննացիներն եւ այն իւր կառավարութեան 30րդ տարւոյն՝ 830ի (Ա. Ք.) պատերազմական տեղեկաղրութեան մէջ։ Սոյն տարին կ'ա-սաքէ Դայիխան-Ասուր՝ իւր տուրտանը (սպա-րապետը) հիւսիս-արեւելեան սկետութեանց գէմ, որ Զար անցնելէն ետքը Խուրուսկիա կը կտրէ եւ ապա Իզիրտուի՝ Մանի Ուդակի անունով թաղաւորին մայրաքաղաքին դէմ

¹⁴ Հմմատ. Բելք, անդ, էջ 482 և ։

են։ Բայց որովհետեւ մէկ կողմանէ Ասուր-նասիրպաղի ժամանակ եւ Սաղմանասարի կռուավարութեան (860—825) սկիզբները այն երկիրն, ուր վերջէն Մաննացիներուն կը պատահինք, ուրիշ անուններ կը կրէ, եւ մասնաւորապէս Ուրմիոյ լճին հարաւային եւ հարաւ-արեւմտեան եղբամասերը իրը կիր-րուրի եւ Զամուա նշանակուած կը զբո-նենք¹⁴, իսկ միւս կողմանէ յետագային այս կողմերը Մաննացիներն երեւան կու դան եւ այն իրը չափազանց ոազմիկ, պատերազմա-սէր ժողովուրդ մը, որուն կատարեալ նուա-նումն ոչ մէկ ասորեստ։ Թագաւորին յաջո-զած ըլլալ կը թուի, ասկէ կը հետեւի թէ Մաննացիներն այս կողմերուն նախնի բնիկ-ները չեն, այլ յարաբերաբար ուշ ժամանա-կաշրջանին խուժող աշխարհակալներ։

Թէ ե՛րբ մերձաւորապէս այս ներգաղթը տեղի ունեցած է, կարելի է միայն կոտահա-րար որոշել Սաղմանասարի տարեկըրութիւն-ներէն, որ առաջին անգամ կը միշտակէ Մաննացիներն եւ այն իւր կառավարութեան 30րդ տարւոյն՝ 830ի (ն. թ.) պատերազմական տեղեկաղըրութեան մէջ։ Սոյն տարին կ'ա-սաքէ Դայիխան-Ասուր՝ իւր տուրտանը (սպա-րապետը) հիւսիս-արեւելեան պետութեանց դէմ, որ Զար անցնելէն ետքը Խուրուսկիա կը կտրէ եւ ապա Իզիրտուի՝ Մանի Ուդակի անունով թաղաւորին մայրաքաղաքին դէմ

¹⁴ Հմմատ. Բելք, անդ, էջ 482 յշ.։

կը քալէ : Այս արշաւանքը կ'աւարտի Պար-
 սուայի նուաճումով, որ Բելքի համաձայն
 Աւրմիոյ լճին արեւելեան կամ աւելի ճիշդ
 հարաւ-արեւելեան կողմերը փնտռելու ենք:
 Հետեւաբար Մանի Ուղակիի պետութիւնը
 կը զետեղէ Խուրուսկիայի եւ Պարսուայի
 միջեւ: Եւ այս աշխարհամասերը կը համարի
 այն երկիրներն, ուր կը դանուէին Կիրրուրի
 եւ Զամուա, որոնք ասորեստ . թագաւորնե-
 րուն միշտ նորանոր մտահոդութիւն կը պատ-
 ճառէին եւ միայն ասորեստ . բանակներուն
 ասպատակութիւնն էր որ զիրենք կը ստիպէր
 հարկատուութեան զիջանելու: Ուստի մին-
 չեւ թ . զարու կէսերն Ասորեստանցիներուն
 զէպի հիւսիս-արեւելք ուղղուած ամէն ար-
 շաւանքներուն ժամանակ այս պետութիւն-
 ներն ու ասոնց իշխանները պարտուող եւ
 հարկատու թշնամիներու կարդին մէջ կը
 դանենք, եւ երբ սակայն կու զայ ժամանակ
 մը, երբ ասորեստ . պատերազմական տեղե-
 կադիրներն այլ եւս Զամուտա եւ Կիրրուրի չեն
 յիշեր, այս երեւոյթը կարելի է միայն անով
 մեկնել, որ անոնք այլ եւս հոն զոյութիւն
 չունէին, անոնք աներեւութացած էին եւ ա-
 սոնց տեղը Մաննացիներու մեծ պետութիւնն
 անցած էր: Ասորեստ . պատերազմական տե-
 ղեկազրութեանց մէջ Զամուա վերջին ան-
 դամ կը յիշատակուի Սաղմանասարէն՝ իւր
 կառավարութեան Գրդ տարւոյն (856 ն. Ք.)
 արշաւանքի ժամանակ, ասոր հակառակ Կիր-
 րուրի 857ին, նոյն թագաւորին կառավարու-

թեան Յրդ տարւոյն արշաւանքի ժամանակ :
Հետեւաբար Մաննացիներուներգաղթը սէտք
է 856—830 ն. Ք. տեղի ունեցած ըլլայ :

Ուսկի՞ց եկան Մաննացիները : Բելք¹⁵
կը կարծէ թէ այս ներգաղթի շարժումն
սկսած ըլլայ Ուրմիոյ լճին հարաւային ափին
արեւելակողմէն, որովհետեւ եթէ Երասմի
կողմերէն եւ Ուրմիոյ լճին հիւսիսային ափին
Երկարութեամբ կատարուած ըլլար, հարկ
էր որ նախ կիրգան պետութիւնն ջնջուէր,
որուն զոյութիւնը սակայն դեռ Սաղմանա-
սարի ժամանակ կը վկայուի : Բելքի այս եղ-
րակացութիւնն ամէն առարկութենէ աղաս
չի համարիր Շարէք¹⁶, որուն համաձայն
«հակառակն ալ կարելի է», ուստի չի դե-
ղեւիր Մաննացիներու զաղթականութիւնն
Ուրարտացիներու զաղթին հետ պատճառա-
կան աղերսի մէջ դնել : Ասոր տեսութեամբ
Ուրմիոյ լճին հիւսիսային եւ արեւելեան կող-
մերը զանուող ժողովուրդներու հոսանքը
թ . զարու առաջին կէսին զաղար առաւ, սա-
կայն այս հոսանքին սկզբնաւորութիւնը շատ
հաւանական է որ Փ. զարուն վերջին տաս-
նեակներէն է, հետեւաբար կիրգանի առաջին
անդամ արձանագրութեանց մէջ յիշատա-
կուելէն յառաջ : Սակայն Շարէքի այս կար-
ծիքը հիմնուած է այն ենթաղբութեան վրայ
թէ Ուրարտացիներու նախնի բնակավայրն է

¹⁵ Անդ, էջ 484 յօ. :

¹⁶ ZA 14 (1899), էջ 144 յօ. = Հայ. թրդ ։

Հայաստան ըսելով կը հասկնանք յետագայ Հայաստանն եւ ոչ թէ այն ժամանակուան Ռւրաբուն, որուն վեհապետութեան ներքեւ դտնուած է Ման ժամանակ մը: Մանեան տէրութեան պատմութիւնն ունի արիւնաւհեղ պատերազմներով լեցուն էջեր: Մինչ Ռւրաբու-Արարատ, աշխարհակալութեան աենչէ մղուած, հիւսիսէն դրացի տէրութեան վրայ կը յարձակի, հարաւէն Ասորեստան մոլեղին կատաղութեամբ ուազմադաշտ կ'իջնայ այս խիզախ թշնամւոյն դէմ, որ յանդղնած էր Նինուէի բազմաթիւ հարկատու տէրութիւններու ինչ ինչ երկիրներ իրեն կցել:

Ռւրաբուի դէմ կըցաւ Մանի պետութիւնն իր անկախութիւնը պահել: Ծանօթ խալդի արձանագրութեանց մէջ իդիրու կամ Զիրու՝ Մանի մայրաքաղաքին անուան ընաւ չենք պատահիր. ապացոյց թէ Ռւրաբու զայն բնաւ չէ նուաճած: Միայն Ասորեստանցիներու անընդհատ յարձակումներուն պատճառով նեղ կացութեան մատնուած՝ ստիպուեցան արեւմտեան զօրագոյն պետութեան հետ միանալ եւ այն՝ Սարդոնի հաւատարիմ Ազայի սպանումէն եւ խալդեսէր Բազդատոի թագաւորին զահ բարձրանալէն յետոյ:

Եւ ոչ իսկ սցսչափ բախտ ունեցաւ Ման Ասորեստանի դէմ մղած պատերազմներուն ժամանակ: Արդէն Սազմանասարի կառավարութեան 30րդ տարին (830ին) ասոր տուրտանը տարեկան տուրք — «արջառ ու ոչ-

խարներ» վճարելու պարտադրեց, որ կը շարունակուէիր նաեւ ասոր յաջորդին ժամանակ: Մաննացիներն ամէնէն աւելի կը յիշուէին Սարգոնի սեպազրերուն մէջ: Այս ժամանակ կը կազմուի Ասորեստանի դէմհիւսային պետութեանց դաշնակցութիւնն Ուրարտուի առաջնորդութեան ներքեւ, որուն կը զինակցի նաեւ Ման: Այս զինակցութիւնը սակայն չի կրնար խափանել, որ նա Սարգոնէն չպարտուի եւ հարկատու չգառնայ: Այս թագաւորին յաջորդներուն ժամանակ հնդեւրոպական ազգերու հոսանքին յառաջխաղացումը Մաննացիներուն յարմար առիթը կու տայ օտար լուծը թօթափելու: Մասնաւորապէս Ասորհագոնի ժամանակ կը գտնենք զիրենք օտար ցեղերու հետ միասին, որոնք հիւսիսէն եւ հիւսիս-արեւելքէն Ասորեստանի կը սպառնան, ինչպէս Կունդցոնի հրատարակած պատգամահարցերէն կը տեսնուի: Յարատեւ թշնամութիւնները, զորոնք Ման Ասորեստանի դէմ կը ցուցագրէր, հաւանաբար պատճառ եղան որ Ասուրբանիպաղ ասոր Ալչէրի²⁰ թագաւորին հետ պատերազմի բոնուի: Արշաւանքը տեղի

²⁰ Ալչէրիի հետ կը համեմատուի Ա. Մնաց. կ. 10 Կրբայեց. բնագըրին Ահիշահար անունը (Հայ. Աքիստար). Դեւիչի համաձայն այս անունը կը նշանակէ «եղբայր առաւոտու», սակայն սեմական ըլլալը տակաւին խնդրական է, եթէ Մաննացիները «արիսկան ժողովուրդ մը» ըլլան. ա. Streck, ZA 14 (1899), էջ 137, ծնթ. 1 = Հայ. թրդմ., էջ 96, ծնթ. 1. Նոյնը՝ Assurbanipal, I, CCCLVII. ասոր հակառակ Prášek, Geschichte, I, 130:

ունեցաւ հաւանաբար 660/659ին : Գիշերային
արխւնահեղ ճակատի մը մէջ Ասորեստան-
ցիները ջախջախեցին թշնամւոյն ուազմական
ուժերը, մտան Ման եւ գրաւեցին բոլոր նշա-
նաւոր քաղաքները, գլխաւորաբար երկու
մայրաքաղաքները՝ Իզիրտու եւ Իշտատու :
Այս առթիւ տիրացան նաեւ երբեմնի ասո-
րեստ . հողամասերուն, մասնաւորապէս Պաղ-
դիր երկրին, զորոնք Մաննացիները գրաւած
էին Ասուրբանիպաղի նախորդներուն ժամա-
նակ : Ռազմապիտական այս ձախողանքը յա-
ռաջ բերաւ անծայր դժգոհութիւն ժողո-
վըրդեան մէջ, որ արխւնահեղ յեղափոխու-
թեան յանդեցաւ . Ախշէրի թաղաւորն սպան-
նուեցաւ : Ասոր որդին ու յաջորդը՝ Աւալի
ստիպուեցաւ Ասորեստանի հետ խաղաղու-
թեան դաշինք կնքել եւ ասոր երաշխաւորու-
թեան համար թագաժառանդը՝ Երիսիննի
երր պատանդ Նինուէ առաքել եւ տարեկան
աւելի մեծ տուրք վճարելու պարտաւորուե-
ցաւ : Սակայն անհիմ չէ ենթադրելը՝ թէ
այս խիղախ ժողովուրդը՝ թէեւ բոլորովին
ընկածուած, կրկին զօրացաւ, երբ Ասորես-
տան միշտ տկարանալով կորստեան ճամբան
կը քալէր, մինչեւ որ Բարելոն ասոր մահա-
ցու հարուածը տուաւ : Ասով կը մեկնուի
նաեւ այն պարագան, որ Երեմիա կընար
Ման-Միննիի մէջ տեսնել պետութիւն մը,
որ կոչուած էր յաղթական Բարելոնին ալ
սողառնալ եւ վտանգաւոր դառնալ : Հաւանա-

բար յետոյ հնդեւրոպական ալիք մը վերջ
տուաւ Մանի պետութեան²¹:

Հոս անցողակի յիշենք, որ Հայաստանի
հետ աղերսի մէջ դրուած է նաեւ Ամովս,
Դ. 3: Երբայեց . բնագրին մէջ կը կարդանք՝
wəhišlakthenāh haharmōnāh, Վուլգ. · projicimus in Armon, Եօթան. εἰς τὸ ὄρος τὸ Ῥομ-
μάν, միայն տարբերակ մը ունի Ῥεμբառ,
ինչպէս Հայ. «եւ անկանիցիք ի լերինն Ու-
մանայ». Սիմաքոս կը թարզմանէ պարզա-
պէս՝ εἰς Ἐρμενίαν կամ Ῥոμենίան, այսպէս
նաեւ ունի Քաղդէականը էնրē harmenī: Յե-
ցած այս վերջին թարզմանութեան վրայ
կ'ուղէ Բոխարտ²² հոս Minni իրը Հայաս-
տանի մաս մը նկատել: Թէ որչափ սակայն
այս տեղիքը (Ամ. Դ. 3) Հայաստանի հետ
կապ ունի, դժուարին է որոշել: Նոյն իսկ
նորագոյն ժամանակի մասնագէտներն այս
Հարցը լուծելու ժամանակ իրարմէ շատ կը

²¹ Մանի պետութեան մասին տ. Streck, ZA 14 (1899), էջ 134 յլք. = Հայ. Թրդմ., էջ 93 յլք., Streck, Assurbanipal, I, էջ CCCLVII յլ., S. Weber, Tüb. ThQSch 1901, էջ 346 յլք. = Հայ. Թրդմ., էջ 36 յլք.: Հարց է թէ ինչ ցեղի կը պատկանին Ման-
նացիները. Prášek (Geschichte, I, էջ 120, 129 յլ.) կը նոյնացնէ զանոնք ստմān Mandāb հետ մեկնելով
Ման-դա իրը «Ման աշխարհ» (այսպէս նաեւ Hommel, Geschichte, էջ 221, 402), մինչ Շարէք (Assurbanipal, անդ) «Հատ մէծ Հաւանականութեամբ արիական ժողո-
վուրդ մը» կը Համարի. Հմմտ. նաեւ ZA 15 (1900), էջ 355, ծնթ. 3. Assurbanipal, I, էջ CCCLXXVI, ծնթ. 1:

²² Հմմտ. A. Legendre, Dictionnaire de la Bible (F. Vigouroux) աեւ Armon.

տարբերին, այսպէս Սելլին²³ *hērmōnāh* իրը
Բասանի լեռ, մինչ Կրամէր²⁴ այս տեղիքի
համար կ'ըսէ. «Վերջին նախադասութիւնը
կարելի չէ հասկնալ»: Սակայն ինչպէս հան-
դուցեալ ուսուցիչս՝ Ուսուցչապետ Ն. Շեկով
Ժամանակին բերանացի հաղորդած էր, այս
համարն երկրի հետ բնաւ կապ չունի, այլ
հետեւեալ կերպով կարդալու է. *ubiphrā' im
thū' ēnāh išāh nēgdāh iħāšəlakthēn meħā' ar-
mənōtħ,* «խրամատներու մէջէն պիտի ահց-
նիք, ամէն մէկն իր առջեւէն, բերդերէն
ոլիտի արտաքսուիք»:

²³ E. Sellin, Das Zwölfprophetenbuch (1922),

§ 179 § . :

²⁴ K. Cramer, Amos (1930), § 35 § . :

տարբերին, այսպէս Սելլին²³ *hērmōnāh* իրը
Բասանի լեռ, մինչ Կրամէր²⁴ այս տեղիքի
համար կ'ըսէ . «Վերջին նախադասութիւնը
կարելի չէ հասկնալ» : Սակայն ինչպէս հան-
գուցեալ ուսուցիչս՝ Ուսուցչապետ Ն. Շլեօդ
ժամանակին բերանացի հաղորդած էր, այս
համարն երկրի հետ բնաւ կապ չունի, այլ
հետեւեալ կերպով կարդալու է . *ubiphrāt' im*
thū'ēnāh išāh nēgdāh uħāšəlakthēn meħā' ar-
mənōth, «խրամատներու մէջէն պիտի անց-
նիք, ամէն մէկն իր առջեւէն, բերդերէն
պիտի արտաքսուիք» :

²³ E. Sellin, Das Zwölfprophetenbuch (1922),

§ 179 թ. :

²⁴ K. Cramer, Amos (1930), § 35 թ. :

ԱՍՔԱՆԱԶ

§ 1. ԱՍՔԱՆԱԶ—ԱՇՔԵՆԱԶ—ԱՇԳՈՒԶԱՅԻ— (ԿԱՄ
ԻՇՔՈՒԶԱՅԻ—) ՍԿԻՒԹԱՅԻՔ

Հիւսիսէն Բարելոնին սպառնացող Եր-
րորդ թշնամին կ'անուանէ Երեմիա Ասքա-
նազ, Երբ. ԱՇԿ (aškenaz), Եօթան.

Աσχանաչեօւ, վուլլ. Ascenez, որ ազգահա-
մարին ¹ մէջ իրեւ Գամերի առաջին որդի
կը յիշատակուի : Այն անձուկ ազերսէն, լոր
կը տեսնենք մէկ կողմանէ Հերողոսոսի քով
կիմերացիներու և Սկիւթացիներու, միւս
կողմանէ բեւեռազրերու մէջ Gimirroi և
Աշգնզai (կամ Iškūzai), Հին Կտակարանին
մէջ Գամերի և Աշքենազի միջեւ, կը հե-
տեւի արդէն թէ Ասքանազ—Աշքենազ =:
Ազգուզայի (Իշքուզայի) = Սկիւթացիների
նոյն են ² : Շատ մը մասնադէտներու կարծիւ-

¹ Ծն. Ժ., 3. Ա. Մն. Ա., 6:

² Աշքենազ—Աշքուզայի ձեւերու սոսուզարանու-
թեան մասին տ. Jos. Karst, Alarodiens, 64 յջ.,
E. Blochet, որուն համաձայն Ծննդոց զիրքը իւր թէ
բոլոր ալտայեան ժողովուրդները Գամերէն սերած
կ'ունթաղրէ (ROC = Revue de l'Orient Chr., 28
[1931—1932], էջ 412), Աշքանազի նազ մասնիկը կը
համարի ալտայեան յողնակի շինող ձեւն, ինչպէս

քավ այս անունը «Աստուածաշունչի մէջ գրչագրական սխալով Աշքենաղի (ԱՇԽԱ փոխանակ ԱՇԽԱ ձեւի) վերածուած է³» եւ կ'ուզեն ն () ուի () փոխելով կարդալ Մշ- տուզ, որմէ յունարէնին մէջ կրնար 'Տխոջշ բյլալ: Իսկ ասորեստ. եւ երբ. լեզուներուն մէջ տեսնուած այս անունին յառաջադիր ձայնաւորը կը մեկնուի անով որ սեմական ժողովուրդները գժուարաւ կրնան բառա- սկիզբը կրկին բազածայն արտասանել: Այս- պիսի յառաջադիր ձայնաւորներ կը գանուին նաեւ ուրիշ անուններուն մէջ, ինչպէս՝ Մարծու — Ամարծու, Տաշաթու եւ Asargatijâ, Madai-Amadai⁴ եւն: Schmidtke⁵ կ'ըն- դունի նաեւ այն հնարաւորութիւնը թէ զուցէ ուն սնդային էր, որով կրնար այս անունը Սկիւթացիներուն քով իրը Տկաշ հնչումն ու-

Շաքանազ = Շաքանաս = Շաքանար = Շաքանար,
եւ այն՝ վերջին ձեւը իրը թիւրքերէնի յոդ. ձեւ, իսկ
վերջընթերը՝ մոնղոլերէնի եւ ազա Ասքանաղը «Թիւր-
քերու» հետ աղերսի մէջ կը զնէ (անդ, էջ 203 յլք.):
Թէ որչափ յանդուզն է ընդհանրապէս ամբողջ տեսու-
թիւնը պիտի տեսնենք յաջորդ «Թորզոմ» պլիսուն մէջ:
³ KAT^a, էջ 101. Հմմտ. նաեւ Sayce, The sun.
inscr. of Van JRAS, N. S. 14 (1882), էջ 394. ATAO^b,
էջ 154. Knudtzon, Assyr. Gebete, II, 131 (113).
Schmidtke, Die Japhetiten, էջ 39, ծնթ. 2. Prášek,
Geschichte, I, 115: Այսպիսի գրչագրական սխալի
մ'ենթաղրութիւնը Dier կը համարի իրեւ. «ոչ այն-
չաւանական» (Genesis, էջ 93). Հմմտ. նաեւ
Hommel, EGAO, էջ 212: Նաեւ Կարստի համաձայն
Աշքենազ-Աշկուզայի երկու տարբեր ձեւեր են (Ala-
rodiens, 65):

^a Prášek, Geschichte, I, էջ 10. ծնթ. 2:

^b Die Japhetiten, էջ 39, ծնթ. 2:

720ի ատենաները ն. Ք. հնդեւրոպական
ժողովուրդներու գաղթական մեծ շարժում-
ները կը գզրդեցնէին ամբողջ Յառաջակող-
մեան Արեւելքը, որոնց գլխաւոր ներկայա-
ցուցիչներն են Կիմերացիներն եւ ասոնց աղ-
գակից Սկիւթացիները։ Յոյներուն Կարմէ-
քու կամ Կարմէրու⁸ եւ ասորեատ. Gimirri
կամ Gimirrai ձեւերուն կը համապատաս-
խանէ Ա. Գրքի Շահ (Գոմեր)⁹, Եօթան.

⁶ Հմայտ. նաև F. Hommel, Hethiter und Skythen und das erste Auftreten der Iranier in der Geschichte, Sitz.-Ber. d. böhm. Ges. d. W. Kl. f. Phil., Gesch. und Philologie, 1898, VI, 16. F. Hommel, EGAO, 212. Մարդուարտի համաձայն (Unters. zur Gesch. von Erân): Philologus, Suppl., X, 1905—1907, էջ 112) սուրբ հիմնական ձեւն է skuča. Ակեւթացւցած մասին առ. H. Winckler, Kimmerier, Ašguzäer, Skythen, AOF, I, էջ 484 յլք., Prášek, Geschichte, I, էջ 141 յլք., KAT³, էջ 101 յլք., Streck, Assurbanipal, CCCLXXIV:

⁷ ζεύσιν. Xenophon, Anabas, 4, 7, 18 &c. 4,
8. 1:

8 Od. 11, 14:

bq. 6: 9 ον. δ., 2 ιλ. τωράκων ον. ον., 5 ιλ. ον.

թարգմանութեան համաձայն Ղամէօ կամ Ռումէօ¹⁰. Կիմերացիներուն բնակավայրը կը դտնուէր Սեւ Ծովու հիւսիսային եղերքը՝ Դոնի եւ Դանուրի միջեւ¹¹: Տակաւին Հեռողոտոսի ժամանակ Սկիւթացւոց աշխարհին մէջ «Կիմերացւոց բերդ» մը, «Կիմերական հուն» մը եւ «Կիմերական Վոսպոր»ը¹² կը յիշեցնէր երկրին նախնական տէրերն, ինչպէս զեռ այսօր ալ Խրիմ (Krim) թերակղզին անոնց անունը պահած է: Իսկ Ղամէօ անունը մնացած է Հայերուս քով Գամիրքձեւով, այս պատճառաւ Մարքուարտ¹³ Գոմեր ձեւը «սխալ» կը համարի: Նախաքրիստոնէական լ. զարու վերջերը Կիմերացիներն՝ իրենց ազգակից Սկիւթացիներու ճընչումին վրայ ստիպուեցան շարժիլ¹⁴: Իսկ Սկիւթացիներն ալ իրենց կարգին Մասպութներէն կը մղուին¹⁵: Կիմերացիներն եւ զա-

¹⁰ Եղ. I. L., 6. Հմմ. Lehmann-Haupt, RE = Pauly-Wissowa, Real-Encyclopädie d. class. Altertumswiss., II (1922), Էջ 397 յլք. Եւ H. Winckler, AOF I, 6 (1896), 484 յլք. F. Westberg, Zur Topographie des Herodot, Klio 4 (1904), Էջ 188 յլք. Schmidtke, Japhetiten, Էջ 32 յլք.:

¹¹ O. Schrader, Reallexikon d. indogerm. Altertumskunde² (1917—1923), 587. M. Rostovtzeff, Iranians and Greeks in South Russia (1922), Էջ 35 յլք., E. Ziebarth, Philolog. Wochenschrift, 1925, Էջ 479 յլք.:

¹² Her. IV, 12.

¹³ Entstehung, Էջ 12:

¹⁴ Her. IV, 11—13. Հմմ. F. Hommel, EGAO 210. Prášek, Geschichte I, 114. O. Schrader, Reallexikon, 587, «որ զիմերացիներն ուրաւալուայեան ժողովուրդներու կարգին մէջ կը դասէ»:

¹⁵ Her. IV, 2:

սոնք հալածող Սկիւթացիները կը քայլեն կաւկասեան լեռնաշթային հիւսիսային երկարութեամբ մինչեւ կասպից ծովի ափին¹⁶, ուր այսօրուան Դերբենդի գուռն անցնելով կրնային ամենի լեռնաշղթան կտրելէ խոյտավ¹⁷: Սկիւթացիներէն աղատելու համար կիմերացիները կը չեղին դէպի արեւմուտք եւ կը հաստատուին Վանայ լճին ջովերը. այս միջոցին Ուրարտացիներն Ասուրեատանցիներու հետ պատերազմի բանուածէին, կոռւախնձորն էր Մանցիներու աշխարհը: Կոխւները անւեցին մինչեւ 714. Երր Ռուշաս Ա. անձնասովան եղաւ: Սակայն ուրարտական հողին վրայ ալ կիմերացիք անւականապէս չկրցան մնալ, որովհետեւ Սկիւթացիք յաջողեցան իրենց աղբակիցները¹⁸ դէպի արեւմուտք՝ Փոքր Ասիա մղե-

¹⁶ Her. IV, 12. Հմմ. RE 7 (1912), 1958 առ Schmidtk, Japhetiten, էջ 39, ձնթ. 3:

¹⁷ Հմմ. Prášek, Geschichte I, 114. Streck, Assurbanipal, CCCLXXIV; Schmidtk, Japhetiten, 32 լշ.: Յեցած Ed. Meyerի վրայ (Geschichte I, 452 լշ., Հմմ. նույն ապագրութիւնը 1926, էջ 689 լշ.) Holzinger (Genesis, էջ 95) կիմերացիներն ոչ թէ արեւելքն, այլ արեւմուտքն՝ Դանուրի վրայէն դէպի Թրակիա զաղթեցնել կու տայ:

¹⁸ Թէ Սկիւթացիներն ու կիմերացիներն երկու երարու շատ մերձաւոր աղբակից ժողովուրդներն են ասուր ապացոյց է այն պարսպան, որ երկու անուններն ալ յաճախ փոխադարձարար կը գործածուին. այսպէս Դարեհ Ա. ի Բիսուտունի արձանապրութեան մէջ հին ուրարտէրէն Տակախն կը համապատասխանէ Ելամ. Տա-ակ-կա եւ բարել. (mâtu) gi-mi-ri (ա. F. H. Weisbach, Die Keilinschriften der Achämeniden [1911], § 6 և 21). դարձեալ Ուման-Մանդա, այսինքն՝ «վաշկատուներ» կը յորջորջուին երկու ժողովուրդ-

լու եւ իրենք Հայաստանի, ինչպէս եւ ասու
կից արեւելեան եւ հարաւ-արեւելեան եր-
կիրներու քաղաքական տէրը դառնալու:

Իրենց այս բնակավայրէն սկսան Սկիւ-
թացիները քիչ մ'ետքը նոեւ միւս հարեւան
ժողովուրդներու հետ պատերազմի բռնուիլ:
Մարերու հետ ունեցած պատերազմի մասին
կը պատմէ Հերոդոտոս, իսկ Ասորեստանի
կոիւներու մասին կը տեղեկանանք Ասար-
հագդոնի արձանադրութիւններէն, որուն
պատղամահարցերը (Շամաշ աստուծոյն) ¹⁹
կը ցուցնեն՝ թէ Սկիւթացիներու եւ Ասորես-
տանցիներու միջեւ եղած յարաբերութիւնը
նախնարար թշնամական էր: Այս թագաւո-
րին ժամանակն է որ Սկիւթացիները Ման-
նացիներու հողին վրայ ոտք կը դնեն, ասոնց
կ'օդնեն ասորեստանեան լուծը թօթափելու
համար մզուած կոիւներուն մէջ եւ իրենց
անդրազպն ասպատակութիւններով ասորես-
տանեան սահմանաշխարհները կը վրզովին
ու տակնութիւն կ'ընեն: Ասոնց այս թշնա-
մական արարքներէն Սասորեստանցւոց գոսուզ
Թաղաւորը սարսափած հարկ կը տեսնէ «Իշ-
կուզա»ներն իր քաղաքականութեան կողմը
չահելու համար իր դուստրը Սկիւթացւոց
Բարտասուա թաղաւորին կնութեան տալ:

ներն աւ անխափը. Հմմա. Prášek, Geschichte I, 114.
Streck, Assurbanipal, CCCLXXIV. Schmidtke, անդ,
էջ 37:

¹⁹ Հմմա. Kn. (= Knudzon) 29 (և Klauber,
PRT 16), Kn. 30, յեսու. 3. 36, յոջկ. 4. 25, յեսու.
11. 35, յեսու. 9 (Klauber, PRT 20 և Kn. 32):

նեան բեւեռագրերն իրը Սկիւթացիներու թագաւոր կամ զլուխ կը յիշատակեն անունով բացի արդէն վերոյիշեալ Բարտատուայէն իշպակայ²⁶. Հերոդոտոս²⁷ կը յիշէ նաև Մաղիւաս՝ Պրոտոթիւասի որդին. վերջնոյս նոյնութիւնը Բարտատուայի հետ արդէն Վինքլէր²⁸ ապացուցած է :

§ 2. ԱԿԻՒԹԱՑԻՆԵՐՆ ԻԲՐԵԽ ՄԵՐՉԱԿՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ
ՍԱՐՍԱՓՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՄԵԶ.

Եթէ «Սկիւթացիներու տիրապետութիւնը» Հերոդոտոսի համաձայն միայն 28 տարի ալ տեւած ըլլայ, սակայն անոնք Յառաջակողմեան Ասիան չատ աւելի երկար ժամանակ տակնուվրաց ըրին : Արդէն Ասարչագոնի եւ Ասուրբանիզաղի օրով առաջին անգամն իսկ երեւնալուն դարհուրելի դարձան շրջակայ ժողովուրդներուն համար :

²⁶ Հասուածակ. (Prisma) A և C, սիւն. Բ, 27 յլք. (KB II, 128) և Հասուածակ. B, սիւն. Գ, 16 յլք. (KB II, 146) : Այս Išpakan անունն իրաներէնի մէջ է Սպակա (յառաջաղիբ ի քաջահնչութեան համար տեկցուած ձայնաւոր մըն է) սպան որ Հերուն (հմմա. ուսւ. օնօկա) և իրաներէնի մէջ կը նշանակէ «նազզի» : Հմմա. C. Bartholomae, Altiranisches Wörterbuch, 1610, հմմա. նաև Հերոդ. II., 110. Սպակս (Σπαχό). «զի զշունն Մարք սպակա կոչէն» . բառագերջի յետաղիբ ու անուններու կազմիչ մասն է, ... F. Justi, Iranisches Namensbuch, էջ 521 : Որովհետեւ հնդեւրոպական ժողովուրդներու քով չունը մեծ արժէք ունէր, կրնար չատ լաւ յատուկ անուններու մէջ ալ զործածուիլ : Հին կտակարանի Kalebի մասին ու Nöldeke, Beiträge zur sem. Sprachwissenschaft, 79. Schmidtke, անդ, էջ 40, ձնթ. 4:

²⁷ Her. I, 1. 103:

²⁸ H. Winckler, AOF I, 488:

Սարսափի ժամանակ էր այս շրջանն՝
այնողքո որ ասոր յիշատակը գեռ երկար
ժամանակ վառ կենդանի մնաց։ Սկիւթա-
ցիները Պաղեստին մտնելով մինչեւ եղիպ-
տական սահմանը յառաջացան եւ միայն հոս
է որ Փոամմետիքոս Ա.թ (663—609) նուէր-
ներու եւ խնդրանքին վրայ ետ գարձան ²⁹։
Այս յարձակման ժամանակը մերձաւորապէս
կ'որոշէ Schmidtke ³⁰ Երեմիայի զրքէն,
որուն մէջ կը դանէ իրաւամբ այս դէպքե-
րու արձագանդը։ Երեմիա 628ին մարդա-
րէական պաշտօնի կը կոչուի. որովհետեւ
զլ. Ա. 14 տեղիքին համաձայն այնողէն
կ'երեւի թէ սա Սկիւթացւոց յարձակումը
մօսալուտ կը համարի, պէտք է հետեւա-
րար ասոր ժամանակը 628էն ոչ շատ ուշ
սահմանել ³¹։ Մարդարէն կը տեսնէ Ա. 13
Լուցող կաթսաց մը, որուն ժայթքումը.

²⁹ Her. I, 105. Wiedemann, Ägyptische Geschichte, 615. Նոյն Հերոդոտուսի աշխատանքը, 560. Breasted-Ranke, Geschichte Ägyptens, 429. Հեմմ. Schmidtke, անդ, էջ 42. ծնթ. 3:

³⁰ Անդ, էջ 42 յլք.:

³¹ Streck, Assurbanipal, CDLXVII ևն 634 աս-
րին իրր terminus post quem կը համարի. Sellin
(Gesch. d. isr.-jüd. Volkes, I, 284) կ'ընդունի 630.
Procksch (Genesis, 485) 625ի ժամանակները, բայց
յարձակումն եր. Ա. 14 տեղիքին համաձայն արգէն ո-
սոր մարդարէական պաշտօնին կոչման ժամանակ մօ-
տավուտ ըլլալու է։ Lewy (Forschungen, 51 յլք.)
կ'ուղէ Սկիւթացիներուն այս արշաւոնքն առելի ուշ՝
Փոամմետիքոս թ.թ (593—588) կառավարութեան ժա-
մանակ դնել։ Ասոր հակառակ է Schmidtke, անդ,
էջ 42. ծնթ. 4:

Հիւսիսէն կը սպառնացուի³² : Մեկնութիւնն
է . «Յերեսաց հիւսիսոյ բորբոքեսցին³³ չա-
րեք ի վերայ բնակչաց երկրի³⁴ . զի ահա-
ւասիկ ես միախուռն կոչեցից զամենայն
թաղաւորութիւնս թաղաւորութեանց՝ ի
հիւսիսոյ երկրէ՝ ասէ Տէր . եկեսցեն եւ ար-
կցեն զիւրաքանչիւր աթոռ ի վերայ սեմոց
դրանցն Երուսաղէմի, եւ ի վերայ ամենայն
պարսպացն նորա շուրջանակի, եւ ի վերայ
ամենայն քաղաքաց Հրէաստանի» :

Թէեւ հոս Սկիւթացիներն անունով չեն
յիշուած, սակայն ուրիշ յարաբերութեան մը
հնարաւորութիւնը գրեթէ անկարելի է, ինչ-
պէս Schmidtke ուղիղ կը դիտէ : Իրրեւ հիւ-
սիսէն եկող թշնամի կարելի է թէեւ Ասորես-
տան կամ Բարելաստան մտածել, սակայն
628ին, երբ Երեմիա իրր մարդարէ երեւան
կու դայ, Ասորեստան արդէն շատ տկարա-
ցած էր³⁵, իսկ Բարելոնի վտանգն այն ժա-

³² Թէեւ տարակոյս չի վերցներ, որ մարդարէն
հոս աչքի առջեւ ունի հիւսիս գտնուաղ որոշ ժողո-
վուրդ մը իրը գործադրիչ Բարձրելցն դատավճռոյն,
պէտք է սակայն նկատել որ մարդարէները նման դէպ-
քերուն թշնամին միշտ հիւսիսէն եկող կը ներկայա-
ցնեն, որովհետեւ իրենց համար արեւելքը միայն անա-
պատ է :

³³ Երրայ. այժմեան բնակիրն ունի ՌՊՇ
«բացցի», մինչ Եօթանասնից թարգմանութիւնն, ուս-
կից նաեւ հայերէնն՝ ուղիղ կարդացեր է ՌՊՇ =
Հակասթիւրեաւ «բորբոքեսցի(ն)» . վերջին ընթերցուածն
ուղիղ կը համարի նաեւ Schmidtke, անդ, էջ 43,
ծնթ. 1:

³⁴ Այս է Հրէաստան :

³⁵ Br. Meißner, Babylonien u. Assyrien, I, 45.

մանակ տակաւին գոյութիւն չունէր. Հետեւաբար մարդարէութիւնն ո՛չ Ասորեստանի եւ ո՛չ ալ Բաբելաստանի կը հայի: Ուրիշ հարց է բնականաբար, թէ արդեօք Երեմիա 605/604ին, Երբ իւր խօսածները զրի կ'առնէր³⁶, Բաբելոն աչքի առջեւ ունէ՞ր: Հնարաւորութիւնը կարելի չէ ժխտել, սակայն սկզբնական չէ այս աղերսը³⁷:

Տակաւին ուրիշ քանի մը տեղեր ալ հիւսային թշնամւոյն մասին ակնարկութիւններ կը դտնենք, որոնք Սկիւթացիներուն մերձեցուած են. ասոնք են «սկիւթական եղդեր» ըսուածները՝ Եր. Դ. 5—8, 13—18, 19—21, 23—28, 29—31. Ե. 15—17. Զ. 1—8, 22—26. Վելկէ³⁸ տարակուսի կ'հիւթարկէ այս տեղիքներուն Սկիւթացւոց հետունեցած աղերսը. նա կը միտի աւելի Բաբելացիներուն մասին հասկնալ. որովհետեւ ասոնք Հրէաստանի պետութեան աւելի չարիք կը սպառնային քան Սկիւթացիներու ասպատակող հրոսակները³⁹: Հերոդոտոսի յիշա-

³⁶ Գ. Լ. Հ. Զ. Հմմտ. Նաեւ Nötscher, Jeremias, էջ 78 յթք.

³⁷ Schmidtke, անդ, որուն կը հետեւիմ յաջորդ աղերսւն համար:

³⁸ F. Wilke, „Das Skythentum im Jeremia-Buche“, Alttestamentliche Studien, Festschrift für R. Kittel (1913), S. 222—254.

³⁹ Նաեւ E. Sellin, Geschichte I, S. 284, կը մերժէ Սկիւթացիներուն մերձեցուած այս մեկնութիւնը: Բայ P. Volzի, Der Prophet Jeremias (1922), 57 յթ., այս մեկնութիւնը կարելի չէ ապացուցանել, մանաւանդ թէ նոււազ հաւանական է: Երեմիա «չուզեր» բնաւ որոշ, քաղաքականորէն ճշգրիտ ըմբռնելի թշնամի մը նկարագրել»: Բայց որովհետեւ իրապէս

տակութիւնը՝ թէ Սկիւթացիները մինչև
Եղիպտոսի սահմանը յառաջացած են⁴⁰ կը
մերժէ համարելով պատմութեան նախա-
հայրն իրը անվատահելի աղբիւր մը⁴¹։ Սո-
կայն Հերոդոտոսի այս յիշատակութիւնը առ-
նուազն պատմական կորիզ մը կը պարու-
նակէ⁴² եւ Սկիւթացիներն, որոնք ամբողջ
Յառաջակողմեան Ասիան սարսափի մատնած
էին, կրնացին մարգարէին նկարագրութեանց
ութիւնը իրը նախատիպ ծառայել։ Թէ յետա-
գային այս տեղիքները նոր երեւան եկող
թշնամւոյն՝ Բարելոնի մերձեցուած ըլլան՝
հնարաւոր է ինչպէս Ա. 13 յջք. տեղիքին հա-
մար նմանակէս հռո ալ։ Բայց սկզբնական չէ
այս մեկնութիւնը, որովհետեւ իրը սկիւթա-
կան երգեր նշանակուած կտորներն ամէնն ալ
605 տարին կանխող ժամանակէն են, իւկ
բարելական վտանգի մասին կարելի էր միոցն
Նինուէի նուաճումէն եւ ասորիստանեան ոլե-
սութեան կործանումէն, ինչպէս եւ 605ին
Կարկեմիշի քով եղիղատական բանակին ջախ-
ջախումէն ետքը լուրջ կերպավ խօսք լնել։

գոյութիւն ունեցող թշնամի մ'ակնարկելը՝ մանաւանդ
ևթէ ընդհանուր սարսափ ալ պատճառած է, անվթէպ
կերպով աւելի մեծ տպաւորութիւն կ'ընէ քան լոկ
երեւակայուած թշնամիսվ եղած սպառնալիքն, ինչպէս
արդէն Schmidtke լաւ կը զիտէ (անդ, էջ 44, ծնթ. 2),
ուստի կարելի չէ տեսնել պատճառ մը, թէ ինչո՞ւ հա-
մար երեմիս իր նկարագրութեանց նախատիպ պիտի
չկարենար աչքի առջեւ ունենալ Սկիւթացիները։

⁴⁰ Հերոդ. I, 103—106։

⁴¹ Վեհիկէի հակառակ կ'ելլէ Kittel, Geschichte
des Volkes Israel II (1925), 415։

⁴² Հմբառ. հաեւ Streck, Assurbanipal, CCCLXII.

Հետեւաբար վերսիցեալ տեղիքները պէտք է որ Սկիւթացիներուն մերձեցնենք, որովհետեւ հիւսիսէն եկող ուրիշ ո՞ր ժողովուրդը կարելի է նկատել: Այս տեղիքներուն բովանդակութիւնն ոչ մէկ կերպով արգելք է Սկիւթացիներուն արուած այս մեկնութեան, ինչպէս նաեւ չկայ տեղիք մը որ անպայման Բարելոնի ազերսը պահանջէ, եթէ նկատի չառնենք հետեւեալ տեղիքը. «Ահա իբրեւ զամոլ ելցէ՝ եւ իբրեւ զմրբիկ կառք⁴³ նորա. արագագոյն քան զարծուիս երիվարք նորա» (Եր. Դ. 13): Յայց միթէ կրնա՞ր մարդարէն Բարելացիներու մասին ըսել. «Ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազդ ի հեռաստանէ տունդ իսրացէլի՝ ասէ Տէր, . . . ազդ որոյ ոչ լսիցես զրելուս նորա, եւ ոչ իմանացես զիօսս նորա» (Եր. Ե. 15): Յայտնի է թէ ասով կակնարկուի աւելի անծանօթ լեզու մը քան սեմական-բարելականն, որ Հրեաներէն ոմանց ընտանի ըլլալու էր կամ դէթ բոլորսին անհաւականալի չէր: Մանաւանդ թէ ասով այս հեռաւոր, օտարաշխարհեայ տարօրինակ ժողովուրդը նկարագրել ուզած է, ինչպէս օրինակի համար նաեւ Ասուրբանիստաղ բացացացտ կերպով կը յիշէ լիւդիսի անհաւականալի լեզուն եւ գեղեցիկ կերպով կը նկարագրէ թէ ինչպէս լիւդիսկան պատզա-

⁴³ Schmidtkeի համաձայն Սկիւթացիները պատերազմական կառներով եկած ըլլալու չեն. անոր ըմբռնումով կառքի պատկերը բնագրի ընդլացնում կը ներկացացնէ (Հմմտ. անդ, էջ 44, ծնթ. 6):

մաւորներու դալուստը՝ Նինուէն անել կացութեան մատնած է⁴⁴, կամ ինչպէս Փղշտացւոց բարբարոս լեզուին նկարագիրը ցուցնելու համար եղիպտական բնագրի մը մէջ քանի մը բառ յառաջ կը բերուի⁴⁵: Ի՞նչպէս կրնար Երեմիա Զ. 3 Բարելացիները «Հովիւ» անուանել, կամ ի՞նչպէս կրնար նա Զ. 22 զանոնք «ի ծագաց Երկրէ» համարիլ: Քանի մը աշխարհագրական ծանօթութիւն Բարելոնի դիրքի մասին իր ունկնդիրներուն քով պէտք էր ենթագրել:

Ծանօթ չէ թէ Սկիւթացիներուն յարձակումը ի՞նչ աստիճանի չարիք հասցուցած է Հրէաստանի եւ կ'երեւայ թէ այս ասպատակութիւնն աւելի Միջերկրականի եղելքը տեղի ունեցած է⁴⁶:

Մինչ այս յառաջ բերուած տեղիքները միայն առաւել կամ նուազ հաւանականութիւն ցոյց կու տան մեկնութեանս ճշդութեան մասին, յաջորդ՝ արդէն վերը յիշատակուած տեղիքներուն մէջ (ԾԱ., 27) Աշքենազ-Աշդուզա անունով կը յիշուի իրեւ անդամ մը հիւսիսէն Բարելոնի դէմ խուժող

⁴⁴ Zyl. E, b. m. Streck, Assurbanipal, S. 156.

⁴⁵ A. Jirku, Altorient. Kommentar zum AT, 43.

⁴⁶ Հաւանաբար Փղշտացիներուն դէմ եղած Սովոնիսցի պատգամներն ալ (Բ. 4 յջք.) Սկիւթացւոց յարձակման կը հային: Որովհետեւ Սոփոնիա 630ի ժամանակները կը գործէր, չկայ ոչ մէկ դժուարութիւն այս մեկնութեան դէմ: Հմմտ. Prášek, Gesch. I, 143, ծնթ. 1. Sellin, Gesch. I, 284. Schmidtke, անդ, 45, ծնթ. 3: Սկիւթացիներու մերձեցումին հակառակ կ'ուլէ Greßmann, Der Ursprung der isr.-jüd. Eschatologie, 146:

ազգերու ամբոխին մէջ։ Բայց որովհետեւ
մէկ կողմանէ Սկիւթացիները տակաւին
610ին Նաբուպաղսարի հետ դաշնակից էին
եւ միւս կողմանէ Մարերու ձեռքով ասոնց
նուածուիլը մարական-լիւղիական խաղա-
ղութիւնը կնքելէն յառաջ կ'իյնայ⁴⁷, Սկիւ-
թացիները Բարելոնին կրնային վտանգաւոր
գարձած ըլլալ միացն 610—585/584 կամ
590 տարիներու շրջանին. որովհետեւ Տա-
րական-լիւղիական պատերազմը Հերոդո-
տոսի համաձայն հինդ տարի տեւած է⁴⁸.
մինչ Երեմիայի այս տեղիքն Երուսաղէմի
կործանումին յաջորդող ժամանակաշրջանէն
է⁴⁹: Իսկ թշնամի ազգերու համադրութիւնը
շատ լաւ կը յարմարի իրրեւ Ասորեստանի
գէմ ելած ախոյեաններու. ճիշդ Ասարհաղ-
ղոնի եւ Ասորենասիրապաղի պատզամահար-
ցութեան ժամանակն է այս շրջանը⁵⁰:
Schmidtke⁵¹ հարաւոր կը գտնէ՝ թէ Ասորես-
տանի գէմ ուղղուած հին դատավճիռ մը
հիմայ Բարելոնի գէմ կը գործածուի կամ
այս հիւսիսային աղղերն արդէն աշխարհի
կատարածի գաղափարին մէջ առնուելով ա-
մէն չարիքի լրումը կ'ըմբռնուէին:

Մարերը Հաղիսի քով սկիւթական ուժը

⁴⁷ Chron. G. Herod. I, 74. Lewy, Forschungen.

15 յլ.:

⁴⁸ Տես Schmidtke, անդ, 45:

⁴⁹ Եր. ԾԱ. 11:

⁵⁰ 616ին Մաննացիներն Ասորեստանցիներու հետ
դաշնակից էին. հմտ. Chron. G. 5 առ Schmidtke,
անդ, էջ 46, ծնթ. 1:

⁵¹ Անդ, էջ 46:

խորտակելով լիւղիական պետութեան դրուցիները դարձան։ Հաւանաբար Սկիւթացիները կրկին իրենց հայրենիքը՝ հարաւացիներովա վերադարձան, ուր կը բնակէին ուստիք արքմենեան արձանագրութեան համաձայն⁵² եւ որոնց դէմ ուղղած էր Դարեհ Վշտաստեան իր դէնքերը։

§ 3. ԱՇԳՈՒԶԱ-ՍԿԻՒԹԱՅԻՆԵՐՈՒՆ ՍԵՐՈՒՆԴԸ

Հսուածներէն կը հետեւի թէ Ս. Գրքի Ասքանազ-Աչքենազ նոյն է Աշգուզա-Սկիւթացիներուն հետ, որոնք է. դարուն ն. Բ. ամբողջ Յառաջակողմեան Ասիան սարսափի մատնած եւ միաժամանակ իրենց թէեւ ոչտեւական տիրապետութեան եւ արուեստի ազգեցութեան հետքերը հոն ձգած են⁵³։ Նոյն իսկ Յառաջակողմեան Ասիոյ ոյս կամ ոյն ժողովրդեան հետ անոնց ունեցած այդպակցական ազերսի մասին խօսք կ'ըլլոց. ոցապէս Ասքանազ-Աչքենազ Ասքանացիներու՝ վոխովիական ցեղի մը հետ նոյնացուցած են Դիր⁵⁴, Հորերդ⁵⁵, Հեցընառէր⁵⁶ եւն, որ նաեւ Միւսիա եւ Հայաստան հնարաւոր կը համարի։ Թէեւ մեր ազգացին աւան-

⁵² Բարելական բնագերը զերենք դիմերնի կանուանէ։

⁵³ Հմմա. B. Piotrowski, Skify i Zakawkaze. Trudy otdela Wostoka III (1940), Leningrad, § 71—90։

⁵⁴ C. Dier, Genesis, § 94։

⁵⁵ Hoberg, Genesis, § 114։

⁵⁶ M. Hetzenauer, Commentarius in librum Genesis, § 188։

զութիւնն այս կարծիքին նեցուկ ըլլալ կը
թուի, որովհետեւ մեր մատենագիրները,
նոյն իսկ դասականները կ'աւանդեն մեր ինչ-
պէս թորգոմական, նոյնպէս եւ ասքանազեան
ծաղումը ⁵⁷: Բայց որովհետեւ Ս. Գրքի աղ-
զահամարի համաձայն Ասքանաղ եւ Թոր-
գոմ իրարու եղբայր են, ուստի չեն կրնաց
երկու եղբայրներ միեւնոյն ժողովրդեան նա-
խահայրերն ըլլալ: Հետեւաբար այս կրկին
աւանդութիւններէն միայն մին դոյութեան
իրաւունք ունի եւ այս կրնաց ըլլալ միայն
Թորգոմի աւանդութիւնն, որուն մասին յա-
ջորդ զլիսուն մէջ. իսկ Ասքանաղի աւան-
դութեամբ ⁵⁸ կ'ուռզէին դուցէ մեր նախնի-
ներն փոխգիտացիներուն հետ իրենց ունե-
ցած ազգաբանական արենակցութիւնն ար-

⁵⁷ Վերջնոյս .համար կը վկայէ միայն Կորիւն
(Էջ 7), եթէ առ առ յեսամուտ չէ, ինչպէս կը կաս-
կածի նաև Մւծ. Հ. Ակինեան (բերանացի հազոր-
դուած): Որովհետեւ բացի Կորիւնէն առաջին անգամ
Յովհ. Կաթողիկոսն է որ կը յիշատակէ Ասքանաղ
իրեւ Հայոց նախահայր եւ այն յաճախակի (առ Էջ
11, 12, 13 եւն. տպ. Թիֆ. 1912), եւ ոչ իսկ Խորե-
նացւոյն ծանօթ է Ասքանաղ իրեւ նախահայր, որ
անտարակոյս աւելի պաճուճեալ կերպավ պիտի ներ-
կացացնէր: Մինչ Թորգոմի աւանդութեան համար կը
դառնենք մեր մատենագիրներուն, նոյն իսկ դասականնե-
րուն քով բաղմաթիւ վկայութիւններ, ինչպէս Փու.
Բիւղ Յառաջաբան, Էջ 1, գ., ժղ., Էջ 32, ե., լ.,
Էջ 227. Ազաթ. Յառաջաբան, զլ. ճէ = § 776, զլ. ճժր
= § 796. յաջորդ դարերէն՝ Ղեւոնդ, Էջ 141, 170.
Մովս. Խոր., Պատմութիւն Ա., զլ. ժ., զլ. ժր Եւն:
Հոսուածներէն կը հետեւի թէ Ասքանաղի հայկ. աւան-
դութիւնը բալորովին անհիմն է:

⁵⁸ Եթէ ընդհանրապէս դոյութիւն ունէր:

ասյայտել, մանաւանդ որ արդէն Հերո-
դոսոս (VII, 73) Հայերը փոխվիական
ցեղերու մէջ կը դասէ : Ուստի Եթէ Աշ-
քենազ-Աշգուղա-Սկիւթացիներու համա-
դրութիւնը փոխվիական Ասկանացիներու
կամ Փոքրասիոյ Ասկանիոսի ⁵⁹ հետ ներեալ
է, որ անկարելի ալ չէ նկատելով որ դուցէ
Աշգուղա-Սկիւթացիներու փոքր մաս մը հօն
մնացած կամ անոնց այն տեղուան (վերջին)
բնակավայրի վրայէն անոււանուած է, կա-
րելի է նաեւ — եւ սակայն միայն այս տեսա-
կէտով — Հայերը համադրութեան եղր առ-
նել : Ամէն պարագային բոլորովին սխալ է
Կնորէլի ⁶⁰ կարծիքն, որ Ասքենազով Գերմա-
նացիները կը հասկնայ հետեւելով յետազայի
հրէական աւանդութեան ⁶¹ : Բնդհանրապէս

⁵⁹ E. König, Genesis, Էջ 393 :

⁶⁰ Knobel, Die Völkertafel der Genesis,
Էջ 33 լշք :

⁶¹ Այսպէս Թողարմա երուսաղէմեան Մեգիլայի
մէջ (I, 71 b) կարմնիկ (Գերմանիկիա) է, որ եալ-
կուտի եւ այլ բնագիրներուն մէջ Արմնուանիցի (Գերմա-
նիոցի) հետ կը շփոթուի եւ միայն ուար. Բերեքեայի
իրը անհատական կարծիքը Գերմանիկիա կը յիշուի:
Այս միայն թիւրիմացութեամբ ծագում առած մեկ-
նութիւնն, որով Թողարմա իրեւ Գերմանիա կը
հասկցուի, անդրագոյն սխալի ալ առիթ տուած է՝ թէ
Թողարմա է Բարբարիան (այսպէս Երուսաղէմեան Բ.
Թարգումն առ Ծն. Ժ., 3), որովհետեւ Գերմանիա յա-
ձախ Բարբարիայի հետ կը շփոթուի: Բնականաբար
նաեւ Թարգումի առ Եզ. իկ., 14. Եմ. 1. 6. Եմ. 6.
Բ. Ե. 6. (= տունն Թողարմա), որ անտա-
րակոյս սխալ գրչագրութիւն է փոխանակ Գերմա-
նիաի, մեր Գերմանիկիան հասկնալու է: Հմտ.
A. Neubauer, La géographie du Talmud, p. 421 ss.
S. Krauß, Die biblische Völkertafel im Talmud,

Յովսէփոսի⁶² 'Պղցնեց անունն անկարելի է մեկնել⁶³, բայց ասով դէթ ապահով ապացոյց մը կը ստանանք թէ իւր ժամանակը տակաւին անծանօթ էր այս հրէական աւանդութիւնն, որուն համաձայն Աշքենազ Գերմանիա է եւ Աշքենազիմ Գերմանացիները կամ գերման եւ ասոնցմէ սերած լեհ Հրեաներն են:

«Երբ աղդահամարին մէջ Գոմեր եւ Աշքենազ հօր եւ որդւոյ աղերսի մէջ կը ներկայանան, ասոր մեկնութիւնը կարելի է միայն Կիմերացիներու եւ Սկիւթացիներու միջեւ տիրող իրական աղդաբանական արենակցութեան մէջ վինտուել: Բաց աստի երկուքն ալ միեւնոյն տեղէն՝ հարաւային Ռուսաստանէն կու զային: Իսկ գլխաւոր պատճառն անոր մէջ կը կայանայ, որ Սկիւթացիներն ալ նոյն ճամբան ըրին, որուն վրայէն իրենցմէ յառաջ Կիմերացիները քալած էին եւ թէ անոնք Կիմերացիները փոխանակեցին Յառաջակողմեան Ասիոյ հիւսիսային մասին վրայ անոնց ունեցած 'տիրապետութիւնը, դրաւելով⁶⁴:

Midrasch und Targum. MGWJ (= Monatsschrift f. Geschichte und Wissenschaft des Judentums), 1895, էջ 9 և 53:

⁶² Ant. I, 6, 1:

⁶³ Հմատ. նաեւ Ս. Յերոն. Quaest. in Gen.

10, 3. Migne, PL, 23, col. 951:

⁶⁴ Schmidtke, անդ, էջ 46 և 52:

Գ Լ Ա Խ Խ Վ .

Թ Ո Ր Գ Ո Մ

§ 1. Թ Ո Ր Գ Ո Մ – Թ Ո Գ Ա Ր Մ Ա – Թ Ա Գ Ա Ր Ա Մ Ա – Թ Ի Լ –
Գ Ա Ր Ի Մ Մ Ո Ւ

«Ի տանէ թորդոմայ ձիովք եւ հեծելովք
և ջորւովք լցին զվաճառս քո»¹։ Այս ե՛տ
տօգարտահ, Եօթանասնից Թօշաօմա և Թօրշաօմա,
վուլգատա Թօգօրտա, «որ ազգահամարին
մէջ² իբրեւ երրորդ որդի Գամերի յառաջ կը
բերուի, ձայնական կերպով բոլորովին կը
համապատասխանէ արդէն Բողազքօյի ար-
ձանագրութիւններու մէջ յիշուած Թեղարամա
(Tegarama) կամ Թաղարամա անուան, որուն
դիրքն այս արձանագրութիւններու հիման
վրայ կարելի է ապահովապէս որոշել։

ԿՅօ III, 1. I, 38, Թելիպինուշի³ մէկ
արձանագրութեան մէջ ուրու թա-գա-րա-մա
կը յիշուի։ Դժբախտաբար այս արձանագրու-
թիւնս պակասաւոր է, բայց որովհետեւ անկէ
քիչ մը առաջ (տող 36) կարգամիշ կը յիշուի,
ըստ այսմ Թաղարամա այս քաղաքին քովերը
փնտոելու ենք։

¹ Եզեկ. իկ., 14. տե՛ս նաև լ. թ., 6:

² Ծննդոց ժ., 3 — Ա. Մնաց. Ա., 6:

³ Տառագարձութիւն եւ թարդմանութիւն առ
Friedr. Hrozný, Boghazkoi-Studien, III (Leipzig
1919), 90 լշ.։

Թեղաբամայի դիրքին մասին ամէն տա-
բակոյս կը վարատէ KBօ IV, 4. III, 18 լջր. :
Սոյն արձանագրութիւնը կը բովանդակէ
Մուրշիլի 8—11 տարիներու տարեգրու-
թիւնները : Ասկէ կ'իմանանք, որ Մուրշիլ
Կարգամիշէն դէպի Թեղաբամա արշաւեց եւ
թէ արշաւանքն ասկէ դէպի Հայաչա յառաջ
պիտի երթար : Սակայն այս արշաւը տեղի
չունեցաւ, որովհետեւ «տարին շատ կարձ
ևկաւ», եւ Մուրշիլ դիմեց դէպի Հարրան⁴ :

18. Ապա ելոց չուեցի Կարգամիշ⁵ երկրէն :
19. Ապա չուեցի Թեղաբամա երկիրն : Երբ
եւ
20. Թեղաբամա քաղաքը հասոց, այն ժա-
մանակ ինծի եկան նուվանզաւ (Nu-
wanzaš) մասակարարապետը,

⁴ J. Friedrich, Aus dem heithitischen Schrifttum I (1925), 9 առ. Fr. Schmidtke, Die Japhetiten der biblischen Völkertafel (Breslau) 1926, էջ 49. ՏՎԱ
նաեւ Albrecht Götze, die Annalen des Muršiliš. MVAG 38 (1933), 329 էջը. տառադառնեթիւն:

⁵ Այս անունը կը լիշուի նաեւ Ա. Գրքի մէջ քանի
մանզամ, այսպէս երեմ. ԽԶ, 2 երր. kârkmiš, ասուր.
krkmuš, թէեւ յուն. λαοντις (գլ. 26, 29) ունի, հայը
կը ներկայացնէ ուղիղ ձեւը Քարքամիս, ինչպէս և
վուլդ. Charcamis: իսկ Ա. Եզր Ա., 25 հայն ունի Կար-
գուլդ. Քարքամիս ըստ յուն. Χασκամն այն տարրերութեամբ որ
նուրբ եւ թաւ զրերու կարգերն երկու բնադիրներու
մէջ իրարու հակառակ են, իսկ վուլդ. (III, Esdrae,
1, 25) ունի դարձեալ Carchamis — աչքի կը զարնէ
հոս ալ նուրբ եւ թաւ զրերու կողմանէ տառադառնե-
թեան միօղինակ ըթլալը:

21. Եւ Թեգարամա քաղաքին բոլոր մեծամեծներն ընդ առաջ :
22. Ապա պահեցին զիս հոն : Եթէ դեռ Հայաշա քաղաքը
23. արշաւած ըլլայի , ասոր համար տարին բաւած պիտի չըլլար ,
24. Եւ մեծամեծներն ըսին ինձի . «Ասոր համար տարին չափազանց կարճ է ,
25. եւ դուն , մեր տէրը , մի՛ չուեր դէպի Հայաշա» : Այն ժամանակ
26. չարշաւեցի դէպի Հայաշա , այլ դէպի Հարրան :
27. Այն ժամանակ բանակո Հարրան Եկաւ ,
28. եւ ես բանակը հոն բերել տուի :

Թեգարամա կը յիշուի դարձեալ KBօ V ,
6. II , 27 , 30 , 38 Եւ KBօ VI , 28 . յառաջակողմ 12 , Հատտուշիլ Գ .ի մէկ հրովարտակին մէջ : Վերջին տեղիքիս համաձայն «թշնամին Իշուվա երկրէն կու գայ Եւ Թեգարամա երկիրը կ'աւերէ» :

Հստ այսմ Թեգարամա կարգամիշի , իշուվայի եւ Հարրանի մէջտեղը վնտուելու է : Որովհետեւ Իշուվա Ծոփաց աշխարհը կը համարուի ⁶ , ըստ այսմ Թեգարամա Եփրատին քով կարգամիշի եւ Խարրերդի միջեւ ըլլալու է :

⁶ Տե՛ս Fr. Schmidtke, Die Japhetiten der bibliischen Völkertafel, էջ 50.

Աղքիւրները թորգոմի մասին յաջորդ գարերու համար կը լուեն։ Միայն Է. դարու վերջերն ասորական արձանագրութիւններու մէջ վերստին կը յիշուի։ Ասորեստանցիք ժողովրդական ստուգաբանութեամբ թեզարամայէն Թիլ-գարիմմու կերտեցին, ըստ որում այս անուան մէջ Թիլլու («աւերակ-» բլուր» բառին մնացորդը դտան⁷։ Հին Կտակարանի գրքերն անուանս նախնական ձեւը պահած են։ Թէ Թիլ-գարիմմու իրապէս յետսագոյն ժամանակի ձեւն Ք, անտարակուսելի կերպով կ'ապացուցանեն նաեւ Բողազքօյի եւ ակկաղեան արձանագրութիւններն, որոնք տակաւին միշտ թեզարամա ձեւը կը ներկայացնեն⁸։

Սարգոնի եւ Սենեքերիմի (Sanherib) ասորական արձանագրութիւնները Թիլ-գարիմմու այլ եւս երկրի անուն չեն գիտեր, այլ միայն քաղաքի անուն⁹։

Սարգոն 712ին Մելիդդուի Տարիսունազի թաղաւորին դէմ կ'արշաւէ, որովհետեւ

⁷ E. Forrer, Die Provinzeinteilung des assyrischen Reiches (Leipzig 1920), 84; Schmidtke, անդ, 50.

⁸ Fr. Delitzschէն ի վեր (Wo lag das Paradies?, էջ 246) բոլոր մասնագէտները միաբան են թէ Թիլ-գարիմմու եւ Թողարմա նոյն են։

⁹ Forrer, անդ, 75 կը միտի Թիլ-գարիմմու այսօր բուան Գիւրիւնի հետ նոյնացնել, որովհետեւ անուանս մէջ կ'ուզէ նշմարել Գարիմմու։ Բատ Պաղոմէսոսի Հռոմէացւոց ժամանակ քաղաքն Caurena կը կոչուէր։ Գիւրիւն այսօր Ակնի եւ Աբարկերի հետ Կամմանուր նշանաւոր վայրերէն է։

զլացած էր հարկ վճարել¹⁰ եւ անոր Մելիդու (յետապայ ժամանակի Մելիտինէ), մայրաքաղաքը կը նուածէ : Տարխունաղի Թիլ-գարիմմուն բերդը կը քաշուի : Սակայն Թիլ-գարիմմուն ալ կը գրաւուի եւ Տարխունաղի ընտանիքով եւ 5000 սաղմիկներով գերի կը բռնուի : Թիլ-գարիմմուի եւ չրջակաց երկրին մէջ, որ Կամմանու¹¹ անունով երեւան կու գոյ, նոր գաղթականութիւն կը հաստատուի եւ ասորեստանեան պետութեան հետ կը միացուի : Հաթեան Թեղարամայի սահմանին մէջ՝ այժմ Եփրատի արեւմտեան կողմը, փնտոելու ենք Մելիդու, Կամմանու եւ անմիջնորդապէս Եփրատի եզերքը Կումմուխու (յետագայի Կոմագենէ) :

ՍԵՆԵՔԵՐԻՄ 695ին կը կոուէր Թիլ-գարիմմուի գէմ, ուր Գուրդի անունով մէկը թագաւորութիւն մը հաստատած էր : Սպարապետ մը յաջողեցաւ Թիլ-գարիմմու նուածել, սակայն քաղաքն աւերելին ետք Գուրդիի ուժեղ բանակն ստիպուեցաւ ետ քաշուիլ¹² : ՍԵՆԵՔԵՐԻՄի ժամանակ հին Թագարամայի երկիրը Թարալ անունով կը յիշատակուի : Թիլ-գարիմմու ալ կը յիշուի երբեմն իրրեւ Թարալ

¹⁰ Տարեգրութիւնները 178 յլք. = KTS I, էջ 30
և չքեղաղարդ արձանադրութիւնը 78—83 = KB II,
62 (KTS I, էջ 112) :

¹¹ Անունն իր դպութիւնը պահեց յետագայ ժամանակի Կոմանա անունով, որ կը դանուի Սիհուն (Sarius) դեսին արեւելեան ճիւղին վրաց (Սառան) :

¹² Forrer, Provinzeinteilung, էջ 80 յլ.;
Schmidtke, անդ, էջ 51.

աշխարհի քաղաքը¹³։ Սակայն Սենեքերիմէն յետոյ Թիլ-գարիմմու նաև իբրեւ քաղաք կ'աներեւութանայ արձանագրութիւններէն, որովհետեւ 695էն ի վեր Թիլ-գարիմմուի երկիրն այլ եւս Ասորեստանցիներու ձեռքը չէր։ Թիլ-գարիմմու երկիրը կամաց կամաց իր նշանակութիւնը կորսնցուցած ըլլալու է եւ Երկիրն, ինչպէս ըսուեցաւ, Թաքալ կոչուեցաւ։ Սակայն ասկէ չի հետեւիր թէ ազգահամարին ասոր հայող տեղիքը կամ գէթ անոր աղբիւրն 712ի եւ 695ի ժամանակները զրուած պէտք է ըլլաց, ինչպէս Forrer կը կարծէ¹⁴։ Այս կարծիքը հիմնուած է այն ենթազրութեան վրոց թէ Ս. Գրքի այս տեղիքն ասորեստանեան աղբիւր մ'ունեցած է, որ ան-

¹³ Nabî-Jârus րլուրին արձանագրութիւնը, տող 19
= KB II, 118; Տես նաև CT XXVI, Թիւ 1, սինուկ V, 2 յլ.։ Արձանագրութիւններու համաձայն այս Տարալ ըսուած Երկիրը սահմանակից էր Կուէի (Կիւտիկիացի)։ Կիմերացոց արշաւանքի ժամանակ Տարալցիները ժասամբ փճացան, մասամբ զէպի հիւսիս քչուեցան։ Հերոդոտոսի ժամանակ (III, 94; VII, 78) տասնը իբրեւ Γιβազոյով Սեւ ծովու եղերքը՝ յետադաց ժամանակի Պանտոս նահանդին մէջ երեւան կու զան Մասքերու հետ պարսկական պէտութեան ժթ։ սաւարագութիւնը կը կազմէն։ Արդէն Հեկատէոս Միւհամագին (իրը 500ին) կը ձանչնաց Տիրարենացիները յւեւ ծովու հարաւացին եղերքը (F. Jacoby, Fragmente der griechischen Historiker I [1923], 31, Թիւ 204 առ Schmidtke)։ Նաև Ս. Գրքի համաձայն թուրէլ (Թօթէլ), Երբ. Հեթ, Հեթ ընդհանրապէս Մասքերի կամ Մասոգի հետ միասին կը լիւուի, հմմա։ Ա. Մնացորդաց Ա. 4, ես. ԿԶ. 19, եզ. 1.Բ. 26: Տարալ-Տուրու-Տիւրէնցի ինդիրներու մասին ալլա Schmidtke, անդ, 86 յլը.։

¹⁴ Forrer, Provinzeinteilung, էջ 84.

կարելի է : Որովհետեւ Թհգարամա անունն ,
ինչպէս Բողադքէօյի արձանագրութիւնները
կը հաւաստեն , շատ աւելի հին է քան ասո-
րեստանեան արձանագրութիւններու Թիլ-գա-
րիմմու եւ Ս . Գիրքն անուանս հնագոյն ձեւը
պահած ըլլալուն , ասորեստանցիներու կող-
մանէ ուղղակի ազդուած ըլլալու պարագան
անհիմն կը դարձնէ¹⁵ :

Ինչպիսի ժողովուրդ կը բնակէր Թոգար-
մայի մէջ : Հին Հաթէրու տիրապետութեան
ժամանակ Թոգարմայի ժողովուրդը Մի-
տաննի ժողովուրդը եղած ըլլալու է . որով-
հետեւ Թագարամա Միտաննի սահմանակից
է եւ Շուտպիլուլիում կը կոռուի Միտաննի
Տուշբատտայի դէմ Թեգարամայի համար¹⁶ :
Անիկա ետ կը ստանայ «Թագարամա երկրին
կէսը» եւ այն տեղ , ինչպէս միւս նուաճուած
տեղերը Հաթէր կը բնակեցնէ : Սարդոն հոս
կը գաղթեցնէ Սուտի (Suti) ցեղը՝ «անապատի
վաչկատունները»¹⁷ : 706ի ժամանակներն Ար-
մէն-Փոխւգացիները Գուրդիի առաջնորդու-
թեամբ Թարալ մտած եւ նոյն իսկ մինչեւ

¹⁵ Հմմտ . Schmidtke , անդ , էջ 52 , 13 յջք . , որուն
համաձայն սակայն Ծննդոց Ժ . գլուխը դատելով հոն
յիշուած ազգերու անունններէն ամէնէն կանուխ միայն
է . դարուն կրնայ դրուած ըլլալ (էջ 18) , կարծիք մը ,
դոր երբեք կարելի չէ ապացուցանել :

¹⁶ KBo I , 1 ; 17 յջք . Weidner (առ Schmidtke ,
անդ 52 , ձնթ . 2) , Polit . Dokumente aus Kleinasiens , 7 .

¹⁷ Շքեղազարդ արձանագրութիւնը 82 (19) = KB
II , 62 (54) կամ KTS I , էջ 112 (98) . Sutûk մասին
մե՛ս Knudtzon , Die El-Amarna-Tafeln (Leipzig
1915) , 1038 յջք . :

Թիւղարիմմու յառաջացած ըլլալու են. այս
պատճառաւ ալ երկիրը յետոյ Փոքը-Հայք ա-
նունն առաւ ¹⁸:

Ասով Forrer ալ կ'իւրացնէ Հայոց
գաղթի թուականի մասին տիրող ընդհա-
նուր կարծիքը, մինչ Լեման-Հառւապտ ¹⁹
քիչ մը այս տեսութենէն կը շեղի նկատելով
գաղթականներու մէջ երեք տարր — բուն
Հայեր, կիմերացիներ եւ այս երկու թրա-
կեան ցեղերու միջեւ գտնուող խառնուրդ
ժողովուրդ մը, մասնաւորապէս Հայեր,
որոնք իրենց գաղթի ժամանակ արդէն
Փոքրասիոյ նախահնդեւրոս. ժողովուրդ-
ներու հետ այն աստիճան խառնուած են,
որ ապագայի Խաղտիքներու հետ ունեցած
խառնուրդը չնշին համարելու է: Արդէն
յոյն գասական մատենազրութիւնը Հայերը
հնդեւրոս. բունին թրակեան եւ այն փոխ-
դական ձիւղին կը վերագրէ. բացի Հերո-
դոտոսի ծանօթ տեղիքէն (VII 73) նշանա-
կալից է Եւղոքսոս Կնիդացւոյն (Դ. գար
ն. Ք.) իսուքը ²⁰ «Հայերը փոխդական ծա-
զումէ են եւ իրենց լեզուին մէջ շատ մը
կումէ են իսպանական ծանօթ ունին», որ P.
փոխդական տարբներ ունին», որ P.
Kretschmerի համաձայն ²¹ լեզուական իրո-

¹⁸ Forrer, Provinzeinteilung, 81, Schmidtke,
անդ, 52.

¹⁹ Armenien, II, 2, S. 691 ff.

²⁰ Տե՛ս Ստեփ. Բիւզանդացի Armenia անուան
ներքեւ:

²¹ Einleitung in die Geschichte der griechi-
schen Sprache, S. 208.

զութեանց համասկառասխան է : Բաց աստի
Հայերն իրենց ներդաղթի ճանապարհին
վրայ կը ձգեն յաճախ յիշառակ մը Armenia-
nion կամ Orminion անունով . այսպէս Ար-
menion մը կը գտնուէր Թեսաղիոյ Boibe
լնին քովերը : «Եթէ Հայերը», կ'ըսէ
Kretschmer²² «ինչպէս Փոխւղացիներն եւ-
րոպացին Ասիա դաղթած են, այն ժամանակ
շատ լաւ կրնացին յառաջագոյն Փոխւղացի-
ներու քովերը՝ Թեսաղիոյ հիւսիսակողմը
հաստատուած ըլլալ : Իսկ Թեսաղիա նախա-
պատմական ժամանակ թրակեան ներխու-
ժում» տեղի ունեցած է : Boibeis limne
անունն, որուն քով Armenia կը գտնուէր,
կը ցուցնէ արդէն թէ հնդեւրոպ . Եհ թրա-
կեան եւ ոչ-յունական կերպով ներկացա-
ցուած է պարզապէս եռվ փոխանակ թաւի :
Boibe ապահովապէս նոյն է Phoibeի հետ,
հմմտ . թրակ . Brygoi, Bryges, յուն .
Phryges եւն : Այս Armenia անունն իլիա-
կանին մէջ²³ կը յիշառակուի իրը Ormenion
եւ յետագային²⁴ Orminion, իսկ այս եռի
ոնի ճայնափոխութեան համար կրէչմէր
իրը համեմատութեան եղր յառաջ կը բերէ
թրակ . Minde եւ Mende . Արդ արեւելեան
Բիւթանիա լեռ մը կ'անուանուի Orminion
օրօս²⁵, իսկ ուրիշ մը՝ «Հաղիսի աղբերա-

²² Անդ, էջ 210 :

²³ II, 734.

²⁴ Strabo IX, 18 C., 438.

²⁵ Ptol. VI, 10.

կունքը» Փոքր Հայքի մէջ Armenia oros, այս դէպէիս ալ նոյն ձայնափոխութիւնը տեղի կ'ունենայ: Վերջապէս պարսիկ արձանագրութեանց մէջ, որոնց մէջ ա, է, օ ձայնաւորները չեն զանազանուիր, Հայաստանինքնին կ'անուանուի Երբեմն Armaniya (= Armeni-on), Երբեմն Armina (= Ormin-ion): Բիւթանիոյ Օրմինոն լեռ, «Սինոպի քով Արմեն նաւահանգիստն և վերջապէս Armenia լեռ Հաղիսի աղբերակունքը կը ցուցնեն մեզի այն ուղին, զոր Հայերն արեւմուտքէն դէպի արեւելք Գաղթի ժամանակ կտրած են. Հաղիսի արեւելան կողմը տարածուող աշխարհէն՝ Փոքր Հայքէն ապա աւելի դէպի արեւելք յառաջացած են»: Նաեւ Ur-me-ni(-u-hi-ni) տեղոյ անունը, զոր Մենուաս թաղաւորն իւր դէպի արեւմուտք կատարած արշաւանքի ժամանակ կը լիցէ²⁶, կը համապատասխանէ Orminionի եւ այս անունը «կընայ, ըստ Լեման-Հառապտի²⁷, շատ մը նման կայաններու մէջէն Հաղիսի աղբերակունքը գըունուող եւ բուն Հայաստանին ամէնէն մերձաւոր կայանը նշանակել: Հոս կը նստէին հետեւարար Հայերը և դարուն սկիզբները ն. Ք.»: Ասկէ կ'եղբակացնէ Հայաստանի վաստակաւոր խուզարկուն²⁸, թէ Forrerի

²⁶ Հմմա. նաեւ իւր որդւոյն՝ Արգիստիսի արձանագրութիւնը՝ «քաղաք (?) Ուրմանի»:

²⁷ Անդ, էջ 692:

²⁸ Անդ, Յաւելուտք, էջ 48*:

նշանակած «Ճշդրիտ թուականը» Հայոց ներդաղթի մասին, որ է 706 ն. Ք. — Եթէ անձուկ խմաստով Հայոց Փոքր-Հայք հաստատուելուն կը մերձեցուի, սիսալ է: Բայց հնարաւոր է 706 տարւոյն գէպքերն ընդհանուր գաղթաշարժին մէկ փուլը նկատել, երբ Հայերն իբրեւ նոր ցեղացին տարր մը մտան այն աշխարհն՝ իրենց ապագայ հայրենիքն — ուր Խաղտիները կը բնակէին ու կ'իշխէին:

§ 2. ԹՈՐԳՈՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻԲՐԵՒ ԶԻԱՎԱՃԱՌ

Թէ Թորգոմ անունն ապրեցաւ նաեւ այն ժամանակներն, երբ իր մասին սեպագիր արձանագրութիւններու մէջ ամէն յիշատակութիւն կը դադրի, կը վկայեն Հին Կտակարանէն յառաջ բերուած տեղիքներն: Ըստ Եղեկ. իէ, 14 Թորգոմ Տիւրոսի հետ ձիու եւ գրաստի վաճառականութիւն կ'ընէ. Եղեկ. լ. 6 Թորգոմ կը համարի «ի ծագացն հիւսիսոյ» Գոմերի շարքերուն մէջ: Այս ամէնը կը յարմարի Հայաստանի: Եղեկիէլի տեղիքը կ'ենթագրէ ձիաբուծութեան նշանաւոր Երկիր մը: Յայտնի է թէ Թորգոմի քովերը դտնուող տաւրոսեան Երկիրն, որ ասորեստանեան արձանագրութիւններու մէջ *Musri*²⁹ կ'անուանուի, ձիաբուծութեան շատ յարմար է: Ասկէ կը ստա-

²⁹ *SL' u. Սաղմանասար Ա.ի արձանագրութիւնը* (Rawlinson, The Cuneif. Inscript. of West. Asia, հատոր 3, 3, տող 3—5). Թագավատազար Ա.ի արձանագրութիւնը, սիւնակ V, 67, 70, 74 եւ այլն = KB I, էջ 15—47:

նար Սողոմոն իւր ձիերը : Գ. Թաղ . Ժ . 28 =
 Բ . Մնաց . Ա . 16 կը կարդանք . «Ելք երիվա-
 րաց Սողոմոնի յեղիպտոսէ , եւ ի թեկուաց ³⁰
 վաճառք արքայի . եւ առնուին ի թեկուաց
 զնովք» : Պէտք է հոս միտ գնել որ երրայեց .
 misrājīt այս տեղ Եղիպտոս թարգմանելն ,
 ինչպէս բոլոր Ս . Գրքի թարգմանութիւններու
 մէջ կը գտնենք , բոլորովին սխալ է , որով-
 հետեւ **ՄՑՐԻ** հոս կա'մ սխալագրութիւն մըն
 է փոխանակ ՇԱՀԻ կա'մ — դուցէ աւելի
 հաւանական — վերջավանկի ՆԳԻՐԸ բնակե-
 ներու անունով (gentilicium) հասկնալու է :
 Ամէն սկարագային «Ճիարուծութեան բոլորո-
 վին անյարմար Եղիպտոսի» ³¹ վրայ առնուլն
 անտեղի է , արդէն կուէի՝ այսինքն կիլի-
 կիայի հետ միասին յիշատակուիլն ասոր հա-
 կառակ կ'ելլէ : Այս *Մսրէն նոյն* է մեր մա-
 տենագիրներու Մուզուր , Մզուր , Մնալուր
 ձեւերու ³² կամ Գէորգ Կիպրացւոյն ³³ չկամ

³⁰ Թէեւ երբ . ուղիղ ձեւով ունի կահ Շ

ինչպէս եւ Վուլլ . Coa , բայց յուն . Թէկուէ , ինչպէս
 եւ Պէշտատան tgra (կարծեմ խնդիր չի վերցներ որ հոս
 օի տեղ ; դրուած է , այս երկու գրերը չատ դիւրատ
 կրնան իրարու հետ չփոթիլ) : Արդեօք Եօթան . եւ Պէ-
 շտատան երրայեցերէնի բացառականի Նը՝ կարդացած
 չե՞ն Ռ կամ ՛ , թէեւ տեղիքս ճշդիւ բացառականով
 թարգմանուած է :

³¹ Al. Jeremias, Das alte Testament im Lichte
 des alten Orients (1930) , էջ 167.

³² Այս կարծիքն ունի նաև Marquart, Unter-
 suchungen zur Geschichte von Erân / Philologus,
 Supplementband X , էջ 236.

³³ H. Gelzer, Georgii Cyprii descriptio orbis
 Romani (Leipzig 1890) , էջ 49 և 183—184:

նշանակած «Ճշգրիտ թուականը» Հայոց ներդաղմի մասին, որ է 706 ն. Ք. — եթէ անձուկ իմաստով Հայոց Փոքր-Հայք հաստատուելուն կը մերձեցուի, սխալ է: Բայց հնարաւոր է 706 տարւոյն գէպքերն ընդհանուր գաղթաշարժին մէկ վուլը նկատել, երբ Հայերն իրեւ նոր ցեղացին տարր մը մտան այն աշխարհն՝ իրենց ապագայ հայրենիքն — ուր Խաղտիները կը բնակէին ու կ'իշխէին:

§ 2. ԹՈՐԴՈՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻԲՐԵՒ ԶԻԱՎԱՃԱՌ

Թէ Թորդոմ անունն ապրեցաւ նաեւ այն ժամանակներն, երբ իր մասին սեպագիր արձանադրութիւններու մէջ ամէն յիշատակութիւն կը դադրի, կը վկայեն Հին Կտակարանէն յառաջ բերուած տեղիքներն: Բատ Եղեկ. Իէ, 14 Թորդոմ Տիւրոսի հետ ձիու եւ զրաստի վաճառականութիւն կ'ընէ . Եղեկ. Ի. 6, 6 Թորդոմ կը համարի «ի ծագացն հիւսիսոյ» Գոմերի շարքերուն մէջ: Այս ամէնը կը յարմարի Հայաստանի: Եղեկիէլի տեղիքը կ'ենթագրէ ճիաբուծութեան նշանաւոր Երկիր մը: Յայտնի է թէ Թորդոմի քովերը դտնուող տաւրոսեան Երկիրն, որ ասորեստանեան արձանադրութիւններու մէջ *Musri*²⁹ կ'անուանուի, ձիարուծութեան շատ յարմար է: Ասկէ կը ստա-

²⁹ *SL' ս Սաղմանասար Ա.ի արձանադրութիւնը* (Rawlinson, The Cuneif. Inscr. of West. Asia, համար 3, 3, ասող 3—5). Թաղղաստաղաղար Ա.ի արձանադրութիւնը, սիւնակ V, 67, 70, 74 եւ այլն = KB I, էջ 15—47:

նար Սողոմոն իւր ձիերը : Գ. Թագ . Ժ . 28 =
 Բ . Մնաց . Ա . 16 կը կարդանք . «Եւք Երիվա-
 րաց Սողոմոնի յԵղիպտոսէ , եւ ի թեկուայ ³⁰
 վաճառք արքայի . եւ առնուին ի թեկուայ
 Կնովք» : Պէտք է հոս միտ զնել որ Երբայեց .
 ուշրայնու այս տեղ Եղիպտոս թարդմանելն ,
 ինչպէտքոլոր Ս . Գրքի թարդմանութիւններու
 մէջ կը գտնենք , բոլորովին սիսալ է , որով-
 հետեւ ՌՄՑՐԻ հոս կամ սիսալազրութիւն մըն
 է փոխանակ ՇՎՅՑՆԻ կամ — գուցէ աւելի
 հաւանական — վերջավանկի ՇԳԻՔԸ բնակիւ-
 ներու անունով (gentilicium) հասկնալու է :
 Ամէն պարագացին «Ճիաբուծութեան բոլորո-
 վին անյարմար Եղիպտոսի» ³¹ վրայ առնուլն
 անտեղի է , արդէն կուէի՝ այսինքն Կիլի-
 կիայի հետ միասին յիշատակուիլն ասոր հա-
 կառակ կ'ելլէ : Այս Մատրին նոյն է մեր մա-
 տենագիրներու Մուգուր , Մզուր , Մնձուր
 ձեւերու ³² կամ Գէորգ Կիպրացւոյն ³³ չկ'կա

³⁰ Թէեւ Երբ . ուղիղ ձեւով ունի կոեհ Շ. Պ.

ինչպէս եւ Վուլդ . Coa , բայց յուն . Թեռու , ինչպէս
 եւ Պեշիտան Եցրա (կարծեմ ինդիր չի վերցներ որ հոս
 օֆ տեղ ; ջրուած է , այս երկու դրերը շատ դիւրաւ
 կրնան իրարու հետ շփոթիլ) : Արդեօք Եօթան . եւ Պե-
 շիտան երայեցերէնի բացառականի ՇԸ կարդացած
 չե՞ն Շ կամ Շ , թէեւ տեղիքն ճշգիւ բացառականով
 թարդմանուած է :

³¹ Al. Jeremias, Das alte Testament im Lichte
 des alten Orients⁴ (1930) , էջ 167.

³² Այս կարծիքն ունի նաեւ Marquart , Unter-
 suchungen zur Geschichte von Erân & Philologus ,
 Supplementband X , էջ 236.

³³ H. Gelzer , Georgii Cyprii descriptio orbis
 Romani (Leipzig 1890) , էջ 49 եւ 183—184 :

Μουζουρῶν ἡ ζειτ., ηρκέθէ ἑρկարութեան
36—38, *լայնութեան* 38—40 աստիճաններու
միջեւ³⁴:

Ինչպէս Պաղեստին, նմանապէս եւ Մի-
ջագետք ձիարուծութեան մասնաւոր յատկու-
թիւն մը չունէին եւ հինաւուրց ժամանակէ ի
վեր հոն ձի չէին բուծաներ: Զիւն տեղը կը
բոնէր էշը, որ հոս շատ լաւ կը զարդա-
նար: Գեղեցիկ, սպիտակ էշը, որոնք զեռ
այսօր ալ իրաքի գիւղացիներու պարծանքի
առարկաներն են, հին ժամանակներն արդէն
ծանօթ էին³⁵, ասոնց հետ կային նաեւ գոր-
շագոյն էշը բծերով կամ անրիծ³⁶: Թէ եւ
հրկագործութեան համար էշն այնչափ
յարմարութիւն չունի ինչպէս եղը, սակայն
բեռնակը ութեան եւ արշաւի համար ամէնէն
յարմարն է: Նաեւ իրրեւ կառաքարչ կը
լծուէին բեռնակիր կառքերու³⁷, աստուած-
ներու կառքերուն³⁸ եւ հին ժամանակ նաեւ
սովորական առօրեաց կառքերուն: Այս
պատճառաւ ամենահին ժամանակները թա-

³⁴ Մզուր եւ նման ձեւերու մասին տե՛ս H. Hübschmann, Die altarmenischen Ortsnamen = Հայ. թարգմ. էջ 128—129:

³⁵ S. Kraus, Talmudische Archäologie (Leipzig 1910—1911), համ. II, էջ 117: Տե՛ս նաեւ Br. Meißen, Babylonien und Assyrien, համ. I (Heidelberg 1920), էջ 217 յլք., ընդարձակ կերպով կը խօսի Բա-
րելոնի իշարուծութեան եւ ձիարուծութեան մասին:

³⁶ J. N. Straßmaier, Inschriften von Nabukadne-
zar, 360. նոյնը՝ Inschriften von Cambyses, I, 1.

³⁷ CT XIV, 11, 8 յլք. Հմմամ. Zeitschr. für Assy-
riologie, համ. XVII, էջ 20.

³⁸ VAB I, 96. VI, 18. VII, 20.

զաւորներն ու մեհեանները բաւական թուով
էշերու նախիրներ կը պահէին, հակառակ
որ իշու կրկին զոյգ մը ամսական 900 սիլա
(378 լիտր) արմտիք կը սպառէր³⁹, որով-
հետեւ ուրիշ կառաքարչ անասուն չունէին:

Սակայն յետոյ «ձին» (ՏԻՏՈՒ) էշը շատ տե-
սակէտէ կը դլէ. ասիկա այն նշանաւոր անսա-
սունն էր, որ առասպելներու մէջ կրնար
պարծիլ՝ «Առանց ինծի, արշաւողիս [երիվա-
րիս] ոչ մէկ թաղաւոր, կուսակալ, տէր Եւ
իշխան ճանապարհորդութեան կ'ելլէ»⁴⁰:
Դիւրագրգիռ իշտարը բնականարար «կը սի-
րահարի քաջարի երիվարին»⁴¹. այս պատ-
ճառով ալ յետոյ «սպիտակ ձիերն» ասոր
իբրեւ ուխտանուէրներու առարկայ կը դառ-
նան⁴²:

Սակայն երրորդ հազարամեակի վերջին
քառորդին⁴³ առաջին անդամ կը պատահինք
ձիուն, եւ տակաւին այն ժամանակ այնչափ
ցանցառ էր, որ Համուրաբրիի օրէնքին մէջ չի
յիշատակուիր: Բայց այնպէս կը թուի թէ յա-
ջորդ դարերուն արագ կերպով տարածուած

³⁹ H. de Genouillac, *Tablettes sumériennes ar-
chaïques* (Paris 1902), թիւ 34, I (էջ 83); 35, I, II,
(էջ 86); 36, I (էջ 89) և էջ XXXIX.

⁴⁰ CT XV, 35, 5.

⁴¹ KB, Համ. VI, առաջ. I, էջ 170. Gilgameš-
Epos, առաջ. VI, առ. 53 = Ungnad-Greßmann, Gilga-
mesch-Epos (Göttingen 1911), էջ 31.

⁴² R. F. Harper, *Assyrian and Babylonian Let-
ters* (London 1892), թիւ 268, 13 լիք.:

⁴³ Orientalische Literaturzeitung (Berlin), 1907,
էջ 638; 1913, էջ 541.

է ամբողջ Յառաջակողմեան Ասիոյ մէջ : Կո-
սէեան թագաւորներու իրենց Եգիպտոսի բա-
րեկամներուն ուղղած նամակներուն մէջ կը
կարդանք անդադար՝ բարեմաղթութեան բա-
նաձեւս . «Դուն, Երկիրդ, տունդ, կիներդ,
զաւակներդ, մէծերդ, ձիերդ, կառքերդ լաւ
զիճակի մէջ գտնուին»⁴⁴ : Այս շրջանին
ձիերն Ասիոյ իշխաններուն սիրած նուէր-
ներն էին : Բուրրաբուրիաշ Երկու անգամ
Ամենովիիս Դ. փարաւոնին ձիերու հինգ լուծ.
կ'առաքէ⁴⁵, ասորեստանցիներու թագա-
ւորն Ասուրբալիս անոր կ'առաքէ Երկու
ապիտակ նժոյգ⁴⁶, եւ Հատափի Հատառուշիլ
թագաւորը նամակի մը մէջ կը գրէ Բարե-
լոնի կադաշման-կլիլ Բ.ի . «Եղօրս Եր-
կրին մէջ յարդէն աւելի ձի կայ»⁴⁷ : Ասոր
հետ կը համաձայնի Հերոդոտոսի տե-
ղիքը⁴⁸, թէ սպարսիկ սատրապը Բարելաս-
տանի մէջ 800 յովատակներու եւ 16.000
զամբիկներու ասպաստան ունէր :

Այս կողմէրը ձիարուծութեան արուես-
տին ուսուցիչներն ու տարածողները կը հա-
մարի Հոռոնի⁴⁹ Արիականներն եւ մասնա-
ւորապէս Հնդիկներն , որոնց գոյութիւնը
Միջագետքի մէջ կ'ենթագրէ զէթ Երկրորդ

⁴⁴ VAB II, 85, 5.

⁴⁵ VAB II, 83, 57; 91, 37.

⁴⁶ VAB II, 129, 10.

⁴⁷ KBO I, ԹԵ 10, 41.

⁴⁸ I, 192.

⁴⁹ Friedr. Hrozný, Die älteste Geschichte Vorderasiens, § 113 §. :

Հաղարամեակին : Ասոր ապացոյցներէն մին
է այն պարագան , որ ձիաբուծութեան ու ձի-
ավարժութեան հայող հաթեան ինչ ինչ ընա-
դիրներու մէջ կը զտնէ թուանշան ցուցնող
բացատրութիւններ , որոնք արիական , մա-
նաւանդ թէ հնդկական են : Այսպէս աշ-
խարհիս ամենահին ձիաբանին՝ Կիկուլիսի
(Միտաննուէն) հաթեան լեզուով գրած
գրքին մէջ (ԺԴ. դար ն. Ք.) կառարշաւի
հայող բացատրութիւններու կը պատահինք,
որոնք հնդեւրոպական են , ինչպէս ակա-
վառան , որ կը համապատասխանէ սանսկր-
եկա-հ «մէկ» եւ vartanna «ըրջում , բոլո-
րում» (լատ . verto, vertere) ձեւին : Յայտնի
է թէ Միտաննու պետութեան մէջ հաստա-
տուած էր նաև հնդիկ ժողովուրդ մը , որ
այս վերոյիշեալ բնադիրներու համաձայն
ձիաբուծութեան ու ձիավարժութեան , ինչ-
պէս եւ կառարշաւի մէջ Հաթերու եւ ուրիշ
հին արեւելեան ժողովուրդներու ուսուցիչն
և զած է : Թէ հին ժամանակները՝ Դ . եւ Գ .
Հաղարամեակին ն . Ք . ձին հին Արեւելքի
մէջ գրեթէ անծանօթ էր եւ Արիականներն
— ինչպէս եւ Բ . Հաղարամեակին Հաթերն —
են , որոնք սէդ անասնոյն օգտակարութիւնը
կը ցուցնեն , ապացոյց է ասոր յատկացուած
բար . ՏիՏԱ , Եբր . ՏԱՏ , Եղիպ . ՏԵՍԵՄ , որոնք
ամէնքն ալ արիական՝ սանսկր . աշ্঵ահ (չով)
բառէն եւ ոչ թէ կենտում — բառէն , որ է
եկած , «հաթեան» — մեհենակ . պասայա ,

акунайа «ձիով» (*kum*) փոխ առնուած էն: Իրողութիւն է որ թեթև՝ ձիաքարչ պատերազմական կառքերու գործածութիւնն, որոնցմով Արիսկաններն եւ ասոնց հպատակ կուռի ժողովուրդները հին Արեւելքի միւս աննպաստ կերպով զինուած ժողովուրդներու գէմ մեծամեծ յաղթանակներ կը տանէին, սատարեց ձիարուծութեան յատուկ մտադրութիւն դարձնել, այսպէս Միջազետքի մէջ կը զանուին ձիու դանդանաւանդներ, որոնք առ նուազն 1400 ն. Ք. համարելու է⁵⁰: Սակայն յաջորդ դարերուն «ձիարուծութեան ամէնէն աւելի համբաւուած երկիրները կը համարուէին Մարաստան եւ Հայաստան⁵¹»: Սանզիմուտի դաւառին մէջ երկու մեծ սապաստաններ⁵² կը գտնուէին եւ բնակիչներն իրեւ ձիարոյծ անմրցելի էին⁵³: Մարաստան իւր արքունի հարկն ընդհանրա-

⁵⁰ *SL' u* Hanns A. Potratz, Die Pferdegebisse des zwischenstromländischen Raumes. AFÖ XIV (1941), 1—39.

⁵¹ Br. Meißner, Babyl. und Assyr. I, Էջ 218.

⁵² Fr. Thureau-Dangin, Une relation de la huitième campagne de Sargon (Paris 1912), 191; 210.

⁵³ Thureau-Dangin, անդ, 170 Էջք.: Արդէն Ուրարտացիները ճանչած էին ձիու մեծ կարեւորութիւնն եւ ասոր համար ոչ միայն Ուրմիոյ լճին կողմերը ձիարուծութեան շատ հոգ կը տարուէր, այլ նաև Ուրարտուի թագաւորներն իրեւ հարկ ըազմաթիւ երիվարներ կը ստանային Անդրկառկասէն՝ մասնաւորապէս Սեւանի լճի կողմերէն, ինչպէս Արգիստիս Ար անդրկառկասեան արշաւանքներու մասին ձգած արձանագրութիւններէն կը տեսնուի. Հմմտ. Jos. Wiesner, Fahren und Reiten in Alteuropa und im Alten Orient. AO 38, 2/4 (1939), 92 Էջք, 8 տարւ.:

պէս ձիերով կը հատուցանէր ⁵⁴: Աէհման-
հառւստ 55 կը զրէ այս կանանչաւէտ երկրի
մասին . «Ճարդէն (Chardin), որ երջանկու-
թիւնն ունեցաւ Ստրավատական ոչ թէ մեղի
պէս ամառնային երաշտութեան ժամանակ,
այլ գարնան այցելելու, կը նկարագրէ թափ-
րիզի հարաւային կողմը գտնուող արօտա-
տեղիներն . ‘Գաւառին ամենաղեղեցիկ ձիերը
հոն կ'արածէին, գրեթէ 3000 հատ,» :

Այս բանը կարելի է ըսել Հայաստանի մա-
սին, որուն բնակիչներն ըստ Արխանագորաս
Միլետացւոյ (Հերոդոտոսի քով ⁵⁶) «արջա-
ռով հարուստ» էին: Ստրաբոն ⁵⁷ կ'աւանդէ
թէ Հայաստանի սատրապն ամէն տարի Միհրի
տօնին 20·000 մտրուկ կ'առաքէր Պարսից թա-
դաւորին: Քսենոփոն ⁵⁸ կը պատմէ թէ, երբ
յունական բիւրուց բանակը հայրենիք վերա-
դարձին (հայկական) զիւղ մը հասաւ, բա-
նակայիններէն ոմանք մէկ մէկ մտրուկ առին,
զորոնք զիւղի բնակիչները կը բուծանէին
արքունի հարկը վճարելու համար: Քսենոփոն
ինքնին «իրեն համար մէկ մտրուկ առաւ
եւ իւրաքանչիւր սպային մէկ մէկ հատ

⁵⁴ Ernst Klauber, Politisch-religiöse Texte der Sargonidenzeit (Leipzig 1913), թիւ 34.

⁵⁵ Armenien einst und jetzt, II (1926—1931), էջ 318.

⁵⁶ Հերոդոտոս V, 49. «Կիլիկիցիներուն հարեւան՝
կը բնակին հայերն ասոնք աւ շատ ոչխար ունին»:

⁵⁷ XI, 14, 9.

⁵⁸ Anabasis IV, 5, 34.

տուաւ : Այս երկրին (Հայաստանի) ձիերն
այնչափ մեծ չեն, որչափ Պարսկաստանի
ձիերը, բայց աւելի քաջտուոյդ են ⁵⁹ :

Հայաստանի ունեցած ձիերու այս առա-
տութիւնը նկատելով ստիպուած ենք Են-
թագրել որ երկրին միւս բերքերուն հետ
հայերը նաեւ ձիու վաճառականութիւն
կ'ընէին : Թէ հայերու ծիւրոսի հետ
ունեցած այս վաճառականութիւնն ինչ
ձամբով տեղի կ'ունենար, չենք դիտեր,
որովհետեւ պատմագիրներու քով այս մասին
ուեւ է ակնարկութիւն չենքդաներ, մինչ Բա-
րիլոնի հետ ունեցած վաճառականութեան
մասին դասական տեղիք մ'ունինք Հերոդո-
տոսի քով, զոր հայերու ունեցածնաւու տար-
օրինակ մէկ տեսակն այն աստիճան կը զար-
մացնէ, որ զայն «Երկրին ամենամեծ զարմա-
նալիքը» կը համարի : «Անոնք», կը պատմէ
նա, «կլոր եւ կաշիէ են : Վասն զի Հայոց աշ-
խարհին մէջ, որ Ասորեստանի վերեւ կը գըտ-
նուի, ուռենուոյ ճիւղեր կը կտրեն եւ անկէ կը
շինեն նաւու գողածեւ յատակն եւ ասոր վրայ
կը ձգեն մաշկ մը իրեւ ծածկոյթ տախտա-
կամածի պէս, բայց ցոռեկ եւ խելք չեն շի-
ներ, այլ ամէն բան վահանի պէս կլոր է :
Ազա այս ամբողջ նաւը կը լեցնեն յարդով եւ
ասոր մէջ կը զետեղեն իրենց ապրանքը, եւ
զետն ի վար կ'ընթանան : Ընդհանրապէս

⁵⁹ Անդ, IV, 5, 35—36: Հայաստանի արդասարե-
րութեան եւ ձիերու հարստութեան մասին տե՛ս նաեւ
Strabo XI, 14, 9—10:

արմաւի զինիով լեցուն տակառներ կը բեռ-
նաւորեն : Կ'ուղղուի երկու թիակներով եւ
երկու մարդիկներով . ասոնք կանգուն կը կե-
նան , մին կը քաշէ , իսկ միւսը կը հրէ : Նման
նաւեր կը շինեն զանազան մեծութեամբ , ա-
մենամեծ նաւերը կը բառնան հինգ հազար
տաղանդի բեռ : Ամէն մէկ նաւու վրայ կայ
կենդանի էշ մը , աւելի մեծերուն վրայ մէկէն
աւելի : Երբ այսպէս նաւարկելով Բարելոն կը
հասնին եւ իրենց առջրանքներէն թեթեւցած
են , նաւուն փայտակերտն եւ ամբողջ յարդը
զիւրագին կը վաճառեն , իսկ մաշկը կը բեռց-
նեն իշուն վրայ եւ այսպէս հայրենիք՝ Հայ-
տատան կը վերագառնան : Որովհետեւ գետն
ի վեր նաւարկելը բացարձակապէս անկարելի
է , վասն զի գետին հոսանքը չափազանց ուժ-
զին է , եւ այս պատճառով ալ իրենց նաւերը
փայտէ չեն շիներ , այլ կաշիէ : Արդ երբ իրենց
էշերով Հայաստան կը հասնին , միեւնոյն
կերպով կը շինեն ուրիշ նաւեր : Այսպիսի են
անոնց նաւերը ⁶⁰ : Բնականաբար այս նաւե-
րու փայտի ատաղձը շատ լաւ ընդունելու-
թիւն կը գտնէր Բարելոնի մէջ , որուն գե-
տինը հակառակ ունեցած առատ բուսակա-

⁶⁰ Հերոդոտոս I, 194: Այս տարօրինակ նաւերն
ասորեստանեան արձանագրութեանց մէջ ոչ ցանցառ
պատկերացած կը տեսնենք եւ մինչեւ այսօր ալ «գուֆ-
ֆա» եւ «քելլեր» անուններով իրենց դպութիւնը պահած
են : Հմմտ. Joh. Nikel, Herodot und die Keilschrift-
forschung, § 88. Br. Meißner, անդ I, § 251. Fr.
Delitsch, Handel und Wandel in Altbabylonien
(Stuttgart 1910), § 7 յլ. , Lehmann-Haupt, Ar-
menien, I (1910), § 340 յլ. :

նութեան բոլորովին ժլատ եւ աղքատ էր շի-
նարարութեան եւ այրելու փայտի կող-
մանէ⁶¹, այնպէս որ ստիպուած էին փայտը
մեծ աշխատանքով հեռաւոր վայրերէն
բերել:

§ 3. ԹՈՐԳՈՄ-ՀԱՅԱՍՏԱՆ

Անդամ մը ցուցնելէն ետքը, թէ Հայաս-
տան ծանօթ արտածող երկիր մըն էր ձիերու
կողմանէ եւ թէ հայերն որոշ խմաստով մը
վաճառական ժողովուրդ էին, արգելք մը
չկայ նորագոյն մեկնիչներու հետ, ինչպէս
Pet. Schmalzl⁶², Mart. Hagen⁶³, Ces. Dier⁶⁴,
C. F. Keil⁶⁵, Alf. Bertholet⁶⁶, Rich. Kraetsz-
schmar⁶⁷ եւ ուրիշներուն հետ եղաւ տօգարտահն
Հայաստանի կամ Հայերու հետ նոյնացնելու,
որուն ի նպաստ կը վկայէ ոչ թէ միայն աղ-
պային աւանդութիւնն⁶⁸, այլ նաեւ հին քրիս-

⁶¹ Ընդհանրապէս նոճին ալ հարաւային երկիրնե-
րու մէջ տարաշխարհիկ ծառ էր, որուն իսկական հայ-
րենիքն էին վանայ լնին հայկական լեռները՝ «Մալառ
լեռ» (Thureau-Dangin, La huit. camp. de Sargon, 169) եւ «Ուրիշուկու լեռ» (Thureau-Dangin, անդ, 280):

⁶² Das Buch Ezechiel (Wien 1901), § 281.

⁶³ Atlas Biblicus (Parisiis 1907), Thogarma
անուան կարգին:

⁶⁴ Genesis (Paderborn 1914), § 93.

⁶⁵ Bibl. Commentar über den Proph. Ezechiel
(Leipzig 1882), § 266.

⁶⁶ Das Buch Hesekiel (Freiburg i. Br. 1897),
§ 142.

⁶⁷ Das Buch Ezechiel (Göttingen 1900), § 210.

⁶⁸ ՏԵ՛՛ Փաւառոս (Պատմութիւն, Վենետ. 1832),
Յառաջարան, անդ, § 1, Պ., Ժ. անդ, § 32, Ե., Լ.
անդ, § 227, առանց նկատի առնելու խորագիրներու

տոնէական մատենագրութիւնը : Այսպէս օրի-
նակի համար կը դրէ Եւսեբիոս Կեսարացի,
«Թորդոմ», եւ ի նմանէ Հոյք⁶⁹» : Նաեւ Գէորգ
Սիւնկեղզոս գիտէ Հոյերուն Թորդոմէն ծա-
կում ունենալը⁷⁰ :

Այս աւանդութեան դէմ կ'ելլէ E. Blochet
եւ կը ժխտէ «բացարձակապէս» անոր «գոյու-
թիւն ունենալն»։ իսկ աւանդութեանս ծա-
զումն ալ կը մեկնէ այսպէս, իբր թէ այս
աւանդութիւնն հաղորդող բոլոր պատմա-
գիրներն անուններու այս յառաջադայութիւնը
վիճակած են Ծննդոց գրքի տասներորդ գլխուն
մէջ։ Այս պատմուածքներէն պարագայ մը
միայն ընդունելի կը համարի թէ «Մեսրոպի
աշակերտներն աշխատած են Ս. Գրքի ձեռա-
կրի մը վրայէն, ուր թորդոմ(այ) ձեւը կը
կարդացուէր՝⁷¹։ Երբ հեղինակը, հակառակ

մէջ յիշտատկուածները. Ազաթանգեռոս (Պատմութիւն,
Հրտ. Տէր-Մկրտչեան, Տփղիս 1909), Յառաջարան,
Ճ9 = 776, Ճ-Բ.Լ. = 793: Յաջորդ գարերէն՝ Ղեւոնդ
(Պատմութիւն, Հրտ. Պետերոսով 1887), Էջ 141, 170,
Մով. Խորենացի (Պատմութիւն), Ա., Ժ. Ժբ. Եւայշն:
Թօօցապահ, ճշ օն Աօմենու, Եւսեբի Պամփիլեայ
և Թօօցապահ, ճամանակակինք Երկմանեայ. Հրտ. Հ.
Կեսարացւոց Ժամանակակինք Երկմանեայ. Հրտ. Վ.
Մ. Աւգերեան (Վենետ. 1818), Հատ. Բ., Էջ 12:
70 Chronographia, Հրտ. Weber (Bonn 1829),

Էջ 91.
71 Ասկէ չառ յառաջ արդէն Paul de Lagarde, Agathangelus und die Akten Gregors von Armenien (Göttingen 1887), էջ 140 յլք. Հայկական այս աւանդութեան հարազատութեան դէմ ելած է, որ քի եւ օր համարը թենէն կը ճետեցնէ թէ «Յորգոն Եօթանաշնից Թօջառմաէն Հայկական առասպելներու մէջ սպրդած է: Սակայն իրեն միակ ապացոյց ծառայած Ռ = Շ ս = Թ դրերու համեմատութիւնն եւ ըստ այսմ նաեւ առազարձութիւնն ամէն կողմ չի կընար իրեւ ապա-

ոչ միայն աղջային, այլ նաև հին քրիստոնէական վկայութիւններու ի նողաստ այս հայկական աւանդութեան, կը կարծէ թէ գրչի մէկ հարուածով ասոր դատապարտութեան վճիռը կտրած կ'ըլլաց, այս ընթացքն արդէն բաւականաչափ կը ցուցնէ՝ թէ ի՞նչ արժէք ունին իր գրած տողերը։ Blochet, որուն համաձայն Ծննդոց գիրքը բոլոր ալտայեան ժողովուրդները Գամերէն յառաջազարյել կուտաց, այս Թորգոմ անուան մէջ կը տեսնէ «Թիւրք» անունն, ըստ որում կ'ենթագրէ թէ Ռուբամ կամ Շահ տօրգարման ձեւն ամէնէն նախնականն է, որովհետեւ այս երկու ձեւերէն մին, այսինքն Երկրորդը ձեռագրի մը մէջ (Եղեկ. Իկ, 14) կը գտնուի, մանաւանդ որ սահկաւին Եօթանասնից թարգմանութիւնը (Թօրշամա, Թօրշումա, Թէորշամա) եւ Փղաւիոս (Թօրշամդշ), ինչպէս նաև հայերէն թարգմանութեան բնադիրը նոյնարժէք ձեւեր ունին. մինչ աւանդական ընկալեալ ձեւերը Ռուբամ կամ Շահ տօրգարման (tōrgārtmāh) կը համարի իրը «վրիպակ յարաբերաբար նորագոյն ժամանակի⁷²։ Սակայն չ'անդրազառնար որ ձիւզ

չով չափանիշ ծառացեւ, որովհետեւ իր յառաջ բերած օրինակներուն մէջ կը կարդանք նաև (Պատεտօս) Պագեթ = ՌԹ, որ հայերէն Ա. Գրքի մէջ Յարեր տառապարանուեր է եւ այս ձեւն ո՛չ երբացեցերէնի եւ ո՛չ Եօթանասնիցի կը համապատասխանէ եւ նման օրինակներ կարելի է մէկէն աելի յառաջ բերել։ Lagardeի այս կարծիքին, ինչպէս Եւ Թորգոմի մասին տե՛ս եւ Հ. Յ. Տաշեան, Հաթեր եւ Ուրարտեանք, Վիեննա 1934, էջ 27 յշք։

⁷² Le nom des turcs dans le chapitre X de la

Աերջին ձեւին կողմը կ'ելլեն Բողազքօյի
հին արձանապրութիւնները : Կը կարծենք թէ
այս անհիմն ևնթաղբութեան հետ միասին
Blochetի ամրող դրութիւնը հերքուած կ'ըլ-
լոց :

Թերեւու այս թորգոմ անունն ուրիշ բան
չըլլայ , բայց միայն իրր յարակից անուն
(Eponim) ամրող Փոքր-Ասիոյ մէջ պաշ-
տուած Տարքու աստուծուն , որ տակաւին Խո-
րենացւոյ քով ⁷³ Տուրք կամ Տորք ձեւով կը
յիշուի եւ այն Անդեղ տան մէջ , ըստ այսմ
զլեթէ այն տեղ , ուր մենք Տուն թորգոմայ
կը փնտուենք ⁷⁴ :

Մինչեւ հիմայ ըսուածներէն կ'եղրակաց-
նենք թէ թորգոմով պէտք չէ հասկնալ Փոխ-
զիացիներն , ինչպէս Փղաւիոս Յովսեփոս ⁷⁵
կը կարծէ , այլ աւելի ասոնց «զաղթական-
ները» (ἀποιχοι) , ինչպէս Հերոդոտոս ⁷⁶ կը
յիշէ , ըստ այսմ Փոխզահայերը :


Genèse / Revue de l'Orient Chrétien (Paris), t. 28
(1931—1932), էջ 203—208, 406—416.

⁷³ Պատմութիւն , Բ , ը : Հոս , ինչպէս եւ թորգոմի
մէջ տեսնուած զրերու ըրջումը համեմատութեամբ
tōgārmatēhī , որ արդէն Եօթանասնից թարգմանութիւնն
կը ներկայացնէ , կարելի է մեկնել լեզուին ազա-
տութենէն , ինչպէս որ ունինք սխտոր եւ խստոր , դգալ
եւ գդալ եւայլն :

⁷⁴ Տե՛ս նաեւ N. Adontz , Tarkou chez les an-
ciens Arméniens / Revue des Etudes Arméniennes
VII , էջ 183 յլք :

⁷⁵ «թորգամէս» , (որմէ սերեցան) թորգամացի-
ներն , որոնք , ինչպէս յաները կը համարին , Փոխզացի-
կոչուին» (Antiquit. I , 6 , 1 [Niese , § 126]) :

⁷⁶ VII 73 , տե՛ս նաեւ Ed. König , Die Genesis
(Gütersloh 1919) , էջ 393 .



ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ

- Ճ. 1. Բ.** Թասմէր Ռ., Հայտառանի Ոստիկաններու ժամանակադրութիւնը 833—887 տարիներու շրջանին: Թրզմ. Հ. Վ. Խնդլիզեան: 1933: էջ 120: գ. Փր. 3.—
- Ճ. 2. Բ.** Ակիմեան Հ. Ն., Եղիչէ Վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմին. քննական ուսումնասիրութիւն: Հատոր Ա. 1932: էջը Ճ-Բ + 399: գ. Փր. 4.—
- Ճ. 3. Բ.** Ակիմեան Հ. Ն., Գասական Հայերէնն եւ Վիեննական Մխիթարեան Դպրոցը: 1932: էջ 387: Ձբ. 4.—
- Ճ. 4. Բ.** Ակիմեան Հ. Ն., Երեմիա Զէլէպի Քէօմիւրձեան. կեանքն եւ գրական գործունէութիւնը. մատենագրական ուսումնասիրութիւն: 1933: էջ 280: Մէկ պատկերով: Ձբ. 3.—
- Ճ. 5. Բ.** Տաշեան Հ. Յ., Հայ ազդի տարագրութիւնը դերմանական վաւերագիրներու համեմատ: Մասն Ա. 1921: էջ Ճ + 241: Ձբ. 3.—
- Ճ. 6. Բ.** Տաշեան Հ. Յ., Հաթեր եւ Ուրարտեանք. մատենագիտական ուսումնասիրութիւն: 1934: էջը Բ + 343: Ձբ. 3.—
- Ճ. 7. Բ.** Սարուխան Ա., Ա. Ֆիրդուսի եւ Մովսէս Խորենացի: Բ. Firdowci et l'influence iranienne dans la littérature géorgienne. 1936: էջը 62 + 63—106: Ձբ. 1.—
- Ճ. 8. Բ.** Ակիմեան Հ. Ն., Մովսէս Գ. Տաթեւացի հաթողիկոս Հայոց յէջմիածին եւ իւր ժամանակը (1577—1633): Նպաստ մը Հայոց Եկեղեցւոյ պատմութեանը. 1935: էջ 450: Ձբ. 4.—
- Ճ. 9. Բ.** Ակիմեան Հ. Ն., Եղիչէ Վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմին. քննական ուսումնասիրութիւն: Հատոր Բ. 1936: էջ 400—800: Ձբ. 4.—
- Ճ. 10. Բ.** Ակիմեան Հ. Ն., Սիմէռն Դպրի Լեհացւոյ Ուղեգորութիւն: Նկարագիր ուղեւորութեան ի լվովէ ի Կ. Պոլիս, ի Հռոմ, ի Մուշ եւ յերուսաղէմ յամսն 1608—1619: 1936: Ձբ. 4.—
- Ճ. 11. Բ.** Էսապալեան Հ. Պ., Տատիանի Համարարբառը եւ Հայերէն աւետարաններու առաջին թարգմանութիւնը, Վիեննա 1937, էջը Բ + 127: գ. Փր. 1.—


- ՃԽԳ.** Սարուխան Ա., Բելղիա և Հայերը, Վիեննա
1937, էջը թ + 253: գ. Փր. 3.—
- ՃԽԴ.** Թորգոմեան Դկտ. Վ., Երեմիա Զէլքոլիի բէօ-
միւրճեան Ստամոլոյ պատմութիւն, հտ. գ.
Վիեննա 1938, էջը իթ + 194: գ. Փր. 3.—
- ՃԽԵ.** Ակիմեան Հ. Ն., Մատենագրական հետազոտու-
թիւններ. հտ. գ. Վիեննա 1938, էջը Ժ + 406:
գ. Փր. 4.—
- ՃԽԶ.** Սարուխան Ա., Վրաստան և Հայերը, հտ.
Ա., Վիեննա 1940, էջը թ + 291: գ. Փր. 4.—
- ՃԽԷ.** Էսապալեան Հ. Պ., Դիոնիսիոս Բարսալիրի,
ասորերէնէ թարդմ., Վիեննա 1939, էջը 112:
գ. Փր. 1.—
- ՃԽԸ.** Երեմեան Ա., Թիֆլիսի Հայոց Պանթէռներում
Վիեննա 1940, էջը Դ + 112: գ. Փր. 1.—
- ՃԽԹ.** Ռոկեան Դկտ. Հ. Հ., Վասպուրական-Վանի
վանքերը. հտ. Ա. Վիեննա 1940, էջը + 384:
գ. Փր. 4.—
- ՃԾ.** Արեդեան Դկտ. Ա., Դորբատի Հայ ուսանողու-
թիւնը, Վիեննա 1942, էջը 44: գ. Փր. 1.—
- ՃԾԱ.** Ռոկեան Դկտ. Հ. Հ., Վասպուրական-Վանի
վանքերը. հտ. Բ. Վիեննա 1942, էջը Ժ + 350:
գ. Փր. 4.—
- ՃԾԲ.** Ինգլիզեան Դկտ. Հ. Վ., Հայաստան Սուրբ
Գրքի մէջ, Վիեննա 1947, էջը իկ + 233:
գ. Փր. 6.—
- ՃԾԳ.** Ռոկեան Դկտ. Հ. Հ., Սարգիկէի ժողովքի
Հանոնները, Վիեննա 1945, էջը Հ +
132: գ. Փր. 4.—
- ՃԾԴ.** Ռոկեան Դկտ. Հ. Հ., Սերաստիայի վանքերը:
Ա. մաս. Սերաստիա քաղաքի վանքերը: Վիեննա
1946, էջը ԺԱ. + 79: գ. Փր. 2.—
- ՃԾԵ.** Ռոկեան Դկտ. Հ. Հ., Վասպուրական-Վանի
վանքերը. հտ. Պ. Վիեննա 1947, էջը կ +
743—1134: գ. Փր. 8.—

Liausge

ՄԻՒԹ-ԵՐԵՍՆ ԳՐԱԿԱՇԱՆԱՐՈՑ
Librairie des Pères Mechitaristes
Vienne VII/62, Mechitaristengasse 4 (Autriche)



Գիտե՞ք, զուից. Փր. 6. — :



ЦЕНА

~~450~~

40101